



## Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.


պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

**Share** — copy and redistribute the material in any medium or format


**Adapt** — remix, transform, and build upon the material







1998






ՏԵՐԱՐԴԱՅՑ 1999

ՃԱՌ ՈՃՈՑ

ԵՒ ԲՆԱԶԱՆՑԱԿԱՆ

ԽՈՀՀՐԴԱԾՈՒԹԻՒՆՔ




ԹԱՐԳՄԱՆԵԱՑ

ՎՈՐԳԵԼ Ա. ՀԱՐԵՎԱՆԿԻՆԵԵՆ

Նախկին Աշակերտ Ա. Պետոնդեանց  
Գիշերօթեալ Վարժարանին յԱրմաշ



Թե - 46



ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ

Ի Վ.Ս. Զ. Ա. ԱՍՏՈՒՏԱԾԱՆԻ ՑԱՐՄԱՇ

— 1877 —



ՀՐԱՄԱՆԱԿ  
ՎԱՆԱՀՕՐ Տ. ԹՈՐԵՆՎԵ  
Ա. ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԻ

Ա Ռ

ԱՄԵՆԱՍԻՐԵԼԻ ՀԱՅՐՆ ԻՒԹ

# ԱՆԴՐԱՆԻԿ ԱՂԱ

## ՇԱՀԱՊԻԱՆԵԱՆ

Ա.ՐՁԱՆ.

ՈՐԴԻԱԿԱՆ ԵՐԱԿԱԳԻՑՈՒԹԵԱՆ

ՆՈՒԻՐԵ

ՈՐԴԻՆ  
ԱԽԱԲԵԼ, Ա. ՇԱՀԱՊԻԱՆԵԱՆ



4494-60

28. 494



Ամենասիրելի Հայր իմ եւ Տէ՛ք .

ԶՏԵՔԱՐԴԱՅ զգերահանճարն իմաստասիրի գաղղիացւոյ զերկանցն զարգասիս յեղեալ 'ի հայ քան մատուցանեմ Հօրդ իմում պատուականի յօժարակամ մտօք եւ խնդալից սրտիւ : Քանզի զո՞յր ուրուք զանուն էր ինձ 'ի դէպ դրոշմել 'ի նակատ մատենի իմաստնագունին յիմաստունս՝ քան եթէ զհօրդ իմոյ սիրելոյ՝ որ շուք իմն թուի ինձ յաւելու ՚ի նմա :

Արդարեւ խոստովանիմ , Հայր , զի զփոքը ըստ իսկ զոր ընծայեմ Ձեզ՝ առ 'ի Զէնչ ունիմ , նա զի չէ ինչ սա առ այնքանեօք բարութեամբք Ձերովք՝ քան եթէ կաթիլ մի եւ եթ , սակայն քաջ հասու եղեալ է իմ զի ոչ սակաւ բերկրեսչիք տեսեալ 'ի սմա զվաստակոց իմոց զարգասիս եւ զյայտարար անկեղծ զգացմանց սրտի իմոյ : Եւ զի՞նչ փառք մեծագոյն վասն իմ՝ քան եթէ շնորհապարտ զանձն իմ դաւանիլ այնմ՝ յորմէ ունիմ զկեանը զմարմնոյ եւ զիոգւոյ իմոյ միանգամայն : Վասն որոյ ցորչափ կացցէ մնացէ մատեանս այս՝ փառս երկոցունցո 'ի միասին յանախես-

ցԵ . Փառս ՁԵզ՝ քանզի ոչ շաա համարեալ  
դաստիարակելզիս՝ արդեամբք իսկ քաջալեր  
մատուցանէք յառաջադէմ լինել յամենայնի՝  
յոր միանգամ հրաւիրեն պարտք եւ պատիւ ,  
եւ փառս ինձ՝ ունել զՀայր իբրեւ զՁԵզ . Եւ  
Եթէ օգտեսցի ինչ 'ի սմանէ մանկտին հայ-  
կազեան , ո'չ Եթէ յիս ինչ , այլ 'ի ՁԵզ ուղ-  
ղակի հային փառքն՝ որ օժանդակութեամք  
Ձերով հանգանակեցէք ինձ , 'ի ըյս ընծայել  
զայս մատեան ոսկեղինիկ , արձան անմոռաց  
յիշատակի որդիական սիրոյ իմոյ առ ՁԵզ .

Եմ ամենասիրելի եւ պատուական  
Հօրն իմոյ շնորհապարտ

1877 Մայիս 4

ԱՌԱՔԵԼ  
Ա. ՇԱՐԱՊԻԱՆԵԱՆ

## ՅԱՌԱՋԱԲԱՆ ԹԱՐԳՄԱՆՉԻՆ

1596 ին հզօր և յանդուդն ողի մը կ'եւ  
ըեւի գաղղիոյ մէջ . Ոենսատ Տէքարդ կամ  
կարդեսիոսն է այն՝ որ խորհրդածելու եւ  
փիլիսոփիայութեան մէջ սարսափելի յեղա-  
փոխութիւն մացունելու համար ծնած ըլ-  
լալով՝ մարդկային միտքը դպրոցական խա-  
ւարէն հանել եւ խմաստասիրութեան նոր  
ու դերադոյն շաւղին մէջ բերել ուղեց .  
ուստի այլոց կարծեաց եւ դիտութեանց մէջ  
տեսնուած կանխակալ մտահաճութեանց  
լծէն՝ որոյ տակ դեռ եւս շատ հանճարներ  
կը հեծէին՝ կ'ընդվզի , խելք եւ բանակա-  
նութիւն կը դործածէ , վերանորոգելու  
համար ամեն բան հիմէն կը տապալէ , անս-  
տոյգ իրաց վրայ կը տարակուսի , մեծ խը-  
նամով եւ խմաստութեամբ ամեն բան կը  
քննէ , խոր եւ հաստատուն հիմունքներ կը  
ձգէ , գաղափարաց յստակութիւնն եւ պայ-  
ծառութիւնը ճանաչելոյ միջոցները կը սով-

ըեցունէ , իւր հոգիէն կ'իջնայ առ համօ-  
 րէն ստեղծական էակ , իւր ծանօթութեանց  
 բոլոր սկզբունքներն այս պատճառին կը կա-  
 պէ , սոյն սկզբունքները կը պարզէ՝ եւ ևս  
 արդիւնաւոր եւ օգտակար ընելու համար :  
 Վերջապէս , այս նոր մարդը կ'ըսէ՝ թէ փի-  
 լսովիայ ըլլալու համար , բաւական չէ հա-  
 ւատալը , խորհիլ պարտ է : Այս խօսքին  
 վրայ համայն դպրոցք կը յուզուին . այն ա-  
 տեն տակաւին հին առած մը կը թաղա-  
 ւորէր . Նո սասաց : Սոյն ստրկական առա-  
 ծը բոլոր փիլիսոփայները գրդուեց ընդդէմ  
 հօրն բանական փիլիսոփայութեան , հալա-  
 ծեց զայն իբրեւ նորադանդ եւ ամբարիշտ ,  
 'ի թաղաւորութենէ 'ի թաղաւորութիւն  
 վտարեց , եւ ջէքարդ իրօք հոս եւ հոն  
 փախաւ , բայց միշտ իւր հետ տանելով  
 ծշմարտութիւնը՝ որ , դժբաղդաբար , 'ի  
 ծնանելն հին չէր կրնար ըլլալ : Սակայն ,  
 տղիսութեան երեսէն կրած անարդանաց  
 հակառակ , հանսալաղ կը պնդէր՝ թէ նախ-  
 նիք շատ իրաց մէջ խաբուած են , հաստա-  
 տեց՝ թէ իւր հալածիչներն ոչինչ ոչ գի-  
 տեն եւ գիտնալ կարծածնին ալ իրապէս  
 չեն գիտեր : Աշակերտ լուսոյ , փոխանակ  
 դպրոցի չաստուածներն եւ մեռեալներն 'ի  
 խորհուրդ կոչելու , պայծառ եւ որոշ դա-  
 ղափարաց , ընութեան եւ սառուդութեան  
 հետ խորհրդակցեցաւ : իւր խորհըր-

դածութեամբ.ք ամեն դիտութիւն անդուն  
դէն հանեց , շղթայաբար իրար անցուց ,  
միմեանց վերայ բարձրացուց , եւ այս բար-  
ձրութեան վրայ մնալով՝ մարդկային մտաց  
բոլոր կարողութիւններով դտաւ այն մե-  
ծամեծ ճշմարտութիւնները՝ զօրս իւր հե-  
տագայք աւելի լուսաբանեցին , բայց միշտ  
Տէքարդայ գծած լուսաւոր շաւղէն քայ-  
լելով :

Ուբեմն միայն մէկ մտքի արիութենէն  
եւ աներկիւղութենէն ծաղեցաւ դիտու-  
թեանց մէջ այն երջանիկ եւ նշանաւոր յե-  
ղափոխութիւնը՝ որոյ արդիւնքներն այսօր  
կը վայելենք : Դիտութեանց համար մարդ-  
մը պէտք էր՝ որ սոսկ իւր ոգւղին համար-  
ձակէր բանականութեան բոնաւորներէն  
ապստամբիլ եւ առ ոտն կոխել այն կուռ-  
քերը՝ որ այնչափ դարերէ ՚ի վեր կը պաշ-  
տուէին : Տէքարդ , միւս բոլոր փիլիսո-  
փայից հետ , լարիւրինթոսին մէջ փակուած  
կը գտնուէր , բայց ինքն իւր համար թեւ  
շինեց եւ թուաւ՝ գերեալ բանականութեան  
առջեւ նոր ճանապարհ հորդելով :

Այս հռչակաւոր մարդուն հետ երեք  
մեծամեծ հանճարներ միայն կրնանք բաղ-  
դատել . Պաքոն , լայպնից եւ Նեւաոն : Պա-  
քոն բոլոր մարդկային ծանօթութիւնները  
վեր ՚ի վերոյ ուսաւ . անցեալ դարերը վեր-  
լուծեց , ապագային համար ալ շատ մը գու-

շակութիւններ ըրաւ , բայց աւելի տեսա  
 կանին քան թէ դործնականին նալաստեց .  
 ընդարձակ շինուածքի մը տախտակամածն  
 յօրինեց , շէնքը կառուցանելու հոգն այ-  
 լոց թողուց : Լայպնից փափաքած բաներն  
 ամենքն ալ ճանչցաւ , փիլիսոփիայութեան  
 մէջ մեծ եւ բարձր իմացականութիւն մը  
 ցցուց , բայց բնութեան վրայ կատարեալ չէ  
 խօսած . իւր բնազանցական դրութիւնք ալ  
 առաւել կը զարմացունեն եւ կ'ընկճեն  
 մարդկային միտքը քան թէ կը լուսաբա-  
 նեն : Նեւտոն նոր տեսաբանութիւն մը հը-  
 նարեց եւ երկնից մէջ ծանրութեան յարա-  
 բերութիւններն հաստատեց . մեծամեծ  
 դիւտեր ըրաւ , սակայն այլոց օգնութեամբ:  
 Գալիլէոս ուսուցած էր իրեն՝ ծանրութեան  
 տեսականը . Քէրլէր՝ աստեղաց իրենց շըր-  
 ջանին մէջ ունեցած յարաբերութեանց օ-  
 րէնքները . Հիւյժէն՝ կեդրսնածիդ եւ կե-  
 դրսնախոյս զօրութեանց յարաբերութիւն-  
 ները . Պաքոն՝ յերեւութից 'ի պատճառու  
 վերանալոյ մեծ սկզբունքը . Տեքարդ՝ ի-  
 մաստասիրելոյ մեթոտը , երկրաշափական  
 վերլուծութիւնը , բնադիտական բազմա-  
 թիւ ծանօթութիւնք , եւ ամեն կանխակալ  
 կարծիք 'ի բաց մերժելոյ կանոնը : Եթէ հի-  
 մայ այս երեք հուշակաւոր արանց քով բե-  
 րենք զջէքարդ , յայտ յանդիման կը տես-  
 նեմք՝ որ Պաքոնէն աւելի նոր եւ ընդար-

ձակ տեսութիւն ունէր . Լայպնիցի ոգւոյն փայլքն եւ մեծութիւնն ալ ունէր , սա առաւելութեամբ որ Տէքարդ իւր մեծութեան մէջ աւելի հաստատամիտ եւ իրական էր . վերջապէս Նեւտոնի ձիրքերէն ալ զուրկ չէր . Նեւտոնի մէկ մասն ինք հնարած է , եւ ինքնին իւր սուր հանճարովս հընարած է . որովհետեւ եթէ մին շատ ճշմարտութիւններ գտաւ , միւսն ալ ամեն ճշմարտութեանց շաւխղը բացաւ . ըսել է թէ Տէքարդ այս երեքին առաւելութիւններն ալ ունէր :

Տէքարդ շատ ընտիր գործեր ունի , ինչպէս , Սկզբան+ էլլուստայունեան . Յողաբու հրեց հոգու . Մորդ . Ուսումն բեկբեկան լուսու . Օդերեւոյն+ . Երևաւունիւն եւ այլն . բայց մենք այս հոչակաւոր մարդուն մատենագրութեանց մէջէն սա երկուքը միայն ընտրեցինք . Ճառ յաղաբու ո՞ւ ո՞ւղիղ անունունուն+ եւ բնականական խորհրդականուն+ :

Մեթոտի ճառը վեց մասանց բաժնած է . առաջին մասին մէջ գիտութեանց վըրայ զանազան գիտողութիւններ կ'ընէ , մարդկային հօգին իւրաքանչիւր անհատի մէջ մէկ կ'ընդունի , տարբերութիւնը զայն գործածելու եղանակին վրայ կը դնէ . ճշմարտութիւն դանելու մի մեթոդ կը յօրինէ եւ կ'որոշէ իր անձին հետազօտութիւնը ձեռք առնուլ եւ բռնելիք կանոնները վըն-

տուել :

Երկրորդին մէջ, ճշմարիտը սուտէն ու  
ըոշելու եւ իւր միտքն ամենէն աւելի բար-  
ձը կարելի աստիճանին հասցնելու շաւի-  
դը կը գտնէ, մարդկային դատամանց անըս-  
տուդութեան եւ փիլիսոփայից մեթոտին  
չնչին ըլլալուն վրայ մտածելով՝ դպրոցին  
բաղմաթիւ սկզբունքները չորս դլխաւոր  
կանոնի կը վերածէ :

Երրորդին մէջ, երեք կամ չորս առած-  
ներէ բաղկացեալ առ ժամանակեայ բա-  
րոյական մը կը կազմէ . անհիմն դատած-  
կարծիքներն ամենքն ալ մտաց մէջէն կը  
ջնջէ . զանազան հետազօտութիւններ եւ  
փորձեր կը կատարէ, մէկ կողմանէ ալ բըռ-  
նած մեթոտին մէջ կըթութիւն կ'ընէ :

Չորրորդին մէջ, Աստուծոյ եւ մարդ-  
կային հոգւոյ գոյութիւնն ապացուցանող  
փաստերը կը գնէ : Տեսնելով՝ որ մարդիկ  
յաճախ ամենապարզ իրաց մէջ անդամ կը  
խարուին եւ ինքն ալ այլոց պէս սխալելու  
ենթակայ է, յառաջուց ապացուցութեան  
աեղ ընդունած ամեն բան իբրեւ ցնորք  
մէկ կողմ կը ձգէ . սակայն դիտելով՝ թէ  
ինք՝ որ ամեն ինչ սուտ ենթադրած ատեն  
կը մտածէ՝ թէ հարկաւ բան մ"է, իը իորնէն,  
ուրեմն էս նախադասութիւնն իւր փիլիսո-  
փայութեան իբրև առաջին սկզբունք կ'ըն-  
դունի : Իը իորնէն, հոյունիւն առնիմ, իորնող բան

չ'եւ նախադասութեանց ճշմարտութեան  
ապացոյց իրենց պայծառութիւնն ունենաւ  
լով՝ իբրև ընդհանուր կանոն կ'առնու՝ թէ  
ամեն պայծառ և որոշ իմացուած իր բոլորու  
վին ճշմարիտ է։ Ոմեն բանի վրայ տարակու-  
սած ատեն կ'իմանայ՝ թէ կատարեալ էակ  
չէ, զի ճանչնալը տարակուսելէն աւելի մեծ  
կատարելութիւն է։ իւր մէջ եղած կատա-  
րելութեան գաղափարին ակը կը փնտռէ և  
կը տեսնէ որ այս ակը ստուգիւ կատարեալ  
բնութիւն մը կրնայ ըլլալ՝ որմէ կախումն  
ունի և անկէ իսկ ընդունած է ամեն ինչ  
որ կը ժառանգէ։ վերջապէս այս ամենէն  
կ'եղրակացնէ՝ թէ ուրեմն ինձմէ վեր ան-  
սահման, յաւիտենական, անփոփոխ, ամե-  
նագէտ և ամենակար էակ մի կայ, որ է  
Աստուած։


Հինգերորդին մէջ, բնական իրաց վրայ  
կը խօսի . 'ի մասնաւորի սրտի շարժումն և  
բժշկականութեան վերաբերեալ ուրիշ մի  
քանի գժուարութիւններ կը բացատրէ, և  
մարդկային հոգւոյ և անասնոց հոգւոյն մէջ  
եղած տարբերութիւնը կը հաստատէ։

Վեցերորդին մէջ . բնութեան վրայ ծա-  
նօթութիւն ունենալուն օդուտն և հարկա-  
ւորութիւնը կը ցուցանէ . բնութեան վրայ  
մարդկային իշխանութիւնը տարածելու մի-  
ջոցներ կը փնտռէ, բնութեան լայն և ըն-  
դարձակ ծոցը թափանցելու համար հետա-

զօտութիւն հարկաւոր է կ'ըսէ, և խորհուրդ  
կուտայ որ կարելի եղածին չափ փորձա-  
ռութիւնք աւելնան :

Ահա՛ այս է մեթոտի ճառն իւր ամ-  
բողջութեամբ, առաջին գործ ցէքարդայ  
և խորհրդածութեանց հետ խիստ նշանա-  
ւոր և գուշակ է ըստեւ ըստելու արժանի : Խոր-  
հրդածութեանց համառօտութիւնն արդէն  
հեղինակը գրքին սկիզբը դրած ըլլալով,  
հարկ չեմք համարիր վերատին վրան խօ-  
սելու :


Արդ այսպիսի կարեւոր գիրք մը իմաս-  
տասիրութեան պարապող հայ հասարակու-  
թեան օգտակար ընելու նպատակաւ հայե-  
րենի թարգմանեցի . Եթէ կարենամյուսա-  
հատեալ մը քաջալերել, սառուցեալ սիրտ  
մը ջեռուցանել, զաղվաղիուն գիտակցու-  
թիւն մը վերահաստատել, և տարակոյս մը  
փարատել, պիտի ուրախանամ և այնպէս  
համարիմ թէ աշխատութիւնս բոլորովին  
կորսուած չէ :



ՃԱ. Ռ

# ՅԱՂԱԳՍ ՈՃՈՅ

ՈՒՂԻՂ, ԲԱՆԱՎԱՐՈՒԹԵԱՆ



ՄԱՍՆ ԱՌԱՋԻՆ

Ամենուն ալ աղէկ բամնուան բան մ' որ կայ,  
խելքն է, զի ամեն մարդ կ'զգայ թէ այնչափ աղէկ  
օժտուած է այս կողմանէ, մինչ զի ուրիշ ամեն  
բանի մէջ զոհ ընելլ դժուար եղողներն ալ աւե-  
լի խելք ունենալու փափաք չեն ըներ : Զենք  
կրնար ըսել՝ թէ ամեն մարդիկ ալ խարուեր են  
այս բանին մէջ, այլ կ'երեւի թէ բարին դա-  
տելու եւ ճշմարիտը սուտէն որոշելու կարո-  
ղութիւնը, որ նոյն ինքն բան կամ խելք ըսո-  
ւածն է, բնականաբար ամեն մարդիկ ալ առ  
հասարակ ունին : Աւստի մարդկային կարծեաց  
իրարմէ տարբերելուն պատճառն այն չէ որ մին  
քան զմիւսն աւելի բանական է, այլ իրենց  
մտածութեան մէջ զանազան շատիղներ բռնել-  
նին եւ ամենուն մէկ կերպ չը գործելնին է :

Որովհետեւ բաւական չէ միայն լաւ խելք ունենալը , հարկ է նաև լաւ գործածել : Ամենէն մեծ տաղանդի եւ ոգւոյ տէր մարդիկ ալթէ մեծամեծ մոլութեանց եւ թէ առաքինութեանց ենթակայ կրնան ըլլալ , եւ անոնք որխիստ յամբ կը քայլեն , եթէ շարունակ ուղիղ ճամբէն երթան , աւելի յառաջ կ'անցնին քան դանոնք՝ որ թէպէտ շտապաւ կը վաղեն , բայց շիտակ ճամբան չերթալով կեցած տեղերնուն վրայ շարունակ կը դառնան :

Ինձի համար խօսելով , չեմ կարծեր թէ իմ խելքս հասարակաց ունեցածէն կերպով մ'աւելի կատարեալ է . զի մանաւանդ թէ շատ անգամ ես ալ ոմանց մարդոց պէս սուր միաք , յստակ եւ որոշ երեւակայութիւն եւ ընդարձակ ու արագ յիշողութիւն ունենալ վափաքեր եմ : Ասոնցմէ ուրիշ հոգւոյն կատարելութեան նպաստող հանգամանքներ չեմ ճանչնար , որովհետեւ կը հաւատամ՝ թէ բանը՝ որով մարդը ըլլալիս կ'զգանք եւ անասուններէն կ'որոշուինք , ամեն մարդոց մէջ մի կատարեալ ամբողջութիւն է . եւ յայսմ համաձայն եմ բոլոր փիլիսոփայից՝ որ պէտուածոյ իրաց մէջ միայն առաւելութիւն կամ թերութիւն կ'ընդունին , մի եւ նոյն սեռէ անհատից բնութեան եւ կամ յեցն մէջ չեն ընդունիր :

Սակայն կը համարձակիմ ըսել՝ թէ երիտասարդութենէս 'ի վեր շատ մը ճամբայներ առջեւս ելան՝ որոցմով այնպիսի խորհրդածութիւններ եւ առածներ ձեռք բերի , որ օդնեցին ինձ ոճ կամ մեթոտ մը յօրինելով՝ ծանօթութեանցս սահմանն աստիճանաբար ընդարձակել :

եւ տակաւ առ տակաւ անանիկ քարձր կէտի մը  
համնիլ ուրկէ անդին չէի կրնար երթալ միտքս  
սահմանաւոր՝ կեանքս ալ կարճ ըլլալուն համար՝  
Որովհետեւ այս մեթոտէն այնչափ օգուտներ  
քաղեցի, որ նոյն խակ իմ վրայ կատարած դատ-  
մանս մէջ ջանացի միշտ աւելի անվատահու-  
թեան կամ տարակուսի կողմն հակիլ քան յանձ-  
նապատահութեան. եւ բոլոր մարդոց զանա-  
զան գործերն ու ձեռնարկութիւնները փիլի-  
սովիայի աչօք քննութեան առած ժամանակս  
գրեթէ անոնց ամենքն ալ միշտ ունայն եւ ա-  
նօգուտ դտայ. ճշմարտութիւն հետազօտելու  
մէջ ըրած յառաջադիմութեանս եւ յապագայս  
ձեռք բերելիք ակնկալութեանցս վրայ անքր  
համար չափաղանցօրէն գոն էի՝ որ մարդկային  
զբաղմանց մէջ եթէ ամենէն աւելի բարի եւ  
կարեւոր կամ օգտակար բան մը կար՝ միշտ զայն  
ինձ զբաղմունք ըրի :

կարելի է որ շատ անդամ խարուեր եմ եւ  
պղինձն ուկի, ապակին ալ ադամանդ կարծեր  
եմ. Գիտեմ՝ որ սովորաբար մեղի հետ յարա-  
բերութիւն ունեցող առարկայից վրայ սիսալ  
դատումն ընելու հակամէտ եմք, եւ բարեկա-  
մաց 'ի մեր նպաստ կատարած դատումները միշտ  
կասկածելի պէտք է ըլլան: Սակայն ես սոյն  
ճառին մէջ այն պիտի ջանամ ցուցնել՝ թէ ինչ  
ընթացք բռնեցի, եւ կեանքս իբրեւ 'ի պատկե-  
րի սլիտի նկարեմ, որպէս զի ամեն մարդ կա-  
րենայ վրան քննադատութիւն ընել. ես ալ իմ  
կարծեացս վրայ հասարակաց կարծիքներն յաւել-  
ցնելով՝ ինքզինքս կրթելու նոր միջոց մ'ալ  
ձեռք բերելու յաջողիմ:

Արդ , մտքերնիս սորվեցունել չէ՝ թէ ամեն  
անհատ իւր խելքը լաւ գործածելու համար ինչ  
ոճ կամ մեթու բռնելու է , այլ թէ ես իմ խել-  
քը գործածելու մասին ինչ ջանք 'ի գործ ղը-  
րեր եմ եւ ինչ ընթացք բռներ եմ : Ով որ  
այլոց կանոն կամ պատուէր տալ կուզէ , ինքն  
անոնցմէ աւելի ներհուն եւ հանձարեղ ըլլալու  
է , որպէս զի փոքր ինչ սխալելով այլոց առ-  
ջեւ ծաղրելի չըլլայ : Սոյն գրուածքը լոկ պատ-  
մութիւն մը կամ , եթէ կ'ախորժիք , սոսկ ա-  
ռակ մը նկատեցէք , յորում բարի եւ նմանելու  
արժանի օրինակաց մէջ թերեւո այնպիսիներ ալ  
գտնուին , որոց չը հետեւելու իրաւունք ունե-  
նայ մարդ . այսու ամենայնիւ յուսամ թէ ա-  
ռանց մէկուն մնասակար ըլլալու , շատերուն  
օգտակար պիտի ըլլայ եւ ամեն ոք այս աշխա-  
տութեանս վրայ քիչ շատ գոհ պիտի : լինի :

Ի մանկութենէ գիտութեանց պարապեցայ ,  
եւ որովհետեւ այնպէս համոզեր էին զիս՝ թէ  
ուսմանց միջոցաւ միայն կրնայ մարդ իւր կե-  
նաց հարկաւոր եւ օգտակար եղածները ճշդիւ  
գիտնալ , ուստի հմտութիւն ստանալու վասիա-  
քը աւելի սաստկացաւ . Բայց երբոր ուսման-  
ցը ամբողջ շրջանն աւարտեցի , եւ ըստ սո-  
վորութեան գիտնականաց կարգը պիտի դասու-  
էի , բոլորովին կարծիքս փոխեցի : Քանզի այն-  
չափ տարակոյններ եւ մոլորութիւններ դայ  
շուրջո պատած , անանկ որ գոգցես բոլոր ուս-  
մունքներս ուրիշ օգուտ մը չէին ըրեր՝ այլ մի-  
այն տգէտ ըլլալս ինձ յայտներ են : Եւ սա-  
կայն Նւրոպիոյ խիստ անուանի դպրոցներէն  
միոյն մէջ ուսած էի , ուր այնպիսի գիտնական

անձինք կային , որոց նմանն եւ ոչ մէկ տեղ մը  
կը տեսնուէր երկրի վրայ : Ուրիշներուն ուսած-  
ներն ես ալ սովորեցայ , եւ աւանդուած գիտու-  
թիւնները հերիք չը սեպելով՝ ձեռքս անցած  
որ եւ է զիրք՝ որ նորանոր եւ չնաշխարհիկ ի-  
րաց վրայ կը ճառէր՝ կը թղթատէի : Այլ եւ զի-  
տէի՝ թէ ինչ վարկ ունին ուրիշներն իմ վրայ .  
կը տեսնէի որ ամեն մարդ զիս իմ ուսումնակից-  
ներէս ստորին չէր համարեր , թէպէտ եւ մէ-  
ջերնին դասատուաց կարդն անցնելու որոշո-  
ւածներ ալ կը գտնուէին : Վերջապէս անանկ  
կը տեսնէի՝ թէ մեր դարը հանճարոյ կողմանէ  
նախորդ դարերէն աւելի ծաղկեալ եւ արդիւ-  
նաշատ էր : Ասկէց համարձակութիւն առնլով  
ոկայ ինքնիրենս միւս բոլոր դարուց վրայ դա-  
տումն ընել եւ մտածել՝ թէ չը կայ բնաւ աշ-  
խարհի մէջ վարդապետութիւն մը՝ որ այսպէս  
ըլլայ ինչպէս որ կարծել տուեր են :

Սակայն դպրոցաց մէջ արուած ամեն որ  
եւ է հրահանգ յարդի կը համարէի : Գիտէի՝ որ  
աւանդուած լեզուները նախնի գրուածոց վրայ  
տեղեկութիւն ստանալու համար անհրաժեշտ  
են , վայելուչ ու գեղեցիկ առակներն եւ յիշա-  
տակաց արժանի պատմութիւնները մարդուս  
միտքը կը դրդուն ու կ'արթնցունեն , եւ թէ որ  
ընտրանոք կարդամք դատման ալ կ'օգննեն . լաւ  
եւ օրինաւոր գրեանց ընթերցումը նախնի դա-  
րուց բարեբարոյ հեղինակաց հետ կենակցիլ է  
եւ կամ ճարտար բանակցութիւն մը շահել՝ յո-  
րում ուրիշ բան չեմք տեսներ , բայց միայն ե-  
րեւելի մարդոց ազնիւ եւ ընափր խորհրդածու-  
թիւնները . ճարտարախօսութիւնն անհամեմատ

զօրութիւն մ' եւ ազնուութիւն մ'ունի իւր  
մէջ . բանաստեղծութիւնն յափշտակիչ քաղց-  
րութիւն մ' եւ փափկութիւն մ'ունի . չափա-  
կան գիտութիւնք ճարտար եւ նուրբ գիւտեր  
ընելով՝ հետաքրքիրները գոհ ընելու , բոլոր ա-  
րուեստից յառաջադիմութեան դիւրութիւն տա-  
լու եւ մարդկանց աշխատութիւնները թեթեւ-  
ցնելու մասին ալ մեծապէս կը նպաստեն . բա-  
րոյական գրուածները շատ մ'օգտակար եւ  
առաքինի պատուէրներ եւ յորդորներ կը սկա-  
րունակեն իրենց մէջ . աստուածաբանութիւնն  
երկինք շահել կը ռովրեցունէ . փիլիսոփայու-  
թիւնն առ հասարակ ամեն բանի վրայ հաւանա-  
կանաբար խօսելու եւ պզտիկ գիտնականները  
զարմացնելու միջոցներ կուտայ . իրաւագիտու-  
թիւն , բժշկութիւն եւ ուրիշ գիտութիւններն  
ուսանողներուն պատիւ եւ հարստութիւն կը  
բերեն . եւ վերջապէս գիտէի՝ թէ աղէկ է այս  
բոլոր ուսումները նոյն խոկ ամենէն չնչին ու սր-  
նոտիններն ալ հետազոտել , որպէս զի իրենց բուն  
արժէքը գիտնամք եւ չը խաբուիմք :

Բաւական ժամանակ լեզուներ ուսանելու ,  
նախնի գրոց հեղինակութեան պարապելու եւ  
ահոնց պատմութիւններն ու առակները կար-  
դալու զբաղեցայ . Որովհետեւ ուրիշ դարու մար-  
դոց հետ կենակցիլը՝ գրեթէ կերպ մը ճանա-  
պարհորդութիւն ընել է : Մարդ՝ իւր դարու ժո-  
ղովրդեան բարուց վրայ ողջմատութեամբ գա-  
տաստան ընելու համար , հարկ է՝ որ այլ եւ այլ  
ժողովրդոց բարուց վրայ քիչ շատ ծանօթու-  
թիւն ունենայ . եւ կարծելու չէ՝ թէ իւր սովո-  
րութեան հակառակ եղող ամեն ինչ ծաղրելի

եւ խելքի դէմէ , ինչպէս կը կարծեն սովորաց  
բար այլոց սովորութիւնը չը գիտցողները : Սա-  
կայն երկար ճանապարհորդութիւն ընող մար-  
դիկ հարկաւ իրենց երկրէն կը հեռանան . միայն  
նախնի դարուց մէջ տեղի ունեցած իրողու-  
թեանց հետաքրքիր եղողներն ալ բնականաբար  
իրենց դարուն մէջ կատարուած կամ անցած  
դարձած եղելութեանց վրայ տեղեկութիւն չեն  
ունենար : Թողի որ առակներն իրականութիւն  
չունեցող խել մը բաներ իբրեւ կարելի երեւա-  
կայել կուտան մեզ . եւ ամենէն հաւատարիմ  
պատմութիւններն ալ՝ թէ եւ պատմած բաներ-  
նուն մեծ արժէք տալու եւ ախորժակով կար-  
դացուելու համար՝ փոփոխութիւններ չը դնեն,  
դոնէ այս ստոյգ է՝ թէ խիստ ստորին եւ ան-  
նըշան դէպքերը զանց կ'ընեն , ուսկից կը հն-  
տեւի որ մնացածն ալ այնչափ ճշմարիտ չէ . եւ  
անոնք՝ որ սոյն պատմութիւններէն քաղուած  
օրինակներն իրենց բարուց կանոն կ'ընարեն ,  
վիպասանութեանց մէջ պատմուած բաղդա-  
խընդիրներուն այլանդակութեանց մէջ կ'իյնան ,  
եւ իրենց կարողութենէն վեր բաներ մտածե-  
լու ետեւէ կ'ըլլան :

Ճատ կը սիրէի ճարտարխոսութիւն եւ բա-  
նաստեղծութիւն . բայց կը մտածէի որ ասոնց  
երկուքն ալ մարդ աւելի բնականէ կ'ունենայ  
քան թէ ուսանելով ձեռք կը բերէ : Դատողու-  
թիւննին շատ զօրաւոր , եւ խորհուրդներնին  
սրայծառ ու խմանալի ընելու համար ընդերկար  
որոճացող եւ մարսող մարդիկ ստուգած բաներնին  
այլոց ալ կրնան ընդունելի ընել՝ թէ եւ չիներէն  
կամ ամենէն ռամիկ լեզուաւ ալ խօսին եւ բը-

նաւ ճարտարիսոսութեան տեղեակ չըլլան և եւ  
անոնք՝ որ ախորժելի դիւտեր ունին եւ կրնան  
ալ զարդարուն եւ քաղցր բառերով բացատրել  
քաջ բանաստեղծներ կ'ըլլան, թէպէտ եւ բա-  
նաստեղծական արուեստին անունն անդամ լսած  
չը լինին :

Չափական դիտութեանց չափէն աւելի սի-  
րահար էի՝ ասոնց ապացոյցները կամ պատճառ-  
ները խիստ պայծառ եւ ստոյգ ըլլալուն հա-  
մար . սակայն խակապէս ինչ բանի գործածուի-  
լը տակաւին լիով հասկցած չէի . եւ մտածելով  
որ այս դիտութիւնը միայն մեքենական արուես-  
տից կը ծառայէ, եւ մէկ կողմանէ ալ տեսնելով  
թէ ինչո՞ւ այս աստիճան հաստատուն եւ ճշմարիտ  
հիման վրայ այնչափ աւելի մնծ բան մը չը շինո-  
ւիր, կը զարմանայի: Խակ նախնի հեթանոսաց գրո-  
ւածներն աւազոյ եւ տղմի վրայ կառուցեալ շքեղ  
եւ հոյակապ պալատներու. կը նմանցունէի, ո-  
րոնք առաջինական գործերը չափազանց բար-  
ձրը եւ աշխարհի մէջ գտնուած ամեն բաներէ  
դեր 'ի վերոյ եւ մեծարգի կը ցուցնեն, բայց  
ճանչնալու կերպը պէտք եղածին պէս չեն սովո-  
րեցուներ . եւ կը տեսնէի՝ որ յաճախ մնծ ու  
գեղեցիկ անուն մը տուած բաներնին շատ անդամ  
կամ անզգայութիւնէ, կամ հպարտութիւն կամ  
յուսահատութիւն եւ կամ հայրասալանութիւն :

Կը սիրէի յոյժ աստուածաբանութիւնն եւ  
ուրիշներէն աւելի փափաք կ'զգայի զերկին շա-  
հելու . բայց ստոյգ դիանալով՝ որ երկնից ճա-  
նապարհը տգիտաց եւ գիտոց առջեւ հաւա-  
սարապէս բաց է, եւ հոն տանող յայտնեալ ճըշ-  
մարտութիւնները մարդկային խմացականութիւն-

նէ գեր ՚ի վերոյ են , չը համարձակեցայ իմտլւ-  
կար դատմանս ներքեւ դնել զանոնք . ասկէց  
զատ կը մտածէի ալ որ անոնցքնութեան ձեռ-  
նարկելու եւ յաջողելու համար պէտք է երկն-  
քէն արտաքոյ կարդի օգնութիւն մ'ունենամ  
եւ սովորական մարդոցմէ գերագոյն մէկն ըլ-  
լամ :

Փիլիսոփիայութեան դալով՝ տեսայ որ ասի-  
կայ խիստ լաւ մտքերէ մշակեալ դիտութիւն  
մ'է , բայց ասոր մէջ ալ չը կայ բնաւ բան մը՝  
որ վիճաբանելի եւ հետեւաբար տարակուսա-  
կան չըլլայ , չը կրցայ յանդգնիլ կարծելու թէ  
այս դիտութեան մէջ աւելի պիտի յաջողվայ յա-  
ռաջ երթալ քան միւսոց մէջ . եւ դիտելով՝ որ  
մարդիկ մի եւ նոյն նիւթին վրայ զանազան կար-  
ծիքներ կ'ունենան՝ որոց միայն մէկը ճշմարիտ  
կրնայ ըլլալ , ուստի ամեն հաւանական երեւցած  
բան դրեթէ կամ սխալ կը համարէի կամ սուտ :

Հուսկ ապա փիլիսոփիայութենէ սկզբունքնին  
փոխ առնող միւս դիտութիւններուն համար ալ  
կը դատէի՝ թէ երբ փիլիսոփիայութիւնն ինքնին  
դաղվաղփուն է , կարելի բան է՝ որ վրան հաս-  
տատուն բան մը դրուի . այս դիտութեանց յու-  
սացուցած ոչ պատույն եւ ոչ շահուն բնաւ  
ցանկացող չէի՝ որ ուսանելու գրգռուէի , որով-  
հետեւ , գոհութիւնն Աստուծոյ , կարօտ վիճակ  
մը չունէի՝ որուն համար բաղզս դիւրացնելու-  
տենչով ստիպուէի դիտութիւնն իրբեւ ձեռ-  
ուարուեստ ուսանիլ : Եւ թէպէտ Շնականի պէս  
փառքերն արհամարհելի են չեմըսեր , սակայն սուտ  
պատուանունով ձեռք բերուած փառքն ալ մեծ  
բան չէի սեպեր : Վերջապէս յոտի գրութիւնք

ոսկեփոխի մը խոստումներէն՝ քաւդէի մը  
գուշակութենէն, մոգի մը նենդութենէն եւ բան  
մ'ալ չը գիտնալով իրենք զիրենք բանդէտ ձեւ-  
ւացնողներուն անձնապարծութենէն կամ խորա-  
մանդութենէն չը խաբուելու համար ինչ աս-  
աիճան արժողութիւն ունին՝ ըստ բաւականին  
գիտէի :

Աւսորի երբ հասակս առնլով՝ ուսուցչացս  
հպատակութենէն ելայ, ամեն ուսումն բարձի  
թողի ըրի, եւ որոշելով՝ որ ես իմ անձիս կամ,  
լաւ եւս ըսելու համար, աշխարհի մեծ գրքին  
մէջ գտնուածէն զատ ուրիշ գիտութիւն չը փրն-  
տուեմ, սկսայ պատահեկութեանս մնացորդ ժա-  
մանակները ճանապարհորդութիւններ ընելու,  
արքունիքներ ու բանակներ անոնելու, այլ եւ  
այլ խառնուածքի եւ հանդամանաց տէր մար-  
դոց քով յաճախելու, զանազան փորձառու-  
թիւններ կատարելու, բազդին դէմա հանած  
գիտուածոց մէջ ինքզինքս փորձելու եւ ամեն-  
ուրեք ինձ ներկայացած իրաց վրայ այնպիսի  
խորհրդածութիւններ ընելու պարապիլ՝ որ ինձ  
օդապակար ըլլան : Որովհետեւ զոգցես աւելի  
ճշմարտութիւն գտայ այն իմաստասիրութեանց  
մէջ, զոր մարդ իրեն հարկաւոր եւ սխալ դատե-  
լովն ելքն անմիջապէս պատիժ բերող իրաց վր-  
րայ ինքնիրեն կը կատարէ, քան թէ դիտնոց  
սենեկի մէջ հայեցողութեամբ կատարած դա-  
տումներուն՝ որոց արդիւնքն անմիջական չէ,  
եւ որչափ հասարակաց իմացուածէն հեռանան,  
այնչափ ալ հպարտութիւն կը բերեն իրենց՝ ի-  
բըր թէ ըրած դատումներնին ճշմարտանման ը-  
նելու համար շատ նրբամտութիւն եւ հնարք

գործածեր են : Ճշմարիտը սուտէն որոշելն ու-  
սանելու բուռն բաղձանք մը կ'զգայի ներսէս ,  
որպէս զի գործողութիւններս պայծառ եւ որոշ  
տեսնեմ եւ կենացս մէջ յապահովի ընթանամ:

Յիրաւի ուրիշ մարդոց բարքերը տեսած ա-  
տենս , ասոնց որուն վստահիլս չը կրցայ որո-  
շել , եւ այնչափ փոխութիւն տեսայ անոնց  
մէջ որչափ փիլիսոփայից կարծեաց մէջ արդէն  
կը տեսնէի : Եւ ասկէ քաղած ամենէն մեծ օ-  
դուտս այս եղաւ՝ որ տեսայ թէ մեզի այլան-  
դակ եւ ծաղրելի եղած շատ մը բաներ ուրիշ  
մեծամեծ ժողովուրդներ ընդուներ են եւ կը  
պահեն , միտքս դրի չը հաւատալ այս ամեն բա-  
նի , որ ուրիշին օրինակն եւ սովորութիւնն  
ինձ թելադրեր է , եւ այսպէս առ փոքր փոքր  
շատ մը մոլորութիւններ մերժեցի , մոլորու-  
թիւններ՝ որք մարդուս բնական լոյսը կը մթա-  
գնեն եւ չեն թողուր որ բան մ'իմանայ : Քա-  
նի մը ասորիներ աշխարհի զիրքն ուստանելու եւ  
զանազան փորձառութիւններ կատարելու զբա-  
ղելէս յետոյ՝ որ մ'ալ որոշեցի՝ որ իմ անձիս  
հետազոտութիւնը ձեռք առնում եւ մտքիս բո-  
լոր կարողութիւնները բռնելիք շաւիղս ընտրե-  
լու գործածեմ . եւ կը կարծեմ՝ թէ ասով աւե-  
լի յաջողեցայ նպատակիս հասնելու , որ կարե-  
լի պիտի չըլլար՝ եթէ հայրենիքս ու դրքերս  
մէկդի չը դնէի :

## ՄԱՍՆ ԵՐԿՐՈՐԴ

Պատերազմի պատճառաւ գերմանիա գացած էի, եւ որովհետեւ կայսեր գահակալութեան հանդէսը կատարուելէն ետքը բանակ վերադարձայ, եւ ձմեռն արդէն սկսած էր, ստիպուեցայ ձմերոց միալ, ուր զբօսանք ընելու կենակից եւ մրանդամայն, բարեբազդաբար, հոգ եւ ցաւ չունենալով՝ օրն ՚ի բուն սենեկիս մէջ փակուած ինքնիրենս կը խորհրդածէի: Այս խորհրդածութեանց առաջինն եղաւ դիտել՝ թէ շատ անդամ աւելի թերակատար են եղեր շատ նիւթոց վրայ գրող գրքերն եւ շատ բանի վրայ խօսող վարժապետները քան թէ մէկ բանի վրայ գրողներն եւ մէկ քան ուսուցանողները: Այսպէս կը տեսնեմք՝ որ միայն մէկ ճարտարապետի ձեռնարկած ու կառուցած շինուածներն աւելի գեղեցիկ եւ կարդաւորեալ կ'ըլլան քան շատերուն մէկտեղ շինածն եւ ուրիշ նպատակաւ շինուած հին որմերուն վրայ կառուցուածը: Նմանապէս ՚ի սկզբան դիւղ եւ ժամանակ անցնելով մեծ քաղաք մը դարձած հին քաղաքները բաղդատամամր այնչափ գեղեցիութիւնն եւ կարդ չունին իրենց մէջ սովորաբար՝ քան այն չքեղ եւ պարսպաւոր քաղաքները՝ զոր երկրաչափ մը մտօք դաշտի մէջ կ'ըստուերազբէ. շինուածքներն առանձին առանձին եթէ դիտեմք՝ հնոյն մէջ աւելի արուեստ

կը գտնեմք՝ քան թէ նորոյն մէջ . սակայն երբ  
 տեսնեմք ամբողջ քաղաքին կարգաւորութիւնը,  
 շեղ եւ անհաւասար փողոցներն եւ շինուածոց  
 միոյն մեծութիւնն ու միւսին փոքրկութիւնը ,  
 անմիջապէս կ'ըսենք՝ թէ բաղդն ու ոչ թէ խե-  
 լացի մարդոց կամքն է եղեր՝ որ այս աստիճան  
 վայելուչ կարգաւորութիւն մը տուեր է անոնց  
 նոյն խակ մասնաւորաց շինուածքները հասարա-  
 կաց ծառայեցնելու յատկացեալ ճարտարապետ-  
 ներուն գործերն երբոր դիտեմք՝ յայտնի սիրտի  
 տեսնենք՝ թէ քանի դժուար է եղեր ուրիշն  
 գործոց վրայ կատարեալ բաներ ընելը : Կը մը-  
 ածէի դարձեալ որ յառաջագոյն կէս վայրենի  
 եւ առ փոքր փոքր ՚ի քաղաքակրթութիւն դի-  
 մող ժողովուրդները՝ որոնք ոճիրներն եւ կը-  
 սիւները մէջերնին շատնալուն համար բռնադա-  
 տուեր են օրէնքներ դնել՝ այնչափ քաղաքա-  
 կիրթ եղած չեն՝ քան այն ժողովուրդները՝ որք  
 ՚ի սկզբան ՚ի մի վայր դումարուելով իմաստուն  
 օրէնսդրի մը տուած օրէնքներն ընդուներ են :  
 Ճշմարիտ կրօնքն անոր համար միւս բոլոր կը-  
 րօնքներէն անհամեմատ կանոնաւորեալ է՝ ո-  
 րովհետեւ անոր օրէնքները միայն Աստուած  
 դրեր է : Եւ մարդկային իրաց վրայ խօսելով .  
 իրաւցնէ երբեմն խխատ ծաղկած էր Ապարտա ,  
 բայց ոչ թէ անոր համար որ անոր ամեն մէկ  
 օրէնքները զատ դեղեցիկ էին , որովհետեւ  
 շատ մ'օտարուածի եւ բարոյականի հակառակ օ-  
 րէնքներ ալ կային , այլ վասն զի միայն մէկ  
 մարդու մը հնարք ըլլալով՝ բոլորն ալ մի եւ  
 նոյն վախճանին կը հայէին : Այսպէս ալ կը մը-  
 սածէի՝ որ զրքերէ սորվուած գիտութիւնները ,

նա մանաւանդ այն տեսակ գիտութիւնները՝ ո-  
րոնք հաւանական միայն են եւ ապացու-  
ցական չեն, տարբեր աստիճանի շատ մը մար-  
դոց կարծիքներով յօրինուած եւ տակաւ առ  
տակաւ ստուարացած ըլլալով՝ այնչափ ճշմար-  
տութեան մօտ չեն ըլլար, որչափ ուղիղ խել-  
քի տէր առանձին մարդու մ'իրեն ներկայացած  
իրաց վրայ բնականաբար ըրած իմաստասիրու-  
թիւնքն : Աը խորհէի դարձեալ՝ թէ որովհետեւ  
մարդ իւր տղայութեան վայրկեաններէն սկը-  
սեալ երկար ժամանակ այնպիսի կրքեր եւ ու-  
սուցիչներ իրեն կ'առաջնորդեն, որ շատ ահ-  
դամ միմեանց հակառակ կ'ըլլան, ևւ թերեւս  
միշտ լաւագոյն խորհուրդը չեն տար, դրեթէ  
անկարելի է՝ որ դատումներնիս ալ պայծառ եւ  
ճշգրիտ լինին . սակայն եթէ 'ի ծննդենէ բանա-  
կանութիւնը վարել գիտնար եւ նա միայն ըլ-  
լար մեր առաջնորդը կամ ուղեցոյցը, հետեւա-  
պէս պիտի կրնայինք ճիշդ եւ որոշ դատումներ  
ընել :

Ստուգիւ չենք տեսներ բնաւ մէկը՝ որ քա-  
ղաքի մը տունները նորոգել եւ անոր փողոցաց  
գեղեցկութիւն մը տալ ուղելով բոլորովին հիմ-  
նայատակ ընէ, այլ շատերն իրենց սեփական  
բնակարանները կը քակեն եւ կը նորոգեն աղէ-  
կը շինելու համար, եւ երբեմն ալ ակամայ կ'ըս-  
տիսուին քակելու եւ նորոգելու՝ գիտելով՝ որ  
արդէն փլչելու վտանգին մէջ կը գտնուի եւ  
խարիսլած է հիմը : Նոյնպէս ալ կը հաւատայի՝  
թէ չէ եղած բնաւ անհատ մը՝ որ տէրութիւնը  
բարեկարգել միաքը դնելով անոր օրէնքներն ու  
կարգերը բոլորովին փոփոխէ եւ ուղղելու դի-

տաւորութեամբ տապալէ , եւ ոչ ալ դպրոցաց  
 մէջ աւանդուած զիտութիւններն եւ իրենց կար-  
 գը կանոնաւորելու նպատակաւ ամեն զիտու-  
 թիւն եւ կարգ բոլորովմն վերցունէ : Ուստի  
 խիստ լաւ եւ վայելուչ համարեցայ մինչեւ ցայս  
 վայրկեան հաւատք ընծայած կարծիքներս մէկ  
 կողմ նետել եւ յետոյ անոնց տեղը կամ ուրիշ  
 լաւագոյն կարծիքներ դնել եւ կամ դարձեալ  
 նոյն կարծիքներն ընդունիլ , բայց խելքի հար-  
 թաչափ գործիքով չը փորձած չընդունիլ : Հա-  
 մոզուեցայ՝ թէ այս միջոցաւ աւելի պիտի յա-  
 ջողիմ ուղիղ կեանք մը վարել՝ քան եթէ զաղ-  
 փաղփուն հիման մը վրայ չէնք հաստատել եւ  
 մանկութեան ժամանակ առանց ստոյդ ըլլալ-  
 նին կամ չըլլալնին գիտնալու համոզուած սկզբ-  
 բանցս վրայ միայն կրմնիմ : Զգացի թէ շատ  
 գժուարութիւններ կրնան դէմս ելնել , սակայն  
 վստահեցայ թէ դարմաններ կրնամ գտնել , եւ  
 թէ հասարակութեան վերաբերեալ բան մը նո-  
 րոգելէն ծագած գժուարութեանց հետ բաղդա-  
 տելով այնչափ ծանր չեն : Այս մեծամեծ մար-  
 մինները միանդամ իրենց տեղէն խախտելնէս  
 ու կործանելնէս ետքն ալ այնուհետեւ խիստ  
 գժուարին կ'ըլլայ վերստին կանդնել եւ հաս-  
 տատուն պահել զանոնք . մեծ կ'ըլլայ ասոնց  
 կործանումը : Սրդէն առանց փորձոյ հաւատա-  
 ցած սկզբունքներս կրնան անկատարութիւններ  
 ունենալ , ինչպէս մէջերնին եղած տարբերու-  
 թիւնը կը ցուցնէ՝ թէ ունին , բայց սովորութիւ-  
 նը կամաց կամաց թերութիւննին բարեքելով՝  
 անզգալապէս մինչեւ այն աստիճան ուղիղ կ'ե-  
 րեւցունէ , որչափ պիտի չը կրնար ընել ինքնա-

փորձ խռնեմութիւնը, եւ վերջապէս չը փոխելը  
փոխելէն շատ անհամեմատ ընտրելի կ'ըլլայ,  
ճիշդ այն կերպով ինչպէս որ լերանց մէջի պատ  
՚ի պատ եւ մանուածոյ ճամբայն շատ մարդիկ  
յաճախելուն համար հետզնետէ այնչափ դնալի  
կ'ըլլայ, որ աւելի կ'ընտրէ մարդ այն տեղէն քա-  
լել, քանի թէ կտրուկ եւ մօտ ճամբայն գտնե-  
լու համար ապառաժները մագլել եւ խոր ան-  
դունդներ իջնել.

Ասոր համար է՝ որ չեմ սիրեր բնաւ երբէք  
այն անհանդարտ եւ խռովարկու մարդիկները՝ որք  
ոչ տոնմիւ եւ ոչ ալ իշխանութեամբ հասարա-  
կային գործոց տեսչութեան կոչումն չունին,  
բայց հասարակաց գործերուն կուտան խելքեր-  
նին. եւ եթէ դիանամ՝ թէ այս գրուածոյս մէջ  
դոյզն բան մը կայ՝ որով այլք առիթ կ'առնուն  
զիս ալ այս յիմարաց կարդէն կարծելու, չա-  
փազանց պիտի բարկանամ կամ պիտի վշտա-  
նամ հրատարակուելուն վրայ։ Եմ նպատակս է  
միշտ իմ յատուկ խորհուրդներուս խելք տալ,  
եւ մեթուս այնպիսի հիման վրայ հաստատել  
որուն վրայ ես միայն ըլլամ։ Ես այսպէս ընե-  
լուս շատ հաւնեցայ, եւ ահա օրինակն աստա-  
նօր ձեղ կը ցուցնեմ։ բայց ոչ ոք կը յորդորեմ  
որ անոր հետեւի։ Կրնան ըլլալ մարդիկ՝ որոց  
Աստուած շնորհք տուած ըլլալով թերեւս ինձ-  
մէ աւելի լաւ խորհին, եւ իմ ըրածս գուցէ  
շատերուն յանդուզն ձեռնարկութիւն մ'երեւի  
Յառաջուց հաւատք ընծայած կարծիք ՚ի բաց  
թողլոյ որոշումն ընել այնպիսի օրինակ մը չէ,  
որուն ամեն մարդ պարտական ըլլայ հետեւե-  
լու։ Եւ բոլոր աշխարհ գրեթէ երկու կարդի

մարդոցմէ կը բաղկանայ , որոց եւ ոչ մէկուն  
կը յարմարի այս գործը կամ մեթոտը . կան՝ որ  
դիւրաւ կարծելով ըլլալ ինչ որ չեն , դահավէժ  
դատումներ կ'ընեն եւ իրենց բոլոր մտածմանց  
մէջ կարդ մը դնելու բաւական համբերութիւ-  
նը չունին . եւ ասկէց սա յառաջ կուգայ որ  
այսպիսիններն եթէ անգամ մ'իրենց ընդունած  
սկզբանց վրայ տարակուսելու եւ հասարակաց  
ճամբէն խոտորելու ազատութիւնը ձեռք ան-  
ցունեն , այնուհետեւ պիտի չը կրնան բռնել այն  
ուղիղ արահետը՝ որուն պէտք էր որ հետեւէին .  
ասանկով իրենց բոլոր կենաց մէջ մոլորեալ  
պիտի մնան : կան ոմանք ալ՝ որոնք ճշմարիտը  
սուտէն որոշելու մասին ուրիշներէն պակաս  
խելք ունենալին ճանչնալու բաւական խելք  
եւ համեստութիւն ունենալով եւ միանդամայն  
գիտնալով որ չը գիտցած բաներնին անոնցմէ  
կրնան ուսանիլ՝ բնականաբար աւելի իրենցմէ  
հմուտ կարծածներուն կարծիքները կ'ընդունին  
քան ինքնիրենցմով աւելի լաւագոյնները փըն-  
տուելու ջանք կ'ընեն :

Ես ալ անշուշտ այս վերջնոց կարդէն պի-  
տի ըլլայի՝ եթէ մէկ ուսուցիչ միայն ունեցած  
լինէի եւ չը գիտնայի թէ նոյն խոկ ամենէն մեծ  
գիտնոց կարծեաց մէջ անգամ միշտ տարբերու-  
թիւններ կը կենան . բայց դպրոցի մէջ սովորե-  
լով թէ ինչ օտարոտի եւ ինչ անհաւատալի բա-  
ներ որ կրնայ հնարել մարդուս երեւակայու-  
թիւնը՝ այն ամենն ալ զուրցող փիլիսոփայներ  
պակաս եղած չեն , եւ յետոյ ճանապարհորդու-  
թեանցս ատեն ալ իմանալով որ բոլորովին մեր  
կարծեաց հակառակն ունեցողներն անգամ այս

բանիս համար բարբարոս եւ վայրենի չեն սեպուեր, այլ թէ խելքերնին շատ են դործածեր կամ քիչ են գործածեր ըսուեր են, դիտելով դարձեալ որ 'ի մանկութենէ անտի Գաղղիացւոց եւ կամ Գերմանացւոց մէջ մեծցող մի եւ նոյն բնութեան եւ նոյն եւ մի մտաց տէր մարդը՝ բոլորովին տարբեր պիտի ըլլար, եթէ շարունակ Ձինաց եւ կամ Ամերիկոյ մարդակերաց մէջ անցուցած ըլլար իւր կեանքը, եւ թէ մինչեւ իսկ զգեստուց ձեւոյն կողմանէ, տասն տարի յառաջ ամենուն հաճոյ եղածն ինչպէս այսօր այլանդակ եւ ծաղրելի կը թուի, այնպէս որ աւելի մարդուն հաճելի երեւցած օրինակն ու սովորութիւնն է՝ որ մեզ կը հաւանեցունէ քան ուրիշ որ եւ է ծանօթութիւն մը, եւ միանգամայն թէ ձայներու բազմութիւնը՝ գտնելը փոքր ինչ գժուարին ճշմարտութեանց համար ապացոյց մը չէ, որովհետեւ աւելի հաւանական է մէկ մարդուն ճշմարտութեանց հանդիպիլը՝ քան ամբողջ ժողովրդեան մը, չը գտայ բնաւ այնպիսի մէկը՝ որոյ կարծիքներն այլոց կարծիքէն աւելի մեծարոյ երեւէին ինձ, վասն որոյ սովիպուեցայ զիս ուղղելու համար մի միայն անձինս հետ խորհրդակցիլ :

Սակայն, ինչպէս խաւարի մէջ առանձին քալող մարդը՝ անանկ ալ ես որոշեցի՝ որ շատ յամր քալեմ եւ ամեն բանի մէջ մեծամեծ ըզդուշութիւններ ընեմ, որպէս զի եթէ դանդաղ ըլլան քայլերս՝ գոնէ չը գլորիմ. նաեւ ձեռնարկած գործոյս ծրագիրը պատրաստելու եւ մտքիս կարողութեան զօրած ամեն իրաց վրայ ծանօթութիւն կարենալ ստանալու համար

կանխաւ ճշմարիտ մեթու մ'որոնելու երկար  
ատեն չը խորհած չուզեցի բնաւ կարծիքներէս  
եւ ոչ մին մէկդի նետել՝ որք մտացս մէջ սպըր-  
դեր էին առանց իմ յատուկ խելքովս վրանին  
խորհած ըլլալու :

Ի տղայ հասակէս փոքր ինչ պարապեցայ  
փիլսոփիայութեան մասանց մէջէն Տրամաբա-  
նութեան՝ եւ Չափական դիառութեանց մէջէն ալ  
Երկրաչափութեան եւ Գրահաշուի . այս երեքն  
այնպէս կը կարծէի՝ թէ խորհրդոցս կամ նպա-  
տակիս համանելու բաւական պիտի ըլլային : Բայց  
քննելով՝ իմացայ որ տրամաբանութիւնն իւր  
հաւաքաբանութիւններովն եւ իր ուրիշ շատ մը  
հսարքներով կամ ձեւերովը այլոց բացատրելու  
եւ չըգիտցած բաներնուս վրայ ալ Նիւլի\* հրա-  
հանդաց պէս առանց դատման խօսելու կը ծա-  
ռայէ քան չը դիտցածնիս ուսանելու . կամ թէ  
ըսենք՝ տրամաբանութեան տուած խիստ ճշգր-  
րիտ եւ գեղեցիկ կանոնաց մէջ կը դանուին նաեւ

\* Նիւլ Բէյմօն ծնեալ 1255 ին Մայօրք կղզւցն Բայ-  
մա քաղաքին մէջ . երիտասարդութիւնն անառակութեամբ  
անցունելէն յետոյ՝ արաբացւոց լեզուն եւ փիլսոփիայու-  
թիւնը սորվեցաւ : Ինքզինք երկնքէն ներշնչուած կը կար-  
ծէր . կըսէր թէ ինք անհաւատները դարձունելու և փի-  
լսոփիայութեան ու դիտութեանց մէջ մեծ յեղափոխու-  
թիւն մը մացունելու արհեստին տեղեակ է : Եւ ասոր հա-  
մար միջին գարու փիլսոփիայութեան պատմութեան մէջ  
մասնաւոր դեր մը խաղաց : Իւր տարօրինակ կենաց և վար-  
դապետութեանց պատճառաւ շատերը վրան հակասական  
դատուներ ըրին : Նիւլ շատ անդամ Ափրիկէ գնաց քրիստո-  
նէական կրօնքը քարոզելու , և օր մը մահմետականներէն քար-  
կոծուելով մեռաւ .

այնպիսի վեատակար կամ առելորդ կանոններ ալ՝  
զոր դժուարին է ճշմարիտ կանոններէն որոշել,  
ինչպէս դժուար է կոչտ եւ անտաշ մարմարիո-  
նէ Արամազդ կամ Աթենաս շինել : Իսկ նախնի  
երկրաչափութեան եւ արդի գրահաշուի գալով՝  
թող որ ասոնք վերացական եւ 'ի սկզբան ան-  
պէտ երեւցող նիւթերու կ'զբաղին , առաջինն՝  
այն է երկրաչափութիւնը շարունակ ձեւերու  
գիտողութեան կապուած ըլլալով՝ մեր միտքը  
կրթելու համար չափազանց կ'աշխատցունէ ե-  
րեւակայութիւննիա . իսկ երկրորդին՝ այսինքն  
է գրահաշուի մէջ մարդ ստիպուած է շատ մը  
կանոններ եւ թուանշաններ ուսանելու , ո-  
րոցմէ շփոթ եւ մթին արուեստ մ'երեւան գա-  
լով՝ միտք կը շփոթէ , մինչդեռ մէկ ուրիշ գի-  
տութիւն մը կը մշակէ : Ասիկայ պատճառ մ'ե-  
զաւ ինձ մտածելու՝ թէ պէտք է այնպիսի մե-  
թոտ մը բռնել , որ թէ այս երեք գիտութեանց  
առաւելութիւններն իւր մէջ պարունակէ , եւ  
թէ անոնց թերութիւններն ալ չունենայ : Եւ  
ինչպէս օրինաց շատութիւնը շատ անգամ պատ-  
ճառ կուտայ մոլութեանց , եւ տէրութիւն մ'ա-  
ւելի բարեկարդ կ'ըլլայ՝ եթէ քիչ օրէնքներ ու-  
նենայ եւ այն քիչերն ալ խստիւ պահուին , այս-  
պէս ալ տրամաբանութիւնը բաղկացունող շատ  
մը կանոնաց տեղ՝ որոշեցի սա հետեւեալ չորս  
կանոնները բաւական համարել , հերիք է որ  
հաստատուն եւ ճիշդ գիտաւորութիւն ունենամ  
միշտ դործածելու :

Առաջին . ո՞ր եւ է բան մ'իբրեւ ճշմարիտ  
շընդունիլ՝ մինչեւ որ անոր ճշմարիտ ըլլալը  
յայտնապէս չը գիտնամ , այսինքն գահավէժ գա-

տումներէ եւ կանխակալ կարծիքներէ մեծ խը-  
նամով հեռանալ, եւ այն բանը միայն առնուլ  
դատմանցս մէջ՝ որ խիստ պայծառ եւ որոշակի  
ներկայացած ըլլայ մտացս եւ վրան տարակու-  
սելու առիթ մը չը գտնուի բնաւ:

Երկրորդ • քննութեան առած դժուարու-  
թեանցս իւրաքանչիւրն այնքան մասունքներու-  
րաժնել որչափ որ հնարաւոր է՝ եւ որքան որ  
կը պահանջուի դժուարութիւններն աւելի լաւ  
լուծելու համար:

Երրորդ • ճանչնալը դիւրին առարկայներէն  
սկսեալ առ փոքր փոքր ամենէն աւելի բաղա-  
զրեալներուն վերանալու համար իմ խորհրդոցս  
մէջ կարդ մը դնել, եւ մէջերնին 'ի բնէ կապ  
մը չունեցող առարկայներու մէջ անդամ կարդ  
մ'ենթագրել:

Չորրորդ • ամեն բանի մէջ այնպիսի կատա-  
րեալ թուարկութիւններ եւ ընդհանուր տեսու-  
թիւններ ընել՝ որ ապահով ըլլամ բան մը դուրս  
թողած չլինելու:

Այս բոլորովին պարդ եւ դիւրիմաց դատ-  
մանց երկայն շղթայն՝ զոր կը գործածեն երկ-  
րաչափը իրենց ամենադժուարին ապացուցու-  
թեանց հասնելու համար, առիթ մ'եղան ինձ  
մտածելու՝ թէ մարդկային դիտակցութեան կամ  
ճանաչման ներքեւ ինկած ամեն բան մի եւ նոյն  
եղանակաւ դիրար կը յաջորդեն, եւ թէ՝ եթէ  
մարդ իրեւ ճշմարիտ չընդունի բան մը՝ որ ի-  
րականապէս ճշմարիտ չէ, եւ միշտ բանէ մ'ու-  
րիչ բան հետեւցուցած ժամանակ պէտք եղած  
կանոնը պահէ, չը գտնուիր բնաւ այն աստիճան  
հեռաւոր բան մը՝ առ որ վերջապէս ձեռնհաս

չըլլայ եւ ոչ իսկ այնպիսի ծածկեալ իր՝ մը՝ դոր  
 հուսկ ուրեմն յերեւան չը բերէ : Այս գործս ըս-  
 կսելու կերպը դանելու մասին դժուարութիւն  
 չը կրեցի բնաւ . որովհետեւ գիտէի արդէն՝ որ  
 ամենապարզ եւ ճանչնալը դիւրին բաներէն  
 հարկ էր սկսանիլ . եւ դիտողութեան առնլով  
 ու իմանալով՝ որ գիտութեանց մէջ ճշմարտու-  
 թիւն հետազօտողներէն չափական գիտութեանց  
 պարապողներն են՝ որ մէկ քանի ապացուցու-  
 թիւններ՝ այն է քանի մ'ստոյգ եւ յայտնի սլատ-  
 ճառներ կրցեր են դտնել, չէի տարակուսեր՝  
 թէ անոնց քննութեան առած մի եւ նոյն բա-  
 ներով պիտի կրնայի յաջողիլ այս բանիս մէջ .  
 թէ եւ այս ապացոյցներէն ուրիշ օգուտ մը չը  
 տեսայ , միայն թէ ճշմարտութիւնն որոշելու եւ  
 սուտ պատճառներով կամ իմաստասիրութիւն-  
 ներով գոհ չըլլալու վարժեցի միտքս : Սակայն  
 ասոր համար միաք չունէի ուսանիլ այն ամեն  
 մասնական գիտութիւնները՝ որոնք մէկ հասա-  
 րականուամբ չափագիտութիւն կը կոչուին . տես-  
 նելով դարձեալ՝ որ այս գիտութեանց առար-  
 կայները թէ եւ տարբեր են, բայց ամենքն ալ  
 ներդաշնակութիւն մ'ունին մէջերնին , ինչպէս  
 կը տեսնուի՝ երբոր առարկայներուն մէջ գըտ-  
 նուած դանազան չափակցութիւնները կամ յա-  
 րաբերութիւնքը նկատուին : Կը մտածէի եւ ա-  
 ւելի լաւ կը համարէի այս յարաբերութիւններն  
 ընդհանուր կերպով քննել , եւ այս չափակցու-  
 թիւններն այն առարկայից մէջ ենթադրել՝ որք  
 անոնց վրայ աւելի դիւրաւ ծանօթութիւն ըս-  
 տանալու կը նպաստեն , եւ այս առարկայներուն  
 չը կապուիլ բնաւ , որպէս զի եաքէն իրենց հետ


յարաբերութիւն մ'ունեցող՝ իրաց կարենամ  
պատշաճեցունել։ Յետոյ դիտելով՝ որ այս չա-  
փակցութիւնները ճանչնալու համար հարկ պի-  
տի ըլլայ ինձ երբեմն անոնցմէ ամեն մէկը զատ  
զատ քննել եւ երբեմն ալ շատերն 'ի միասին  
յիշողութեանս մէջ բովանդակել, կըխորհէի զա-  
նոնք իբրեւ գծեր ենթադրել լաւ դիտելու նը-  
պատակաւ, պատճառն որ բան մ'երեւակայու-  
թեանս ու զգայարանաց ներկայացնելու համար  
ասկէց աւելի պարզ եւ որոշ եղանակ մը չը կըր-  
նար ըլլալ, բայց միաք պահելու համար պէտք  
էր կարելի եղածին չափ համառօտ թուանշան-  
ներով բացատրել զանոնք, եւ թէ այս կերպով  
պիտի կարենայի երկրաչափութեան եւ գրա-  
հաշուի լաւագոյնը փոխ առնուլ՝ եւ միոյն թե-  
րութիւնները միւսին ձեռօք ուղղել։

Վասն զի յիրաւի կը համարձակիմ զուր-  
ցել՝ թէ այս իմ ընտրած մի քանի կանոնաց վը-  
րայ կատարած դիտողութիւնս յիշեալ երկու  
դիտութեանց առարկայն եղող խնդրոց բոլորն  
ալ լուծելու կամ պարզելու մասին այնպիսի  
դիւրութիւն մը տուին ինձ, որ երկու կամ ե-  
րեք ամիս ամենէն պարզ եւ ընդհանուր բանե-  
րէն սկսեալ զանոնք քննութեան առնլու ըղ-  
բաղելով՝ եւ գտած ամեն մէկ ճշմարտութիւն-  
ներս ուրիշ շատեր ալ ձեռք բերելու նպաստե-  
լով՝ ոչ միայն յառաջագոյն դժուարին դատած  
բաներուս մէջ յաջողեցայ, այլ նաեւ վերջը  
վերջը զգացի՝ որ նոյն իսկ չը դիտցած բանե-  
րուս մէջ անդամ կրնայի որոշումն ընել՝ թէ  
ինչ միջոցներով եւ մինչեւ որ աստիճան կա-  
րելի է անոնց լուծումն տալ։ Այս մասին ձեր

աչաց այնքան սնասղարծ մէկը պիտի չերեւիմ , եթէ դիտէք՝ որ ամեն բանի մէջ մէկ ճշշմարտութիւն միայն կայ , եւ զայն գտնողն այն բանին վրայ կտրելի եղած գիտութիւնն ունի . եւ թէ , օրինակի աղագաւ , թուաբանութիւնն ուսանող տղայ մը իւր գիտցած կանոնաց համեմատ գումարի գործողութիւն մը կատարած ժամանակ մարդկային մտաց կարողութեան չափով՝ թուոց գումարը գտած ըլլալուն վրայ վստահութիւն կ'ունենայ . որովհետեւ վերջապէս ուղիղ կանոնի հետեւիլ եւ բոլոր վնասուած թիւերը ճշդիւ համբել սովորեցունող մեթուաը թուաբանական կանոնաց բովանդակ ստուգութիւնը կը պարունակէ իւր մէջ :

Սակայն , անոր համար այս մեթուան վրայ չափաղանց գոհ եմ՝ որ ասով միայն կրնամ յամենայնի իմ խելքս գործածել եթէ ոչ կատարելապէս՝ գէթ կարելի եղածին չափ . թող որ սոյն մեթուաին գործնականն ըրած ատենս կ'ըդգայի՝ որ միտքս տակաւ առ տակաւ կ'սկսէր աւելի յստակ եւ որոշ կերպով իւր առարկայից հասու լինել , և եւ թէ այս մեթուան ազատութեան մէջ բոնած ըլլալուս համար՝ կը մտաբերէի դրահաշուէն զատ ուրիշ գիտութեանց գըժուարութիւններուն համար ալ գործածել : Բայց չէ թէ ասոր համար պիտի յանդգնիմ 'ի սկզբան ինձ ներկայացած բոլոր գիտութիւնները քննութեան առնուլ . զի նոյն խակ այս բանն իմ մեթուաս կանոնին հակառակ է . այլ թէ դիտելով՝ որ ամէն գիտութիւն իւր սկըզբունքները փիլիսոփայութենէ փոխ կ'առնու եւ միանուգամայն այս գիտութեան կամ իմաստասիւ-

րութեան մէջ ալ տակաւին ճշմարիտ սկզբունք  
մը չը գտնելով ամենէն առաջ ասոր մէջ սկըզ-  
բունքներ հաստատելու հարկը կ'զգայի , եւ ո-  
րովհետեւ ասիկայ առ հասարակ ամեն մարդոց  
ալ հարկաւոր բան մ'է եւ միշտ երկիւղալի են  
դահավէժ դատումներն ու կանխակալ կարծիք-  
ները , հարկ էր՝ որ նախ այն ատենուան ունե-  
ցած տարիքէս՝ որ քսան երեք էր՝ աւելի չա-  
փահաս տարիքի մը հասնէի եւ մինչեւ այն ժա-  
մանակ ընդունած յոռի կարծիքներս մտքիս  
մէջէն իսպառ չնշելով՝ իմաստասիրութեանս  
նիւթ հաւաքելու համար շատ մը փորձեր կա-  
տարէի եւ հնարած մեխոտիս մէջ եւ եւս հաս-  
տատուելու համար շարունակ կրթութիւններ ը-  
նէի , ու վերջն այսպիսի մեծ գործոյ մը պատ-  
րաստուէի .



## ՄԱՍՆ ԵՐՐՈՐԴ

Վերջապէս, ինչպէս տուն մը նորոգելու կամ վերստին շինելու համար միայն քակելն եւ ճարտարապետներ պատրաստել կամ անձամբ ճարտարապետութիւն ընել, եւս եւ մեծ խնամով ծրագիրը կամ ստուերագիրը գծել բաւական չէ, այլ հարկ է ունենալ նաեւ ուրիշ ըլոնակարան մ'ուր միւս տունը կառուցանելու միջոցին կարենայ մարդ հանդատեամբ բնակիլ, այսպէս ալ որպէս զի բանականութենէս ստիպեալ իմ դատմանցս մէջ տատանեալ վիճակ մ'ունեցած ատենս գործողութեանցս մէջ չվարանիմ, եւ անկէց վերջն իսկ կարելի եղածին չափ երջանիկ կեանք մը վարեմ, առժամանակեայ բարոյական մը կազմեցի ինձ համար, որ սա հետեւեալ երեք կամ չորս առածներուն մէջ կը բովանդակէր, որք են .

Առաջին . իմ երկրիս օրինաց եւ սովորութեանց հպատակիլ . պահել հաստատուն այն կրօնքը՝ յորում 'ի մանկութենէ անտի մնանելու չնորհք ըրած է Աստուած, եւ ամեն բանի մէջ ինքզինքս կառավարել այն բարեխառն եւ չափաւոր կարծեաց համեմատ՝ որոնք առ հասարակ գործնականին մէջ ընդունուած են ինձ կենակից ըլլալիք խելացի մարդոցմէ : Որովհետեւ անձնական կարծիքներս խիստ քննութենէ մ'անցունելու նովատակաւ ոչինչ համարելէն

սկսելով ուրիշ լաւ բան մ'ըրած չէի ըլլար՝ այլ  
 միայն հանճարեղ մարդոց կարծեաց հետեւիլ :  
 Եւ թէպէտ գիտէի՝ թէ ինչպէս մեր մէջ, անանկ  
 ալ պարսից կամ չինաց մէջ մտացի մարդիկ  
 կան, սակայն աւելի օգտակար կը սեպէի իմ  
 կենաց ընթացքս այն մարդոց համեմատ կանո-  
 նաւորել՝ որոց հետ որ պիտի ապրէի, եւ թէ  
 ասոնք ինչ կարծեաց տէր մարդիկ են ճշմար-  
 տապէս գիտնալու համար պէտք էր առաւել ի-  
 րենց գործքերուն ուշադիր ըլլալ քան թէ խօս-  
 քէ կամ կարծիքէ ըլլալը խոստովանիլ կուզեն,  
 այլ նաեւ անոր համար ալ որ շատերն իսկ չեն  
 գիտեր թէ ինչ բանի կը հաւատան. որովհետեւ  
 բանի մը հաւատք ընծայել եւ նոյն հաւատքին  
 վրայ գիտակցութիւն ունենալ իրարմէ ծայրէ 'ի  
 ծայր տարբեր բաներ ըլլալով՝ շատ անդամ մին  
 առանց միւսոյն ալ կրնայ ըլլալ : Հաւասարա-  
 պէս ընդունուած կարծեաց մէջէն ալ խիստ  
 չափաւորները միայն կ'ընտրէի, թէ անոր հա-  
 մար որ ասոնք միշտ գործնականին մէջ դիւրին  
 եւ հաւանականաբար լաւադոյններն են, զի ա-  
 մեն չափաղանցութիւն սովորաբար յոռի կ'ըլ-  
 լայ, եւ թէ որպէս զի կարելի եղածին չափ  
 ճշմարիտ ճամբէն չը խոտորիմ. քանզի եթէ  
 չափաղանցութեանց մին ընտրած ըլլայի, շիտակ  
 ճամբէն պիտի շեղէի : Եւ ընդհանրապէս չա-  
 փաղանցութեանց կարգը կը դասէի այն ամեն  
 խոստումները՝ որոցմով մարդ իւր աղատութե-  
 նէն բան մը կը կորսնցունէ . ոչ թէ չը հաւա-  
 լուս համար այն օրինաց՝ որոնք տկար ոգւոց

յողդողդութեան դարման տանելու նպատակաւ՝  
երբ մէկը բարի դիտաւորութիւն մը եւ կամ  
վաճառականութիւնը զիւրացնելու մասին պարզ  
խորհուրդ մ'ունենայ, կը հրամայեն որ իրենց  
դիտաւորութեան վրայ հաստատուն մնալ ստի-  
պուելու համար ուխտեր եւ դաշնքներ կռեն,  
հապա նաեւ այն պատճառաւ որ աշխարհի մէջ  
շարունակ մի եւ նոյն վիճակն ունեցող բան մը  
չէի տեսներ բնաւ, եւ թէ իմ անձնականու-  
թեանս գալով՝ կը խոստանայի եւս քան զեւս  
դատումներս կատարելագործել եւ ոչ երբէք  
վատթարացնել. ուզիդ խելքի դէմ մեծ վրի-  
պակ գործած կը համարէի ինքզինքս, եթէ բան  
մը հաստատել ուզելով՝ նոյնն իբրեւ բարի ըն-  
դունելու ստիպուէի նոյն իսկ այն ատեն՝ երբ  
բարի ըլլալէ դադրած ըլլար նա, եւ կամ որ  
ժամանակ եւս այլ եւս բարի չը դատէի զայն :

Երկրորդ . կարելի եղածին չափ հաստատուն  
եւ անյօղդողդ ըլլալ իմ գործողութեանցս մէջ,  
եւ ամենէն աւելի տարակուսական կարծիքնե-  
րըն անդամ իբրեւ ճշմարիտ ընդունիլ, հերիք  
է որ միանդամ անոնց հետեւելու որոշումն ը-  
րած լինիմ, նմանելով այս մասին այն ճանապար-  
հորդաց՝ որոնք անտառի մը մէջ մոլորած ժա-  
մանակնին փոխանակ մերթ այս եւ մերթ այն  
կողմը թափառկոտ շրջշրջելու եւ տեղ մը զկայ  
տոնլու, շարունակ կրցածնուն չափ ուղղակի  
դէպ 'ի մէկ կողմ կ'երթան եւ բոնած ճամբայ-  
նին սուտ պատճառներու համար չեն փոխեր,  
թէպէտ 'ի սկզբան անոնց այս շաւիդն ընտրել  
տուողը թերեւս բաղդն եղած ըլլար. զի ա-  
սանկով եթէ ճիշդ փափաքած տեղերնին չեր-

թան , գոնէ վերջապէս կը համսին այնպիսի տեղ  
մը՝ ուր հաւանականաբար աւելի բարւաք վի-  
ճակ մը պիտի ունենան՝ քան եթէ անտառի մը  
մէջ մնացած ըլլային : Եւ որովհետեւ մեր կե-  
նաց գործերն յաճախ յապազելու կամ 'ի կախ  
թաղելու չեն գար , խիստ մեծ ճշմարտութիւն  
մ'է այս՝ թէ երբ ամենածշմարիտ կարծիքներն  
որոշելը մեր կարողութենէն վեր է , այն ատեն  
կը պարտաւորիմք աւելի հաւանական կարծեաց  
հետեւիլ . նոյն խալ մին քան զմիւսն առաւել  
կամ նուազ հաւանական չը գտած ժամանակնիս  
ալ տակաւին պէտք է որ ասոնցմէ մէկ քանին  
ընտրեմք եւ յետոյ գործնականին մէջ դիտողու-  
թեան առնումք զայնս ոչ իբր տարակուսական ,  
այլ իբրեւ խիստ ճշմարիտ եւ խիստ ստոյդ ,  
ինչու որ այս բաները մեզ որոշել տուող բա-  
նականութիւնը ճշմարիտ է : Եւ ասով այնուհե-  
տեւ ազատ մնացի այն ամեն ստրջանքներէ եւ  
խղճի տաղնապներէն՝ որոնք սովորաբար յառա-  
ջուց իբրեւ բարի կատարած գործողութիւննին  
յետոյ իբր յոռի դատող տկար եւ դեղեւուն մը-  
տաց խղճները կը խոռվին :

Երրորդ . միշտ առաւել ինձ քան բազդին  
յաղթելու ջանալ , եւ աւելի իմ բազճանքներս  
քան աշխարհի կարգն ու օրէնքը փոփոխել , եւ  
սովորութիւն ընել հաւատալու՝ թէ ընդհանրա-  
պէս մեր խորհուրդներէն զատ ուղղակի մեր իշ-  
խանութեան տակ իյնող բան մը չկայ . այնպէս  
որ արտաքին իրաց վրաց կարելի լաւագոյն բա-  
ներն ընելնէս վերջը՝ նոյն իրաց մէջ յաջողելու-  
մասին ինչ որ կը պակսի մեզ՝ այն ամենն ալ  
մնղի նկատմամբ բացարձակապէս անկարելի է :

Ասիկայ բաւական եղաւ ինձ անկէց ետքը չը  
ցանկալու այն բանին՝ զոր ստանալը ձեռքս չէ  
եւ այսպէսով գոհ եղայ . եւ որովհետեւ մարդ-  
կային կամքը բնականաբար այն իրաց միայն կը  
բաղձայ՝ զոր խելքերնիս մասամբ իւիք իրեւ-  
կարելի կը ներկայացունէ , ստոյդ է որ եթէ  
մեզնէ դուրս գտնուած բոլոր բարիքները հա-  
ւասարապէս մեր իշխանութենէ դուրս ըլլալը  
մտքերնիս բերենք , օրինակի համար , երբոր  
հարուստ ցեղէ ծնած չըլլալնիս գիտնամք՝ հա-  
րուստ բարիքներէ զրկուենուս վրայ բնաւ չենք  
վշտանար . ինչպէս Զինու եւ կամ Մեքսիկայի  
թագաւորութիւնները մեզի ժառանգութիւն  
չինալուն վրայ ցաւ մը չենք զգար . եւ երբոր  
հարկաւոր առաքինութիւն գործեմք՝ հիւանդ  
եղած ժամանակնիս առողջութեան եւ բանտի  
մէջ գտնուած ատեննիս ալ ազատութեան չենք  
ցանկար , որպէս եւ այժմ ադամանդներու նը-  
ման անապական նիւթէ մարմիններ ունենալու  
եւ թռչելու համար թռչնոց պէս թեւեր ստա-  
նալու փափաք չենք ըներ : Սակայն կը խոստո-  
վանիմ որ ամեն բան այս կերպով նկատել վար-  
ժուելու համար ընդերկար կենակցութիւն եւ  
խորհրդոց յաճախ անդրադարձութիւն մը հար-  
կաւոր է . եւ կը հաւատամ՝ թէ զլխաւորաբար  
յայսմ կը կայանայ այն փիլիսոփայից գաղտնիքը՝  
որք ամեն տեսակ ճոխութիւն եւ մեծութիւն  
կ'արհամարհէին եւ կրած աշխատութեանց եւ  
վշտաց հակառակ՝ աստուածոց հաւասար երջա-  
նիկ կը համարէին իրենք զիրենք : Որովհետեւ  
այս փիլիսոփայները շարունակ բնութեան իրենց  
համար նշանակած սահմանները դիտողութեան

առնլու զբաղելով՝ կատարեալ հաւատք մ'ու-  
նէին՝ թէ իրենց խորհրդոց միայն տէր եւ իշ-  
խան են . եւ սոսկ ասիկայ զանոնք ուրիշ բա-  
ներու վրայ սէր կապելէ արգիլելու բաւական  
էր . եւ այնպիսի բացարձակ իշխանապետու-  
թիւն մը կը բանեցունէին իրենց խորհրդոց վր-  
այ՝ որ իրաւամք իրենք զիրենք առաւել հա-  
րուստ ու հզօր եւ խիստ աղատ ու երջանիկ կը  
համարէին քան զամեն անոնք՝ որ այս փիլիսո-  
փայութենէն զուրկ գտնուելով՝ որչափ ալ որ  
բնութիւնն ու բաղդն իրենց օդնած է , դար-  
ձեալ չեն կրնար ամեն ուզած բաներնուն այս  
աստիճան կարգաւորութիւն մը տալ :

Վերջապէս , այս բարոյականէն եղրակա-  
ցութիւն մը հանելու համար , մտածեցի մար-  
դոց այս կեանքիս մէջ ունեցած զանազան ըզ-  
բազմանց վրայ տեսութիւն մ'ընել աւելի լա-  
ւագոյն զբազմունք մ'ընտրելու նպատակաւ .  
այլոց զբազմանց համար բան մ'ըսել չէի ուզեր  
բնաւ . բայց կը խորհէի՝ թէ չը կայ այնպիսի լաւ  
զբազմունք մը քան ձեռնարկած գործ շարու-  
նակել , այսինքն բոլոր կեանքս բանականու-  
թիւնս մշակելու գործածել եւ ընտրած մեթո-  
տիս հետեւելով՝ կրցածիս չափ ճշմարտութեան  
վրայ ծանօթութիւն ստանալ : Այս մեթոաը  
գործածել սկսելէս 'ի վեր այնպիսի չափազանց  
բերկրութիւն մ'զդացի , որ չէի կարծեր թէ աշ-  
խարհի մէջ ասկէ աւելի անմեղն ու քաղցրը  
կենայ . եւ այս մեթոտին միջոցաւ ամեն օր  
հարկաւոր եւ առ հասարակ այլոց անծանօթ  
ճշմարտութիւններ գտնելուս վրայ ունեցած գո-  
հունակութիւնս այն աստիճանն միտքս իրեն դը-

բաւած էր՝ որ մնացած ամեն բան աչքիս չէր  
երեւեր : Թող որ նախընթաց երեք առաջներն  
իրենց հիմն ունէին մի միայն ինքզինքս կրթելու  
մասին ունեցած դիտաւորութիւնս . որովհետեւ  
Աստուած ճշմարիտը սուտէն որոշելու համար  
իւրաքանչիւր մարդու լոյս մը տաւած ըլլալով  
իմ յատուկ գատողութեամբս այլոց կարծիքնե-  
րըն 'ի գէպ ժամու քննութեան չառած անոնց  
հաւանութիւն չէի ընծայեր բնաւ . եւ ուրիշնե-  
րուն կարծեաց հետեւելու մասին անոր համար  
երկիր.դ չունէի , որովհետեւ կը յուսայի թէ  
կրնամ անոնցմէ լաւադոյնը գանել . վերջա-  
պէս պիտի չը կրնայի իմ բաղձանացս չափ մը  
դնել եւ դոհ ըլլալ , եթէ ամեն կարելի բարիք  
ստանալու աղահով ճամբայ մը բռնած չոլլայի :  
Եւ որովհետեւ մարդուս կամքն իւր խելքին  
բարի երեւցուցած բանը կը փնտոէ եւ չարէն  
կը խորչի , ապա բարիք մը զործելու համար հե-  
րիք է լաւ դատումն ընել , եւ ամեն տեսակ ա-  
ռաջինութիւն եւ ամեն կարելի բարիք ձեռք-  
բերելու համար ալ բաւական է կրցածին չափ  
դատել . ասիկայ ճշմարտապէս դիտցող մէ կը  
միշտ դո՞ւ կ'ըլլայ :


Այս կերպով յիշեալ առաջներուն ստու-  
գութեան վրայ վստահ ըլլալով եւ դանոնք հա-  
ւատոյ ճշմարտութեանց հետ՝ որոնք մտացս  
մէջ առաջին տեղին բանած են՝ մէկ կողմ դնե-  
լով՝ կը մտածէի թէ կրնամ միւս բոլոր կար-  
ծիքները մէկ դի ձգելու ձեռնարկել . Եւ թէ-  
պէտ գիտէի որ այս բանիս մէջ աւելի մարդոց  
հետ կենակցելով կրնայի յաջողիկ՝ քան երկայն  
ժամանակ փակուելով այն ճմերոցին մէջ՝ ուր

այս ամեն խորհրդածութիւններն ունեցայ , բայց  
տակաւին ձմեռը բոլորովին վախճան առած  
ըլլալով՝ անհնար էր վերստին ճանապարհոր-  
դութեան սկսիլ : Յաջորդ ինն տարիներուն մէջ  
բոլոր գործս եղաւ աշխարհի մէջ աստ եւ անդ  
յածել , հոն խաղցուած դերերուն աւելի հանդի-  
սատես ըլլալու քանիգործելու նպատակաւ : Իւ-  
րաքանչիւր առարկայի մէջ նշմարուած տարա-  
կուսելի եւ սխալանաց տեղի տուող ամեն իւ-  
րաց վրայ մասնաւոր խորհրդածութիւններ ընե-  
լով՝ յառաջադոյն մտացս մէջ սպրդած բոլոր  
մոլորութիւններն արմատէն խլեցի : Բայց ա-  
սով չեմ ուզեր երբէք նմանիլ այն Ակեպտիկեան-  
ներուն՝ որք տարակուսած ըլլալու համար մի-  
այն կը տարակուսին եւ միշտ վարանեալ կը  
կերպարանին . ընդ հակառակն իմ միակ  
դիտաւորութիւնս եղած է միշտ ստոյգն իմա-  
նալ եւ քարն ու կաւը ձեռք բերելու համար  
շարժուն երկիրն ու աւազը մէկ դի նետել :  
Կ'երեւի թէ բաւական յաջողեցայ այս բանիս  
մէջ . որովհետեւ ոչ թէ տկար կարծիքներով  
այլ պայծառ եւ ստոյգ իմաստասիրութեանց  
միջոցաւ քննութեան առած նախադասութեան-  
ցըս ստուգութիւնն եւ անստուգութիւնը յե-  
րեւան բերելու զբաղած ատենս , չը պատա-  
հեցայ բնաւ այն աստիճան տարակուսական  
նախադրելոց՝ որոցմէ բաւական ստոյգ եղրա-  
կացութիւններ չը հանէի . բնաւ մէկ ճշմարիտ  
եղրակացութիւն մ'ալ չը կրցած ձեռք բերած  
ատենս գէթ գիտէի՝ թէ ստոյգ չէ : Եւ ինչպէս  
մարդ հին տուն մը վլցուցած ժամանակ սովո-  
րաբար անոր վլածոյները կը պահէ , զանոնք

շինելիք նոր բնակարանին գործածելու նպատակաւ, այսպէս ալ ես անհիմն դատած կարծիքներս ջնջելով եւ զանազան հետազօտութիւններ եւ փորձեր կատարելով՝ վերջն աւելի ստոյդ կարծիքներ ունեցայ: Մէկ կողմանէ ալ շարունակ ձեռնարկած մեթոտիս մէջ կըրթութիւններ կ'ընէի, զի ընդհանրապէս բոլոր խորհրդածութիւններս ըստ կանոնի գործածելու մասին ունեցած ջանքիս հետ մերթ ընդ մերթ օրուան մի քանի ժամերուն մէջ ալ մասնաւորապէս չափագիտական եւկամ գրեթէ ասոր նման ուրիշ գիտութիւններու դժուարութեանց գործնականն ընելու կը պարապէի, զանոնք ճշմարտանման գիտութեանց սկզբունքներէն պարզելով: Եւ այսպէս այն տեսակ մարդոց կեանքն ընտրելով՝ որոց բոլոր գործն է մի միայն հանդարտիկ եւ անմեղ կեանք վարել, հեշտութիւնները մոլորութիւններէ որոշել ուսանիլ, եւ պարապոյ ժամերնին անձանձիր անցունելու համար ամեն պարկեշտ զբոսանկներու մէջ դտնուիլ, միշտ կը խորհրդածէի եւ ճշմարտութիւն ճանչնալու մէջ շարունակ առաջ կ'երթայի: այսպէսով այնչափ յաջողեցայ իմ ձեռնարկութեանս մէջ, որչափ պիտի չը կընայի ընել եթէ գրքեր կարդալով եւ ուսումնական մարդոց քով յաճախելով միայն ժամանակ անցուցած ըլլայի:

Սակայն այս ինը տարիները սահեցան գացին՝ սովորաբար գիտնոց վիճաբանութեան առարկայն եղող դժուարութիւնները լուծել եւ համաշխարհական փիլիսոփայութենէն զատ ուրիշ աւելի ստոյդ իմաստամիրութեան մը հիմունքը՝ փնտոել սկսելէս առաջ: Այս բանիս

վրայ յառաջուց խորհող եւ չը յաջողող ընտիր  
 կամ բարձր մտաց օրինակը սոյն ձեռնարկու-  
 թեանս մէջ այնքան դժուարութիւններ երե-  
 ւակայել կուտար ինձ՝ որ այս գործոյն ձեռք  
 զարկած պիտի չըլլայի ; եթէ արդէն ականջս  
 հասած չը լինէր յաջողելուս ձայնը : Չը գիտէի  
 թէ ինչ բանի վրայ հիմնած էին այլք այս կար-  
 ծիքը . եւ եթէ այս բանիս մէջ իմ ճառերովս  
 նպաստեցի , այն ալ չը գիտցած բաներս անկեղ-  
 ծութեամբ խոստովանելս՝ զոր չեն ըներ թե-  
 րուսները , եւ երկրորդ աւելի ուրիշներուն ստոյգ  
 համարած շատ մ'իրաց վրայ տարակուսելուս  
 պատճառները ցոյց տալս , քան ես իմ վարդա-  
 պետութեանս վրայ պարծենալս կրնար ըլլալ .  
 Բայց որովհետեւ չէի ուղեր բնաւ որ այնպէս  
 կարծուիմ , ինչպէս որ չեմ իրօք , կը մտածէի՝  
 թէ պէտք էր ամենայն հնարիւք ջանալ ինք-  
 զինքս ինձ տրուած բարի համբաւոյն կամ հա-  
 մարման արժանաւոր կացուցանել . եւ ճիշդ  
 ութ տարի է՝ որ այս բաղձանքէս մղեալ հե-  
 ռացայ այն ամեն տեղերէն՝ ուր կրնայի ծանօթ  
 մէկն ունենալ եւ առանձնացայ հոս այնպիսի  
 տեղ մը՝ ուր պատերազմին երկարատեւութե-  
 նէն անանկ կարգադրութիւններ եղան՝ որ հոն  
 գտնուող բանակները մի միայն հասարակաց  
 խաղաղութիւնն ապահովելու կը ջանային . ես ալ  
 հոն ամենէն աւելի բաղմամարդ քաղաքները տես-  
 նուած բարեկեցութիւնը կամ հանգստութիւնն  
 ունենալով հանգերձ՝ առանձնակեաց կեանք մը  
 վարեցի , որպէս թէ հեռաւոր անապատներու մէջ  
 ըլլայի :



## ՄԱՍՆ ԶՈՐՅՈՐԴ

Զգիտեմ՝ թէ նախորդ խորհրդածութեանց  
 վրայ վերստին խօսելու հարկ մնաց. որովհետեւ  
 այն աստիճան քնազմուցական եւ ոչ այն-  
 չափ հասարակ են՝ որ չեն կրնար ամեն մար-  
 դու ախորժելի ըլլալ. սակայն, որպէս զի կա-  
 րենաք դատել՝ թէ բռնած հիմունքս բաւական  
 հաստատուն են թէ ոչ, կերպով մը հարկ կը  
 տեսնեմ վրայնին խօսելու. Չատ ժամանակէ  
 'ի վեր դիտած եւ խմացած էի՛ թէ մարդ կը  
 պարտաւորի շատ անգամ անստոյդ կարծիքներն  
 իբրեւ ճշմարիտ ընդունիլ, ինչպէս առաջ զուր-  
 ցեցինք : Բայց որովհետեւ այն ատեն միակ բաղ-  
 ձանքս էր ճշմարտութիւններ հետազօտելու ըզ-  
 բաղիլ, բոլորովին այդ սկզբունքին հակառակը  
 գործելու եւ դոդզն ինչ տարակոյս մ'ենթա-  
 գրող ամեն բան իբրեւ բացարձակապէս սուտ  
 մէկ կողմ նետելու հարկը կ'զգայի, տեսնելու  
 համար այնուհետեւ թէ աներկրայելի բան մը  
 կայ արդեօք մտացս մէջ : Գիտնալով որ զգա-  
 յութիւնք յաճախ կը խարեն զմարդ, ուզեցի  
 ենթաղրել՝ թէ գտնուելու չէ բնաւ բան մը՝ որ  
 իրօք ըլլայ այնպէս ինչպէս որ զգայարանք կը  
 ցուցնեն կամ երեւակայել կուտան մեզ. եւ  
 տեսնելով շատ մը մարդիկ՝ որք երկրաչափու-  
 թեան վերաբերեալ ամենապարզ իրաց վրայ ի-  
 մաստափած ժամանակնին իսկ կը սխալին եւ

թիւր դատումներ կ'ընեն, միանգամայն մտածելով՝ որ ես ալ ուրիշներուն պէս սիրալման ենթակայ եմ, յառաջուց ապացուցութեան տեղը ընդունած բոլոր բաներս իբր սուտ 'ի բաց ընկեցի. վերջապէս, դիտելով՝ որ արթուն եղած միջոցնիս ունեցած մեր ամեն խորհուրդները քնոյ մէջ անդամէկ'արթննան՝ թէպէտ եւ ոչ ճշմարտապէս, այնպէս ենթադրեցի՝ իբր թէ մտացս մէջ գանուած ամեն ինչ երազական ցնորդներէ աւելի ստուգութեան աստիճան չունի։ Սակայն քիչ մը վերջը խմանալով որ ամեն բան իբրեւ սուտ ենթադրած ժամանակս, ես՝ որ կը մտածեմ, պէտք է հարկաւորաբար բան մ'ըլլամ, եւ գիտելով՝ թէ կը խորհնէմ, «ոքէն» եմ ճշմարտութիւնն այնչափ հաստատունքեւ ըստոյգ է՝ զոր Սկեպտիկեաններուն ամենէն աւելի այլանդակ ենթադրութիւններն անդամ չեն, կարող խախտել, այս ճշմարտութիւնը վիստուած փիլսոփիայութեանս իբրեւ առաջին սկզբունք ընդունելու յարմար կը դատէի։

Յետոյ, ուշադրութեամբ քննելով թէ ինչ էի, եւ տեսնելով թէ կրնամ ենթադրել որքընաւ մարմին չունենամ եւ ոչ ալ աշխարհ մը կամ աեղ մը կենայ՝ յորում դոյ ըլլամ, բայց միանդամայն գիտնալով՝ թէ չեմ կրնար ենթադրել ասկէ որ երբէք չըլլամ, այլ ընդ հակառակն, նոյն խոկ տեսնելով՝ որ կրնամ միւս իրաց ճշմարտութեան վրայ կասկածիլ, ասկէց յայտնապէս եւ ստուգիւ պիտի հետեւէր՝ թէ գոյ եմ. մինչդեռ, եթէ միայն խորհելէ դադրելու լինիմ, եւ միւս բոլոր երեւակայած բաներս ալ ճշմարիտ ըլլային, պատճառ պիտի չունենայի.

հաւատալու թէ գոյ եմ . աստի կը ճանչնամ թէ  
ես այնպիսի դոյացութիւն մ'եմ , որուն բոլոր  
էութիւնը կամ բնութիւնը խորհելու մէջ կը  
կայանայ , եւ որ գոյ ըլլալու համար պէտք չու-  
նի տեղւոյ , ոչ ալ նիւթէ մը կախումն ունի . այն-  
պէս որ սոյն եսը , այսինքն հոգին , որով եմ ինչ  
որ եմ , կատարելապէս տարբեր է մարմնէն ,  
եւ նոյն իսկ աւելի դիւրին է ճանչնալ զայն քան  
դայս , եւ որ թէ եւ բնաւ դոյութիւն ալ չու-  
նենար , դարձեալ ինչ որ է , այն պիտի ըլլար :

Ասկէց վերջը դիտողութեան կ'առնուի թէ  
ընդհանրապէս նախադասութեան մը ճշմարիտ  
եւ ստոյդ ըլլալուն համար ինչ բան կը պահան-  
ջուի . դի թէպէտ ճշմարիտ նախադասութիւն  
մը դտած էի արդէն , բայց կը մտածէի ալ որ  
պէտք է դիտնալ թէ ինչ բանի մէջ կը կայանայ  
այս ստուգութիւնը : Եւ նկատողութեան առնլով  
թէ կը խորհնիմ , ուրեմն եմ նախադասութեան մէջ  
չը կայ բնաւ բան մը՝ որ ասպահովցնէ զիս թէ  
ճշմարտութիւն մ'է ըսածս , այլ միայն այս թէ  
խիստ պայծառ կը տեսնեմ՝ որ խորհելու համար  
գոյ ըլլալ հարկաւոր է . ապա կը դատէի՝ որ  
կրնամ իբրեւ ընդհանուր կանոն առնուլ եւ ը-  
սել՝ թէ ամեն պայծառապէս եւ որոշ խմացու-  
ած բաներ բոլորովին ճշմարիտ են , սակայն բա-  
ւական դժուարին է ճիշդ դիտնալը՝ թէ որոնք  
են որոշ խմացած բաներնիս :

Ասկէց ետքն ալ տարակուսանացս եւ հե-  
տեւաբար էութեանս անկատարութեան վրայ  
խորհրդածելով որովհետեւ կը տեսնէի յայտնա-  
պէս թէ դիտնալը կամ ճանչնալը տարակուսե-  
լէն խիստ շատ մեծ կատարելութիւն մ'է , կը

մտարերէի վնառել ու իմանալ՝ թէ ուստի ուս-  
 ռած եմ խորհիլ այնպիսի ամենակատարեալ բա-  
 նի մը վրայ՝ որ ես չեմ, եւ գիտցայ ստուգա-  
 դոյնս թէ ասիկայ պէտք է որ իրօք կատարեալ  
 բնութիւն մ'ըլլայ : Խնձմէ դուրս գտնուած ու-  
 րիշ շատ մ'իրաց, ինչպէս երկնից, երկրի, լու-  
 սոյ, ջերմութեան եւ ասոնց նման բիւրաւոր  
 բաներու վրայ ունեցած գաղափարներս թէ  
 ուսկից յառաջ եկած են՝ գիտնալու համար այն-  
 չափ դժուարութիւն չէի զգար, որովհետեւ  
 այս իրաց մէջ ինձմէ դեր 'ի վերոյ բան մը չը  
 տեսնելով բնաւ, կըհաւատայի՝ որ եթէ այն գա-  
 ղափարները ճշմարիտ են, իմ մասամբ իւիք կա-  
 տարեալ բնութենէս կախումն պէտք էր ունե-  
 նային . իսկ թէ որ իմ բնութենէս կախումն  
 չունենային, ոչնչէն առած պիտի ըլլայի զա-  
 նոնք, այսինքն այս գաղափարներն իմ մէջս պի-  
 տի կենային թերութիւն մ'ունենալուս համար  
 Բայց այսպէս չէր կրնար ըլլալ ինձմէ յանհունս  
 կատարեալ բնութեան վրայ ունեցած գաղափա-  
 րիս նկատմամբ ալ, վասն զի բացարձակապէս  
 անկարելի է սոյն գաղափարն ոչնչութենէ ստա-  
 նալ : Եւ որովհետեւ ըսել թէ առաւել կատա-  
 րեալը նուազ կատարելոյն մէկ հետեւանքն է եւ  
 անկէ կախումն ունի, դարձեալ զուրցել՝ որ ո-  
 չնչէն կրնայ բան մ'յառաջ դալ, հաւասարա-  
 պէս խելքի հակառակ են . ուստի չէի կրնար  
 այն գաղափարն ես ինձէն ունենալ, այլ պէտք  
 էր որ այս գաղափարն այնպիսի բնութենէ մը  
 դրուած ըլլար իմ մէջս՝ որ քան զիս անսահ-  
 ման կատարեալ լինելով ունենար յինքեան այն  
 ամեն կատարելութիւններն ալ՝ որոց վրայ կըր-

նայ մարդ դէթ թերակատար դաղափար մ'ու-  
նենալ, այսինքն, մէկ խօսքով ըսելու համար՝  
այս կատարեալ բնութիւնը հարկ էր որ նոյն ինքն  
Աստուած ըլլար : Առ այս կը յաւելուի՝ թէ ո-  
րովինետեւ այնպիսի կատարելութեանց ծանօ-  
թութիւններ կան իմ հոգւոյս մէջ՝ որոնք ինձ  
չեն վերաբերիր բնաւ, ասկէց ինքնին կը հետե-  
ւէր թէ աշխարհի մէջ ես չեմ միայն դոյ, այլ  
( եթէ կը հաճիք, աստանօր ազատօրէն դպրոցաց  
բառերը գործածեմ ) 'ի հարկաւորութենէ գրտ-  
նուելու էր նաև ինձմէ զատ ամենակատա-  
րեալ էակ մը՝ որմէ կախումն ունենայի եւ ուս-  
կից ստացած կամ առած ըլլայի ամեն ինչ որ  
ունիմ . վասն զի եթէ ես միայն դոյութիւն ու-  
նենայի՝ առանց ուրիշ մէկէ մը կախեալ ըլլալու,  
այնպէս որ ես ինքնին ունենայի այն քիչը՝ զոր  
կատարեալ էակէն լնդունած եմ, մի եւ նոյն  
իրաւամբ պիտի կրնայի ես ինձէն ունենալ մը-  
նացած ամեն բաներն ալ, որոցմէ զուրկ մնա-  
ցած կը գտնուիմ այժմ, եւ ասանկով ես ինք-  
նին պիտի ըլլայի անվախճան, յաւիտենական,  
անփոփոխ, ամենապէտ, ամենակարող եւ վերջա-  
պէս Աստուծոյ ստորոգուած բոլոր կատարելու-  
թիւնները պիտի ունենայի : Որովինետեւ իմ բնու-  
թեանս կարողութեան զօրելուն չափով Աստուծոյ  
բնութիւնը ճանչնալու համար ըրած իմաստասի-  
րութեանցս համեմատ ուրիշ բան չէի կրնար ը-  
նել, բայց միայն դիտողութեան առնուլ՝ թէ ամեն  
վրան թերի դաղափար մ'ունեցած բաներս ըս-  
տանալը կատարելութիւն է թէ ոչ . եւ գիտէի թէ  
բնաւ անկատարութիւն ենթագրող բան չկայ  
յԱստուած, քանի որ բոլոր կատարելութիւնք

կան իւր մէջ ։ կը տեսնէի ալ՝ որ տարակոյս, անհաստատութիւն կամ փոփոխականութիւն, տրտմութիւն եւ ասոնց նման բաներ չեն կը ռնար գտնուիլ յԱստուած, զի եթէ ես ալ կա- արեալ ըլլայի հարկաւ այս բաները պիտի չւնենայի : Ասկէց դատ շատ մը զգալի եւ նիւ- թական իրաց գաղափարներ ալ ունէի, որով- հետեւ, թէպէտ ենթադրեմ՝ թէ կ'երազեմ եւ թէ ամեն տեսած կամ երեւակայած բանա սուտ է, սակայն սա անուրանալի է որ սոյն իրաց գաղափարները ճշմարտապէս կան մտացս մէջ : Բայց խիստ պայծառ տեսնելով՝ որ իմ մէջ ե- ղած իմացական բնութիւնը բոլորովին տար- բեր է մարմնականէն, եւ դիտելով ալ որ ա- մեն բաղադրեալ իր ուրիշէ մը կախումն ունի, ասկէց մակարերեցի՝ թէ այս երկու բնութենէ բաղկացեալ գոյացութիւն մ'ըլլալ Աստուծոյ համար կատարելութիւն չկրնար համարուիլ բը- նաւ, եւ հետեւաբար թէ նա՝ այսինքն Աստո- ւած այս երկու բնութիւններէն բաղկացեալ չէ. իսկ աշխարհի մէջ գտնուած մարմնոց կամ ի- մացական էակաց եւ կամ ուրիշ բնութեանց՝ որոց բոլորն ալ անկատար են, ասոնց գոյու- թիւնը կ'ըսեմ՝ նոյն Աստուծոյ կարողութենէն կախումն պէտք է ունենայ, այնպէս որ այս է- ակներն առանց անոր պիտի չը կարենան եւ ոչ մէկ վայրկեան գոյ ըլլալ :

Ժամանակ մ'ալ ուղեցի ուրիշ ճշմարտու- թիւններ որոնելու դբաղիլ . եւ ընտրելով եր- կրաչափներու առարկայն՝ որ յարատեւ մար- մին մը, կամ երկայնութիւն, բարձրութիւն կամ խորութիւն եւ տարածութիւն ունեցող ան-

հուն միջոց մ'է , եւ այս միջոցը շատ մը մաս-  
սունքներու կը բաժնուի . այս մասանց իւրա-  
քանչիւրն ալ իրնան զանազան ձեւեր եւ մե-  
ծութիւններ առնուլ , եւ ամեն կերպ շարժման  
եւ տեղափոխութեան ենթակայ ըլլալ , որովհե-  
տեւ երկրաչափներուն առարկայն այս բաներն  
են . անոնց ամենապարզ ապացուցութեանց  
մէկ քանին քննեցի եւ տեսայ՝ որ բոլոր մարդոց-  
մէ այս ապացուցութեանց ընծայուած ստու-  
դութիւնն ուրիշ բանի վրայ հիմնուած կամ  
հաստատուած չէ , եթէ ոչ յառաջուց տուած  
կանոնիս համեմատ՝ այն ապացուցութեանց բա-  
ցարձակ ճշմարտութիւն ըլլալուն վրայ . դիտե-  
ցի նոյնպէս՝ թէ այս ապացոյցներուն մէջ ը-  
գտնուիր բնաւ բան մը՝ որ զիս իրենց առար-  
կային գոյութեան վրայ վստահացունէ . քանզի,  
օրինակի համար , եռանկիւն մ'ենթադրած ժա-  
մանակս , դիտեմ որոշակի թէ ասիկայ ձեւ մ'է՝  
որոյ երեք անկիւններն երկու ուղիղ անկեանց  
հաւասար են , սակայն չ'դիտեմ թէ արդեօք աշ-  
խարհի մէջ եռանկիւն կայ . մինչդեռ կատա-  
րեալ կակին վրայ ունեցած գաղափարս քննած  
միջոցիս , կ'իմանամ որ իւր դոյսութիւնը ճշմա-  
րիտ է , ինչպէս զոյ են նաեւ սա ճշմարտու-  
թիւններն ալ՝ թէ եռանկեան մ'երեք անկիւն-  
ներն երկու ուղիղ անկեանց հաւասար են , եւ  
կամ բոլորակի մ'իւրաքանչիւր կէտերը հաւա-  
սարապէս հեռի են կեդրոնէն . եւ հետեւաբար  
թէ՝ ինչպէս երկրաչափութեան մէջի ապացոյց-  
ներն զոյ են , այսպէս ալ եւ թերեւս ասկէց ա-  
ւելի Աստուած , այն կատարեալ էակը , գոյութիւն  
ունի եւ է ,

Ասկայն ոմանց մարդոց զԱստուած եւ նոյն իսկ իրենց հոգին ճանչնալու մէջ ենթադրած դժուարութեան պատճառն ուրիշ բան չէ, բայց միայն այս՝ որ այսպիսիներն իրենց միտքը պընդագոյնս զդալի իրաց կապած՝ չեն ուղեր անոնցմէ վեր բարձրացունել, եւ այնչափ վարժուած են ամեն ինչ երեւակայութեամբ դիտելու ( որ նիւթական իրաց վրայ խորհելու մասնաւոր եղանակ մ'է ), որ անոնց կարծեաց համեմատ կարելի չէ իմանալ այն ամեն բան՝ որ մեր երեւակայութեան ներքեւ չինար ։ Զայս կ'ակնարկեն յայտնապէս եւ այն փիլիսոփայից խօսքերն՝ որոնք դպրոցաց մէջ իրրեւ առած ընդունած են՝ թէ բան մը չը կրնար երթալ իմացականութեան՝ մինչեւ որ նախապէս զդայարանքներէն չանցնի. այս դրութենէն սա կը հետեւի՝ թէ Աստուծոյ եւ հոգւոյ գաղափարները չկան բնաւ. եւ ինծի կ'երեւի թէ զԱստուած եւ զհոգի երեւակայութեան միջոցաւ իմանալ ուղղները կը նմանին ճիշդ այն մարդոց՝ որք ձայն լսելու եւ հոտ առնլոյ համար աչքերնին դործածել կուզեն, սա տարբերութեամբ որ տեսանելեաց ըզդայարանքը հոտոտելեաց եւ լսելեաց պէս նոյն առարկայից ճշմարտութեան վրայ կ'ապահովէ զմեղ, մինչդեռ ոչ երեւակայութիւննիս եւ ոչ ալ զդայութիւնք չեն կրնար որ եւ է բանի վըրայ վստահացնել զմեղ, եթէ իմացողութիւնը ըլլայ :

Վերջապէս, եթէ դտնուին այնպիսի մարդիկ՝ որք մէջ բերած պատճառներովս Աստուծոյ եւ իրենց հոգւոյ գոյութեան տակաւին չը հաւատան, թողքաջ դիտնան՝ որ այն ամեն բա-

ները՝ որոց գոյութեան վրայ խիստ ապահով ըլ-  
 լալ կը կարծեն, ինչպէս մարմին մ'ունենալ, եւ  
 թէ աստղեր, երկիր մը եւ ուրիշ շատ մ'իրեր  
 կան, ասոնք, կ'ըսեմ, այնչափ ստուգութեան  
 աստիճան չունին մէջերնին, որչափ Աստուծոյ եւ  
 հոգւոյ գոյութիւնը • որովհետեւ այս կարգի ի-  
 րաց վրայ ունեցածնիս բարոյական վստահու-  
 թիւն է, եւ կարծես թէ ասոնց վրայ տարա-  
 կուսելու համար ցնորած ըլլալու է մարդ • սա-  
 կայն երբոր խնդիրը բնազանցական ստուգու-  
 թեան վրայ է, առանց անբան ըլլալու անհնար  
 է ըսել՝ թէ այս ստուգութիւնը լի բովանդակ  
 ապահովեալ չէ, այլ դուցէ մենք մեզէն այն՝  
 պէս կ'երեւակայենք, ինչպէս առանց իրօք ըլ-  
 լալու կ'երեւակայենք քնոյ մէջ թէ ուրիշ մար-  
 մին ունեցանք, ուրիշ արեդակ եւ ուրիշ երկիր  
 տեսանք : Արոմիետեւ ուսկից է որ գիտենք՝ թէ  
 երազի մէջ միաք եկած խորհուրդները միշտ  
 այնչափ պայծառ եւ կենդանի չըլլալնուն համար  
 յարթմնի եղած խորհուրդներէն սուտ են : Եւ  
 թէ մեծամեծ հանճարներ որչափ ալ որ խորհր-  
 դածեն այս բանիս վրայ, չեմ կարծեր որ ա-  
 ռանց Աստուծոյ գոյութիւնն ընդունելու՝ կա-  
 րինան այդ տարակոյսը փարատելու բաւական  
 պատճառ մը տալ : Քամովի, նոյն խոկ երբեմն  
 իբրեւ կանոն ընդունած սա նախադասութիւնս  
 թէ ամեն պայծառապէս եւ որոշակի իմացուած  
 բան բոլորովին ճշմարիտ է, Աստուծոյ գոյու-  
 թեան եւ Նորա կատարելութեան վրայ հաստա-  
 տուած է, որմէ կուգայ մեզ ամեն ինչ որ կայ  
 մեր ներսը . ասկէ սա կը հետեւի՝ թէ մարդոց  
 պայծառ եւ որոշ գաղափարները կամ ծանօ-

թութիւններն իրականութիւններ եւ Աստուծմէ  
եկած ըլլալով՝ ճշմարիտ են : Եթէ սուտ գաղա-  
փարներ ալ ունինք՝ այն ալ չփոթ եւ մթին ե-  
ղողներն են , որոց չփոթ ըլլալուն պատճառը  
մեր անկատարութիւնն է միայն : Եւ ինչպէս  
ուղիղ բանի հակառակ է ըսել՝ թէ ճշմարտու-  
թիւն կամ կատարելութիւն ոչնչէ կուգայ , այս-  
պէս ալ հակասական է ըսելլ՝ թէ ստութիւն եւ  
անկատարութիւն Աստուծմէ կուգան : Բայց ե-  
թէ չը գիտնայինք որ մեր մէջ եղած ամեն ի-  
րական եւ ճշմարիտ բան կատարեալ եւ ան-  
վախճան էակէ մը յառաջ եկած է , այն ատեն  
որչափ ալ պայծառ եւ որոշ ըլլային մեր գա-  
ղափարները , գարձեալ անոնց ճշմարտութեան  
վրայ կատարեալ վստահութիւն առւող ապա-  
ցոյց մը պիտի չունենայինք :

Արդ , Աստուծոյ եւ հոգւոյ ծանօթութեամբ  
սոյն կանոնին ստուգութիւնը գիտնալնէս վերջը՝  
դիւրին է իմանալ թէ քնոյ մէջ երեւակայած  
ցնորքներնիս՝ արթուն եղած միջոցնիս ունեցած  
խորհրդոց ճշմարտութեան վրայ տարակուսելու-  
առիթ չեն տար : Որովհետեւ եթէ պատահի որ  
մարդ քնացած ժամանակ խիստ որոշ գաղափար  
մ'ունենայ բանի մը վրայ , օրինակի համար ,  
երբ երկրաչափ մը նոր ապացուցութիւն մը հը-  
նարէ , իւր քունն այն ապացոյցը ճշմարիտ ըլ-  
լալէ չարդելոյր : Ոէտք չէ հաւատալ՝ թէ մեր ա-  
մենէն աւելի սովորական մոլար երազները՝ որ  
ճիշգ մեր արտաքին զգայարանաց նման զանա-  
զան առարկայներ կը ներկայացունեն մեզ՝ նոյն  
գաղափարաց ճշմարտութիւնը կասկածելի կ'ը-  
նեն , ևնթագրելով՝ որ այն գաղափարները շատ

անգամ կրնան խաբել զմեղ՝ նոյն իսկ արթուն  
եղած ատեննիս ալ, ինչպէս դալկահար մար-  
դիկ ամեն դոյն դեղին կը տեսնեն կամ ինչպէս  
աստղերն եւ կամ ուրիշ մարմիններ իրենց ան-  
հուն հեռաւորութեանը համար չափազանց փո-  
քը կ'երեւան մեր աչաց : Վերջապէս, թէ քը-  
նոյ մէջ եւ թէ արթուն եղած ատեննիս միշտ  
պէտք է մեր բանականութեան ստուգութեան  
կամ պայծառութեանը հաւատամք, Դիտողու-  
թեան արժանի բան մ'ալ այս է որ՝ բանակա-  
նութեան ստուգութիւն կամ պայծառութիւն ըստ  
եւ ոչ թէ երեւակայութեան եւ զգայարանաց. զի  
թէպէտ խիստ պայծառ կը տեսնեմք արեգակը,  
բայց ասոր համար չեմք կրնար արեւուն մեծու-  
թիւնը ճիշդ մեր աչաց երեւցածին պէս համարել .  
դարձեալ կրնամք խիստ որոշակի երեւակայել  
այծի մարմնոյ վրայ ագուցեալ առիւծի մը զը-  
լուխ, բայց ասկէց չեմք կրնար հետեւցունել  
թէ եղջերուաքաղը գոյութիւն ունի աշխարհի  
մէջ . որովհետեւ խելքը չըսէր մեղ՝ թէ ամեն  
տեսած կամ երեւակայած բաներնիս ճշմարիտ  
են, այլ սա միայն կուսուցանէ՝ որ մեր քոլոր  
գաղափարները կամ ծանօթութիւնները պէտք  
է իրենց հիմն ունենան մի միայն ճշմարտու-  
թիւնը . զի կարելի բան չէ որ Աստուած, ան-  
սահման ճշմարիտ ու կատարեալ էակն, առանց  
ասոր նոյն գաղափարները կամ ծանօթութիւն-  
ները մեր մէջ դրած ըլլայ . եւ որովհետեւ մեր  
խմաստասիրութիւնները կամ դատումներն աւելի  
արթուն՝ քան թէ քուն եղած ատեննիս յայտնի  
եւ ստոյգ են, թէպէտ երբեմն մեր երեւակա-  
յութիւնները քնոյ մէջ աւելի զօրաւոր կ'ըլլան ,

ուստի բանականութիւնը կը սորվեցունէ մեզ՝  
թէ մեր խորհուրդները մեր անկատարութեան  
սլատճառաւ բոլորովին ճշմարիտ չեն, եւ թէ  
առաւել արթունքան թէ քուն եղած ատեննիս  
պայծառ կ'ըլլան :

## ՄԱՍՆ ՀԻՆԳԵՐՈՐԴ

Այս առաջին ճշմարտութիւններէն հետեւցուցած միւս բոլոր ճշմարտութեանց կարգը կուզէի աստանօր ցուցնել . բայց այս բանս ընելու համար հարկ պիտի ըլլայ հիմայ ուրիշ շատ մը խնդրոց վրայ ալ խօսիլ՝ որոնք դիտնոց մէջ վիճաբանութեան առարկայ եղած են . սակայն ես ալ անոնց հետ վիճաբանութեան մէջ մանել չեմ ուղեր, աւելի լաւ կըսեպեմ անկէ հեռի կենալ . միայն պիտի յիշեմ՝ թէ ընդհանրապէս որոնք են այն խնդիրները, որպէս զի աւելի իմաստնոց թողում դատելը՝ թէ հասարակութիւնը օգուտ պիտի քաղէ, երբ մասնաւորապէս անոնց վրայ տեղեկութիւն ստանայ : Հաստատապէս միտքս գրի որ Աստուծոյ եւ հոգւոյ գոյութիւնն ապացուցանելու համար՝ իբրեւ ճշմարիտ ընտրած սկզբունքէս զատ ուրիշ սկզբունք չընդունիմ, եւ թէ իբրեւ ճշմարիտ չըհամարիմ այն բանը՝ յորում երկրաչափից ապացուցութիւններէն աւելի պայծառութիւն եւ ստուգութիւն չը տեսնեմ. սակայն կըհամարձակիմ ըսել՝ թէ ոչ միայն քիչ ժամանակի մէջ կըցայ լուծել կամ պարզել այն ամեն գլխաւոր գժուարութիւններն՝ որոց վրայ սովորաբար փիլիսոփայութեան մէջ երկայն վէճեր կ'ըլլան, այլ եւ գիտեցի մէկ քանի օրէնքներ ալ՝ զոր Աստուած այնպիտի եղանակաւ մը հաստատած է ընութեան մէջ, եւ որոց ծա-

նօթութիւններն այնպէս մը դրոշմած է մեր հոգւոյն մէջ՝ որ անոնց վրայ բաւական խորհըրդածելնէս վերջը՝ կարելի բան չէ որ կասկածիմք ու ըսեմք՝ թէ այս օրէնքներն աշխարհի վրայ գտնուած ու կատարուած ամեն իրաց մէջ ալ պահուած չեն : Յետոյ , այս օրինաց հետեւանքը կամ կարդը նկատելով՝ յառաջազոյն ուսած կամ ուսանելու յոյս ունեցած ճշմարտութիւններէս աւելի շատ մ'օգտակար եւ հարկաւոր ճշմարտութիւններ ձեռք բերի :

Այս ճշմարտութեանց գլխաւորներն առանձին գրքի մը մէջ բացատրած եմ , բայց մէկ քանի պատճառներով չը հրատարակեցի . յիշեալ գըրուածոյն վրայ լաւ ծանօթութիւն մը տալու համար՝ հոս անոր բովանդակութիւնը համառօտիւ դնեմ : Սոյն գիրքը գրելէս յառաջ , մտածեցի նիւթական իրաց բնութեան վրայ բոլոր գիտցածս անոր մէջ ամիտովել : Բայց ինչպէս նկարիչք հաստատուն մարմնոյ մը իւրաքանչիւր կողմերը պատկերի մը վրայ չկրնալով գեղեցիկս ներկայացունել , գլխաւոր կողմերէն մին կ'ընտրեն եւ զայն լուսոյ մէջ թողլով միւսներուն ալ շուք տալով՝ այնչափ մը միայն կը ցուցնեն՝ որչափ որ կարող է մարդ տեսնել անոր վրայ նայած ժամանակ , այսպէս ալ վախնալով՝ թէ մի գուցէ չը կարենամ բոլոր մտքիս մէջ եղածները սոյն գրքին մէջ դնել , որոշեցի լուսոյ վրայ ունեցած բոլոր տեղեկութիւններս ընդարձակորէն նշանակել հոն . Քիչ մ'ալ արեգական եւ հաստատուն աստեղաց վրայ խօսեցայ , պատճառն որ լոյսը գրեթէ բոլորովին ասոնցմէ կ'առնու իւր ծագումը . երկնից վրայ՝ որովհետեւ

լոյսը մեզ կը հաղորդէ . մոլորակներու , գիսաւոր աստեղաց եւ երկրի վրայ , զի ասոնց միջոցաւ լուսոյ ցոլացումն տեղի կունենայ . եւ մասնաւորապէս երկրի մէջ գտնուած բոլոր մարմնոց վրայ , վասն զի ասոնք կամ գունաւոր են կամ թափանցիկ եւ կամ լուսաւոր . վերջապէս մարդուս վրայ , քանզի ասոնց ամենուն հանդիսատեսն է : Բայց որպէս զի այս բաները կարենամ աւելի լաւ բացատրել եւ վրայնին ըրած խորհրդածութիւններս համարձակ զուրցել , առանց գիտնոց կարծիքներն ընդունելու կամ մարժելու , ուզեցի այս բոլոր աշխարհքն անսոնց վիճաբանութեան թողուլ եւ նոր երկրի մը մէջ պատահելիքներուն վրայ միայն խօսիլ , եթէ , օրինակի համար , հիմա Աստուած երեւակայական միջոցներու կամ անջրպետութեանց մէջ տիեզերք մը շինելու բաւական նիւթ ստեղծէր եւ այս նիւթոյն խւրաքանչիւր մասունքներն անկարգ եւ խառն 'ի խուռն շարժման մէջ դնելով՝ բանաստեղծից նկարագրածէն աւելի խառնաշփոթ անդունդ մը կազմէր անկէ , եւ յետոյ ուրիշ բան չընէր , բայց միայն հրամայէր բնութեան՝ որ իւր հաստատած օրինաց համեմատ շարժի : Ես ալ նախ այս նիւթը նկարագրեցի եւ զայն աշխարհի մէջ գտնուած ամենն բաներէ աւելի պայծառ եւ իմանալի կերպով ներկայացուցի , 'ի բաց առեալ ուրիշ անգամ Աստուծոյ եւ հոգւոյ գոյութեան վրայ զուրցածներս . որովհետեւ դիտմամբ ենթագրեցի՝ թէ այս նիւթը վիլխովայից վիճաբանութեան առարկայ եղած որակութեանց եւ ձեւոց եւ ոչ մին չունէր , եւ ոչ ալ ընդհանրապէս այնպիսի բան մը՝ զոր ճանչնալը իւխա

բնական ըլլալով՝ կարելի չէ զայն չը գիտնալ  
 կեղծելը : Աւելին կայ . ցցուցի նաեւ թէ որո՞նք  
 են բնութեան օրէնքները . եւ իմ պատճառներս  
 կամ իմաստասիրութիւններս մի միայն Աստու-  
 ծոյ անսահման կատարելութեանց վրայ հիմնե-  
 լով՝ ուզեցի ցոյց տալ այն ամեն սկզբունքները՝  
 որոց վրայ կրնայ մարդ մասամբ իւիք տարա-  
 կուսիլ, եւ միանգամայն ցուցնել՝ թէ ասոնք  
 այնպիսի սկզբունքներ են՝ որ նոյն խսկ եթէ  
 Աստուած շատ մ'աշխարհներ ստեղծած ըլլար,  
 պիտի չը գտնուէր բնաւ երկիր մը՝ ուր այս  
 սկզբունքները պահուած չը լինէին : Ասկէ վեր-  
 ջը ցցուցի՝ թէ ինչպէս այս անդունդին նիւ-  
 թոյն ամենէն մեծ մասը՝ ոոյն օրինաց համե-  
 մատ ճիշդ մեր երկնից նման կարդաւորութիւն  
 մը եւ յօրինուածութիւն մը պիտի առնոյր,  
 եւ թէ ինչ կերպով այս նիւթոյն մասունք-  
 ներէն ոմանք երկիր մը, այլք մոլորակներ եւ  
 գիսաւոր աստղեր, ուրիշներ ալ արեգակ եւ  
 հաստատուն աստղեր պիտի կազմէին : Լուսոյ  
 վրայ երկար խօսեցայ եւ բացատրեցի՝ թէ արե-  
 գական եւ աստեղաց մէջ գտնուած լոյսն ինչ է,  
 եւ թէ ինչպէս այս լոյսը մէկ ակնթարթի մէջ  
 երկնից անհուն անջրապետները կը ճեղքէ կ'անց-  
 նի եւ ինչ եղանակաւ մոլորակաց եւ գիսա-  
 ւոր աստեղաց վրայէն դէպ ՚ի երկիրս կը ցո-  
 լանայ : Այս երկնից եւ աստեղաց գոյացու-  
 թեան, գրից, շարժման եւ զանազան յատկու-  
 թեանց վերաբերեալ շատ մը բաներ ալ յաւել-  
 ցուցի, այնպէս որ կարծեմ բաւական հասկցու-  
 ցի՝ թէ ինչ որ կայ այս աշխարհի մէջ՝ նոյնը ա-  
 մենայնիւ կը գտնուի նպեւ իմնկարագրածիս մէջ

ալ : Յետոյ մասնաւորապէս երկրի վրայ խօսեցայ . ցցուցի՝ թէ ինչպէս , ենթադրելով որ Աստուածած զերկիրս բաղկացնող նիւթոյ մէջ բնաւծանրութիւն դրած չըլլայ , դարձեալ իւր բոլոր մասունքները ճիշդ դէպ 'ի կեդրոն կը դիմեն . թէ ինչպէս սոյն երկրին մակերեւութին վրայ ջուր եւ օդ գանուելով՝ երկնից , աստեղաց եւ զլիսաւորաբար լուսնոյ դիրքն այն երկրին մէջ ճիշդ մեր երկրին ծովերուն մէջ տեղի ունեցածին նման մակընթացութիւն եւ տեղատուութիւն , եւ արեւելքէն դէպ յարեւմուտա օդոյ եւ ջրոյ ընթացք մը կը պատճառէ , զոր օրինակ կը տեսնուի արեւադարձներու մէջ . թէ ինչպէս լեռները , ծովերը , ազրիւրներն ու զետերը բնականաբար պիտի կրնային կազմուիլ այն երկրին մէջ , գետնափորներու մէջ մատադներ գտնուիլ , դաշտերու մէջ տունկեր աճիլ եւ ընդհանրապէս ամեն բաղադրեալ մարմին ձեւանալ . եւ որովհետեւ աստղերէն վերջը կրակը միայն կայ լուսատու , բացատրեցի՝ թէ ինչէ իւր բնութիւնը , ինչպէս յառաջ կուգայ , կ'արծարծի , մերթ առանց լուսոյ ջեմութիւն եւ մերթ առանց ջերմութեան լոյս կունենայ , ինչպէս այլ եւ այլ մարմնոց գանազան գոյներ եւ տարրեր հանգամանքներ կուտայ , մարմիններէն մէկ քանին կը հալեցնէ եւ ուրիշները կը կարծրացունէ , կ'սպառէ եւ մոխիր կը դարձունէ . վերջապէս , թէ՝ ինչ եղանակաւ այս մոխիրները՝ սոսկ կրակի զօրութեամբ ապակի կ'ըլլան . եւ զի մօխրոց ապակւոյ դառնալը բնութեան մէջ տեսնուած միւս ամեն բաներէն զարմանալի երեւցաւ ինձ , անոր համար աւելի զայն

նկարագրել ուղեցի :

Սակայն այս ամեն զուրցածներէս հետեւցունել չեմ ուղեր՝թէ աշխարհ իմ ենթադրածիս պէս ստեղծուած է, որովհետեւ խիստ հաւանական է որ Աստուած 'ի սկզբան զայն այնպէս կազմած ըլլայ, ինչպէս որ պէտք էր ըլլալ . բայց սա ճշմարիտ է եւ զրեթէ բոլոր աստուածաբաններէն հաւասարապէս ընդունուած կարծիք մ'է՝ թէ Աստուած ճիշդ այն գործողութեամբ զաշխարհ կը պահպանէ՝ որով որ զայն ստեղծած է, այնպէս որ եթէ Աստուած 'ի ըսկզբան սոսկ անդունդի մը կերպարանք տուած ըլլար այս աշխարհի եւ մի միայն բնութեան օրէնքները հաստատելով, հրամայէր անոր՝ որպէս զի գործէ այն եղանակաւ ինչպէս որ սովոր է գործել, կրնամք առանց արարչութեան հրաշալիքն ուրանալու, հաւատալ՝ թէ լոկ ասով նիւթական ամեն ինչ ժամանակ անցնելով պիտի կրնար ըլլալ այնպէս, ինչպէս որ հիմայ կը տեսնեմք . եւ այս իրաց բնութիւնն աւելի դիւրաւ պիտի իմանամք երբ ասոնք հետզհետէ յառաջ եկած՝ քան ամենքն 'ի միասին եղած համարիմք :

Անկենդան մարմնոց եւ տնկոց նկարագրութենէն անցայ կենդանեաց եւ մասնաւորապէս մարդոց նկարագրին : Բայց որովհետեւ տակաւին ասոնց վրայ վայելուչ ոճով մը խօսելու բաւականութիւն չունէի, ըսել կուզեմ՝ չէի կը նար դեռ անոնց արդիւնքները պատճառներով ցուցնել եւ յայտնել՝ թէ բնութիւնն ինչ կերպով եւ ինչ տեսակ սերմերով յառաջ կը բերէ զանոնք, հերիք սեպեցի ենթադրել միայն՝

թէ Աստուած մարդուս մարմինը ճիշդ մեր մարմնոց նման կազմակերպած է՝ թէ իւր անդամոց արտաքին ձեւոյն կամ կերպարանաց եւ թէ իւր գործարանաց ներքին կարդաւորութեան կողմանէ . իմ նկարագրած նիւթէս զատ երբէք ուրիշ նիւթ գործածած չէ զայն ստեղծելու համար, եւ 'ի սկզբան անոր մէջ բանական հոգի մը դրած չէ , ոչ ալ մարմնոյն իբրեւ զգայական եւ աճեցուն հոգի ծառայող մէկ ուրիշ բան մը, այլ իւր սրտին մէջ անլոյս հուր մ'արծարծած է , զոր արդէն բացատրեցի . ուրիշ բնութիւն տուած չէ՝ բայց այն միայն՝ որ չորնալէ առաջ ժողվուած եւ պահուած խոտերը կը տաքցունէ , եւ կամ հնձանի մէջ մնացած նոր գինին կ'եռացունէ . վասն զի այս մարմնոյն մէջ տեղի ունեցած գործողութիւնները քննած ատենս , գտայ անոր մէջ այն ամեն գործողութիւնները՝ որք կրնան կատարուիլ 'ի մեղ առանց մեր անոնց վրայ խորհելուն եւ հետեւաբար առանց մեր հոգւոյն անոնց նպաստելու , որ մարմնէն որոշ է , եւ որոյ բնութիւնը խորհիլ միայն է . այս գործողութիւնքն 'ի մեղ եւ յանասունս մի եւ նոյնն ըլլալով , կրնամք ըսել՝ թէ յայսմ անբան կենդանիք մեղ նման են . իսկ այն գործողութիւնները՝ որք խորհուրդէ միայն կախումն ունին , բացարձակապէս մարդոց կը վերտքերին . այս ամեն գործողութիւններն ալ մարդկային մարմնոյն մէջ գտայ , երբ ենթադրեցի՝ թէ Աստուած բանական հոգի մ'ստեղծած եւ զայն սոյն մարմնոյն հետ միացուցած է ճիշդ այնպէս՝ ինչպէս որ նկարագրած եմ :

Բայց որպէս զի իմանաք՝ թէ ինչպէս խօ-

սած՝ եմ այս նիւթոյն վրայ, կուզեմ հոս բացաւ-  
տրել սրտին եւ շնչերակաց շարժումը՝ որ կեն-  
դանեաց մէջ տեսնուած ընդհանուր եւ առաջին  
բանն ըլլալով՝ կրնայ մարդ ասով գիւրաւ միւս  
բոլոր շարժմանց վրայ տեղեկութիւն ստանալ .  
եւ որպէս զի առանց դժուարութեան ըսելիք-  
ներս հասկնաք, կը խնդրեմ՝ որ անդամադըն-  
նութեան հմուտ չեղողները սոյն գրուածքը կար-  
դալէ յառաջ թոքեր ունեցող մեծ կենդանւոյ  
մը սիրտն աչքերնուն առջեւ կտրել տան ( զի  
կենդանւոյն սիրտը՝ մարդուս սրտին ամենամերձ  
նմանութիւն ունի ) եւ անոր երկու խոռոչները  
տեսնեն . նախ աջ խոռոչը՝ որուն մէջ կը բա-  
ցուին երկու մեծ երակներ . ներդաշնուն՝ որ ար-  
եան զլիսաւոր ընդունարանն եւ գրեթէ ծառոյն  
բունն է՝ որոյ ստեղունքն են մարմնոյն մէջ գըտ-  
նուած միւս բոլոր երակները . նուերակ՝ որ իւր  
ծաղումն սրտէն առնլով՝ ուղղակի թոքերուն  
մէջ կը մտնէ եւ հոն ամենուրեք տարածեալ շատ  
մը ճիւղերու կը բաժնուի . երկրորդ՝ ծախս խո-  
ռոչը՝ որուն մէջ կը բացուին միջին մեծութեամբ  
երկու թոքային երակներ՝ որոնք թոքերէն ել-  
նելով ծախս սրտին մէջ կուգան կը բացուին, եւ  
ճայրերակ՝ ( aorte ) որ սրտէն ելնելով մարմնոյն  
ամեն կողմերը ճիւղեր կ'արձակէ : Անդամադըն-  
նութեան անհմուտ անձանց թող ցուցուին նա-  
եւ այն մետասան փոքրիկ մաշկերն ալ, որոնք  
իրեւ դռնակներ սրտին երկու խոռոչներուն  
մէջ գտնուած չորս ծակերը կը բանան եւ կը դո-  
ցեն . այս մաշկերուն երեքը ներդաբունին մուտ-  
քին վրայ այնպէս մը զետեղուած են՝ որք թէ-  
եւ ներդաբունին մեջ պարունակեալ արիւնը չը

կրնան սրտին աջ խոռոչին մէջ հօսելէ արգելուլ,  
գէթ չեն թողուր որ այս արիւնն անկէ, այսինքն  
աջ խոռոչին ելնէ . երեքը թոքերակաց մուտքին  
վրայ , որք բոլորովին վերիններուն հակառակ  
զետեղուած ըլլալով՝ թող կուտան որ այս խո-  
ռոչին մէջ եղած , արիւնը թոքերուն մէջ հո-  
սի , իսկ թոքոց մէջ գտնուած արիւնը վերատին  
նոյն խոռոչը դառնալէ կ'արգելուն . ուրիշ եր-  
կուք ալ ներդային թոքերակին մուտքին վրայ,  
որոնք թոքոց արեան դէպ ՚ի սրտին ձախ խո-  
ռոչը հօսելու արգելք չեն ըլլար , բայց ետ դառ-  
նալէ կ'արգիլեն . մնացած երեքն ալ մայրերա-  
կին մուտքին վրայ , որք թոյլ կուտան այս ե-  
րակին սրտէն ելնելու , բայց հոն վերադառնա-  
լէ կ'արգելուն . այս մաշկերուն թուոյն ուրիշ  
պատճառներ վնտուելու հարկ չկայ . սա միայն  
պէտք է գիտնալ՝ որ ներդային թոքերակը ձուա-  
ձեւ բացուածք մ'ունենալով՝ գտնուած տեղւոյն  
պատճառաւ կրնայ երկու պարուտակներու հետ  
գիւրաւ գոցուիլ , մինչդեռ միւսներն ալ գնդա-  
ձեւ ըլլալով՝ երեքին հետ մէկտեղ կրնան փա-  
կուիլ : Եւ որ աւելին է , կուղեմ որ անդամա-  
զննութիւն չը գիտցողները դիտեն դարձեալ՝ թէ  
մայրերակն եւ թոքերակը ներդաբունէն եւ  
ներդային թոքերակէն աւելի կարծր եւ հաստա-  
տուն բազադրութիւն մ'ունին . եւ այս վեր-  
ջին երկուքը տակաւին սրտին մէջ չը մտած  
կ'ընդլայնին եւ սրտին բլթակներ կոչուած եր-  
կու պարկերը կը կազմեն , որոնք սրտին հետ մի  
եւ նոյն կազմն ունին , եւ դարձեալ թէ միշտ  
աւելի ջերմութիւն կայ սրտին քան մարմնոյն  
միւս մասանց մէջ , եւ վերջադէս , այս ջեր-

մութեան պատճառաւ սրտին խոռոչներուն մէջ կաթիլ մ'արիւն հոսած ատեն անմիջապէս նոյն խոռոչը կ'ուռի եւ կ'ընդարձակի , ինչպէս կ'ընեն ընդհանրապէս ամեն հեղուկ , երբ զանոնք կաթիլ կաթիլ տաք անօթի մը մէջ լեցունենք\* :

Հիմայ ալ սրտին շարժումը բացատրեմ : Երբ սրտին խոռոչներն արիւնով լեցուն չըլլան , հարկաւորաբար ներդարունէն՝ աջ խոռոչին , եւ ներդային թոքերակէն ալ ձախ խոռոչին մէջ արիւն կը հոսի . որովհետեւ այս երկու խորշերը միշտ արիւնով լի են , եւ թէ իրենց դէպ 'ի սիրտն հայող ծակերը չեն կրնար այս ատեն դոցուիլ . բայց սրտի խոռոչներէն իւրաքանչիւրին մէջ մէկ մէկ կաթիլ արիւն թափուելուն պէս , իսկոյն այս արեան կայլակները՝ որոնք այն ծակերուն՝ ուսկից պիտի անցնին՝ խիստ

\* Տէքարդ իր ժամանակի անդամազնութեան համեմատ բացաարած է արեան՝ երակաց մէջ շրջան առնլց դրութիւնը . արդի անդամազնութիւնը՝ որ իիստյառաջադիմոծ է , յիշեալ դրութեան վրայ հետեւալ կերպով կը խօսի :

Ներդաբուն բոուած երակը սրտին մէջ բացուած տեղը մաշկեղէն դռնակ մ'ունի . ոյս մաշկեղէն դռնակն այնպիսի դիրք մ'ունի , որ դրսի կողմէն դէպ 'ի սիրտը կը բացուի արիւնը հոն լեցնելու համար . բայց ներսէն դէպ 'ի դուրս չը կրնար բացուիլ , որպէս զի արիւնն եկած կողմը դառնալէ արդելու . Նմանօրինակ մաշկեղէն դրունակ մ'ալ թոքերակաց որուէն ելած տեղը կը գտնուի , և այնպիսի դիրք մ'ունի՝ որ ներսէն դէպ 'ի դուրս կը բացուի արիւնը սրտէն թոքերուն մէջ փոխանցելու համար . սակայն դրսէն դէպ 'ի ներս չկընար բացուիլ , որով դուրս ելած արիւնը դէպ 'ի ներս չը կրնար դառնալ : Նոյնպէս մաշկեղէն դռնակ մ'ալ ներդային թոքերակաց ձախ սրբուն մէջ բացուած տեղը կը գտնուի , որուն դիրքը ընականաբար կը պահանջէն՝ որ դրսէն դէպ 'ի ներս բացուի , թու-

ընդարձակ եւ լայն ըլլալուն եւ այն երակաց՝  
որոց մէջէն կը հոսին՝ չափազանց արիւն պա-  
րունակելնուն համար թանձր եւ խոշոր կ'ըլլան,  
սրտին ջերմութենէն կ'անգայտանան ու կը տա-  
րածուին . այս կերպով ամբողջ սիրտն ուռեցը-  
նելով՝ երկու խորչերուն մուտքին վրայ գըտ-  
նուած հինգ փոքրիկ դռնակները՝ կը մղեն եւ կը  
փակեն . ասով չեն թողուր որ սրտին մէջ ու-  
րիշ նոր արիւն գայ , եւ աւելի եւս անօսրա-  
նալով՝ միւս երկու խորչերուն մուտքին վրայ  
դտնուած վեց փոքրիկ դռնակները կը մղեն եւ  
կը բանան , որով թոքերակաց եւ մայրերակին  
բոլոր ճիւղերը կ'ուռեցնեն , գրեթէ այն վայր-  
կենին՝ երբ արիւնն երթալէն անմիջապէս ետքը  
սրտի այտումը կ'իջնայ . նոյնը կ'ընեն չնչերակ-  
ներն ալ իրենց մէջ թափուած արեան պաղելուն  
սլատճառաւ . վեց փոքրիկ դռնակներնին կը փակո-  
ւին եւ ներդաբունին ու թոքերակաց հինգ գըու-  
նակներն ալ բացուելով՝ արեան ուրիշ երկու  
կաթիլ ալ կը հոսին , որոնք ճիշդ առաջնոց նը-  
ման դարձեալ սիրտն ու չնչերակները կ'ուռե-

քերէն եկած արիւնը սրտին մէջ անցունելու համար . իսկ  
ներսէն դէպ ՚ի գուրս չը կրնար բացուիլ , որպէս զի  
սրտին մէջ լեցուած արիւնը կըկին թոքերուն մէջ չեր-  
թոյ : Մաշկեղէն դռնակ մ'ալ մայրերակին ծնունդ առած  
տեղը կը գտնուի . այս գռնակը բազդատմամբ առաջնոց ,  
աւելի կարծր և աւելի դիմացկուն է , որուն ուղղութիւ-  
նը ներսէն դէպ ՚ի գուրս կը բացուի , մինչդեռ դրսէն դէպ  
՚ի ներս բացուելու արգելը կայ , անսանկ որ մարմնոյն տմէն  
կողմերէն սրտին մէջ լեցուած արիւնը թոքերուն մէջ մաք-  
րուելնէն դինի կըկին մարմնոյն մէջ դառնալու համար մոյ-  
քերակին մէջ կ'անցնի : բայց մոյքերակին կըկին սիրտը չը  
դառնար :

ցնեն . Եւ որովհետեւ այսպէս սրտին մէջ հոսող արիւնը բլ՛տակ կոչուած երկու պարկերէն կ'անցնի , ասկէ կը հետեւի՝ որ ասոնք սրտին հակառակ շարժում մ'ունին . ուստի երբ սիրալ կ'ուոի , այս պարկերուն այտումն ալ կ'իջնայ : Սակայն որպէս զի չափաբերական ապացուցիւթեանց զօրութիւնը չը դիտցող եւ ստոյդ պատճառները՝ հաւանականներէն չը կրցող զանազանող մարդիկ առանց քննութեան այս ըսածներս չուրանան , կուզեմ իմացունել այնպիսեաց՝ թէ այս բացատրուած շարժումը հարկաւորաբար յառաջ կուգայ գործարանաց կարգաւորութենէն՝ որ աչօք կրնայ տեսնուիլ սրտին մէջ , եւ սրտին ջերմութենէ՝ զոր կ'զգամք մեր մատանց ծայրերովիւ , եւ արեան բնութենէն՝ զոր 'ի փորձոյ կրնամք սովորիլ , ինչպէս որ ժամացուցի մը շարժումն ալ իւր կշռոցներուն եւ ճախարակաց ձեւէն , դիրքէն եւ զօրութենէն կախումն ունի\* :

Բայց եթէ հարցուի՝ թէ ինչպէս նեարդից մէջի արիւնը չսպառիր քանի որ շարունակ դէպ 'ի սիրալ կը հոսի , եւ թէ ինչպէս կ'ըլլայ որ չնչերակները բոլորովին արեամք չեն լեցուիր ,

\* Տէքարդ սրտի շարժումն իւր դարու անդամապրննութեան համեմատ բացատրած է . արդի անդամազննինք սրտի շարժման վրայ հետեւեալ բացատրութիւնը կ'ուտան :

Սերտը , կ'ըսեն , ինչպէս որ ամենուն յայտնի է , շարունակ կը շարժի , այսինքն , կը կծկուի եւ կը թուլայ միանդամայն . այս երկու գործողութիւններն ալ միշտ կը կատարուին . սակայն սրտին ամեն մէկ մասերն ալ հաւասարպէս չեն կծկուիր եւ թուլար , սյլ վերի երկու բըլթակները կծկուած ատեն , ստորին խորշերը կը թուլանան , և խորշերը կծկուած ատեն , բլթակները կը թուլանան . առկէ կ'իմացուի՝ թէ բլթակները կծկուած ատեն՝ մէջնին

քանի որ սրտէն եխող ամեն արիւն դէպ 'ի շըն-  
չերակները կը դիմեն. այս հարցման պատասխա-  
նելու համար ուրիշ ըսելիք չունիմ, բայց միայն  
ինչ որ արդէն Անգղացի քժիշկ մը գրած է,  
որ մեծ գովութեան արժանի է սոյն խնդիրը  
պարզելուն համար. դի առաջին անդամ ասի-  
կայ սովորեցուց՝ թէ չնչերակաց վերջին ծայրե-  
րը բաղմաթիւ մազանման երակներ կան՝ ուսկից  
չնչերակաց սրտէն ընդունած արիւնը նեարդից  
փոքրիկ ճիւղերուն մէջ կը մտնէ, եւ ապա ան-  
տի վերստին դէպ 'ի սիրտը կ'երթայ. արեան  
այս ընթացքը մշտնջենաւոր շրջան մ'է : Ասի-  
կայ խիստ գեղեցիկ կ'ապացուցանէ նոյն քժիշ-  
իր վրաբուժից սովորական փորձով, որք ար-  
րիւն առնուլ ուղած տեղերնէն բաւական վեր  
բաղուկը կապելով՝ այնպէս մը կ'ընեն որ ար-  
իւնն այս ատեն աւելի առատ կը հոսի երակէն  
քան երբ բաղուկը կատարուած չըլլար. բոլորովին  
ասոր հակառակը կը պատահի՝ եթէ բացուկը  
ձեռաց եւ արիւն առնլոյ տեղէն վար եւ կամ

արիւն պարունակած ըլլալով՝ նոյնը խորշերուն մէջ մղել կու-  
ղին, մինչդեռ ոյն տաեն խորշերը պարապ կ'ըլլան. ըլլա-  
կաց արիւնը խորշերուն մէջ հոսելէ յետոյ՝ անոնք ևս կ'օկր-  
ուն կծկուիլ իրենց պարունակած արիւններակաց մէջ փոխան-  
ցելու համար (աջ սրտէն թոքերակաց մէջ, ձախ սրտէն  
ալ մոյրերակաց մէջ) : Եղթակները թուլացած ատեն  
մարմնոյն ամեն կողմերէն եկած արիւնը կ'ակիսին իրենց մէջ  
ընդունիլ. (աջ սիրտը ներդաբառուններէն կ'ընդունի, ձախ  
սիրտն ալ ներդային թոքերակներէն) և յետոյ զայն կրկին  
խորշերուն մէջ կ'անցունեն : Այսպէս աչա՛ արիւնը սրտին  
մղման զօրութեամբ մէկ կողմանէ մարմնոյն բոլորակքը կը  
տարածուի իւր սրաշտոնը կատարելու, միւս կողմանէ կը-  
կին կը վերստդառնոյ մաքրուելու համար . այս է սրտին  
շարժումը :

եթէ խիստ վեր կապուած ըլլայ . որովհետեւ  
 յայտնի է՝ թէ չափաւոր կերպով պնդեալ կապը՝  
 թէպէտ տակաւին բազկաց մէջ գտնուած ար-  
 եան երակներու միջոցաւ դէպէ ՚ի սիրան եր-  
 թալ չը թողուր , բայց ասով չը կրնար ալ ար-  
 գելու՝ որ շնչերակաց ձեռօք նոր արիւն չը գայ  
 բազկաց մէջ . պատճառն որ շնչերակներն երակ-  
 ներէն վար զետեղուած եւ մաշկերնին ալ աւե-  
 լի կարծր ըլլալով՝ գժուարաւ՝ կը ճնշուին , եւ  
 թէ սրտէն եկած արիւնն աւելի շնչերակաց մի-  
 ջոցաւ դէպէ ՚ի ձեռքն հոսելու՝ քան թէ անտի  
 նեարգից ձեռօք դէպէ ՚ի սիրաը վերադառնալու-  
 ընդունակ է : Եւ որովհետեւ արեան շրջանը  
 մասնաւոր երակի մը մէջ կը դադրի , բայց ճիւ-  
 ղերու միջոցաւ կրնայ գարձեալ իւր շրջանը  
 շարունակել գլխաւոր երակաց հետ անուղղա-  
 կի յարաբերութեամբ , հետեւաբար կրնայ դէպէ  
 ՚ի սիրտը կրկին իւր ճամբան ձեռք առնուլ : Յի-  
 շեալ բժիշկն արեան շրջանի համար զուրցած-  
 ներն ալ խիստ լաւ կ'ապացուցանէ այն մէկ  
 քանի մաշկերու կամ պարուտակներու միջո-  
 ցաւ՝ որոնք երակաց մէջ զանազան տեղեր այն-  
 պէս մը կարգաւորուած են՝ որ թոյլ չեն տար  
 որ վեր ելնելիք արիւնը ծանրութեան օրինաց  
 հնագանդելով վար թափի , բայց կը թողուն որ  
 արիւնն իւր բնական ընթացքը շարունակէ , այ-  
 սինքն , վարէն դէպէ ՚ի վեր . նա մանաւանդ այն  
 փորձով , որ կը ցուցնէ՝ թէ մարմնոյ մէջ գրտ-  
 նուած բոլոր արիւնը կտրուած շնչերակի մը  
 միջոցաւ կրնայ խիստ քիչ ժամանակի մէջ սպա-  
 ռիլ նոյն խակ այն պտեն՝ երբ սրտին խիստ մօ-  
 տերէն նոյն շնչերակը պնդագոյնս կապուի եւ այս

հանգուցին ու սրտին մէջ տեղէն կտրուի , այնպէս որ մտածելու պատճառ չը մնայ բնաւ՝ թէ անկէ ելած արիւնը վերստին յետս կը դառնայ :

Սակայն կան տակաւին ուրիշ շատ բաներ , որք յայտնի կը ցուցնեն՝ թէ արեան այս շարժման բուն կամ ստոյդ պատճառն իրօք քիչ մը վերը զուրցածնիս է . որովհետեւ նախապէս երակներէն եւ չնչերակներէն ելնող արեան մէջ տեսնուած տարբերութեան միակ պատճառն այս է՝ որ արիւնը սրտին մէջէն անցած ժամանակ անօրանալով եւ զտուելով՝ աւելի նուրբ եւ աւելի մաքուր կ'ըլլայ . սրտէն ելնելէն անմրջապէս ետքն ալ՝ որ ատեն չնչերակներուն մէջ կը գտնուի , այնչափ ջերմութիւն կ'ունենայ որչափ չունէր չնչերակաց մէջ մտնելէ յառաջ , այն է երակաց մէջ եղած ժամանակ . եւ եթէ լաւ ու շաղրութիւն ընենք , պիտի տեսնեմք՝ որ այս տարբերութիւնն աւելի սրտին մօտերը զգալի կ'ըլլայ քան սրտէն շատ մը հեռաւոր տեղեաց մէջ : Դարձեալ թոքերակն ու մայրերակը բաղկացունող մաշկերուն անդութիւնն ալ բաւական կը ցուցնէ՝ թէ արիւնն աւելի ուժգին այս պարուտակներուն քան երակաց կը բախուի : Եւ ինչու սրտին ձախ խոռոչն ու մայրերակը՝ թոքերակէն եւ սրտի աջ խոռոչէն առաւել ընդարձակ եւ լայն է . որովհետեւ ներդային թոքերակին արիւնը սրտէն ելնելէն վերջը թոքերուն մէջ հոսելով՝ անմիջապէս ներդաբունէն եկող արիւնէն աւելի նուրբ եւ դիւրաւ ու գօրեղապէս կ'անդայտանայ : Եւ բժիշկներն երակի թընդիւնը զննելով՝ անոր համար մարդուս հիւանդկամ առողջ ըլլալը կ'իմանան , վասն զի դիտեն՝

թէ արիւնը փոփոխութեան ենթարկուելուն չափով՝ սրտին ջերմութեան պատճառաւ առաջուընէ աւելի նուազ կամ առաւել զօրաւոր կերպով եւ շատ կամ քիչ արագութեամբ կ'անօսրանայ : Եւ եթէ այս ջերմութեան մեր մարմնոյն միւս անդամոց հաղորդուելուն եղանակը քննեմք , պիտի խոստովանիմք՝ թէ ասիկայ ուրիշ բան չէ , բայց միայն արեան սրտին մէջ ջերմանալով անտի մարմնոյն իւրաքանչիւր մասանց մէջ տարածուիլք . այս է ահա պատճառը՝ որ մարդ իւր մարմնոյն մասանց ոմանց մէջէն արիւն հանած ատեն անմիջապէս ջերմութիւնն ալ կ'երթայ , եւ թէ եւ սիրտը կրակէ աւելի տաքութիւն ունենայ , դարձեալ ոտքերն ու ձեռքերը պիտի չը կարենայ ջեռուցանել , եթէ շարունակ անոնց մէջ նոր արիւն չը դրկէ : Գիտեմք նաեւ՝ թէ շընչառութեամբ թոքերուն մէջ հարկաւոր եղած օղը կը մտնէ , որպէս զի սրտին մէջ անօսրացած եւ շոգիացած արիւնը թոքերուն մէջ դալով՝ կարենայ թանձրանալ եւ վերստին ձախ խոռոչին մէջ չը հոսած դարձեալ յարիւն փոխարկուիլ , առանց որոյ սրտին մէջ եղած հրոյ կամ ջերմութեան իբրեւ անունող պիտի չը կը նար ծառայել այս արիւնը . ասիկայ ճշմարիտ է , որովհետեւ կը տեսնեմք՝ որ թոք չունեցող կենդաննեաց սրտին խոռոչն ալ մէկէ աւելի չէ , եւ թէ աղայք տակաւին մօրերնուն արդանդին մէջ դտնուած ժամանակ թոքերու պէտք չունենալով՝ անոնց սրտին երկու մասանց մէջ տեղը ծակ մը կայ՝ ուսկից արիւնն ուղղակի միւսին մէջ կը հոսի առանց թոքերուն մէջ շրջան ընելու : Գարձեալ կերակուրներն ինչպէս պիտի կը ը

նային խմորութիւն եւ լուծութիւն ստամփսին մէջ ,  
եթէ ավրաը չնչերակաց միջոցաւ ստամփսին մէջ  
ջերմութիւն եւ միանդամայն կերակրոց մարտո-  
ղութեան նպաստող արեան ամենէն աւելի լոյժ  
մասերէն մէկ քանին հոն չը զրկէր : Նաեւ մեծ  
գիւրութեամբ պիտի ճանչնամք այս կերակրոց  
հիւթին կամ հեղուկին արեան փոխուելու դոր-  
ծողութիւնը , երբ դիտեմք՝ որ այս հեղուկն ա-  
մեն օր սրախն մէջ բիւրաւոր շրջաններ ընելով  
բոլորովին կը զտուի : Մարմնոյն մէջ գտնուած  
զանազան հեղուկներուն ինչպէս կազմուիլը բա-  
ցատրելու համար միայն սահափ մ'ըսենք՝ որ  
այն զօրութիւնը՝ որով արիւնն անօսրանալով՝  
սրտէն չնչերակաց ծայրերը կը հոսի , արեան մի  
քանի մասերն անդամոց ոմանց մէջ կը տանի ,  
եւ յառաջուց հոն գտնուած արիւնն ալ անկէ  
դուրս կը մղէ . արեան այս մասունքները՝ ի-  
րենց առջեւն ելած մորթային ծակոտեաց դրից ,  
ձեւոյն եւ փոքրկութեան համեմատ , ոմանք  
մարմնոյն այս եւ ոմանք այն կոզմը կ'երթան կը  
տարածուին , ճիշդ այնպէս , ինչպէս որ վրայ-  
նին զանազան ծակեր ունեցող նքոցըները իրար-  
մէ տարբեր հատերը կը զատեն : Վերջապէս , այս  
ամենուն մէջ աւելի զարմանալին կենսական զօ-  
րութիւնն է , որ ամսնանուրբ հօղմոյ կամ թա-  
փանցիկ բոցոյ նման , շարունակ յորդութեամբ  
սրտէն դէպ ուղեղն ելնելով , անկէ ջղերուն մի-  
ջոցաւ դնդերաց մէջ կ'երթայ եւ մարմնոյ բո-  
լոր անդամները կը շարժէ : Արեան ամենէն զօ-  
րաւոր մասանց կենսական զօրութիւնը յառաջ  
բերելուն եւ դէպ ուղեղն երթալուն քան մար-  
մնոյն ուրիշ մէկ կողմը տարածուելուն պատ-

ճառն այս է՝ որ նոյն կենսական գօրութիւնն ուղեղը տանող շնչերակները միւս շնչերակներէն աւելի ուղիղ գծով մը սրաէն հոն կ'երթան. եւ ինչպէս մեքենական օրինօք, որ բնութեան օրինաց հետ նոյն է, երբ շատ մ'իրեր միատեղ դէպ 'ի մէկ կողմ շարժելու ըլլան ամենուն համար ալ տեղ չը գտնուիր, այսպէս ալ երբ սըրտին ձախ խոռոչէն ելնող արեան մասունքները դէպ ուղեղը մզուին, զօրաւոր մասունքները տկարները կը վանեն, որով եւ միայն իրենք ուղեղը կ'երթան\*.

Այս ամենը մանրամասնաբար բացատրած եմ այն գրքին մէջ՝ զոր երբեմն հրատարակել

\* Գործոցս հեղինակը կենսական գօրութեան վրայ կատարեալ գաղափար չունենալով՝ այնչափ ճիշդ բացատրած չէ. արդի անդամազննութեան հմտութ անձինք հետևեալ կերպով կը խօսին ոյս նիւթոցն վրայ :

Կենսական գօրութիւնն ուղեղէն ծնունդ կ'առնու. իւր գիրքավն և հրաշալի կազմակերպութեամբը՝ գործարանաց վրայ անընդհատ կը ներգործէ : Ուղեղը, որ է կեդրոն կենսականութեան, մարմնոցն ամենէն բարձր տեղը կեցած և իւր սպիրեղէն սկաւառակին մէջ ամփոփուած ըլլալով, մարմնոցն մէջ գտնուած ամեն. գործարանաց հետ կամ ուղղակի և կամ անտաղղակի յարաբերութիւններ ունի և ջիզ ըստուած թերերով անոնց հետ կապուած է, որոնք երկու տեսակ ըլլալով, մին զգացողութեան կը ծառայէ, միւսն ալ շարժմանն : Այսպէս ահա՝ երբ մարմնոցն որ և է մէկ մասն արտաքին առարկայից զօրութենէն դրգուուի, ոյն առարկայից տպաւորութիւնը նոյն մասին մէջ գտնուած զգացողական ջղերն ընդունելով՝ զայն ուղղակի ուղեղը կը տանին, ուր մարդկային մոտաց տակաւին անծանօթ մնացած գործողութիւնը կատարուելով՝ ուղեղը կ'զգայ և պէտք եղած գործողութիւնը կատարուելու համար շարժման ծառապող ջղերուն գործելու հրաման կ'ընէ : Բայց թէ ի՞նչ-

կ'ուղէի : Անոր մէջ ցցուցած էի նաեւ թէ մարդկային մարմնոյ դնդերք եւ ջիլք ինչ կազմակերպութիւն պէտք է ունենան , որպէս զի իրենց մէջ գանուած կենսական զօրութիւնները նորա անդամները կարենան շարժել , ինչպէս մարդոց գլուխները կտրուելէ քիչ մը վերջն ալ տակաւին կը շարժին եւ դետինը կը խածնեն իրենց ծամելեօք , թէպէտ կենդանի չեն . թէ արթնութիւն , քուն եւ երազ պատճառուելու համար ինչ փոփոխութիւններ աեղի կ'ունենան ուղեղին մէջ . լոյս , ձայն , հոտ , ճաշակ , ջերմութիւն եւ արտաքին առարկայից ազդեցութիւններն ինչպէս զգայարանաց միջոցաւ զանազան գաղափարներ կը տպաւորեն ուղեղին

պէս այս բոլոր գործողութիւնները յանդէտս կը կատարուին մեր մէջ . անշուշտ թէ՝ ուղեղին և թէ՝ իւր ջղաց ներքին կազմակերպութեան մէջ հարկաւ այս գործողութիւնը կատարող ծածուկ բան մը գտնուելու է . շատերն այս գաղունեաց խորը թափանցել ուղելով ընդ երկար աշխատեցան , և միայն սա՛ կարծիքը կը քան յառաջ բերել՝ թէ ջղային դրութեան մէջ անտեսանելի հեղուկ մը կը գտնուի , որուն շարժողութեան մտնելէն է՝ որ այս բոլոր գործողութիւնք կը կատարաւին : Ուղեղին այս փափուկ գործողութիւնը կատարուելու համար , պէտք է որ սիրտ ըստած արեան կեդրոնի գործարանին հետ ալ անընդհատ յարաբերութեան մէջ ըլլայ , այսինքն , ուղեղը շարտնակ կենսական զօրաթիւն հաղորդէ սրտին , որով շարժելու կարող ըլլայ սիրտը , սիրտն ալ փոխադարձարար պէտք է արիւն զրկէ ուղեղին , այնպիսի հեղուկ մը՝ որ իւր անընդհատ ներկայութեամբ անոր փափուկ կազմը գրգռելով կենդանացունէ զայն : Ըսել է՝ թէ կենսականութիւն ըստած մեծ գործողութիւնն ոչ միայն ուղեղին յատուկ է , այլ սիրտն ալ մեծ դեր կը խաղայ ազն գործողութեան մէջ : Աւելցո՞ւր

վրայ . ինչպէս քաղց , ծարաւ եւ ուրիշ կիրք  
ուղեղին կ'ազդուին : Եւ ինչպէս որ հողին իւր ըն-  
դունած գաղափարները յիշողութեան ձեռօք  
կը պահէ , եւ երեւակայութեամբ զանազան փո-  
խակերպութեանց կ'ենթարկէ եւ անոնցմէ ու-  
րիշ նոր գաղափարներ կը կազմէ , այսպէս  
ալ ուղեղի միջոցաւ կենսական զօրութիւնները  
դնդերաց բաշխելով՝ մարմնոյ անդամներն անոր  
զգայարանաց ներկայացած առարկայից եւ իւր  
( հոգւոյն ) մէջ գտնուած ներքին կրից համե-  
մատ տարբեր կերպերով կը շարժէ , առանց կա-  
մաց միջամտելուն : Այս իրողութիւնը բնաւ-  
տարօրինակ չ'երեւիր անոնց՝ որք գիտնալով թէ  
մարդկային հնարագիտութիւնն իւրաքանչիւր  
կենդանւոյ մարմնոյն մէջ գտնուած ոսկերաց ,  
դնդերց , ջլաց , չնչերակաց , երակաց եւ ուրիշ  
ամեն մասանց անհուն բազմութեան հետ բաղ-  
դատմամբ քիչ մը նիւթով զանազան չնուռշարժ  
մեւենայներ կամ շարժուն գործիքներ կը շինէ .  
այս մարմինն այնպիսի գործիք կամ մեքենայ մը  
կը համարին՝ որ աստուածային ձեռօք շինուած  
ըլլալով՝ անհամեմատ գեղեցիկ կարգաւորու-  
թիւն մ'ունի եւ մարդոց հնարած մեքենայնե-  
րէն առաւել զարմանալի շարժումներ կը կատա-  
րէ : Սա ալ գիտողութեան առի՝ որ եթէ կապ-

ասոք վրայ նաև թոքերու կատարած պաշտօնը , որոյ մի-  
ջոցաւ շարունակ օդն արեան հետ միանալով զայն կը մաք-  
րէ , որոյ շնորհիւ ուղեղն ալ մաքուր արիւն կ'ընդունի :  
Այսպէս ահա երեք գլխաւոր գործազութիւնք մէկտեղ գա-  
լով մարմնոյն այն մեծ գործողութիւնը կը կատարեն , զըր  
կենսականութիւն անուանեցինք :

կի եւ կամ ուրիշ որ եւ է անրան կենդանւոյ  
 արտաքին կերպարանքն ու գործարաններն ու  
 նեցող մեքենայներ գտնուին , կրնանք ըսել՝  
 թէ այս գործիքներն ճիշդ այն կենդաննեաց բը-  
 նութիւնն ունին . մինչդեռ եթէ այնպիսի գոր-  
 ծիք մը գտնուէք՝ որ մեր մարմնոյն նման ըլլար ,  
 եւ որչափ որ բարոյապէս կարելի է , մեր գոր-  
 ծողութեանց մօտենային խւր գործողութիւննե-  
 րըն ալ , գարձեալ միշտ ան հետեւեալ երկու-  
 ստոյդ եւ հաստատուն միջոցներով պիտի հա-  
 մոզուինք՝ թէ այն գործիքը մեզի նմաննելուն եւ  
 մեզի պէս գործելուն պատճառաւ ճշմարիտ մարդ  
 չը կրնար համարուիլ : Առաջին միջոցը ան է՝  
 որ մեքենայք երբէք չեն կրնար խօսիլ , եւ ոչ  
 ալ խօսք կազմնլու համար ուրիշ նշաններ գոր-  
 ծածել , ինչպէս կ'ընէ մարդ իւր խորհուրդներն  
 այլոց բացատրած ատեն . որովհետեւ դիցուք թէ  
 գործիքն այնպիսի կաղմութիւն մ'ունենայ՝ որ  
 ձայներ յօդէ , եւ վրան իւր գործարանաց աղ-  
 դող գործողութիւններ կատարած ատեննիս՝  
 մէկ քանի ձայներ կցկցէ , ինչպէս , օրինակի հա-  
 մար , երբ իր մէկ տեղին դպինք , հարցնէ՝ թէ  
 ինչ ըսել կուղենք իրեն , եւ ուրիշ մէկ տեղին  
 դպիած ատեննիս ալ՝ որպէս թէ ցաւ զգացի ը-  
 սելով աղաղակէ , եւ ուրիշ այսպիսի քաներ .  
 բայց չկրնար պէսպէս եղանակաւ այն ձայ-  
 ները կարգաւորել իր առջեւ զուրցուած խօս-  
 քերուն հասկնալով պատասխանելու համար ,  
 զոր կրնան ընել ամենէն ապուշ մարդիկներն  
 անգամ : Երկրորդ միջոցն ալ այս է՝ որ թէեւ  
 անաստնք մեզի պէս կամ մեզնէ աւելի ճար-  
 տարութեամբ շատ մը բաներ կ'ընեն , բայց ու-

րիշ գործողութիւններ կատարելու մասին քո-  
 լորովին կը տկարանան . ուսկից յայտնի կ'երե-  
 ւի թէ սոսկ իրենց գործարանաց տրամադրու-  
 թեամբ կը գործեն եւ ոչ թէ գիտակցութեամբ .  
 վասն զի բանականութիւնը տիեզերական գոր-  
 ծիք մ'է՝ որով միայն մարդիկ կը գործեն , մինչ-  
 դեռ անասունք գործելու համար մասնաւոր բը-  
 նազդման մը կը կարօտին . ասկէ կը հետեւի՝  
 թէ բարսյապէս անկարելի է՝ որ մեքենայն իր  
 մէջ զանազան կարգաւորութիւններ ունենայ՝  
 կենաց ամեն պարագայներուն մէջ ճիշդ այն-  
 պէս գործելու՝ ինչպէս մենք կը գործենք բա-  
 նականութեամբ : Արդ , վերոյիշեալ երկու մի-  
 ջոցներով կրնամք մարդոց եւ անասնոց մէջ ե-  
 ղած սարբերութիւնն իմանալ : Որովհետեւ ան-  
 հերքելի ճշմարտութիւն մ'է՝ թէ չ'կանուիր  
 բնաւ այն աստիճան ապուշ եւ թանձրամիտ  
 մարդ մը , յիմարներն ալ մէկտեղ առնլով , որ  
 չ'կարենայ զանազան ձայներ իրար բերելով՝  
 կարգաւորել , եւ իւր խորհուրդներն այլոց հա-  
 ղորդելու համար անոնցմով խօսք կազմել . եւ  
 թէ ընդ հակառակն անասունք , որչափ ալ կա-  
 տարեալ ըլլան , այս գործողութիւնը չեն կըր-  
 նար ընել : Ասոր պատճառն անասնոց գործա-  
 րան չունենալը չէ . վասն զի կը տեսնեմք՝ որ  
 անծեղք եւ պապկայք թէպէտ կրնան մեղ նը-  
 ման ձայներ յօդել , բայց չեն կրնար մարդոց  
 պէս խօսիլ , այսինքն , չեն կրնար ցուցնել՝ թէ  
 ըսածնին կը խորհին , մինչդեռ ՚ի ծնէ խուլ եւ  
 համր մարդիկ խօսելու յատկացեալ գործարան-  
 ները չունենալով հանդերձ , անասնոց չափ եւ  
 թերեւս անոնցմէ աւելի , ինքնիրենցմով նշան-


ներ կը հնարեն , որով կարող կ'ըլլան իրենց  
 խորհուրդները բացատրել անոնց՝ որք ընդհան-  
 րապէս հետերնին կենակցելով՝ անոնց լեզուն  
 կը սովորին եւ կը հասկնան : Եւ ասիկա ոչ միայն  
 կ'ապացուցանէ՝ թէ անասունք մարդոցմէ պա-  
 կաս խելք ունին , այլ թէ բնաւ չունին . զի  
 խօսիլ գիտնալու համար քիչ մը խելք կը բա-  
 ւէ . եւ որովհետեւ մի եւ նոյն սեռի կենդա-  
 նեաց , ինչպէս նաեւ մարդոց մէջ անհաւասա-  
 րութիւն կայ , եւ մին քան զմիւն աւելի յար-  
 մարութիւն ունի կրթուելու , ուստի կրնամք  
 հաւատալ կամ կարծել՝ թէ իրեն սեռին մէջ ա-  
 մենէն կատարեան եղող կապիկը կամ պապ-  
 կայն՝ խիստ ապուշ եւ կամ գէթ ցնդեալ ուղեղ  
 ունեցող տղու մը պիտի նմանէր՝ եթէ նոյն ա-  
 նասնոյն եւ տղայոյն հոգիները բոլորովին իրարմէ  
 չ'տարբերէին : Պէտք չէ շփոթել խօսքերը՝ կիրք  
 յայտնող բնական շարժմանց հետ , զորոնք ինչ-  
 պէս մեքենայք՝ նոյնպէս եւ անասունք կրնան  
 արտադրել : Պէտք չէ նաեւ մտածել քանի մը  
 հին փիլիսոփայից պէս , որք կ'ըսէին՝ թէ անա-  
 սունք թէպէտ կը խօսին , բայց մեք լեզունին  
 չեմք հասկնար : Ստուգիւ , եթէ անասունք կա-  
 րենային խօսիլ , որովհետեւ իրենց գործարա-  
 նաց շատերը մերիններուն կը նմանին , ինչպէս  
 իրենց նմանեաց , նոյնպէս մեզի ալ խօսածնին  
 պիտի հասկցնէին : Դիտել պէտք է նաեւ , որ թէ-  
 պէտ կենդանեաց շատերն իրենց մի քանի գոր-  
 ծոց մէջ՝ քան զմարդ առաւել հնարագէտ են ,  
 սակայն իրենց միւս գործողութեանց մէջ բնաւ  
 ճարտարութիւն չ'նշմարուիր , այնպէս որ այն  
 կենդանեաց մեզնէ լաւ ըրածնին՝ խելք ունե-

նալնուն ապացոյց չենք կրնար համարիլ , ապա  
թէ ոչ մեզնէ աւելի խելք ունեցած պիտի ըլ-  
լային եւ ամեն բան մեզնէ աղէկ պիտի ընէին .  
բայց բնաւ խելք չունին , եւ բնութիւնն է՝ որ  
կը գործէ 'ի նոսա իրենց գործարանաց տրամա-  
դրութեան համեմատ , ինչպէս որ անիւներէ եւ  
զսպանակներէ բաղկացեալ ժամացոյց մ'այն-  
չափ ճիշդ կը հաշուէ ժամերն եւ կը չափէ ժա-  
մանակը՝ որչափ մեզ չենք կրնար ընել մեր բո-  
լոր իմաստութեամբը :

Հուսկ ուրեմն , բանական հոգին նկարա-  
դրեցի եւ ցցուցի՝ թէ այս հոգին ոչ թէ ուրիշ  
իրաց պէս նիւթոյ զօրութենէն յառաջ եկած ,  
այլ ստեղծուած է . բացատրեցի ալ՝ թէ հոգւոյն  
մարդկային մարմնոյ մէջ բնակիլը միայն բաւա-  
կան չէ անոր : անդամները շարժելու համար ,  
ինչպէս բաւական կը համարուի նաւապետին  
իւր նաւուն մէջ կենալը , այլ պէտք է նաեւ  
որ մարմնոյ հետ սերտիւ կասկուած եւ միացած  
ըլլայ՝ մեր մարմնոյ պէս զգացմունք է եւ ցան-  
կութիւնք ունենալու , որով եւ ճշմարիտ մարդ  
մը կացուցանելու համար : Հոգւոյ վրայ քիչ մ'  
երկար խօսեցայ իւր կարեւորութեան պատ-  
ճառաւ . որովհետեւ զԱստուած ուրացողներուն  
մոլորութենէն զատ՝ զոր յառաջ հերքեցի , եթէ  
կայ չարաչար մոլորութիւն մը տկար մտքերն  
առաքինութեան ճշմարիտ շաւղին հեռացնող ,  
այն ալ անշուշտ երեւակայելն է՝ թէ անասնոց  
հոգին մարդոց հոգւոյն բնութիւնն ունի , եւ  
թէ հետեւաբար ճանճերու եւ մրջիւններու նը-  
ման այս կեպնքէն վերջը ոչ երկիւղ ունիմք եւ  
ոչ ալ յոյս . մինչդեռ եթէ գիտնայ մարդ՝ որ

այս երկու՝ հոգիներն իրարմէ որչափ կը տարբերին, խիստ լաւ պիտի հասկնայ այն փաստերը՝ որք կ'ապացուցանեն՝ թէ մեր հոգին մարմինէն բոլորովին անկախ է եւ հետեւաբար մարմնոյ հետ չ'մնանիր :

Արդ, որովհետեւ հոգւոյ ոչնչութիւնն հաստատող ապացոյց չ'կայ, ուստի բնականաբար պիտի հետեւցունենք՝ թէ անմահ է :



## ՄԱՍՆ ՎԵՑԵՐՈՐԴԻ

Նախընթաց մասին մէջ նշանակուածներն իւր մէջ պարունակող գիրքն երեք տարի յառաջ աւարտած եւ տպագրութեան տալու համար վերստին աչքէ անցնելու ձեռնարկած ատենս, լսեցի՝ որ մէկը բնադիտական կարծիք մը յայտներ, բայց հերքուեր է այն մեծարոյ անձանցմէ՝ որոց իշխանութիւնը մինչեւ այն աստիճան կը տարածուէր գործողութեանցս վրայ, որչափ խելքս՝ խորհրդոցս ։ Ես ալ այն կարծիքէն եմ ըսել չեմ ուզեր, այլ թէ նոյն՝ կարծիքը կրօնի հակառակ եւ տէրութեան վնասակար չ'գտայ, հետեւազար կրնայի ընդունիլ զայն՝ եթէ ճշմարիտ ըլլալուն համոզուէի: Ես իսկ ըսկըսայ մտածել՝ թէ մի գուցէ սխալ կարծիք ըսպրդած ըլլայ մտացս մէջ, թէպէտ եւ միշտ կ'ըդդուշանայի՝ որ առանց ճշմարիտ ապացուցի նոր կարծիք չընդունիմ եւ այլոց միաս հասցնող բան չ'գրեմ: Ուստի իմ կարծիքներս հրապարակ հանելու դիտաւորութենէս ետ կեցայ, որովհետեւ թէպէտ յառաջուց զօրաւոր պատճառներ ունէի այսպիսի որոշումն ընելու, սակայն գիրք հրատարակելու արդէն իսկ հակամէտ չըլլալուս համար, սոյն որոշումն ետ թողուցի: Եթէ այս պատճառները հոս յայտնեմ, ինձ հետ հասարակութիւնն ալ կ'օգտի զանոնք գիտնալով:

Բնաւ մտածած բաներուս մեծ արժէք եւ կարեւորութիւն չ'տուի . որովհետեւ բռնած մեթոտէս սա արդիւնքը կամ օգուտը վայելեցի՝ որ տեսական գիտութեանց մի քանի գժուար կէտերուն կատարելապէս տեղեկացայ եւ բարքս ուղղեցի , ասոր համար սոյն մեթոտիս վրայ աւելի բան զրել չուղեցի . Եւ որովհետեւ ամեն մարդ կրնայ ինքն իրմովիւր բարուց կանոն հնարել , ուստի եթէ Աստուծոյ՝ իւր ժողովրդոց վրայ գերադոյն իշխան կարգած եւ կամ մարդարէանալու բաւական չնորհք պարգեւած մարդոցմէ զատ՝ իւրաքանչիւր ոք բարուց մէջ փոփոխութիւն մտցունելու աղատ ըլլար , այն ատեն որչափ մարդ , այնչափ ալ բարուց կանոն տուող պիտի գտնուէր . Եւ թէպէտ իմ տեսութիւններս չափաղանց լաւ կ'երեւէին ինձ , բայց կը մտածէի նաեւ՝ որ ուրիշներն ալ իրենց խիստ հաճոյ երեւցած տեսութիւններ կրնան ունենալ : Սակայն երբ ընադիտական մի քանի ընդհանուր ծանօթութիւններ ստանալով՝ անոնց գժուարութիւնները ճանչցայ , եւ դիտեցի՝ թէ այս ծանօթութիւնները մինչեւ որ աստիճան կրնան ընդարձակիլ , եւ թէ որչափ կը տարբերին մինչեւ ցարդ գործածուած սկզբունքներէն , մտածեցի՝ որ եթէ յիշեալ ծանօթութիւններն ընդ քողով ծածկեսմ , մեծապէս մեղանչած պիտի ըլլամ ընդդէմ այն օրինաց՝ որ կը պարտաւորէ զմեզ մեր կարողութեան չափով հասարակութեան ընդհանուր բարոյն աշխատիլ : Այս ծանօթութեանց միջոցաւ իմացայ՝ թէ մարդիկ կրնան կենաց ամենահարկաւոր ճանաչմունքներն ստանալ , եւ թէ

դպրոցներու մէջ աւանդուած՝ տեսական փիլիսոփայութեան տեղ կարելի է գործնական փիլիսոփայութիւն մը հնարել, որով հրոյ, ջրոյ, օդոյ, աստեղաց, երկնից եւ ուրիշ ամեն մարմնոց գործողութիւններն ու զօրութիւնը լաւ ձանչնալով՝ ինչպէս արուեստաւորաց զանազան հնարքները կը ճանչնամք, կրնամք այս բոլոր բաներն իրենց յատուեկ գործոց ծառայեցունել, եւ այսպէս բնութեան տէր ըլլալ։ Բնութեան վրայ ծանօթութիւն ունենալը ոչ թէ միայն զանազան արուեստներ հնարելու համար օգտակար է, որոցմով երկրի բարիքներն եւ կենաց ամեն դիւրութիւն կրնանք անաշխատ վայելել, այլ եւ դլխաւորաբար անձնական առողջութիւննիս պահպանելու համար ալ, որ անտարակոյս այս կենաց բարեաց առաջինն եւ հիմն է։ որովհետեւ մարդուս միտքն այնչափ կախումն ունի մարմնոյն գործարանաց տրամադրութենէն եւ կազմուածքէն, որ եթէ կարելի է այնպիսի միջոց մը գտնել։ որով մարդիկ ալ աւելի իմաստուն եւ ճարտար ըլլան, այս միջոցը, կ'ըսեմ, մի միայն բժշկականութեան մէջ պէտք է վնասուել։ Յիրաւի արդի բժշկութիւնը խիստ քիչ օգտակար բաներ կը պարունակէ իւր մէջ։ բայց, առանց սոյն գիտութիւնն արհամարհելու դիտաւորութիւն ունենալու, համարձակ կը խոստովանիմ՝ թէ նոյն խկամնաճարտար բժիշկներէն մէկը չ'կայ՝ որ չ'ըսէ՝ թէ դիտցածը տակաւին չգիտցածներուն հետ բաղդատելով գրեթէ ոչինչ է։ եւ թէ մարդս նիւթական եւ մտաւորական հիւանդութիւններէ եւ

թերեւս ծերութեան տկարութենէն իսկ պիտի  
աղատուէր , եթէ այս հիւանդութեանց պատ-  
ճառներուն եւ ընութեան մեզ տուած դարման-  
ներուն վրայ բաւական ծանօթութիւն ունե-  
նար : Այս ամենահարկաւոր գիտութիւնն ես ալ  
ուսանելու փափաքեցայ , եւ նպատակս վաստր-  
կելու համար այնպիսի կերպ մը գտայ , որով  
մարդիկ պիտի կրնային այս դիտութիւնը ձեռք  
բերել , եթէ կեանքերնին կարճ եւ փորձառու-  
թիւննին թերի կամ սեղմեալ չ'ըլլար . կը մտա-  
ծէի՝ որ այս երկու խոչընդուաներուն առջեւն  
առնլու միակ լաւագոյն դարմանն է սովորած  
մի քանի բժշկական գիտելիքներս հաւատար-  
մարար այլոց հաղորդել եւ հրաւիրել համաւ-  
րեղ միաքերը կամ ոգիները՝ որ ըստ կարե-  
լոյն երկար փորձառութիւններ կատարեն եւ  
սովորածնին հասարակութեան աւանդեն , որպէս  
զի վերջիններն առաջնոց կիսկատար թողած  
տեղէն սկսելով եւ շատերուն աշխատութիւննե-  
րըն եւ հետազօտութիւններն իրարու միացնե-  
լով՝ հետզհետէ դէպ 'ի կատարելութիւն դիմեն .  
զի ասիկա մէկ անհատի գործ չ:

Կը խորհէի ալ որ մարդ որչափ ծանօթու-  
թիւն ստանայ , այնչափ ալ փորձառութիւնք  
կարեւոր կ'ըլլան : Նախնական ծանօթութեանց  
համար աւելի լաւ է ինքնիրենցմով մեր զգայա-  
րանքներուն ներկայացած փորձառութիւնները  
ձեռք առնուլ՝ քան հաղուադէպ եւ քննութեան  
կարօտ փորձառութիւնները . բաւական է՝ որ վը-  
րայնին քիչ մը խորհրդածենք . ասոր պատճառն  
ալ այս է՝ որ խիստ հաղուադէսլ փորձառու-  
թիւնք յաճախ կը խաբեն զմեղ , . երբ հանրա-

ծանօթ պատճառաց վրայ տակաւին գիտութիւն  
չունենանք , եւ թէ այն գէպքերը՝ յորոց կա-  
խումն ունին այս սեռի փորձառութիւնք , զրե-  
թէ այնչափ մասնաւոր եւ սակաւթիւ են՝ որ  
խիստ գժուարին է զանոնք նշանակել + խկ ես  
սոյն մեթոսիս մէջ հետեւեալ կարդը պահեցի .  
նախ ընդհանրապէս աշխարհի մէջ գոյութիւն  
ունեցող եւ կամ գոյանալնին կարելի ամեն ի-  
րաց սկզբունքները կամ նախնական պատճառ-  
ները գտնելու հետամուտ եղայ . աշխարհի ա-  
րարիչ զՅ.ստուած ընդունեցի , այն սկզբունքնե-  
րը կամ նախնական պատճառներն ալ մարդ էա-  
կին հոգւոյն մէջ գտնուած ճշմարտութեանց մէկ  
քանի սերմերէն ձեռք բերի : Յետոյ քննեցի  
թէ այս պատճառաց առաջին եւ ամենին սովո-  
րական արդիւնքներն որոնք են . եւ գտայ եր-  
կինքը , աստղեր , երկիր մը , եւ երկրի վրայ  
ջուր , օդ , հուր , մետաղ եւ ուրիշ ասմաց նման  
խիստ սովորական , սլարդ եւ հետեւաբար ճանչ-  
նալը դիւրին բաներ + խկ , երբ աւելի մասնա-  
ւոր իրաց իջնել ուղեցի , այնչափ զանազան ա-  
ռարկայներու հանդիպեցայ , մինչ զի անկարելի  
երեւցաւ ինձ՝ որ մարդկային միտքն երկրի վր-  
րայ գտնուած մարմնոց տեսակներն ու ձեւերը  
զանազանէ ուրիշ անհամար մարմիններէ , որոնք  
եթէ Աստուած ուղէր , պիտի ստեղծուէին , եւ  
ոչ հետեւաբար զանոնք մեր պիտոյից պիտի կա-  
րենայինք գործածել՝ եթէ յարդեանց ՚ի պատճառա-  
չ վերանայինք եւ մասնաւոր փորձառութիւններ  
չկատարէինք : Յետ որոյ , ուշադրութեամբ ինձ  
ներկայացած առարկայներուն վրայ խորհելով ,  
ասոնց մէջ չնշմարեցի բան մը , գոր չը կարե-



նայի գտած սկզբունքներովս բաւական բացատրել։ Սակայն կը խոստովանիմ՝ թէ բնութիւնն այնքան ընդարձակ եւ մեծատարած , այս սկզբունքներն ալ այնչափ պարզ եւ ընդհանուր են՝ որ արդիւնք մը քննած ատենս՝ իսկոյն կը դիտնամ ալ թէ այս արդիւնքը նոյն պատճառներէն զանազան կերպերով կրնայ յառաջ դալ . բայց դժուարին է ճանչնալը՝ թէ այս կերպերէն որով կախումն ունի իւր պատճառէն : Ասիկա գիտնալու համար քանի մը ճիշդ փորձառութիւնք բաւական են , որոցմով կատարելապէս կրնամք ճանչնալ՝ թէ արդիւնքն այս եւ ոչ թէ այն կերպով իւր պատճառէն կախեալ է . գիտեմ՝ թէ այս գործողութեան նպաստող փորձերն ինչ հնարքով պէտք է կատարել . զիտեմ ալ որ այսպիսի փորձառութիւնք այնչափ բազմաթիւ են՝ որոց ամենը կատարելու համար , ոչ ձեռքերս եւ ոչ ալ հիմակուան ունեցած հարստութեանս բիւրապատիկը կը բաւեն . որչափ շատ կամ քիչ փորձեր ընելու դիւրութիւն ունենամ , այնչափ աւելի կամ պակաս կը յառաջադիմեմ բնութիւնն ուսանելուս մէջ : Այս ամենը գրքիս մէջ գրած , եւ հասարակութեան անկէ քաղելիք օգուտներն ալ ցցուցած էի . ընդհանրապէս հասարակաց բարոյն փափաքող ճշմարիտ եւ ոչ թէ սուտ կամ կարծեցեալ առաքինի մարդիկներն աղաչած եւ ստիպած էի՝ որ թէ իրենց կատարած փորձառութիւններն ինձ հաղորդեն , եւ թէ իմ տակաւին կատարելիքներուս օգնեն :

Բայց յետոյ ուրիշ պատճառներով կարծիքս փոխեցի . մտածեցի՝ որ հարկաւոր եւ ճշմարիտ դատած բաներս հետզհետէ գրեմ , եւ իրը թէ

տպագրութեան՝ տալու մոռք խիստ զգուշաւոր  
 ոճ մը բռնեցի , որպէս զի թէ կարենամ զրա-  
 ծըս լաւ քննել , որովհետեւ մարդ աւելի հրա-  
 պարակ հանել ուղած քան թէ միայն ինք իր  
 համար դրածներուն ուշադրութիւն կ'ընէ . ( եւ  
 չատ անդամ 'ի սկզբան ինձ ճշմարիտ երեւցած-  
 ներն երբ գրի առնուլ ուղեցի , վրայնին լաւ  
 խորհելով սխալ գտայ ) թէ հասարակութեան  
 օգուտ ընել , եւ թէ , եթէ իմ գրութիւններս  
 արժէք ունին , իմ մահուանէս վերջը զանոնք  
 կարդացողները տպագրել տան . բայց կենդա-  
 նութեանս անոնց հրատարակուիլը չէի ուղեր ,  
 որպէս զի ոչ սոյն դրուածոց դէմ ծագելիք ա-  
 ռարկութեանց եւ վիճարանութեանց , եւ ոչ ալ  
 այս պատճառաւ ունենալիք համբաւոյս համար  
 ժամանակս կորսնցունելու չստիպուիմ , այն  
 թանկագին ժամանակը՝ զոր միայն ուսանելով  
 անցունելու մտադիր եմ : Որովհետեւ թէպէտ  
 ճշմարիտ է՝ որ ամեն անհատ ըստ իւր կարողու-  
 թեան՝ ընկերական բարեոյն նոպասաելու սլար-  
 աւորեալ է , ապա թէ ոչ բնաւ արժէք ունե-  
 ցած չըլլար , բայց սա ալ ստոյդ է՝ որ մեր ջան-  
 քերը մի միայն ներկային համար լինելու չեն .  
 եւ թէ աւելի լաւ է՝ որ մենք ապագայ սերըն-  
 դոց քան մեզ ժամանակակից մարդոց օգուտ ը-  
 նենք : Յիրաւի , մինչեւ ցարդ ուսածներս գրե-  
 թէ ոչինչ են բաղդատմամբ դեռ չգիտցածնե-  
 րուս՝ զոր կրնամ ուսանիլ . քանզի զիտութեանց  
 մէջ ուսն ոտն ճշմարտութիւն հետազօտողները  
 կը նսմանին ճիշդ այն մարդոց՝ որք հարստանա-  
 լէ յետոյ՝ գանձեր դիզելու դժուարութիւն չեն  
 կըեր , մինչդեռ աղքատ եղած ժամանակին

չնչին քաներ անդամի գնելու անկարող էին . կամ  
անոնք՝, այսինքն, դիտութեանց մէջ տակաւ առ  
տակաւ յառաջադիմողները կը նմանին դարձեալ  
այն դօրապետներուն՝ որոց զօրութիւնն իրենց  
յաղթանակներուն հետ կ'առաւելու, եւ որոնք  
յաղթութիւնն առնելէ վերջը դիւրաւ կրնան քա-  
զաքներ եւ գաւառներ գրաւել, մինչդեռ եթէ  
'ի պարտութիւնն մատուին, այնուհետեւ աւե-  
լի զգուշութեամբ կը վարուին, Որովհեաեւ ըզ-  
մեղ ճշմարտութիւնը ճանչնալէ արգիլող մալո-  
րութեանց եւ դժուարութեանց դէմ յաղթական  
հանդիսանալ ուզելը ճիշդ պատերազմիլ է . եւ  
եթէ քիչ մ' ընդհանուր եւ հարկաւոր նիւթոյ  
վրայ թիւր կարծիք ստանանք, պարտուած կ'ըւ-  
լանք : Երբ սուտ կամ սխալ կարծիք մ'սպըր-  
դի մեր մաաց մէջ, շատ ճարտարութիւն եւ  
յաջողակութիւնն պէտք է զանիկա մտքերնէս  
հեռացնելու համար, որչափ պէտք չէ որ ատեն  
ճշմարիտ սկզբունքներ ունիմք, մեծամեծ յա-  
ռաջադիմութիւններ ընելու համար : Եթէ գի-  
տութեանց մէջ մէկ քանի ճշմարտութիւններ  
գտած եմ ( եւ կարծեմ այս զրքին մէջ դրուած-  
ները կ'ապացուցանեն թէ գտած եմ ) կրնամ  
ըսել՝ թէ այս ճշմարտութիւնները հինգ կամ  
վեց գլխաւոր դժուարութեանց յաղթելուս հե-  
տեւանքն են . ասոնք այնպիսի պատերազմներ  
կը նկատեմ՝ յորս միշտ յաղթող հանդիսացած  
եմ : Կը համարձակիմ զուրցել՝ որ կատարելա-  
պէս նպատակիս համելու համար մի միայն եր-  
կու կամ երեք յաղթութիւնն ձեռք բերելու կը  
կարօտիմ, եւ թէ որովհետեւ գեռ այնչափ  
հասակս առած չեմ՝ ընութեան սովորական ըն-

թացից համեմատ, ուստի այս գործը կրնամյա-  
ջողցւնել։ Սակայն որպէս զի ժամանակս բա-  
րեզք գործածած լինիմ, խնայութեամբ ՚ի կեռ  
արկանել կուզեմ։ անշուշտ, եթէ գրած քնա-  
դիտութիւնո հրատարակէի, յումպէտս ժամա-  
նակ վատնած պիտի ըլլայի։ թէպէտ քնագի-  
տութեանս ամեն սկզբունքներն ալ ճշմարիտ է-  
ին, եւ որոց ստուգութեան համոզուելու հա-  
մար միայն լսելը բաւական էր, եւ կրնայի բո-  
լորն ալ ապացուցանել, բայց որովհետեւ ան-  
կարելի էր որ այն սկզբունքներս այլոց զանա-  
զան կարծեաց համաձայն գային, ուստի կը  
գուշակէի։ թէ ՚ի հարկէ առարկութիւններ պիտի  
ըլլան ինձ դէմ։

Յիրաւի, այս առարկութիւնները կրնային  
օգտակար ըլլալ թէ վրիպակներս ինձ ճանչու-  
նելու եւ թէ անոր համար որ, եթէ ուղիղ սկզբ-  
րունք մ'ունիմ, հրապարակ ենէ եւ անոր մի-  
ջոցաւ ուրիշներն աւելի ճշմարիտ սկզբունքներ  
գտնելով՝ ինձ հազորդեն, որովհետեւ շատերն  
՚ի միասին աւելի լաւ եւ պայծառ կը տեսնեն  
քան թէ մէկ անհատը։ Սխալանաց ենթակայ  
ըլլալուս համար առաջին անգամ մտքիս մէջ ծա-  
գած խորհրդոց չեմ վստահիր։ սակայն գրքիս  
դէմ անպատճառ առարկութիւններ հանուիլը  
գիտնալով՝ մտածեցի որ քնաւ օգուտ պիտի չը  
քաղեմ տպուելէն։ որովհետեւ թէ բարեկամա-  
ցըս, թէ ինձ նկատմամբ անտարբեր մարդոց  
եւ թէ նոյն խոկ անոնց՝ որք առ նախանձու եւ  
չարամտութեան պիտի յայտնէին ինչ որ յայտ-  
նուիլ պէտք չէր, անձինս վրայ ըրած դատո-  
ղութեանց տեղեակ էի։ այսու ամենալինիւ խիստ

քիչ անգամ պատահած է որ իմ չ' նախառեսած  
առարկութիւններ ըլլան ինձ դէմ, միայն իմ  
ինդրոյս հետ երբէք յարաքերութիւն չունեցող  
առարկութիւնները չէի կրնար գուշակել, այն-  
պէս որ չը պատահեցայ բնաւ իմ կարծիքներս  
քննադատող մէկուն՝ որ քան զիս առաւել կո-  
րովամիտ ըլլար : Չ' տեսայ ալ երբէք որ դըպ-  
րոցներու մէջ տեղի ունեցած վիճարանութեանց  
միջոցաւ՝ որ եւ է մութը մնացած ճշմարտու-  
թիւն մը յայտնուէր, որովհետեւ իւրաքանչիւր  
ոք յաղթող հանդիսանալ ուղելով՝ աւելի ճըշ-  
մարտանման երեւցած իրերուն արժէք կը տը-  
րուի քան թէ երկուստեք օրինաւոր պատճառ-  
ները կը կշռուին . եւ քաջ փաստարանները լա-  
ւագոյն դատաւորներ եղած չեն :

Գիտէի ալ որ եթէ խորհուրդներս հասարա-  
կութեան հաղորդէի, այնչափ մեծ օգուտ պի-  
տի չ' քաղէր, զի տակաւին խորհուրդներս այն-  
քան լաւ կշռած չըլլալով՝ չէի համարձակեր  
հրապարակ հանելու՝ վրայնին քան չաւելցու-  
ցած : Առանց մնապարծութեան կ'ըսեմ՝ որ եթէ  
իւր մտաց խորհուրդները հասարակութեան հա-  
ղորդելու համարձակող մէկը կայ՝ այն ես եմ,  
եւ ոչ այլ ոք . ոչ թէ որովհետեւ քան զիս շատ  
հանճարեղ մարդիկ չեն դտնուիր աշխարհի մէջ,  
այլ զի մարդ աւելի իր հնարածը լաւ կրնայ ի-  
մանալ եւ իւրացնել քան ուրիշներէն ուսածը :  
Այս այնչափ ճշմարիտ է՝ որ այն մտացի մար-  
դիկները՝ որոց յաճախ բացատրած եմ իմ կար-  
ծիքներս, թէ եւ առաջին անգամ կարծես բո-  
լոր դուրցածներս պայծառ ըմբռնած էին, բայց  
ինձմէ լսածնին երբ կ'երկը դորդէին, այնչափ

վովովսութիւն մուծուած կը տեսնէի անոնց մէջ ,  
 մինչ զի չէի կրնար հաւատալ՝ թէ անոնք իմ  
 կարծիքներս եղած ըլլան : Աւստի այս առթիւ  
 կ'աղաչեմ ապագայ սերունդները՝ որ միայն այն  
 խօսքերն ինձ ընծայեն՝ զոր իրօք ես զուրցած  
 եմ . ես չեմ զարմանար երբէք այն նախնի փի-  
 լիսոփայից ընծայուած չափաղանց կամ այլան-  
 դակ կարծեաց վրայ , որոց գրածները այժմ  
 ձեռքերնիս չ'կան . չեմ ալ ըսեր՝ թէ անոնք բո-  
 լորովին անմիտ կամ անհիմն խորհուրդներ ու-  
 նէին , որովհետեւ իրենց ժամանակի հանճարնե-  
 րըն էին , միայն դժբաղդաբար այն փիլիսոփա-  
 յից խօսքերուն իմաստները ոմանք չափաղանց  
 խծրծելով մեզ աւանդած են . ինչպէս կը տես-  
 նեմք ալ որ իրենց աշակերտներէն եւ ոչ ոք զա-  
 նոնք գերազանցած է : Ճշմարտութիւն մ'է՝ որ  
 Արիստոտելի դրութեան չափէն աւելի սիրահար  
 եւ անոր հետեւողներն երջանիկ պիտի համարին  
 ինքոյնքնին , եթէ իրենց վարդապետին չափ-  
 ընութեան վրայ ծանօթութիւն ունենան . բայց  
 ունենալին անկարելի է : Այսպիսիները կը նր-  
 մանին բաղեղան՝ որ զինքը հաստատուն բռնող  
 ծառերէն աւելի բարձրանալու չը ձգտելէ զատ՝  
 շատ անգամ ալ անոնց գլուխն հասնելէ անմի-  
 ջապէս վերջը կ'սկսի վերստին վար իջնել . եւ  
 ինձ այնպէս կ'երեւի՝ թէ ասոնք ալ կը խօնարհին,  
 այսինքն այնքան տղէտ կը մնան , որչափ պիտի  
 չ'մնային եթէ ընաւ ուսման չ'պարապէին . ա-  
 սոնք իրենց հեղինակին խխոտ մեկին բացատ-  
 րածներէն դո՞ւ չըլլալով՝ կուզեն որ անոր գը-  
 րուածոց մէջ այնպիսի դժուարին խնդրոց լու-  
 ծումը գտնեն , որոց վրայ փիլիսոփայն ընաւ

խօսած եւ գուցէ մտածած ալ չէ : Ասոնց խմաս-  
տասիրութեան կերպը միայն ակարամիտ մար-  
դոց վայելուչ կ'երեւի , զի մթին եւ գժուա-  
րին սկզբունքներ գործածենին ապացոյց է թէ  
գիտցողի մը պէս յանդգնաբար ամենն բանի վր-  
այ ալ կը խօսին , եւ նրբամիտ ու հանճարեղ  
մարդոց դէմ զուրցածնին առանց փաստ բերե-  
լու ճշմարիտ կը համարին . յայսմ նման են այն  
կուրին՝ որ տեօնող մէկուն հետ անվտանգ կր-  
ռուիլ ուզելով՝ մութ այրի մը մէջ երթալու  
պայման կ'առաջարկէ . կրնամ զուրցել՝ թէ ա-  
ռոնք ալ իմ հնարած վիլխտփայութեանս սկզբ-  
րունքները չ'հրատարակելէս շահ ունին . որով-  
հետեւ այս սկզբունքները խիստ մեկին եւ պարզ  
ըլլալով՝ զանոնք հրատարակած առենս մութ  
այրին մէջ լոյս ցոլացնելու համար մէկ քանի  
պատուհան բացած պիտի ըլլայի , ուր կռուե-  
լու համար դաշած են : Սակայն նոյն իսկ հան-  
ճարեղ մարդիկներն անդամ այս սկզբունքներս  
դիտնալու եւ ճանչնալու չեն փափաքիր . քան-  
զի եթէ ամենն բանի վրայ խօսիլ եւ գիտնակա-  
նի համբաւ ստանալ ուզեն , իրենց նպատակին  
միայն ճշմարտանման իրեր հրապարակ հանե-  
լով համնիլ կը ջանան , որոնք անաշխատ ամենն  
տեսակ խնդրոց մէջ ալ կրնան ձեռք բերուիլ .  
քան թէ ճշմարտութիւնը յայտնելով , որ հազի-  
թէ քանի մը խնդրոց մէջ գժուարաւ երեւան կ'ել-  
նէ , եւ որ ուրիշ խնդրոց վրայ խօսած ատեն-  
նին՝ կ'ստիակէ որ տգիտութիւննին խոստովա-  
նին : Եթէ մի քանի ճշմարտութիւններ ճանչ-  
նալը՝ ամենն բան գիտցող ձեւանալու մնապար-  
ծութենէն նախամեծար կը համարին , ինչպէս ի-

բօք ալ նախամեծար է , եւ եթէ իմ նպատակիս  
նման նպատակի մը դիմել կուզեն , ասոր հա-  
մար արդէն սոյն ճառին մէջ ըսածներէս աւե-  
լին զուրցելու հարկ չը կայ , զի թէ կարենան  
ինձմէ աւելի յառաջադրիմել , տարակոյս չ'կայ՝  
թէ ինքնիրենցմով պիտի գտնեն ինչ որ ես գը-  
տած կը կարծեմ . եւ որովհետեւ քննած իրացս  
մէջ միշտ կարգ մը պահեցի , եւ տակաւին գըտ-  
նելիք բաներս ըստ ինքեան մինչեւ ցարդ գը-  
տածներէս աւելի դժուարին եւ առաւել մթին  
են , ուստի այն գտնելիք բաներս շատ լաւ կ'ըլ-  
լայ որ ինքնիրենցմով յերեւան քերեն քան թէ  
ինձմէ ուսանին , մանաւանդ թէ դիւրին բանե-  
րէն սկսեալ տակաւ առ տակաւ դժուարիննե-  
րուն անցնելու վարժութիւնն իմ քոլոր հրա-  
հանգներէս աւելի կը նպաստէ իրենց : Ես այն-  
պէս համոզուած եմ՝ որ եթէ 'ի մանկութենէ  
անտի ուսուցանէին ինձ այն ամեն ճշմարտու-  
թիւնները՝ զորոնք ես ինձէն ապացուցած եմ ,  
եւ առանց դժուարութեան ձեռք բերած ըլլա-  
յի դանոնք , թերեւս անոնցմէ զատ ուրիշ ճըշ-  
մարտութիւններ պիտի չ'դտնէի . այն վար-  
ժութիւնն եւ դիւրութիւնն ալ պիտի չունենա-  
յի , որով հիմա կրնամ միշտ նոր նոր ճշմարտու-  
թիւններ դտնել՝ եթէ հետազօտութիւններ ը-  
սեմ : Մէկ խօսքով , եթէ կայ աշխարհի մէջ  
գործ մը՝ որ սկսողին ձեռօք միայն լմնայ , այն  
ալ անշուշտ վրան աշխատածս է , յա ուսուցան

թիրաւի , կարելի բան չէ՝ որ ճշմարտու-  
թիւն ձեռք բերելու նպաստող ամեն փորձ մե-  
կու մը ձեռօք միայն կատարուի . սակայն մարդ  
իւր յատուկ , ձեռքերէն զատ այն արհեստաւո-

բաց կամ անձանց ձեռքերը միայն կրնայ աշ-  
խատցունել այս գործոյն, որոց գիտէ հատու-  
ցումն ընել եւ որք շահու ակնկալութեամբ ի-  
րենց պատուիրած բոլոր բաները ճշգիւ եւ ան-  
թերի կը կատարեն : Որովհետեւ անոնք՝ որ կամ  
հետաքրքրութեամբ եւ կամ ուսանելու բաղ-  
ձանօք կամաւ իրեն օդնել կ'առաջարկեն, ոչ  
միայն սովորաբար աւելի կը խոստանան քան  
թէ կը կատարեն եւ գեղեցիկ ու մեծամեծ ա-  
ռաջարկութիւններ կ'ընեն՝ որոց եւ ոչ մին կը  
յաջողի, այլ եւ այսպիսիք պիտի պահանջեն՝  
որ առ ՚ի վարձ մէկ քանի դժուարութիւններ  
բացատրէ իրենց կամ գէթ անօդուտ խօսակ-  
ցութիւններ ու մեծարանաց ցոյցեր ընէ, որ որ-  
չափ ալ կարձատեւ ըլլան, դարձեալ իրեն հա-  
մար ժամանակ վատնել է : Գալով այլոց կատա-  
րած եւ իրեն հաղորդել ուղած փորձերուն,  
( որոնք որ կատարած փորձերնին գաղտնիք կ'ա-  
նուաննեն՝ այլոց հաղորդել է կ'զգուշանան ) մեծ  
մասամբ այնչափ աւելորդ պարագայներէ եւ  
նիւթերէ բաղկացած կ'ըլլան, որ անոնց մէջէն  
խիստ դժուարաւ կրնայ ճշմարտութիւնն երե-  
ւան հանել : Ասկէ զատ, այն փորձերն այնչափ  
գէշ բացատրուած եւ կամ այնչափ սխալ պի-  
տի գտնէ, ( որովհետեւ այն փորձերը կատա-  
րողները զանոնք իրենց սկզբանց յարմարցու-  
ցած կ'ըլլան ) որ եթէ իրեն նալաստող քանի մը  
փորձեր ալ կենան, անոնց մէջ ընտրութիւն ը-  
նելու համար ժամանակ վատնել չուզէր : Այն-  
պէս որ եթէ մեծամեծ ու հասարակաց օգտա-  
կար բաներ գտնելու կարող մարդ մը գտնուի  
աշխարհի մէջ, եւ այլք ամեն կարելի միջոցնե-

րով անոր օդնեն իւր նպատակաց յաջողութեան համար , այս վերջիններն ուրիշ բան պիտի չը կրնան ընել , բայց միայն հարկաւոր փորձերը կատարելու ծախքը հոգալ եւ չ'թողուլ որ իւր պարապոյ ժամերը չնչին զբաղմունքներով անցունէ : Սակայն տարօրինակ եւ չափազանց բաներ խոստանալու եւ հասարակութեան իմխորհուրդներէս մեծամեծ օգուտներ քաղելու երեւակայական մտածմունքներով ինքզինքս չեմ պարարեր . այն աստիճան գճուճ ալ չեմ որ առանց արժանիք ունենալու ուրիշներէ շնորհք խնդրեմ :

Երեք տարի է՝ որ այս դիտողութեանց համար չուզեցի յօրինած գիրքս հրապարակ հանել , եւ հաստատապէս միտքս դրի՝ որ այն աստիճան ընդհանուր գիրք մը չ'գրեմ , որով այլք իմ բնագիտութեանս սկզբունքներն իմանան : Բայց յետոյ սա հետեւեալ երկու պատճառները ստիպեցին զիս՝ որ այս մեթոտի ճառով գործոցը եւ խորհրդոցս վրայ քիչ մը տեղեկութիւն հաղորդեմ մարդկային ընկերութեան . Առաջին սլատճառն այս է՝ որ եթէ բոլորովին լուսաթիւն պահելով իմ գործերս եւ խորհուրդներս այլոց չ'յայտնէի , շատերը որ գիտէին՝ թէ գրքերէս մէկ քանին հրատարակելու նպատակ ունէի , պիտի կարծեն՝ թէ ինձ մնասակար պատճառներով տպագրութեան տուած չեմ : Որովհետեւթէպէտ չափազանց փառասէր չեմ , մանաւանդ թէ փառասիրութիւնը կ'ատեմ ալ , քանի որ անհանգստութիւն կը պատճառէ եւ ես հանգիստըն ամեն բանէ վեր կը դասեմ , սակայն իմ գործողութիւններս իբրեւ ոճիր թաքուցանել

ուզած չեմ բնաւ , ոչ աղ անծանօթ մնալու համար շատ մ'զգուշութիւններ ըրած վասն զիթէ ինձ դէմ անիրաւած եւ թէ անհանգիստ պիտի ըլլայի , որով եւ պիտի չ'կրնայի վերջը մտաց կատարեալ հանգստութիւն վայելել . եւ միշտ թէ նշանաւոր եւ թէ աննշան մնալու մասին անտարբեր դտնուելով՝ բոլորովին եթէ համբաւէ չ'կրցայ ալ խոյժ տալ , գէթ կուզէի՝ որ վատահամբաւ չ'ըլլամ : Երկրորդ պատճառն ալ սա է՝ թէ տեսնելով որ բազմաթիւ փորձեր կատարելու համար առնելիք կրթութիւնս կամ ուսմունքս օր քան զօր ետ կը մնայ , եւ թէ անկարելի է որ առանց ուրիշին օդնութեան կարենամ նպատակիս հասնիլ , թէ եւ չէի յուսար եւ սպասեր՝ որ հասարակութիւնն իմ շահուս մնծապէս նպաստէ , կրցածիս չափ ջանացի եւ ինքիրմովս աշխատիլ եւ ապագայ սերնդոց զիս պարսաւելու առիթ չը տուի , իրր թէ կրնայի շատ մը լաւագոյն դործեր թողուլ , բայց անհոգութեամբ զանց ըրած եմ : Խրաւունք կ'ունենային զիս մեղադրելու , եթէ շատ անգամ հասկցուցած չ'ըլլայի իրենց՝ թէ իմ խորհրդոցս կամ նպատակիս կատարման համար ինչպէս կըրնային նպաստել ինձ :

Սառւգիւ , կրնայի այնպիսի նիւթեր ընտրել՝ որոց դէմ շատ առարկութիւններ չ'ըլլային . գիտէի ալ որ այս նիւթերուն պատճառաւ սկըզբունքներս աւելի մեկին բացատրելու պիտի չ'ըստիպուէի , միայն թէ առով գիտութեանց մէջ ինչ բանի յաջողակ ըլլալս պիտի յայտնուէր , սակայն այս նպատակիս ալ չ'հասայ և ես իմ գրուածոցս վրայ խօսած ատեն՝ կուզեմ որ ու-

բիշներն ալ աղաստ իրենց դատումներն ընեն .  
բայց խիստ ռարախ պիտի ըլլամ եթէ գրուած-  
ներս քննադատութեան բովքէն անցուին . եւ  
որպէս զի աւելի եւս քննադատուին , կ'աղա-  
չեմ , որոնք որ ընելիք առարկութիւններ ու-  
նին , թող գրավաճառիս դրկեն . ես ալ անորմէ-  
տեղեկանալով , անմիջապէս կը պատասխանեմ .  
այս կերպով ընթերցողք այն առարկութիւններն  
եւ իմ պատաժիսաններն իրարու հետ բաղդա-  
տելով , ճշմարտութեան որու կողմ ըլլալը պի-  
տի իմանան , Առարկութեանց երկար պիտի չը  
պատասխանեմ . միայն արձակ համարձակ վը-  
րիպակներս , եթէ ունենամ , պիտի խոստովա-  
նիմ . կամ եթէ սխալ չ'ոտնեմ գրուածոցս մէջ ,  
ոռոկ զանոնք ջատադովելու յարմար խօսքերը  
պիտի խօսիմ , առանց ուրիշ նոր խնդրոյ վրայ  
բացարութիւն տալու , որպէս զի այսպէսով  
հետզհետէ ամեն խնդիր ալ բացարելու չ'ըս-  
տիպուիմ :

Եթէ Լուսոյ բէկբէկն (Dioptrique) եւ Օդե-  
րեացիներու (Μέτεορες) վրայ գրածներս (ո-  
րոց վրայ արդէն խօսած եմ) ենթադրութիւն  
անուանելուս եւ զանոնք ապացուցանել չուզե-  
լուս համար ոմանց աչքին անհիմն բաներ կ'ե-  
րեւին , թող ամբողջ գրուածքն ուշի ուշով  
կարդան , եւ կարծեմ զոհ պիտի ըլլան . որով-  
հետեւ ապացոյցներն այնպէս շղթայաբար իրա-  
րու կապուած են՝ որ ինչպէս վերջիններն ու-  
ռաջիններէն ապացուցուած են իրքեւ իրենց  
պատճառներէն , այսպէս ալ դարձաբար , առա-  
ջինները վերջիններէն՝ իրքեւ իրենց արդիւնք-  
ներէն : Ոէտք չէ ենթադրել թէ յայնմ արամա-

բանից յոռի շրջան անուանած իմաստակութիւնն  
ըրած եմ. վասն զի փորձառութիւնն այս ար-  
դեանց մեծագոյն մասը ստուգելով՝ այն պատ-  
ճառները՝ որոցմէ կը հետեւցունեմ սոյն արդիւնք-  
ները, զանոնք ոչ կրնան ապացուցանել, ոչ ալ  
բացատրել. ընդ հակառակն արդիւնքներն են՝  
որ պատճառները կ'ապացուցանեն: Միայն անոր  
համար ենթագրութիւն անուանեցի յիշեալ գը-  
րուածները, որպէս զի իմացուի՝ թէ վերը բա-  
ցատրուած առաջին ճշմարտութիւններէն հե-  
տեւցունել ուզած եմ. սակայն դիտմամբ չ'ըրի-  
զի կիտէի՝ թէ այն մարդիկները՝ որոնք կ'երե-  
ւակայեն՝ թէ ուրիշին քսան ապրուան միջոցի-  
մէջ մտածածն, իրենք մէկ երկու բառ միայն լը-  
սելով անորմէ՝ մէկ օրէն կ'ուսանին, եւ որք  
նրբամիտ եւ եռանդուն ըլլալով հանդերձ աւե-  
լի կը սխալին քան թէ ճշմարտութիւնը կը գըտ-  
նեն, ցնորական կամ այլանդակ փիլիտոփայու-  
թիւն մը պիտի հիմնէին այն սկզբանց վրայ՝ ո-  
րոնք իրօք իմս չեն, եւ այս սխալ դրութեան  
հեղինակն 'ի հարկէ ես պիտի կարծուէի. որով-  
հետեւ բուն իսկ իմս եղած գաղափարները՝ իր-  
բեւ բոլորովին նոր կամ անհիմն գաղափարներ  
պաշտպանելու պէտք չունիմ. եթէ լաւ ուշա-  
դրութիւն ըլլայ, պիտի տեսնուի՝ որ անոնք  
խիստ պարզ եւ ուղիղ բանի համաձայն են. եւ  
թէ ոչ ոք քան զիս աւելի լաւ գաղափարներ  
պիտի կարենար յզանալ այս նոյն եւ մի նիւթոյն  
վրայ: Չեմ պարծիր՝ թէ այս գաղափարներն ա-  
ռաջին անդամն ըլլալով ես հնարած եմ. միայն  
անոր համար կը պարծիմ՝ որ առանց ուրիշնե-  
րէն լսելու, ես ինձէն զանոնք խելքի յարմար

Եւ հետեւաբար ճշմարիտ դատեցի :

Եթէ արուեստագէտք լուսոյ բեկընկման  
վրայ դրած դրքիս մէջ բացատրուած հնարքը չեն  
կրնար մէկէն 'ի մէկ դործադրել, չեմ կարծեր  
որ ասոր համար ըսուի՝ թէ այն հնարքը գէշ է .  
որովհետեւ քանի որ իմ նկարագրած մեքենայ-  
ները շինելու եւ յարգարելու համար վարժու-  
թիւն եւ ճարտարութիւն պէտք է , պիտի դար-  
մանամ՝ եթէ մէկն անմիջապէս զանոնք շինէ ,  
ինչպէս պիտի դարմանամ, երբ տեսնեմ՝ որ մարդ  
մէկ աւուր մէջ նուագարան զարնել ուսանի ,  
իրեն արուած նուագարանին դեղեցկութեան  
համար : Եւ անոր համար դաղղիերէն կը գրեմ ,  
որ իմ մայրենի լեզուս է , եւ ոչ լատիներէն, որ  
ուսուցչացս լեզուն է , որպէս զի իրենց բնական  
խելքը գործածողները՝ միայն նախնի գրեանց հա-  
ւատացողներէն աւելի լաւ դատեն իմ կարծիք-  
ներս . եւ որոնք որ իրենց ուղիղ քանը գործա-  
ծելնուն հետ ուսմունք ալ կը սովորին , ( եւ կը  
ցանկամ որ ասոնք ըլլան իմ դատաւորներս ) լա-  
տին լեզուի այնչափ ջատագով պիտի չ'կանգ-  
նին , ինչպէս պիտի չուզեննաեւ որ խորհուրդ-  
ներս ուամիկ լեզուաւ բացատրեմ :

Արդ , չեմ ուզեր այս տեղ ապագային դի-  
տութեանց մէջ ընելիք յառաջադիմութեանցս  
վրայ խօսիլ , ոչ ալ հասարակութեան այնպիսի  
խոստում մ' ընել , զոր չ'կարենամ կատարել .  
սաչափ միայն կ'ըսեմ՝ թէ միտքս դրած եմ՝ որ  
այսուհետեւ ժամանակս բնութեան վրայ այն-  
պիսի ծանօթութիւններ ստանալու համար գոր-  
ծածեմ՝ որով բժշկականութեան համար մինչեւ  
ցարդ գտնուած կանոններէն աւելի ճշմարիտ

կանոններ հսարեմ։ Այս դիտութեան վրայ ու  
նեցած սէրս զիս ուրիշ խորհուրդներէ ամսչափ  
հեռացուցած է, գլխաւորապէս այն խորհուրդնե-  
րէն՝ որոնք ումանց օգաակար են եւ այլոց վրա-  
սակար, որ եթէ մի քանի պարագայներ ալ այն  
խորհուրդները կատարելու ստիպեն զիս, յան-  
ձըն պիտի չ'առնում։ Աշխարհի մէջ նշանաւոր  
ըլլալու նպատակ չունիմ։ ուստի աւելի շնոր-  
հակալ պիտի ըլլամ այն մարդոց՝ որոց շնորհիւ  
անորդել եւ հանգստեամբ կարենամ իմ գործոյս  
դրապիլ, քան թէ անոնց՝ որ մեծամեծ պատիւ-  
ներ տան ինձ։

Ենթադրութեամբ զանազ պան չէ ։ որոնք  
ու անդմիտու չառ ։ և սոյս վճառքան նմ ու  
մայստեր բաժնի դր սերդ ։ և մայս սուսաւուն  
առ զանազ դիմում վային պղմացանանոր պայծու-  
գինութ նոյ մնաւու առ ովհան մնանուուան  
անցորդ զանազ բաժն ունաց ու գնաց ան սոյս  
ու ան

### ՎԵՐՏ

#### ՃԱՌԻՆ ՅԱՂԱԳՍ ՈՃՈՒ


ՈՒՂԻ ԹԱՆԿԱՐՈՒԹԵԱՆ ու Խարհնար  
քանը։ ինչի խորակ վայուս քորով մեն  
բուսունուն ու համար մաս ու անուն ու անուն

։ նշանաւոր առարկի բնուած արև  
ու սկզբանակ բնու ու ուրիտ են, քիչ  
ունաւութեանդրածուու զիման նմ բառեալան  
գիրիման առնել անմարդաւու յու ու զիմու չափ  
։ շնորհաւու առնելզար ։ պար ։ շնու ։ և նաևուան  
ու ։ և նազը ողափի չն ։ նացը մ միայն գուցան  
այս բայի մասնաւու պիտունան ամուսուան  
առ զանազ այսաւու զմանամ վանանան քայլ  
ամուսնուն մամնաւունանց եւ խոր ։ և նաև  
պայման կ կամ աշխարհական ու առանց քայլ

ԲՆԱՉԱՆՑԱԿԱՆ  
ԽՈՐՀՈՎԱԾՈՒԹԻՒՆՔ



# ԲՆԱՉԱՆՑԱԿԱՆ ԻՈՒՀԾՈՒՄԾՈՒԹԻՒՆՔ



Տէքարդ ֆարիզու կրօնական ժողովոյ նախագահից եւ աստուածաբանութեան վարդապետաց դրած է հետեւեալ թուղթը, որով այս հռչակաւոր հեղինակն իւր բնաշնորհն իսորոշութեան անուն դործը նոցաքննութեան և պաշտպանութեան կրյանձնէ:

## ՏԵ՛ԱՐՔ

Խիստ իրաւացի պատճառէ մը շարժեալ սոյն գործս ձեզ կը ներկայացնեմ. եւ երբ նպատակս իմանաք, հաւաստի եմ՝ թէ դուք եւս զայն ձեր պաշտպանութեան տակ առնլոյ պիտի յօժամարիք. ուստի կը մտածեմ՝ թէ այն դրուածքը մասամբ իւիք յաչս ձեր մեծարոյ ընելու միակ լաւագոյն միջոցն է համառօտիւ զուրցել ձեզ՝ թէ ինչ դիտաւորութեամբ սոյն օրինակ առաջարկութեան մը ձեռնարկած եմ: Միշտ այնպէս համարած եմ՝ թէ Աստուծոյ եւ հոգւոյ կը ը-

կին խնդիրները գլխաւորներն են այն ամեն խընդրոց՝ զորս աւելի փելիքայական քան աստուածաբանական ապացոյցներով պէտք է ապացուցանել . զի թէպէտ մեք հաւատացեալքս գիտեմք 'ի ձեռն հաւատոց եւ կը հաւատամք ալ որ Աստուած մը կայ եւ թէ մարդկային հոգին ընդ մարմնոյ չ'մեռնիր , սակայն իսպառ անկարելի կ'երեւի ինձ անհաւատներու որ եւ է կը րօնի եւ բարոյական առաքինութեանց հաւատք ընծայել տալ , եթէ նախ յիշեալ երկու խնդիրները բնական խելքով չ'ապացուցուին անոնց . եւ որովհետեւ աշխարհիս մէջ յաճախ աւելի մոլութիւնք քան առաքինութիւնք կը վարձարուին , յայտնի է՝ թէ խիստ քիչերն ուղիղը՝ օգտակարէն գեր 'ի վերոյ պիտի դասէին , եթէ Աստուածոյ երկիւղն եւ հանդերձեալ կենաց ակընկալութիւնը չունենային , Թէեւ բացարձակապէս ճշմարիտ ըլլայ՝ թէ պէտք է Աստուածոյ մը գոյութեան հաւատալ , վասն զի այսպէս կ'աւանդուի Աստուածաշնչի մէջ եւ ուրիշ այնպիսի տեղեր՝ զոր պարտիմք իրր Ս. Գիրք ընդունիլ , որովհետեւ Աստուածմէ կուդան ( պատճառն որ հաւատք ըսածնիս Աստուածոյ մէկ պարդեւն ըլլալով՝ նա որ ուրիշ իրաց հաւատք ընծայելու համար չնորհք կուտայ մեզ , տարակոյս չ'կայ՝ թէ կընայ նաև նոյն չնորհքը տալ իւր գոյութեան հաւատալու համար ալ ) , բայց ասիկա կարելի չէ առաջարկել անհաւատից՝ որք կ'երեւակային՝ թէ մարդ յայսմ այնպիսի վրիպակ մը կը գործէ՝ զոր տրամարանք յոռի շրջան կ'անուանեն :

Եւ արդարեւ , գիտեմ՝ որ դուք իսկ , Տեարք ,

ոչ միայն բոլոր աստուածաբանից հետ կ'ընդու-  
նիք՝ թէ Աստուծոյ գոյութիւնը կրնայ քնական  
խելքով ապացուցուիլ, այլ նաեւ Ա. Գրքէն կը  
հետեւցնէք՝ թէ Աստուծոյ գիտութիւնը միւս ա-  
մեն ստեղծական իրաց գիտութենէն աւելի պայ-  
ծառ է: Սոյն գիտութիւնն այս աստիճան դիւրը-  
բոնելի ըլլալէն վերջը՝ զայն չունեցողները մե-  
ղապարտ են, ինչպէս յայտնի կ'երեւի Խմաս-  
տութեան սա խօսքերէն, « Դարձեալ և նոքա ոչ  
են ներելիւ . զէ նե այնպէս կարացէն գէտել՝ զէ բա-  
սական լցնեցին նէտուել զաշխարհո, զոցա պէրն զի-  
՞րդ ոչ գոյն վաղվաղոնէ » Ա. 8. Եւ առ Հռով-  
մայեցիս « զէ ու շառնեցին ամենեցն պալ պարաւա-  
խոնէ » Ա. 20. « Վասն զէ գէտունիւնն Ասորուծոյ  
յայտնի է 'ի նոսպ» . անդ. Ա. 19. թէ Աստուծոյ  
վրայ ունեցած բոլոր ծանօթութիւննիս մեր մը-  
տաց քնութեան վրայ ըրած պարզ քննութիւն-  
ներով եւ մեր հոգւոյն մէջ եղած ապացոյցնե-  
րով միայն կրնայ ցուցուիլ: Ուստի կարծեմ՝ թէ  
փիլիսոփային պարտուց հակառակ գործած պի-  
տի չ'լինիմ, եթէ այս տեղ ձեզ ցուցնեմ՝ թէ,  
առանց հոգւոյն սահմանէն դուրս ելնելու, ինչ-  
պէս եւ ինչ ճամբով կրնամք զԱստուած աշ-  
խարհի բոլոր բաներէն աւելի դիւրաւ եւ աւե-  
լի ստոյդ ճանչնալ :

Հոգւոյ խնդրոյն գալով՝ թէպէտ շատերը  
կարծած են՝ թէ դժուարին է անոր բնութիւնը  
ճանչնալ եւ ոմանք յանդգնած են մինչեւ ան-  
գամ զուրցել՝ որ մարդկային խելքն զմեզ կ'ա-  
պահովէ՝ թէ հոգին ընդ մարմնոյ կը մեռնի եւ  
թէ հաւատքն է միայն որ ասոր հակառակը կ'ու-  
սուցանէ մեղ՝ բայց որովհետեւ կ'եւն Ժի ներ-

քեւ գումարուած կաթրանի եկեղեցական ժու-  
 ղովն իւր Ըրդ նստին մէջ այնպիսիները կը դա-  
 տապարտէ եւ կը պատուիրէ քրիստոնեայ փի-  
 լիսոփայից՝ որ ասոնց առարկութիւններուն պա-  
 տասխաննեն եւ ճշմարտութիւնը ճանչցունե-  
 լու համար իրենց մտաց բոլոր կարողութիւնը  
 դործածեն, ուստի ես ալ համարձակեցայ սոյն  
 գրուածքով նոյն պատուիրը կատարել: Գիտեմ՝  
 որ շատ ամբարիշտներ Աստուծոյ դոյութեան  
 եւ մարդկային հոգւոյ մարմնէն որոշ ըլլալուն  
 հաւատալ չուզելնուն գլխաւոր պատճառ սա-  
 րոնած են՝ թէ ոչ ոք մինչեւ ցարդ կրցած է  
 այս երկու խնդիրներն ապացուցանել: Ես այս  
 կարծիքը կը հերքեմ, ընդհակառակն այնպէս կը  
 համարիմ՝ թէ շատ խմաստուն մարդիկ այս խըն-  
 դիրներն ապացուցած են. եւ եթէ այս հանձա-  
 րեզ մարդոց ապացոյցները քննենք՝ պիտի տես-  
 նեմք՝ որ ճշմարիտ են. անկարելի ալ չէ նոր նոր  
 ապացոյցներ դտնելը: Փիլիսոփայութեան շատ  
 նպաստած կ'ըլլանք, եթէ միանդամ ուշի ուշով  
 սոյն երկու խնդրոց ամենէն ճշմարիտ ապացոյց-  
 ները դտնենք, եւ այնչափ ճշգրիտ կերպով դա-  
 սաւորենք զանոնք, որ այնուհետեւ բոլոր մար-  
 դիկ դիմանան՝ թէ ճշմարիտ ապացոյցներ են ա-  
 սոնք: Վերջապէս որովհետեւ անօնք՝ որ գիտէ-  
 լին՝ թէ գիտութեանց մէջ տեսնուած դժուա-  
 րութիւնները լուծելու համար մեթոտի մը հե-  
 տեւած եմ, մեթոտ մը՝ որ ըստ ինքեան նոր բան  
 չէ, զի ճշմարտութիւնը մշտագոյ է, եւ զիտէ-  
 լին ալ որ ուրիշ դէպքերու մէջ բաւական յա-  
 ջողութիւններ դտած եմ, ասոնք ինձմէ խընդ-  
 րեցին, ես ալ պարտք սեպեցի՝ որ սոյն մեթո-

տին փորձն այսպիսի հարկաւոր նիւթոյ մը վրայ ալ կատարեմ:


Արդ, կրցածիս չափ աշխատեցայ՝ որ հնարած մեթոտիս միջոցաւ գտածներս ամենքն ալ ոոյն ճառին մէջ գրեմ: Բայց այսպիսի մեծ եւ կարեւոր նիւթոյ մ'իբրեւ ապացոյց գործածուելիք ամեն կարելի պատճառներն ալ հոս ժողոված չեմ, որովհետեւ ասիկա այն ատեն միայն հարկաւոր կ'ըլլայ՝ երբ եւ ոչ մէկ ստոյգ ապացոյց գտնուի. այլ մի միայն առաջիններն ու գլխաւորները ճառած եմ, եւ այն՝ այնպիսի եղանակաւ մը՝ որ կը համարձակիմ զանոնք իբրեւ խիստ յայտնի եւ խիստ ստոյգ ապացուցութիւններ առաջի առնել: Կրնամ ըսել նաեւ՝ թէ ասոնք այնպիսի ապացուցութիւններ են, որ չեմ կարծեր բնաւ՝ թէ մարդկային միտքը կարենայ որ եւ է կերպով ասոնցմէ լաւագոյնները գտնել. քանզի նիւթոյն կարեւորութիւնն եւ Աստուծոյ փառքը՝ առ որ կը պատկանի այս ամենը՝ կ'ստիպեն զիս աստանօր սովորականիէն քիչ մ'աւելի ազատօրէն խօսիլ իմ վրայ: Սա եւս դուրցեմ՝ թէ որչափ ալ յայտնի եւ ստոյգ ըլլան ապացոյցներս, գարծեալ չեմ կարծեր՝ որ ամեն մարդ կարենայ զանոնք հասկնալ: Սակայն ինչպէս Արքիմիդէս, Ապողօնիոս, Բաբոս եւ ուրիշներ շատ մ'երկրաչափական ասլացոյցներ թողած են մեզ, որք իբր խիստ ստոյգ եւ խիստ յայտնի՝ ամենէն ալ ընդունուած են, իրենց մէջ պարունակուածները դիւրահասկանալի եւ եղրակացութիւնները միշտ նախադրեալներէն կախումն ունենալնուն համար. սակայն որովհետեւ քիչ մ'երկար են եւ հասուն միտք կը սկահանջեն,

ուստի խիստ քիչերը կրցած են դանոնք խմանալ, այսպէս ալ թէսկէտ գիտեմ՝ որ գործածած ապացոյցներս ստուգութեան եւ պայծառութեան կողմանէ երկրաչափական ապացուցութիւններէն վար չեն մնար եւ թերեւս կը գերազանցեն ալ, բայց կը վախնամ՝ թէ մի գուցէ շատերը չկրնան պէտք եղած կերպով խմանալ զանոնք, վասն զի թէ երկար են եւ մէկմէկէ կախումն ունին, եւ թէ զանոնք լաւ խմանալ ուղղող պէտք է՝ որ ամեն կանխակալ կարծիքներէ զերծ գըտնուի եւ զգայարանքներէ ազատ ըլլայ : Եւ արդարեւ, ճիշդը խօսելով, չկայ բնաւ աշխարհի մէջ ապացուցութիւնն մը՝ որ այս աստիճան յարմար ըլլայ բնազանցական ինչպէս նաեւ երկրաչափական խմաստասիրութեանց կամ հայեցողութեանց, իւ որ աւելին է, սա տարբերութիւնն ալ կայ՝ որ երկրաչափութեան մէջ, իւրաքանիւր ոք կարծելով՝ թէ առանց ստոյդ ապացուցի բան մը հաստատել կարելի չէ, անոնք որ կատարելապէս այս գիտութեան հմտութ չեն՝ շատ անգամ աւելի կը սխալին սուտ կամ սխալ ապացոյցներն ընդունելով՝ իրր թէ լաւ կը հասկընան, որչափ պիտի չը սխալէին երբ ճշմարիտները հերքէին : Սակայն փիլիսոփայութեան մէջ այսպէս չէ . իւրաքանչիւր ոք կարծելով՝ որ այս գիտութեան մէջ գտնուած ամեն բան տարակուսական է, խիստ քիչերը ճշմարտութիւն հետազոտելու կը պարապին, շատերն ալ հանճար ունեցողներու համբաւն ստանալ ուղելով՝ ուրիշ բանի չեն աշխատիր, բայց եթէ յանդգնաբար բոլորովին յայտնի ճշմարտութեանց դէմ մաքառելու :

Վամսորոյ, Տեարք, իմ ապացոյցներս որ-  
 շափ ալ զօրաւոր ըլլան, որովհետեւ փիլսոփիա-  
 յութեան կը վերաբերին, չեմ յուսար՝ որ մեծ  
 արդիւնք ունենան եթէ զանոնք ձեր պաշտպա-  
 նութեան տակ չ'առնուք։ Սակայն գիտնալով՝  
 որ ամեն ոք կը յարգէ ձեր ընկերութիւնը եւ  
 Խօրպոնի անունն այն աստիճան պատուաւոր է  
 յաչս ամենեցուն՝ որք ոչ միայն հաւատոյ վերա-  
 բերեալ իրաց մէջ, սուրբ ժողովներէն վերջը,  
 ուրիշ ամեն ժողովներէ աւելի մեծ հպատակու-  
 թիւն մը կը ցուցնեն ձեր որոշմանց, այլ նաեւ  
 անմնելով՝ որ մարդկային փիլիսոփայութեան  
 ուկատմամբ ալ իւրաքանչիւր ոք կը հաւատայ՝  
 թէ չ'կայ ընկերութիւն մը՝ որ դատաստան կա-  
 տարելու մասին ձեզնէ աւելի հաստատամտու-  
 թիւն եւ ծանօթութիւն, իմաստութիւն եւ ողջ-  
 մտութիւն ունենայ, ուստի չեմ տարակուսիր  
 քնաւ որ, եթէ նախ սոյն գրուածքը սրբագրէք  
 (դասն զի ճանչնալով տկարութիւնս ինչպէս նա-  
 եւ տգիտութիւնս։ չեմ համարձակիր զուրցել՝  
 թէ քնաւ երբէք մոլորութիւն սպրդած չ'ըլլայ  
 գործոյս մէջ) եւ յետոյ պէտք եղած քաներն  
 աւելցունելով՝ թերի կարծուած տեղերն ալ կա-  
 տարելադորձէք եւ յանձն առնուք ընդարձակ  
 բացատրութիւն տալ կարեւոր կէտերուն։ կամ  
 գէթ ինձ իմացունէք՝ որպէս զի ես անձամբ ա-  
 նոնց վրայ աշխատիմ, եւ վերջապէս այն ապա-  
 ցոյցներուն՝ որոցմով կը հաստատեմ թէ կայ Աս-  
 տուած մը եւ թէ մարդկային հոգին տարբեր է  
 ՚ի մարմնոյ, ստոյգ եւ պայծառ ըլլան իմանալով  
 իրբեւ ծիշդ ապացուցութիւններ ընդունիք, ե-  
 թէ ձեր հաւանութեամբ սոյն ապացոյցներս հաս-

տատէք եւ անոնց ճշմարտութեան ու ստուգութեան ընդհանրական վկայութիւն տաք , չեմ կասկածիր բնաւ , կ'ըսեմ , որ այսուհետեւ այս երկու խնդրոց վերաբերեալ ամեն սուտ կարծիք եւ մոլորութիւն մարդոց մտքերէն խօսլառ պիտի ջնջուին : Որովհետեւ ճշմարտութիւնը՝ համայն գիտնոց եւ իմաստնոց ձեր դատաստանն ու կարծիքն ընդունել պիտի տայ . Եւ թէ անաստուածներն խկ , որք սովորաբար աւելի յանդուգն են քան իմաստուն եւ կորովամիտ , ամեն որ եւ է հակառակութիւն մէկ կողմ պիտի թողուն կամ թերեւս ինքնիրենցմով պաշտպան պիտի կանդնին այն պատճառաց՝ զորս բոլոր մարդոցմէ իրեւս ապացուցութիւն ընդունուած պիտի տեսնեն , վախնալով՝ որ չ'ըլլայ թէ չ'գիտող երեւին . վերջապէս ամեն մարդ պիտի ընդունի ձեր վկայութիւններն եւ պիտի չ'գտնուի բնաւ մէկը՝ որ յանդնի Աստուծոյ գոյութեան եւ մարդկային հոգւոյ 'ի մարմնոյ ունեցած ստոյդ եւ իրական տարբերութեան վրայ երկբայիլ :

Արդ այժմ ձեզ կը մնայ դատել՝ թէ ինչ արդիւնք կրնայ ունենալ այս հաւատքը՝ եթէ միւանդամ լաւ մը հաստատուի , դուք՝ որ կը տեսնէք ակներեւ թէ Աստուծոյ գոյութեան վրայ տարակուսելէն որպիսի անպատեհութիւնք կը ծագին : Սակայն ինձ չ'պատկանիր խօսիլ ձեզ կրօնի եւ Աստուծոյ վերաբերեալ խնդրոց վրայ՝ որոց հաստատուն սիւներն էք :



Հ Ե Ղ Ի Ւ Ա Կ Ի Ւ

Աստուծոյ եւ մարդկային հոգւոյ այս երկու  
խնդրոց վրայ խօսած եմ խելքը բարւոք գործա-  
ծելու եւ դիտութեանց մէջ ճշմարտութիւնը հե-  
տազօտելու նպատակաւ 1637 ին դաղղիերէն լե-  
զուաւ 'ի լոյս ընծայած մեթոտի ճառին մէջ։ Հոն  
կատարեալ չը բացատրեցի՝ այլ համառօտիւ,  
որպէս զի խմացուի՝ թէ վերջն ինչ կերպով պի-  
տի խօսիմ։ որովհետեւ այս կրկին խնդիրներն  
այն ասսիման կարեւոր կ'երեւէին ինձ՝ որ խիստ  
պատշաճ կը համարէի անոնց վրայ քանի մ'ան-  
գամ ճառել։ Սակայն դանոնք բացատրելու մա-  
սին բռնած ճամբառ շատ սովորական չ'ըլլալուն  
եւ հասարակաց շաւզէն չափաղանց տարբերե-  
լուն համար, կը կարծեմ՝ որ այլոց այնչափ օգ-  
տակար պիտի չ'ըլլար, եթէ դաղղիերէն լեզո-  
ւաւ ցուցնէի անոնց եւ այնսպիսի ճառի մը մէջ՝  
զոր ամեն մարդ ալ կարենար ընթեռնուլ, վախ-  
նալով թէ մի գուցէ տկար մտքերն իսկ այս ճամ-  
բայն բռնելու փորձ փորձեն։

Մենոքի հառիս մէջ աղաչած էի՝ որ ով որ  
գրուածոցս մէջ քննագատութեան արժանի կէտ  
մը նշմարէ, զայն ինձ խմացունելու չնորհք ընէ։

Այս երկու խնդրոց նկատմամբ՝ դրածներուս դէմերկու նշանաւոր առարկութիւն միայն եղան, որոց համառօտիւ պատասխանել կ'ուզեմ՝ անոնց ճշգրիտ բացատրութիւնը տալէ առաջ :

Առարկութիւն առաջին . Մարդկային մըտաց ինքն իւր վրայ խորհրդածելով՝ և ինքզինք խորհող բան մը միայն ճանչնալէն չը հետեւիր բնաւ՝ թէ իւր բնութիւնը կամ էութիւնը մի միայն խորհիլ է . որովհետեւ այս մէ միայն բառը հոգւոյն բնութեան պատշաճող ուրիշ ամեն բան ՚ի բաց կը մերժէ :

Այս առարկութեան կը պատասխանեմ՝ թէ ես այդ խօսքը զուրցելով, չ հոգւոյն բնութեան պատշաճող ուրիշ բաներն ոչ թէ իրենց ճշմարտութեան (որոյ վրայ տակաւին խօսած չ'էի), այլ խորհրդածութեանս կարդին համեմատ դուրս ձգած էի . նա մանաւանդ ըսել կ'ուզէի՝ թէ իմ էութեանս ողատշաճող ուրիշ բան մը չէի ճանչնար . այլ միայն գիտէի՝ թէ խորհող էակ մ'եմ կամ այնազիսի էակ մը՝ որ խորհելոյ կարողութիւն ունի Վերջը պիտի ցուցնեմ՝ թէ ինչպէս իմ էութեանս վերաբերող ուրիշ բան մը չը ճանչնալէս կը հետեւի՝ թէ յիրաւի չը կայ մէկ ուրիշ բան՝ որ հոգւոյս պատկանի :

Առարկութիւն երկրորդ . Իմ մէջս ինձմէ աւելի կատարեալին դադափարը կենալէն չը հետեւիր՝ թէ այս դադափարը քան զիս կատարեալ է եւ իւր ներկայացուցած առարկայն դոյ է :

Այս առարկութեան ալ կը պատասխանեմ . ֆաղաժար բառին մէջ երկդիմութիւն կայ . որովհետեւ կամ իմացողութեանս նիւթական մէկ դորձողութիւնը կը ցուցնէ, եւ այս իմաստով չենք

կրնար ըսել՝ թէ գաղափարը քան զիս կատարեալ է. եւ կամ առարկայապէս իմացողութեան ներկայացուած իրը կը նշանակէ, որոյ համար թէպէտ չենք կրնար ենթադրել՝ թէ իմացականութենէ դուրս գոյութիւն ունի, սակայն իւրէ ութեան պատճառաւ քան զիս կատարեալ կըրնայ ըլլալ : Արդ, Խորհրդածունեանց մէջ ընդերկար պիտի բացատրեմ՝ թէ ինձմէ աւելի կատարելոյն գաղափարն ունենալէս ինչպէս կը հետեւի՞ թէ այս կատարեալը ծշմարտապէս դոյ է :

Աւելին կայ . սոյն նիւթոյն վրայ ուրիշ երկու բաւական ընդարձակ դրուածներ ալ տեսած եմ, որոնք աւելի եզրակացութեանցս քան ապացոյցներուս կամ պատճառներուս դէմ կը մաքառին, եւ իրենց ձեռնարկութիւններն անաստուածից սկզբունքներէն հանած են : Սակայն, որովհետեւ այսպիսի ձեռնարկութիւնք՝ ապացոյցներս լաւ իմացողներուն մտաց չեն կրնար աղդել, եւ շատերն իսկ այնչափ տկար դատողութեան տէր են՝ որ աւելի իրենց առաջին անդամ բանի մը վրայ ստացած կարծեաց հաւատք կ'ընծայեն, թէպէտ սուտ եւ խելքի հակառակ ալ ըլլան, քան հաստատուն եւ ստոյդ կարծեաց, ուստի չեմ ուղեր աստանօր այսպիսեաց պատասխաննել, որպէս զի մի գուցէ ստիպուիմ դուրցել՝ թէ ինչ են իրենց կարծիքները :

Այսչափ միայն կը զուրցեմ՝ որ ընդհանրապէս անաստուածներն Աստուծոյ գոյութիւնն ուրանալու համար ինչ որ կ'ըսեն՝ սա հետագայ երկու բաններէն յառաջ կուգայ . կամ յԱստուած մարդկային կրքեր կը դնեն եւ կամ այն աստիճան կարողութիւն եւ լաւաստութիւն կ'ընծայեն


մարդկային մտաց՝ որ մարդիկ ամբարտաւանուք թեամբ Աստուծոյ կրցածն եւ ընելիքը հասկնալ եւ դնահատել կ'ուղեն : Բայց ասոնց ամենուն ըստածները գժուարութիւն պիտի չտան մեզ, եւ թէ միայն յիշենք՝ որ պարտ է մարդկային միտքը՝ հունաւոր եւ սահմանափակ նկատել, իսկ դԱստուած՝ անսահման եւ անհաս էակ :

Հիմայ, մարդոց զգացումները բաւական ճանչնալէս յետոյ՝ վերստին կը ձեռնարկեմ Աստուծոյ եւ մարդկային հոգւոյ վրայ ճառել եւ ընդ նմին առաջին փիլիստիայութեան հիմունքը ձգել՝ առանց հասարակաց ներբողին ակնկալելու եւ առանց յուսալու որ չատերը կարդան իմ դիրքս : Ընդհակառակն, ոչ զոք պիտի յորդորեմ որ զայն ընթեռնու, բայց միայն անոնք՝ որ կ'ուղեն ինձ հետ ուշի ուշով խորհրդածել, եւ դիտեն մաքերնին զգայութիւններէ հեռացունել եւ տման տեսակ կանխակալ կարծիքներէ զերծ ըլլալ, թէ եւ այսպիսիք սակաւաթիւ են : Իսկ անոնք՝ որ առանց իմ խորհրդածութեանցս կապըն եւ կարգն 'ի քնին առնլոյ՝ խծրծել կը ջանան, ինչպէս շատերը կ'ընեն, այս սեռի մարդիկները՝ կ'ըսեմ, սոյն դիրքը կարդալով մեծ օգուտ պիտի չըքաղեն. եւ թէպէտ շատ կէտերումէջ չնչինքրաց համար մաքառելու առիթ զըտնեն, սակայն զօրաւոր եւ սլատասխանւոյ արժանի առարկութիւններ պիտի չ'կարենան ընել :

Չեմ համարձակիր ըսելու՝ թէ պիտի կարենամ ուրիշները բոլորովին գոն ընել եւ մեծամութեամբ չեմ ալ կարծեր՝ որ նախատեսած ըլլամ՝ թէ արդեօք սոյն գրքիս որ կէտերն իւրաքանչիւր մարդու գժուարութիւն պիտի տան.

նախ սոյն Խորհրդածութեանց մէջ պիտի դնեմ  
մի եւ նոյն խորհուրդները՝ որոցմով ճշմարտու-  
թեան սառյգ եւ յայտնի ծանօթութիւնը ձեռք  
բերած եմ, որպէս զի տեսնեմ՝ թէ իմ միտքս  
համոզող ապացոյցներովն ուրիշներն ալ պիտի  
կարենամ համոզել. յետոյ պիտի պատասխանեմ  
այն զիտնոց եւ իմաստնոց ըրած առարկու-  
թեանց՝ որոց զրկած եմ իմ Խորհրդածութիւն-  
քըս, որպէս զի մամլոյ տալէս յառաջ՝ քննա-  
դատեն. որովհետեւ այնքան շատ եւ զանազան  
առարկութիւններ եղած են ինձ՝ որ, ճիշդը զուր-  
ցելով, ոչ այլ ոք պիտի կարենայ այնպիսի ա-  
ռարկութիւններ ընել՝ որոց արդէն համառօտիւ  
պատասխանած չըլլամ :

Վասնորոյ, իմ Խորհրդածութիւնքս կարդա-  
ցողներուն կ'աղաչեմ՝ որ նախ այն բոլոր առար-  
կութիւններն եւ նոցա պատասխաններն ընթեռ-  
նուն եւ ապա գրքիս վրայ դատաստան ընեն :



# ՀԱՄԱՌՈՏՈՒԹԻՒՆ

ՀԵՏԱԳԱՅ ՎԵՅ ԽՈՐՀԻԴԱԾՈՒԹԵԱՆՑ

Առաջին խորհրդածութեան մէջ նշանակած եմնախ պյն պատճառները՝ որոցմով կրնամք առ հասարակ ամեն բանի և մասնաւորագիւ նիւթական իրաց վրայ տարակուսիլ, գելք անոր համար որ մինչեւ ցարդ ունեցածներնէս զատ ուրիշ հիմունք ունեցած չեմք գիտութեանց մէջ : Արդ պյս աստիճան ընդհանրական տարակուսի մ'օգուտը թէ պէտ ՚ի սկզբան մեր աւքին չը դարներ, սակայն պյս օգտակարութեան մեծութիւնը յայնմ է՝ որ զմերգ ամեն տեսածի կանխակալ կարծիքներէ զերծ պահելով՝ այնպիսի շաւիդ մը կը պատրաստէ մեղ՝ որով դիւրաւ կրնամք մաքերնիս զգայանքներէ հետացունել, և վերջապէս, կը համողէ՝ թէ անկարելի է տարակուսիլ ոյն կարգի իրաց վրայ՝ որոց ճշմարիտ ըլլալը գիտեմք :

Երկրորդին մէջ, միտքը՝ որ իր յատուկ ազատութեամբ անգայ կ'ենթագրէ պյն ամեն իրերը՝ որոց գոյութեան վրայ դոյզն ինչ տարակոյս ունի, կը ճանչնայ՝ թէ բացարձակապէս անհնար է՝ որ ինք դոյ չ'ըլլայ : Այս կերպն ալ իւր մեծ օգուտն ունի . որովհետեւ միտքն պյս միջոցաւ դիւրաւ կը գիտնայ՝ թէ ինչ կը վերաբերի իրեն, պյսինքն, իմացական ընութեան, և ինչ մարմնոյն :

Կարելի է՝ որ ոմանք ասաւանօր հոգւոյ անմահութիւնը հաստատելու ապացոյցներ խնդրեն ինձմէ . կ'իմացունեմ այնպիսեաց՝ թէ ոշովհետեւ ջանացած եմ սոյն գըքին մէջ չը գրել երբէք բան մ'առանց միանգամայն անոր ամենաճշշմարիտ ապացուցութիւններն ունենալու, ուստի ստիպուած եմ պյս մասին երկրաչափից պահած կարգին նման կարգ մը բռնել, պյսինքն, նախ ոյն իրերը մէջ բերել, յորց կախումն ունի նախադասութիւնն և ապա եղբակացու-

թիւն հանել :

Արդ, հոգւց անմահութիւնը գիտնալու համար առաջին և գլխաւոր բանն է՝ մարմնոյն վրայ ունեցածներն էս բողորովին տարրեր յատակ և պայծառ ըմբռնումն մ'ունենալ հոգւց վրայ, ինչպէս պիտի տեսնուի երկրորդ Խորհրդածութեան մէջ: Ասկէ զատ, գիտնալ պէտք է՝ որ այն ամեն իրերը՝ զրու որոշակի և պայծառագոյնս կը յղանամք, մեր զանոնք յղանալու կերպին համեմատ ճշմարիտ են: այս կէտր չորրորդ Խորհրդածութեան մէջ ապացուցուած է: Եւ որ աւելին է. հարկ է նիւթական կամ մարմնական բնութեան վրայ որոշ ըմբռնումն մ'ունենալ. այս իսկ մաս մ'երկրորդ Խորհրդածութեան և մաս մ'ալ հինգերորդ և վեցերորդ Խորհրդածութեանց մէջ կը տեսնուի: Այս երջապէս, այս ամենէն պէտք է եղբակացունել՝ թէ այն բաները՝ որոց զանազան գոյացութիւններ ըլլալն սրոշ և յայտնի կ'իմանամք, ինչպէս կ'իմանամք միտքն և մարմինը, իրականապէս ՚ի միմեանց տարրեր են: այս կէտն ալ վեցերորդ Խորհրդածութեան մէջ բացատրուած է. սոյն խորհրդածութեան մէջ սա՛ ալ հաստատուած է՝ թէ ամեն մարմին բաժաննելի է, իսկ մարդկային միտքը կամ հոգին անբաժաննելի է, վամե զի, յիրաւի չեմք կրնար հոգւց կէսն իմանալ, ինչպէս կրնամք իմանալ ամենափոքրիկ մարմին մը, գիտեմք՝ թէ հոգի և մարմին ո՛չ միայն բնութեամբ էապէս տարրեր են ՚ի միմեանց, այլ եւ մոտամբ իւիք իրարուհակառակ ալ: Այն խորհրդածութեան մէջ այս նիւթոյն վրայ երկար չը ճառեցի, որովհետեւ գրածա բաւական է յայտնի ցուցնելու՝ թէ մարմնոյն ապականութենէն հոգւց մահը չը հետևեիր. և թէ յեւ մահու հանգերձեալ կենաց յոյսը կուտայ մարդոց, և թէ մանաւանդ հոգւց անմահութիւնն եղբակացունելու նպաստող նախադրեալները ձեռք բերելու համար հարկ է ամերոջ լնագիտութիւնը բացատրել. նախ դիտնալու համար՝ թէ ընդհանրապէս ամեն գոյացութիւն, այսինքն, ամեն ինչ որ առանց Աստուծմէ առեղծուելու՝ անկարելի է որ դոց ըլլան՝ բատ ինքեան անկարնչելի են, և այն ատեն միայն գոյ չեն ըլլար, երբ Աստուած իւր օգնականութիւնը զլանալով՝ զանոնք յոշնչութիւն մատնէ. երկրորդ՝ ցուցնելու համար թէ ամեն մարմին՝ քանի՛ որ գոյացութիւն է, երբեք չը կորուեիր. բայց

մարդկային մարմինը՝ որովհէտեւ միւս մարմիններէն կը տարբերի, մի քանի անդամներէ և սոցին նման ուրիշ մասունքներէ բաղկացեալ է . իսկ հոգին մասունքներէ բաղադրեալ չէ, ոյլ պարզ գոյացութիւն է : Եթէ իւր յատկութիւնները փոփոխին, օրինակի համար, թէպէտ հոգին այս կամ այն բանն իմանայ, այս ինչ բանն ուզէ և այն ինչն զգոյ և այլն, այսու ամենայնիւ ինք փոփոխութիւն ըլ կրեր, կամ թէ ըսեմ . միշտ նոյն կը մնայ, մինչդեռ մարդկոյին մարմինն՝ եթէ իւր մի քանի մասանց ձեւ փոխուի՛ ինքն ալ կը փոփոխի . առկէ կը հետեւ թէ մարդկոյին մարմինը կը մեռնի, իսկ հոգին, կամ որ նոյն է միտքն ՚ի ընէ անմահ է :

Երրորդ խորհրդածութեան մէջ, բաւական ընդարձակ բացատրած եմ այն գլխաւոր ձեռնարկութիւնը՝ որով Աստուծոյ գոյութիւնը կ'ապացուցանեմ: Բայց որովհէտեւ, ընթերցողաց մտքերն ըստ կարելուցն զգայալունաց հազորդակցութենէն հեռացունելու նպատակաւ, այս խորհրդածութեան մէջ նիւթական առարկայներէ հանուած նրամանութիւններ մէջ չը բերի, թերեւս այս հաստածին մէջ շատ կետեր մթին ըլլան, (որոնք, ինչպէս կը յուսամ, կատարելոպէս լուսաւորուած են ինձ դէմ եղած առարկութեանց պատասխաններուն մէջ) զօր օրինակ մութը մնացած է առ' կետն ալ՝ թէ ի՞նչպէս մեր մէջ դտնուած գերագոյն եակի մը գաղափարն այնչափ առարկայական իրականութիւն կը պարունակէ իւր մէջ, այսինքն, այն աստիճան գոյ և կատարեալ է՝ որ ՚ի հարկէ գերագոյն և կատարեալ պատճառէ մը հաստատուած է մեր հոգւցն մէջ: Այս կետը լուսարանած եմ՝ առարկութեանց պատասխաններուն մէջ՝ խիստ սքանչելի և արուեստական մեքենայի մը նմանութեամբ, որոյ գաղափարն արուեստաւորին մտաց մէջ կոյ . որովհէտեւ ինչպէս ոյս գաղափարին առարկայական արուեստագիտութիւնը պատճառու մը պէտք է ունենայ, որ է կոմ' մ սոյն գործաւորին գիտութիւնն և կոմ' մ մէկ ուրիշին շմտութիւնը՝ ուրիշից սոյս գաղափարն առած է, այսպէս ալ կարելի բան չէ՝ որ այս ՚ի մեզ դտնուած Աստուծոյ գաղափարն իրեն պատճառ չ'ունենայ զնատուած :


Չորրորդին մէջ ապացուցուած է՝ թէ ամեն որոշ և պայծառ ըմբռանած բաներնիս բոլորավին ճշմարիտ են, միանգամայն ալ բացատրուած է՝ թէ ի՞նչ բանի մէջ կը կա-

յանաց մոլորութիւնը կամ՝ վրիպակը . և ասիկա գիտնալն հարկաւոր է՝ թէ՛ նախընթաց ճշմարտութիւնները հաստատելու և թէ՛ վերջին գալիքները լու ճանչնալու համար : Հարկ կը համարիմ իմացունել՝ թէ պյա խորհրդածութեան մէջ խօսած չեմ մեղաց , պյսինքն , այն մոլորութեան վրայ՝ որ բարին և չարը փնտուելու առթիւ կը գործուի . միոյն այն մոլորութեան վրայ խօսած եմ՝ որ ճշմարիտն և առան իրարմէ որոշելէ և վրայնին գատումն ընելէ յառաջ կուդայ . հաւատոց և բարոյականի վերաբերեալ իրաց վրայ ալ չեմ խօսած , պյլոկ այն բաներուն վրայ՝ որք տեսական ճշմարտութեանց կը պատկանին և սոսկ ընական լուսոց օժանդակութեամբ կրնան ճանչցուիլ :

Հինգերորդ խորհրդածութեան մէջ բացատրուած է նիւթական բնութիւնը , և Աստուծոյ գոյութիւնն ապացուցուած է այնպիսի նոր ապացուցութեամբ մը՝ յորում եթէ մի քանի դժուարութիւններ գտնուին , անսնց լուծումըն ինձ դէմ եղած առարկութեանց պատսասիաններուն մէջ պիտի տեսնուի . աւելին կոյ . ցցուցած եմ՝ թէ ի՞նչպէս նոյն խոկ երկրաչափական ապացուցութեանց ստուգութիւնն՝ Աստուծոյ ծանօթութենէն կտիտումն ունի :

Վերջապէս , վեցերորդին մէջ իմացականութեան և երեւակոյութեան դործողութիւնները զանազանած եմ իրենց նշաններով . ցցուցած եմ՝ թէ մարդկային հոգին իրապէս տարրեր է՝ 'ի մարմնոյ և սակայն այնչափ սերտիւ նորա հետ միացած է՝ որ երկուքն 'ի միասին մէկ բան կը բաղկացունեն : Այս խորհրդածութեան մէջ գրուած են նուե զգայարանքներէ յառաջ եկած բոլոր մոլորութիւնք և վերջապէս նշանակուած են այն ամեն ապացուցները՝ որոցմէ նիւթական իրաց դոյութիւնը կ'եղացացունեմ . ոչ թէ պյա ապացուցներն օդակատը կը գատեմ , ապացուցուած բաններնին ապացուցանելուն համար , ինչպէս թէ կոյ աշխարհ մը , թէ մարդիկ մարմին ունին և աւրիշ նմանօրինակ բաներ , որոց վրայ չեն տարակուած բնաւ ողջամիտ մարդիկ , ոյլու որովհետեւ զանոնք 'ի մօտոց գիտած ատեննիս՝ կ'իմանամք՝ թէ պյա ապացուցներն զմել Աստուծոյ և մարդկային հոգւոց ծանօթութիւնը ձեռք բերելու առաջնորդող ապացուցութեանց չտփ հաստատուն , ճշմարիտ և պոյժառ չեն . որսիչետեւ պյա վերջին ապացուցներն այն աստիճան ստուգութիւն և պայ-

ծառութիւն ցոյց կուտան մէջերնին՝ որ մարդկային միտքը  
կարող կ'ըլլայ անոնց վրայ ծանօթութիւն ստանալ, Այս  
ամենը պիտի ապացուցանեմ հետևեալ վեց խորհրդածու-  
թեանց միջոցաւ . ուստի և այս պատճառաւ զանց կընեմ  
ուրիշ շատ մ՝ 'այնպիսի խնդիրներ՝ որոց վրայ առիթք գալով  
խօսած եմ սոյն գըքին մէջ :



# ԽՈՐՀԻՇԱԾՈՒԹԻՒՆՔ

## ԸՆՏ Ա.Ռ.ԶԻՒ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹԵԱՆ

ՈՐՈՑՄՈՎ ԿԱՊԱՅՈՒՅԹԻ ՈՐՈՇԱԿԻ

## ԳՈՅՉՈՒԹԻՒՆ ԱԽՏՈՒՅՑ

ԵԽ ԻՐԱԿԱՆ ԽՏԻՐՆ

ՈՐ ԸՆԴ ՀՈԳԻ ԵԽ ԸՆԴ ՄԱՐՄԻՆ ՄԱՐԴՈՅՑ

## ԽՈՐՀԻՇԱԾՈՒԹԻՒՆ Ա.

ՏԱՐԱԿՈՒԽԵԼԻ ԻՐԱՅ Վ.ԲԱՑ

Բաւական ժամանակէ 'ի վեր նշմարած էի՝  
թէ կենացս առաջին տարիներէն սկսեալ շատ մը  
սխալ կարծիքներ իբրեւ ճշմարիտ ընդունած եմ  
եւ թէ այս աստիճան զաղփաղփուն սկզբանց  
վրայ հիմնած ամեն բաներս տարակուսական եւ  
անստոյգ են. վասն որոյ կը մտածէի՝ որ յառա-  
ջագոյն ընդունած կարծիքներս միանգամ մըտ-  
քէս հեռացունեմ եւ նոր հիմունքներ դանեմ,  
որպէս զի գիտութեանց մէջ կարենամ հաստա-  
տուն եւ ճշմարիտ բաներ հաստատել։ Սակայն,  
այս ձեռնարկութիւնը յոյժ դժուար երեւցաւ

ինձ, ուստի սպասեցի՝ որ զայն 'ի գլուխ տանելու ամենէն յարմարագոյն տարիքս գտնեմ։ Այս մտածմունքն այնչափ երկար յապաղեցուց դիս՝ որ այնուհետեւ մեծ վրիպակ մը գործած պիտի համարէի, եթէ տակաւին գործելու ժամանակս խորհելու կամ որոշումն ընելու վատնէին Ուրեմն այսօր՝ որ ամեն տեսակ հոգերէ ազատ կը գտնուի միտքս, բարեբաղդաբար, զիս յուղող կիրք մ'ալ չեմ դգար յիս եւ խաղաղական միայնութեան մէջ կատարեալ հանգստութիւն կը վայելեմ, պիտի սկսիմ լրջմտութեամբ եւ ազատօրէն ընդհանրապէս բոլոր նախկին կարծիքներս բնաջինջ առնել։ Արդ, ասիկա ընելու համար, հարկաւոր չէ ցուցնել՝ թէ ամեն կարծիքներս ալ սուտ կամ սխալ են, ուրուն վերջը չը կարենամ բերել թերեւս. բայց որովհետեւ խելքս կամբանականութիւնս կ'ուսուցանէ ինձ՝ թէ պէտք չէ որ ինչպէս յայտնի սուտ այսպէս ալ բոլորովին ստոյգ եւ աներկքայ չեղող իրաց հաւատամ, վասն որոյ մէկդի պիտի թողում այն ամեն կարծիքները՝ եթէ վրայնին տարակուսելու ո՛ր եւ է պատճառ մ'ունենամ։ Կարծեաց տարակուսելի ըլլալն խմանալու համար հարկ չէ ամենքն ալ առանձին առանձին քննել, զի ասիկա անվերջ աշխատութիւն է։ Սակայն որովհետեւ հիմերը կործանած ատեն՝ ամբողջ շէնքն ալ 'ի միասին կը կործանի, նախ այն սկզբունքները պիտի երքեմ, որոց վրայ հաստատուած էին իմ բոլոր նախնի կարծիքները։

Մինչեւ ցարդ իբրեւ ճշմարիտ եւ հաստատուն ընդունած ամեն բաներս կամ գգայարանք-

ներէ ուսած եմ եւ կամ անոնց միջոցաւ : Շատ  
անգամ փորձած եմ՝ որ այս զգայարանքները  
խարէական են, խոհեմութիւնն ալ կը պահան-  
ջէ՝ որ կատարելապէս չը վստահիմք անոնց՝ որք  
զմեղ խարած են միանգամ :

Բայց թէ եւ զգայութիւնք խիստ քիչ զգա-  
լի եւ չափազանց հեռուն դանուող առարկայ-  
ներունկատմամբ կրնան զմեղ պատրել, սակայն  
այս զգայարանաց միջոցաւ զիտցուած ուրիշ  
շատ բաներ ալ կան՝ որոց ստուգութեան վրայ  
տարակուանելը կարելի չէ. ինչպէս, օրինակի հա-  
մար, գիշերազգեստ հաղած եւ թուղթ 'ի ձե-  
ռին կրակին դէմ նստած եմ եւ ուրիշ ասոնց  
նման բաներ : Չեմ կրնար ուրանալ թէ՝ այս ձեռ-  
քերն եւ մարմինը իմս չեն . ապա թէ ոչ պի-  
տի նմանիմ այն անմիտ մարդոց՝ որոց ուղեղը  
մաղձայոյզէն այն աստիճան խանգարուած եւ  
վնասուած է՝ որ վերջին ծայր աղքատ ըլլալով՝  
ինքզինքնին թագաւոր կը կարծեն, թէ ծիրա-  
նի եւ ոսկեճամուկ զգեստ հաղած են, մինչ-  
դեռ բոլորովին մերկ կը գանուին . ես ալ ցնորա-  
միտ պիտի կարծուիմ՝ եթէ անոնց օրինակին  
հետեւիմ :

Այսու ամենայնիւ, դիտել հարկ է՝ թէ մարդ  
եմ, եւ, հետեւաբար, քնոյս մէջ կարելի է  
որ նոյն եւ մի բաներն եւ կամ աւելի ցնո-  
րականներն երազեմ, ինչպէս կը պատահի այն  
անմիտներուն արթուն եղած ատեննին : Քանի  
քանի անգամ դիշերը բոլորովին մերկ անկողնոյս  
մէջ գտնուած ժամանակ, երազած եմ՝ որ այն  
ինչ տեղը կը գտնուիմ, զգեստներս հաղած եւ  
կրակին դէմ նստած եմ : Գիտեմ հիմայ՝ թէ քը-

նացած աչօք չէ՝ որ այս թուղթը կը տեսնեմ։  
 թէ գլուխս՝ զոր կը շարժեմ, նիրհեալ չէ, թէ  
 խորհրդով ձեռքս կը տարածեմ եւ կ'զգամ զայն։  
 իսկ քնոյ մէջ պատահածներն ամենն ալ ասոնց  
 չափ սղայծառ եւ որոշ չեն երեւիր ինձ։ Բայց  
 այս բանիս վրայ ուշի ուշով մտածելով՝ կը յի-  
 շեմ՝ թէ շատ անդամ քնացած ատենս նմանո-  
 րինակ ցնորքներ զիս խարած են. եւ ապա այս  
 խորհրդոյն վրայ զկայ առնլով եւ տեսնելով՝ թէ  
 չ'կայ բնաւ ստոյգ նշանակ մը՝ որով կարող ըւ-  
 լայ մարդ որոշակի արթնութիւնը քնէն զանա-  
 զանել, կը հիանամ կը մնամ եւ այս զարմացու-  
 մը գրեթէ կրնայ հաւանեցունել զիս՝ թէ կը  
 ննջեմ։

Ենթադրենք ուրեմն հիմայ՝ թէ քնացած եմք  
 եւ թէ այս ամեն մասնաւոր հանդամանքները,  
 ինչպէս աչքերնիս բանալ, գլուխնիս շարժել,  
 ձեռքերնիս տարածել եւլն, ուրիշ բան չեն,  
 բայց եթէ սուտ կամ սնոտի ցնորքներ, եւ մր-  
 տածենք՝ թէ ոչ ձեռքերնիս եւ ոչ ալ մարմին-  
 նիս չեն այնպէս՝ ինչպէս որ կը տեսնենք։ Ու-  
 կայն պէտք է գէթ խոստովանի՝ թէ քնոյ մէջ  
 մեզ ներկայացեալ բաներն են իրր պատկերներ  
 ու նկարներ՝ որք իրական եւ ճշմարիտ բա-  
 նի մը նմանողութեամբ միայն կրնան կազմուիլ,  
 եւ այսպէս դոնէ սա ընդհանրական իրերն, ինչ-  
 պէս աչք, գլուխ, ձեռք եւ ամբողջ մարմինն  
 ոչ թէ երեւակայական բաներ են, այլ իսկական  
 եւ գոյ։ Որովհետեւ, ճիշդը խօսելով, նկարիչը  
 նոյն իսկ երբ մնծ ճարտարութեամբ այլանդակ  
 ու արտաքոյ կարգի ձեւերով յուշկապարիկներ  
 եւ այծամարդեր ներկայացունել ուսած ըլլան,

չեն կրնար սակայն անոնց բոլորովին նոր բնութիւն մ'եւ նորանոր ձեւեր տալ, այլ մի միայն զանազան կենդաննեաց անդամներէն խառնուրդ մը կամ բաղադրութիւն մը կ'ընեն . կամ թերեւս եթէ իրենց երեւակայութիւնն ամենեւին նմանը չտեսնուած նոր բան մը հնարելու չափ ցնորական է, եւ իրենց գործը պարզաբար կեղծ եւ բացարձակապէս սուտ բան մը ներկայացունէ, արդարեւ գէթ զանոնք բաղկացնող գոյները ճշմարիտ պէտք է ըլլան :

Դիցուք՝ թէ այս ընդհանրական իրերն ալ, ինչպէս մարմին, աչք, գլուխ, ձեռք եւ այլք, երեւակայական ըլլան, պէտք է սակայն խոստովանիլ՝ թէ կան տակաւին ուրիշ աւելի պարզ եւ աւելի տիեզերական դոյ եւ ճշմարիտ բաներ՝ որոց խառնուրդէն եւ մէկ քանի ստոյգ գունոց բաղադրութենէն կազմուած են մտքերնուս մէջ դանուած իրաց այս բոլոր պատկերները, թէ ճշմարիտ եւ իրական ըլլան եւ թէ կեղծ ու ցնորական :

Իրաց այս կարդէն է ընդհանրապէս մարմնական բնութիւնն եւ իր տարածումը, ասոր հետ մէկտեղ տարածական իրաց ձեւը, քանակութիւնը, մեծութիւնն ու թիւը, ինչպէս նաև այն տեղը՝ ուր այս բաները կան եւ ժամանակը՝ որ անոնց տեւականութիւնը կը չափէ եւ այս պիսիք : Ուստի թերեւս սխալ եղրակացութիւն ըրած չեմք ըլլար, եթէ ըսենք՝ թէ բնագիտութիւն, աստեղագիտութիւն, բժշկականութիւն եւ բաղադրեալ իրերէ կախումն ունեցող ուրիշ ամեն գիտութիւնք չափէն աւելի տարակուածական եւ անստոյգ են . իսկ համարողութիւն, եր-

կրաչափութիւն եւ այլ սոցին նման դիտութիւնք՝  
որք խիստ պարզ եւ խիստ ընդհանուր իրաց վը-  
րայ միայն կը ճառեն, ստոյգ եւ աներկբայելի  
բաներ կը պարունակեն իրենց մէջ, թէ այս ի-  
բերը բնութեան մէջ կենան եւ թէ չ'կենան. ո-  
րովհետեւ թէ արթուն ըլլամ եւ թէ քուն, եր-  
կու եւ երեք իրարու վրայ գումարուելով միշտ  
հինգ թիւը պիտի կազմեն. քառակուսին չորս  
կողմէ աւելի պիտի չունենայ. զի կարելի բան  
չէ՝ որ այս աստիճան պայծառ եւ յայտնի ճշմար-  
տութիւններ իբր ստութիւն կամ անստուգու-  
թիւն կասկածելի ըլլան :

Շատ ատենէ՝ ի վեր մտացս մէջ ստոյգ կար-  
ծիք մ'ունիմ՝ թէ կայ ամենակարող Աստուած  
մը՝ որմէն ստեղծուած եմ բովանդակ էութեամ-  
բըս : Արդ, գուցէ Աստուած՝ երկիր, երկինք,  
տարածական մարմին, ձեւ, մեծութիւն եւ տե-  
ղի ստեղծած չէ, սակայն այս բոլոր իրաց գա-  
ղափարներն ալ ունիմ եւ ինձ կ'երեւի՝ թէ այս  
ամենն այնպէս դոյ են ինչպէս որ ես կը տես-  
նեմ : Ասկէ զատ, քանի որ, ինչպէս պատահած  
է, մարդիկ խիստ լաւ դիտնալ կարծած բաներ-  
նուն մէջ անգամ յաճախ կը խաբուին, ինչին դիտ-  
նամ՝ թէ Աստուած չը խաբեր զիս՝ երբոր եր-  
կու եւ երեք թուանշանները կը գումարեմ, կամ  
քառակուսւոյ մը կողմերը կը չափեմ եւ՝ կամ երբ  
ալ աւելի դիւրին բանի մը վրայ դատումն կ'ընեմ,  
եթէ ասկէ դիւրին բան երեւակայել կարելի ըլ-  
լայ : Բայց թերեւս Աստուած իմ խաբէութեանս  
մէջ կամք չէ ունեցած, որովհետեւ կ'ըսուի՝  
թէ գերագոյն բարի է : Ասկայն, ինչպէս Աս-  
տուծոյ բարութեան հակառակ է այնպիսի բնու-

թիւն մը եւ տրամադրութիւն մը տալ մարդ է-  
 ակին՝ որ շարունակ խաբուի, այսպէս ալ ոչ  
 նուաղ հակառակ կուգայ իւր բարութեան թո-  
 ղուլ՝ որ մերթ ընդ մերթ խաբուի. այսու ա-  
 մենայնիւ տարակոյս չկայ՝ թէ մարդիկ երբե-  
 մըն Աստուծոյ թոյլատուութեամբ խաբէութեան  
 մէջ կ'իյնան: Գուցէ այնպիսի մարդիկ կան՝ որ կը  
 սիրեն ամենակարող Աստուծոյ գոյութիւնն ու-  
 րանալ՝ քան թէ ուրիշ ամեն բան անստոյդ հա-  
 մարիլ. մեք առ այժմ ասոնց կարծիքը պիտի  
 չերքեմք, նա մանաւանդ 'ի նազաստ իրենց այն-  
 պէս պիտի ենթադրենք՝ իբր թէ Աստուծոյ վրայ  
 բոլոր գուրցածնիս առասպել է. այսու ամենայ-  
 նիւ այսպիսիք այս ներկայ վիճակս կամ էու-  
 թիւնս ունենալուս վրայ ինչ ենթադրութիւն  
 ալ որ ընեն, ըսել կ'ուզեմ, թէ ճակատագրի  
 ընծայեն իմ էութիւնս եւ թէ բաղդի, թէ իրաց  
 մէկ կարգին եւ շարունակական յաջորդութեան  
 տան եւ թէ վերջապէս ուրիշ բանի մը, որով-  
 հետեւ սխալիլ եւ խաբուիլ անկատարութիւն  
 է, ուստի որչափ աւելի հաւանական ըլլայ՝ թէ  
 ես այնպէս մ' անկատար եմ՝ որ շարունակ կը  
 խաբուիմ, այնչափ ալ էութեանս հեղինակն  
 անկարող պիտի լինի: Այս պատճառաբանու-  
 թեանց տալիք՝ պատասխան չունիմ, ոչ ալ կըր-  
 նամ բացատրել. բայց վերջապէս սախալուած եմ  
 խոստովանելու՝ թէ յառաջուց իբրեւ ճշմարտու-  
 թիւն ընդունած կարծեացս մէջ չ'կայ բնաւ կէտ  
 մը՝ որոյ վրայ չ'կարենամ ըստ խմիք տարակու-  
 սիլ, եւ ոչ թէ անխորհուրդ կամ յախուռն ձեռ-  
 նարկութեամբ, այլ հասունացեալ խորհրդով  
 գտնուած զօրաւոր ապացոյցներով կը տարակու-

սիմ . մինչ : զի գիտութեանց մէջ ստոյդ եւ հասաւատուն բան մը գտնելու համար պէտք է՝ որ ինչպէս յայտնի սուտ , նոյնպէս ալ տարակուսելի իրաց չ'հաւատամ :

Բայց բաւական չէ մի միայն այս դիտողութիւններն ընելը , հարկ է նաեւ յիշել ղանոնք . որովհետեւ նախկին եւ սովորական կարծիքներս՝ որք երկայնժամանակեայ ունակութեամբ առանց ուղելուս միտքս գրաւած եւ գողցես խորհրդոցս կամ հաւատքիս վրայ տիրապետած են՝ տակաւին յաճախ միտքս կուդան : Ես այս կարծիքները պիտի չ'հերքեմ՝ երբ , ինչպէս արդէն ցցուցի , ըստ իմիք տարակուսելի , բայց միանդամայն ալ այնչափ հաւանական կ'ըլլան , որովաւելի կը հաւատամնք անոնց քան թէ կ'ուրանանք : Վասն որոյ , ըստ իս լաւագոյն միջոց մը ձեռք առած պիտի ըլլամ , եթէ յատուկ խորհրդով կամ կամաւ այս կարծեաց հակառակն ընդունիմ եւ վայրկեան մի այնպէս կեղծեմ՝ իրը թէ այս բոլոր կարծիքներն ալ բացարձակապէս սուտ եւ երեւակայական են . մինչեւ որ վերջապէս հին եւ նոր նախապաշարմունքներս այնպիսի հաւասարակշուութեան մէջ բռնեմ՝ որ աւելի կամ պակաս այս կամ այն կողմը չ'հակիմ եւ սխալ դատումն չ'ընեմ եւ ուղիղ շաւդէն չը խոտորիմ՝ որ միայն կրնայ դէալ 'ի ճշմարտութիւն առաջնորդել : Որովհետեւ գիտեմ հաւատեաւ՝ թէ այս ճանապարհին մէջ ոչ վտանգ կայ եւ ոչ մոլորութիւն եւ թէ պէտք է որ այսօր չափէն աւելի տարակուսիմ , զի հիմայ խնդիրն ոչ թէ դորձելու , այլ խոկալու եւ ճանչնալու վրայ է :

Ուրեմն պիտի ենթադրեմ՝ թէոչ թէ Աստուած  
որ ամենաքարի եւ դերագոյն աղքիւրն է ճշմար-  
տութեան , այլ հզօր , խորամանկ եւ խարեբայ  
չար ոգի մը իւր բոլոր ճարտարութիւնը թափած  
է դիս պատրելու համար . պիտի համարիմ՝ թէ  
երկինք , օդ , երկիր , ձեւ , ձայն եւ այլ համօ-  
րէն արտաքին առարկայք ցնորք եւ երազ են ,  
որոցմով յիշեալ ոգին դիւրահաւանութեանս դէմ  
որոգայթ լարեր է , այնպէս պիտի նկատեմ ինք-  
զինքս՝ իբր թէ ոչ ձեռք ունիմ , ոչ աչք , ոչ միս ,  
ոչ արիւն եւ ոչ մէկ զգայարանք , բայց ես սր-  
խալմամբ հաւատացեր եմ՝ թէ ունիմ , եւ միշտ  
սոյն խորհրդոյն վրայ յամառեալ պիտի մնամ ,  
որպէս զի եթէ այս կերպով որ եւ է ճշմարտու-  
թիւն չ'կրնամ ձեռք բերել , գէթ կարենամ դա-  
տումներս առ կախ թողուլ : Ուստի մեծ զգու-  
շութիւն պիտի ընեմ՝ որ սուտ կամ սխալ իրաց  
չը հաւատամ . եւ այնպիսի զօրաւոր պատրաս-  
տութիւն պիտի տեսնեմ այս մեծ խարեբային  
նենգութեանց դէմ , որ որչափ ալ հզօր եւ խա-  
րեբայ ըլլայ , չ'կարենայ բոնանալ եւ ստիպել՝  
որ ո եւ է բանի հաւատամ :

Բայց այսպիսի նպատակ մը յաջողցնելը դը-  
ժուար է , եւ չափաղանց աշխատութիւն կը պա-  
հանիջէ , մանաւանդ թէ մէկ կողմանէ ալ ծու-  
լութիւնն անզգալապէս սովորական կենացս շաւ-  
զին մէջ կը ձգէ զիս , եւ ինչպէս քնոյ մէջ երե-  
ւակայական ազատութիւն վայելող դերին՝ երբ  
իւր ազատութեան երազ ըլլալուն վրայ կասկա-  
ծիլ սկսի , արթննալ չուզէր եւ կը փափաքի մին-  
չեւ վերջը այս հաճոյական ցնորից մէջ յարատե-  
ւել , այսպէս ալ ես ինքնին յանպէտս վերստին

նախկին կարծեացս մէջ կ'իյնամ, կը վախնամ եւ  
չեմ ուզեր քնէս արթննալ, որպէս զի այս խաղա-  
ղական հանգստեան յաջորդող տաժանելի արթ-  
նութիւնը՝ փոխանակ ճշմարտութիւն ճանչնալու  
մասին լրյս տալու, յիշեալ դժուարութեանց աղ-  
ջամուղջներն անդամ չը կարենայ փարատել :



ԽՈՐՀԻԱԾՈՒԹԻՒՆ Բ.

ՄԱՐԴԿԱՑԻՆ ՄՏԱՅ ՌԵՌՈՒԹԵՍՆ ՎՐԱՅ , ՈՐ ՄԱՐՄՆԵՆ  
ԱԽԵԼԻ ԴԻՒՐԱԿ ԿԸ ՃԱՆՁՅՈՒՓ

Առաջին խորհրդածութիւնս՝ այնքան տարակոյներով լեցուց միաքս՝ որ կարծես անկարելի պիտի ըլլայ զանոնք մոռնալը : Զը գիտեմ՝ թէ ինչպէս պիտի կարենամ այս տարակոյները փարատել . եւ իբր թէ յանկարծ խոր ջրոյ մէջ ընկղմած ըլլամ , այնչափ չուարած եմ՝ որ ոչ կըրնամ ոտքերս շարժել , ոչ ալ լուղալ ջրոյն երեսն ելնելու համար : Սակայն պիտի ջանամ եւ վերստին ձեռք առնում այն շաւիղը՝ ուր առաջին խորհրդածութեամբս մտայ , երբ , դոյզն ինչ տարակոյս ենթադրող ամեն բան առ հասարակ իբրեւ բացարձակապէս սուտ 'ի բաց մերժեցի . այս շաւղէն երբէք պիտի չը խոտորիմ՝ մինչեւ որ սառուցութեան մը համնիմ կամ գէթ ուսանիմ ճշմարախւ՝ թէ աշխարհի մէջ ստոյգ եւ իրական բան չը կայ : Արքիմիղէս , երկրագունդը տեղէն վերցունելու եւ այլուր փոխադրելու համար՝ հաստատուն եւ անշարժ կէտ մը միայն կը պահանջէր . ես ինքնին մեծամեծ յոյսեր յղանալու իրաւունք պիտի ունենամ , եթէ յաջողիմ միայն ստոյգ եւ աներկբայելի բան մը գտնել :

Ուրեմն՝ տեսած իրերս ամենքն ալ սուտ կամ սխալ կ'ենթադրեմ , կը համոզուիմ՝ թէ ստութեամբք լի յիշողութեանս՝ մտացս առջեւ բերած բաներէն եւ ոչ մին գոյութիւն չ'ունի :

այնպէս կը նկատեմ ինքզինքս՝ իբր թէ զգայարանք բնաւ չ'ունիմ . կը հաւատամ՝ թէ մարմին , ձեւ , տարածութիւն , շարժումն եւ տեղի մտացս բարբաջանքներն են : Ուրեմն ինչ բան ճշմարխտ կրնայ համարուիլ . թերեւս սա միայն թէ աշխարհի մէջ բնաւ ստուգութիւն չը կայ :

Բայց չը կմյ արդեօք այս անստոյգ դատած իրերէս բոլորովին տարբեր ուրիշ բան մը՝ որոյ վրայ կարելի չ'ըլլայ դոյզն ինչ տարակոյս ունենալ : Զը կայ , կ'ըսեմ , Աստուած մը կամ ուրիշ կարողութիւն մը՝ որ այս խորհուրդներն ինձ կուտայ : Դիցուք թէ Աստուածոյ մը կամ ուրիշ կարող էակի մը գոյութիւնը հարկաւոր չի : որովհետեւ կրնայ ըլլալ որ՝ այս մտածմունքները յղանալու կարողութիւնը կենայ իմ մէջն : Ուրեմն գոնէ ևս բան մը չեմ . բայց արդէն այնպէս համարեցի՝ թէ բնաւ մէկ ղգայարանք կամ մարմին չունիմ . սակայն տաղնապալից տարակուօի մէջ եմ . զի ինչ կը հետեւի ասկէ : Միթէ բոլորովին ըզդայարանքէ եւ 'ի մարմնոյ կախումն ունիմ եւ առանց առոնց կարելի չի դոյ ըլլալս : Ննթադրեցի՝ թէ աշխարհի մէջ դոյութիւն ունեցող բան չը կայ , այսինքն , չը կայ ոչ երկինք , ոչ երկիր , ոչ միտք եւ ոչ մարմին . չեմ կրնար ուրեմն ենթադրել թէ ես ալ չը կայի . ամենեւին . դոյ էի անշուշտ , քանի որ կը մտածէի : Բայց կայ , չը դիտեմ , ինչ զօրաւոր եւ նենդաւոր խարերայ մը՝ որ ամեն հնարք եւ ճարտարութիւն կը գործածէ՝ զիս շարունակ խարելու համար : Արդ , եթէ զիս կը խարէ , տարակոյս չը կայ թէ դոյ եմ . եւ թուղ ուղածին չափ խարէ , դար-

ձեալ պիտի չ'կարենայ քան մ'ըլլալէ տրդելուլ  
զիս , մինչդեռ կը խորհիմ՝ թէ քան մ'եմ : Այս  
ամենուն վրայ լաւ խորհելէ եւ ուշի ուշով քըն-  
նելէ յետոյ՝ վերջապէս պէտք է եղրակացու-  
նել եւ հաստատել՝ թէ սա նախադասութիւնը .  
Եօ, էոյ էօ, հարկաւորաբար ճշմարիտ է ամեն ան-  
դամ որ զայն արտասանեմ կամ մտացս մէջ յը-  
ղանամ :

Սակայն քաւական պայծառ եւ որոշակի չը  
գիտեմ՝ թէ ես ինչ եմ , ես՝ որ ճշմարտապէս  
դոյ եմ . ուստի պէտք է մեծ խնամով զգուշա-  
նամ եւ անխոհեմութեամբ ինքնութեանս տեղ  
ուրիշ քան մը չ'առնում , որպէս զի մի գուցէ  
վրիպիմ նաեւ այն ծանօթութենէն՝ զոր բոլոր  
նախկին ծանօթութիւններէս աւելի յայտնի եւ  
ստոյգ կը համարիմ : Սմին իրի այժմ նոր ՚ի նո-  
րոյ պիտի քննեմ եւ հետազօտեմ՝ թէ այս վեր-  
ջին խորհրդածութեանց ձեռնարկելէ յառաջ ինչ  
կարծիք ունէի էութեանս կամ ինչութեանս վը-  
րայ . հին կարծեացս մէջէն մէկդի պիտի հա-  
նեմ այն ամեն կարծիքները՝ զորս երբեմն ապա-  
ցոյցներով հերքեցի , այնպէս որ մտացս մէջ միայն  
բոլորովին սատոյգ եւ աներկրայելի կարծիքը մնայ,  
ի՞նչ էի ուրեմն յառաջադոյն . ՚ի հարկէ կը մը-  
տածէի՝ թէ մարդ մ'եմ : Ի այց ի՞նչ ըսել է մարդ .  
քանական կենդանի մը , ապաքէն ոչ . որովհե-  
տեւ , եթէ ասիկա ընդունիմք , հարկ պիտի ըլ-  
լոյ վերջը քննել՝ թէ ի՞նչ կը նշանակէ կենդա-  
նի եւ ի՞նչ քանական , որով անզգալապէս մէկ  
ինդրէն ուրիշ շատ մ'աւելի դժուարին եւ կըն-  
ճոռտ խնդրոց պիտի անցնիմ , եւ չեմ ուզեր  
որ ունեցած քիչ մը ժամանակս եւ պարապոյ

Ժամերս նմանօրինակ գժուարութիւններ լուծե-  
լու վատնելով՝ չարաչար գործածեմ։ Աստա-  
նօր մասնաւորապէս այն խորհուրդները նկա-  
տողութեան պիտի առնում՝ որք ինքնիրենցմով  
մտացս մէջ կը ծագէին, եւ ինձ կը ներշնչուէին՝  
երբ էութիւնս քննելու կը սպարապէի։ Նախ  
ինքզինքս՝ երես, ձեռք, բազուկ եւ մսէ ու ոս-  
կորէ բաղկացեալ մեքենայ կամ գործի ունեցող  
կը համարէի, ճիշդ այնպէս, ինչպէս կը տես-  
նուի դիակի մը վրայ, որոյ մարմին անունը  
տուած եմ։ Ասկէ զատ, կը դիտէի՝ թէ կը սնա-  
նիմ, կը քայլեմ, կ'զգամ, կը խորհիմ, այս ամեն  
գործողութիւնները հոգւոյն կ'ընծայէի, առանց  
մտածելու՝ թէ ինչ է այս հոգին, կամ եթէ կը  
մտածէի ալ, այնպէս կ'երեւակայէի՝ թէ հոգին  
հոգմոյ, բոցոյ եւ չափազանց անօսր օդոյ նման  
ամենանուրբ եւ անգայտ բան մ'է՝ որ մարմինոյս  
ամենէն խոչոր մասանց մէջ սպրդած եւ տարա-  
ծուած է։ Իսկ մարմինոյ բնութեան վրայ չէի  
տարակուսեր. ընդ հակառակն, խիստ լաւ ճանչ-  
ցած էի զայն, եւ եթէ մարմինը բացատրել ու-  
ղէի, այն ատենի ունեցած ծանօթութեանս հա-  
մեմատ սա հետեւեալ կերպով պիտի բացատրէի.  
Մարմին ըսելով կ'իմանամ այն ամեն բան՝ որ  
ձեւ ունի, կրնայ տեղւոյ մը մէջ պարունակիլ  
եւ միջոց մ'այնպէս լեցունել՝ ուրկէ ուրիշ ա-  
մեն մարմին հալածուին, որ կրնայ զգացուիլ  
կամ չօշափելեօք կամ տեսանելեօք կամ լսելեօք  
կամ ճաշակելեօք եւ կամ հոտոտելեօք. զանա-  
զան կերպերով շարժիլ, բայց ոչ թէ ինքիրմով  
այլ ուրիշ արտաքին առարկայէ մ'իւր վրայ կա-  
տարուած ներգործութեան միջոցաւ. որովհե-

տեւ դիտէի՝ թէ մարմինն ինքնին ոչ կրնայ շարժիլ, ոչ զգալ կամ խորհիլ. ընդ հակառակն, չափէն աւելի կը զարմանայի՝ երբ նմանօրինակ կարողութիւններ մէկ երկու մարմնոց մէջ միայն կը տեսնէի:

Բայց ես ինչ եմ, ես՝ որ այժմ կ'ենթադրեմ՝ թէ յանչափս զօրաւոր, եւ եթէ կը համարձակիմ զուրցել, չարանիւթ եւ խորամանգ ոգի մը կայ՝ որ վիս խաբելու համար ամեն զօրութիւն եւ հնարք ձեռք կ'առնու: Կրնամ վատահիլ՝ թէ սակաւիկ ինչ յառաջ մարմնոյ բնութեան ստորոգած իրաց մէկ վոքրիկ մասն ես ալ ունիմ: Ասոր վրայ ուշադրութեամբ ընդ երկար կը մտածեմ. այս իրերը կրկին եւ կրկին կը քըննեմ եւ չեմ գտներ բան մը՝ որոյ համար կարենամ ըսել՝ թէ իմ մէջս կայ: Այս իրերը մի առ մի թուելու հարկ չ'կայ: Ուրեմն անցնինք հոգւոյ ստորոգելեաց, եւ տեսնենք թէ կայ արդեօք ստորոգելիք մը՝ որ ինձ պատկանի: Հոգւոյ առաջին ստորոգելիքն են սնանիլ եւ քայլել. բայց եթէ մարմին չունենամ՝ ոչ կրնամ սնանիլ եւ ոչ քայլել: Մէկ ստորոգելիքն ալ զգալն է. սակայն առանց մարմնոյ զգալ ալ կարելի չէ. ասկէ զատ շատ բաներ՝ զոր քնոյ մէջ կարծած էի՝ թէ ըզգացեր եմ, արթննալէս յետոյ տեսայ՝ որ իրօք զգացած չեմ եղեր: Խորհելոյ ստորոգելիքն ալ ունի, եւ կը տեսնեմ՝ որ խորհիլն այնպիսի ըստորոգելիք մ'է՝ որ ինձ կը վերաբերի եւ զոր կարելի չէ ինձմէ կորզելը: Եմ, դոյ եմ. այս ճշմարիտ է. բայց որչափ ժամանակ. այնչափ՝ որչափ որ խորհիմ. որովհետեւ եթէ այլ եւս չը խորհիմ, զոյութիւն ալ չեմ ունենար: Հիմայ՝ բա-

դարձակապէս ճշմարիտ բանը՝ միայն կ'ընդունիմ. ուրեմն, ճիշդը խօսելով, ես միայն խորհող է-ակ մ'եմ, այսինքն, միտք մը, իմացողութիւն մը կամ բանականութիւն մը, որոնք այնպիսի եզրեր են՝ որոց նշանակութիւնն յառաջ չէի գիտեր: Արդ, ճշմարիտ եւ ճշմարտապէս գոյ բան մ'եմ. բայց ինչ բան . ըստ արդէն, խորհող էակ մը, Ասկէց աւելի: Երեւակայութիւնս պիտի գրգռեմ՝ իմանալու համար թէ ալ ուրիշ ինչ եմ: Չեմ ես այն անդամոց խառնուրդը՝ որ մարդկային մարմին կը կոչուի: այս մարմիոյն իւրաքանչիւր անդամոց մէջ տարածուած թափանցիկ եւ անօսր օդը չեմ չեմ նոյնպէս ոչ հոգմն, ոչ շունչ, ոչ շոգի եւ ոչ ինչ որ կարելի է կեղծել եւ երեւակայել: վասն զի ենթաղբեցի՝ թէ այս ամենը գոյ չեն, եւ թէ, առանց այն ենթագրութիւնը փոխելու, ստոյգ գիտեմ թէ բան մ'եմ:

Բայց թերեւս այս իրերը՝ զոր ինձ անծանօթ ըլլալուն համար, անդոյ կ'ենթաղբեմ, իրօք տարբեր չեն ինձմէ՝ զոր կը ճանաչեմ: Չեմ զիտեր. այս մասին առ այժմ վճիռ մը չեմ տարինձ ծանօթ իրաց վրայ միայն կրնամ դատումն ընել: Գոյ ըլլալս զիտեմ եւ կ'որոնեմ՝ թէ ինչ եմ, ես՝ որ էութիւն ունենալուս համոզուած եմ: Արդ, լաւ զիտելով, ստուգիւ իմ էութեանս ծանօթութիւնը կախումն չունի բնաւ այն իրերէն՝ որոց գոյութիւնը տակալին չեմ ճանչնար. հետեւապէս, այն իրերէն ալ կախումն չունի՝ զոր կրնամ երեւակայութեամբ կեղծել նոյն իսկ այս երեւակայել եւ կեղծել եզրերն ալ մոլորութիւնըս կը ցուցնեն: որովհետեւ յիրաւի պիտի կեղծէի, եթէ ինքը ինքնքս բան մ'ըլլալ երեւակայէի.

զամն զի երեւակայելը մարմնական իրի մը պատ-  
կերն ու ձեւը մտաց առջեւ բերել է . արդ ,  
զիտեմ՝ թէ եմ, եւ թէ կարելի է որ այս բոլոր  
պատկերներն եւ ընդհանրապէս մարմնոյ բնու-  
թեան վերաբերեալ ամեն ինչ երազ կամ ցնորք  
ըլլան , իրաւացի չէ ըսելո . ինչ ըլլալս լաւ ճա-  
նաչելու համար երեւակայութիւնս պիտի գրգը-  
ռեմ . զի ասիկա ըսել կ'ըլլայ . Հիմայ արթուն ըլլա-  
լով՝ ճշմարիտ եւ իրական բան մը կը նշմարեմ .  
բայց որովհետեւ բաւական պայծառ չեմ նշմա-  
րեր, զիտմամբ պիտի քնանամ՝ որպէս զի երազնե-  
րըս աւելի ճիշդ եւ աւելի յստակ ներկայացու-  
նեն ինձ զայն : Սակայն , զիտեմ ստուգիւ որ երե-  
ւակայութեան միջոցաւ խնացած բաներէս եւ  
ոչ մին ինքնութեանս վրայ ունեցած ծանօթու-  
թեան չը վերաբերիր , եւ թէ պէտք է այս գա-  
ղափարը հեռացունել մաքերնէս, որպէս զի միտ-  
քըն ինքնին կարենայ իւր բնութիւնն որոշակի  
ճանչնալ :

Աւրեմն ինչ եմ . խորհող բան մը . բայց ինչ  
է խորհող բանը . այնպիսի բան մ'է՝ որ կը տա-  
րակուսի , կ'իմանայ , կը յղանայ , կը հաստատէ ,  
կ'ուրանայ կամ կը ժխտէ , կը կամի , չը կամիր,  
կ'երեւակայէ եւ կ'զգայ : Արդարեւ մեծ բան է ,  
եթէ այս ամենս ստորողելիքներն ալ բնութեա-  
նըս վերաբերին : Բայց ինչո՞ւ պիտի չը վերաբե-  
րէին . ոչ ապաքէն ես եմ՝ որ այժմ ամեն բանի  
վրայ կը տարակուսիմ , մի քանի բան կ'իմանամ  
եւ կը յղանամ , ճշմարիտ ըլլալնին կը հաստա-  
տեմ . ուրիշ ամենն ինչ կ'ուրանամ , աւելի շատ  
բաներ ճանչնալու կամք եւ փափաք կ'ընեմ, խա-  
բուիլ չեմ ուզեր , շատ բաներ կ'երեւակայեմ ,

երբեմն ալ չուզելով, եւ անթիւ բաներ մարմա-  
նոյ գործարանաց միջոցաւ կ'զգամ : Այս ամենը  
ճշմարիտ են, ինչպէս ճշմարիտ է՝ թէ եմ,  
գոյ եմ, նոյն իսկ երբ շարունակ քնանամ եւ  
իմ էութեանս պատճառն ալ զիս մոլորցնելու  
համար իւր բոլոր ճարտարութիւնն 'ի կիր արկա-  
նէ : Այս ստորոգելեաց որը մտքէս կը բաժնուի  
կամ ինձմէ զատ կը համարուի : Որովհետեւ այն  
աստիճան յայտնի է՝ թէ տարակուսողը, իմա-  
ցողն եւ բաղձացողն ես եմ՝ զոր հաստատելու հա-  
մար ուրիշ բան ըսելու հարկ չըկայ: Ստուգիւ ե-  
րեւակայելոյ կարողութիւնն ալ ունիմ, զի թէ-  
եւ (ինչպէս յառաջագոյն ենթադրեցի ) երե-  
ւակայած բաներս ճշմարիտ չըլլան, սակայն սա  
անուրանալի է՝ թէ երեւակայելոյ կարողութիւ-  
նըն իրապէս կայ իմ մէջս եւ խորհրդածութեանս  
մասը կը կազմէ : Վերջապէս ես այն եմ՝ որ  
կ'զգամ, այսինքն զգայարանաց գործարաններ-  
ու միջոցաւ մի քանի բան կ'իմանամ, վասն զի  
յիրաւի լոյս կը տեսնեմ, ձայն կը լսեմ, ջերմու-  
թիւն կ'զգամ: Բայց պիտի ըսես՝ թէ այս երե-  
ւոյթները սուտ են եւ թէ կը ննջեմ. լաւ, թող այդ-  
պէս ըլլայ: այսու ամենայնիւ, գոնէ սա ստոյգ  
է՝ որ լոյս կը տեսնեմ, ձայն կը լսեմ, ջերմու-  
թիւն կ'զգամ: ասիկա սուտ չը կրնար ըլլալ եւ  
ճիշդ այս է զգալ ըսաճնիս՝ որ իրօք ուրիշ բան  
չէ, բայց եթէ խորհիլ: Ասով կ'սկսիմ առաջուր-  
նէ աւելի որոշ եւ պայծառ կերպով ճանչնալ՝  
թէ ինչ եմ:

Բայց սակայն ինձ կը թուի եւ չեմ կրնար չը  
հաւատալ՝ թէ նիւթական իրերը՝ որոց պատկեր-  
ները խորհրդածութեամբ կը կազմուին, զգայա-

բանաց տակ կ'ինկնան, եւ նոցա քննութեան առարկայ կ'ըլլան, այնչափ որոշ եւ պայծառ չեն ճանչցուիր քան, չը գիտեմ, էութեանս այն որ մասը՝ որ բնաւ երեւակայութեան ներքեւ չ'կ նար. թէպէտ իրօք տարօրինակ է ըսելը՝ թէ գոյութիւննին տարակուսական, անծանօթ եւ ինձ չը վերաբերող իրերն աւելի որոշակի կը ճանչնամ եւ կ'իմանամ քան զանոնք՝ որ խիստ ծանօթ են, բուն բնութեանս կը վերաբերին, եւ ճշմարիտ ըլլալնին գիտեմ, մէկ խօսքով, քան զիս. Սակայն գիտեմ՝ թէ ինչ է ասոր պատճառը. մարդուս միտքը թափառական է, մոլորիլ կուզէ եւ չը կընար հանդուրժել՝ եթէ զինքը ճշշմարտութեան ուղիղ սահմանին մէջ բոնենք: Ուրեմն անդամ մ'ալ սանձարձակ թողունք զինքը, եւ ամեն տեսակ աղատութիւն տալով իրեն՝ թոյլ տանք որ բոլոր արտաքին առարկայները դիտէ, որպէս զի կարենամք յետոյ մեղմիւ սանձէն քաշելով այնպիսի կէտի մը վրայ բերել՝ որ ինք իւր էութիւնն եւ իր մէջ գանուած բաները քննէ եւ ինքզինք աւելի դիւրաւ կանոնաւորէ:

Քննենք ուրեմն հիմայ այն բաները՝ որ սովորաբար ճանչցուելու կողմանէ ամենէն դիւրինները կը համարուին եւ աւելի որոշ ճանչցուած կը կարծուին, այսինքն, տեսած եւ շօշափած մարմիններնիս: Բայց ոչ թէ ընդհանրապէս ամեն մարմին, որովհետեւ այս ընդհանուր ծանօթութիւնները սովորաբար քիչ մ'աւելի շըփոթ են, այլ մասնաւորապէս անոնցմէ մէկուն վրայ միայն խորհրդածենք: Օրինակի համար, սա մեղրամոմին կտորն առնունք. գեռ նոր հանուած է փեթակէն, մէջը գտնուած մեղրին

քաղցրութիւնը տակաւին չէ կորսնցուցած, տակաւին զինքը բաղկացունող ծաղկանց հոտը քիչ ու շատ կը պահէ, իւր գոյնը, ձեւն եւ մեծութիւնը յայտնի են, թանձր, պաղ եւ կակուղ է, եւ եթէ բախէք զայն, ձայն կը հանէ : Վերջապէս, մարմնոյ մը յայտարար նշաններն եղող ամեն բան կը դտնուի այս մեղրամոմին մէջ : Բայց խօսած միջոցիս ահա մէկը կրակին կը մերձեցունէ զայն. մէջը մնացած համը կ'երթայ, հոտը կը ցընդի, գոյնը կը փոխուի, ձեւը կը կորսուի, մեծութիւնը կ'աւելնայ, կը հեղկանայ, կը տաքնայ, հազիւ կը շօշափուի, եւ եթէ այս պարագային մէջ զայն բախենք՝ ձայն չը հանէր : Այն մեղրամոմն այս ամեն փոխիսմունքներէն վերջը տակաւին կը մնայ . այս , կը մնայ . ոչ ոք կը տարակուսի ասոր վրայ եւ ոչ ոք այլազդ կը դատէ : Ուրեմն այս մեղրամոմոյ կտորին մէջ այնքան որոշ ճանչցած բանս որն է. արդարեւ այս մեղրամոմն զգայարանաց միջոցաւ յառաջուց իր մէջ նշանակած բաններէս մէկն ալ չունի այժմ . որովհետեւ ճաշակելեաց, հոտոտելեաց, տեսանելեաց, շօշափելեաց եւ լսելեաց տակ իյնող ամեն բան փոխուեցաւ, սակայն մի եւ նոյն մեղրամոմը դեռ կայ եւ կը մնայ : Յերեւս այս այն բանն է՝ որոյ վրայ կը մտածեմ հիմայ, այսինքն թէ այն մեղրամոմը մեղրին ոչ այն քաղցրութիւնը, ոչ ծաղկանց հաճոյական հոտը, ոչ այն սպիտակութիւնը, ոչ այն ձեւն եւ ոչ այն ձայնն էր, այլ մի միայն մարմին մը՝ որ քիչ մը յառաջ այս ձեւերուն տակ զգալի էր ինձ, բայց այժմ ուրիշ ձեւերու : Սակայն, ճիշդը խօսելով, այս մեղրամոմը սոյն կերպով իմացած ժամանա-

կըս ինչ կ'երեւակայեմ : Ուշադրութեամբ զիտենք եւ մեղրամոմին չը վերաբերող իրերը մէկ դի առնլով տեսնենք թէ ինչ կը մնայ : Արդարեւ , մի միայն քիչ մը տարածութիւն , քիչ մը կակղութիւն եւ քիչ մ'ալ փոփոխականութիւն : Արդ , ինչ է կակուղ եւ փոփոխական ըսածնիս կ'երեւակայեմ՝ թէ այս բոլորչի մոմը կրնայ քառակուսի ըլլալ եւ քառակուսիէն ալ եռանկեան ձեւոյ փոխուիլ . բայց ոչ , չէ այնպէս , որովհետեւ դիտեմ՝ թէ այս մեղրամոմը կրնայ անհուն՝ փոփոխութիւններ կրել , զորոնք չեմ կրնար երեւակայութեամբ իմանալ եւ , հետեւաբար , մեղրամոմոյ վրայ ունեցած այս ըմբռնումս երեւակայելոյ կարողութեամբ չէ : Տարածումն ինչ է . այս ալ նոյնպէս անծանօթ չէ՝ որովհետեւ աւելի մեծ կ'ըլլայ այս տարածութիւնը՝ երբ մեղրամոմն հալի , քիչ մ'ալ աւելի մեծ՝ երբ եռայ , եւ ասկէց ալ աւելի մեծ որ ատեն ջերմութիւնըն առաւելու . պիտի չ'իմանայի յայտնապէս եւ ճշմարտիւ՝ թէ ինչ է մեղրամոմը , եթէ մտածէի որ քննած կտորս զանդուածին համեմատ կրնայ երեւակայածէս աւելի զանազան ձեւեր առնուլ : Ուրեմն ընդունիլ պէտք է՝ թէ մեղրամոմոյ կտորին ինչ ըլլալը երեւակայութեամբ չէ կարելի իմանալ , այլ միայն խելքով : Մեղրամոմոյ միայն մէկ կտորն իրեւ օրինակ առի . եթէ ամբողջ մեղրամոմն առնում՝ ըսածս աւելի լաւ կը հասկցուի : Բայց ո՞րն է մեղրամոմոյ այս կտորը՝ զոր խելքով կամ մտօք միայն կ'իմանամք . տեսած , շօշափած , երեւակայած եւ , վերջապէս , 'ի սկզբան աչքիս առջեւ դրուած կտորն է : Հոս դիտողութեան արժանի մեծ կէտ մը կայ , այ-

սինքն թէ ըմբոնումը ոչ առ աչօք տեսիլ, ոչ  
շօշափումն եւ ոչ երեւակայութիւն է, եւ չէր  
ալ կրնար ըլլալ, թէպէտ յառաջ այնպէս կը թու-  
էր, այլ սոսկ մտաց տեսութիւնն է, որ իւր  
մէջ դանուած եւ զինքը բաղկացնող իրերն ու-  
շադրութեան առնլուս համեմատ՝ կրնայ ըլլալ  
անկատար եւ շփոթ, ինչպէս էր յառաջ. կամ  
պայծառ եւ որոշ, ինչպէս է հիմայ:

Սակայն շատ կը զարմանամ՝ երբ կը մտա-  
ծեմ՝ թէ մարդկային միտքն որչափ տկարու-  
թիւն եւ յօժարութիւն ունի, որք անզգալապէս  
մոլորութեան մէջ կը ձգեն զինքը: Որովհետեւ,  
թէպէտ առանց խօսելու այս ամենն ես իմ մէ-  
ջըս դիտողութեան կ'առնում, սակայն խօսքերը  
զիս կը կասեցունեն եւ գողցես սովորական լե-  
զուի բառերէն կը խաբուիմ. վասն զի կ'ըսենք՝  
թէ մի եւ նոյն մեղրամոմը կը տեսնենք երբ ա-  
չաց առջեւ ըլլայ, բայց ոչ թէ մի եւ նոյն դոյ-  
նըն ու ձեւն ունենալուն համար կը դատեմք՝  
թէ նոյն մեղրամոմն է այս. ասկէ կ'եղրակա-  
ցունեմ՝ թէ մեղրամոմն ոչ միայն մտաց,  
այլ աչաց տեսութեամբ ալ կը ճանչցուի: Եթէ  
դիպուածով պատուհանէն փողոցէն անցնող մար-  
դոց վրայ չը նայէի, դարձեալ տեսած ատենս  
անպատճառ պիտի ըսէի՛ թէ մարդ կը տեսնեմ.  
սակայն պատուհանէն ինչ կը տեսնեմ, ոչ ապա-  
քէն դլսարկ եւ զգեստ, որոց տակ կարելի է՝ որ  
զսպանակներով շարժող արուեստական մեքենայ-  
ներ ծածկուած լինին: Բայց կը դատեմ՝ թէ ա-  
նոնք մարդ են, եւ այսպէս սոսկ մտքիս դատե-  
լոյ կարողութեամբ՝ աչքով տեսնելիքս կ'իմանամ:

Հասարակութենէն աւելի բարձր ծանօթու-

թիւններ ստանալու ջանադիր : մարդը ուամկին հնարած խօսելու ձեւերուն վրայ տարակուսելոյ առիթներ փնտռած ժամանակ՝ ամաչելու է . կուղեմ աւելի հեռին երթալ եւ ցուցնել՝ թէ մեղրամոմոյ ինչ ըլլալուն վրայ աւելի որոշ եւ կատարեալ գաղափար երբ առի . արդեօք առաջին անգամ տեսած եւ արտաքին զգարայանաց , կամ գէթ ուղիղ բանի , կամ խորհող կարողութեան միջոցաւ ճանչցած ատենս , թէ հիմայ , որ խիստ ուշի ուշով ինչ ըլլալն եւ ինչ կերպով ճանչցուփլը քննեցի : Ասոր վրայ տարակուսիլն աւելորդ է : Որովհետեւ առաջին ըմբռնման մէջ ինչ որոշ բան կար ՚ինչ բան կար , կ'ըսեմ , որ ամենէն չնչին կենդանեաց զգայարանքներուն տակ ալ չ'իյնար . բայց երբ մեղրամոմն իւր արտաքին ձեւերէն զանազանեմ եւ իբր թէ ըղդեստներէն մերկացունելով՝ բոլորովին մերկ նկատեմ , թէպէտ տակաւին մոլորութիւն կըրնայ մտնել դատմանս մէջ , սակայն սա ստոյգ է թէ առանց մարդկային մտաց չեմ կրնար մեղրամոմը յիշեալ կերպով ըմբռնել :

Բայց վերջապէս ինչ ըսեմ մտքիս , այսինքն , ինքնութեանս համար . որովհետեւ մինչեւ ցարդ միտք միայն կ'ընդունէի յիս : Ի՞նչ . ես որ այս աստիճան յստակ եւ որոշ գաղափար կ'առնում մեղրամոմոյ վրայ , աւելի ճշմարտութեամբ եւ սառւդութեամբ , աւելի որոշակի եւ պայծառապէս չեմ ճանչնար ինքզինքս . զի եթէ սոսկ տեսնելով կը դատեմ՝ թէ մեղրամոմը կայ կամ գոյ է , ասկէ ստուգիւ կը հետեւի՝ թէ ես ալ եմ կամ գոյ եմ . քանզի կրնայ ըլլալ որ տեսածս երօք մեղրամոմ չ'ըլլայ , կրնայ ըլլալ ալ որ աչք

շունենամ որ եւ է բան տեսնելու համար . բայց  
երբ կը տեսնեմ եւ չեմ կրնար զանազանել եւ  
սակայն կը մտածեմ՝ թէ կը տեսնեմ , ես՝ որ կը  
խորհիմ , անհնար է որ բան մը չըլլամ : Նոյն-  
պէս մեղրամոմը շօշափելուս համար՝ եթէ դա-  
տեմ թէ գոյութիւն ունի , դարձեալ մի եւ նոյն  
բանը պիտի հետեւի ասկէ , այսինքն թէ եմ . եւ  
եթէ երեւակայութեամբ կամ ուրիշ որ եւ է  
պատճառաւ ալ անոր գոյ ըլլալը դատեմ , միշտ  
մի եւ նոյն բանը պիտի եզրակացունեմ : Աս-  
տանօր մեղրամոմոյ համար բոլոր գուրցածներս  
ինձմէ գուրս գտնուած համօրէն իրաց ալ կըր-  
նան պատշաճիլ : Աւելին կայ . եթէ մեղրամո-  
մոյ վրայ ունեցած ծանօթութիւնս կամ ըմբըռ-  
նումս աւելի պայծառ եւ որոշ երեւցաւ՝ երբ  
տեսանելիք , շօշափելիք եւ ուրիշ շատ մը պատ-  
ճառներ զայն յայտնեցին , որչափ եւս առաւել  
յայտնի , որոշ եւ պայծառ կերպով պէտք է խոս-  
տովանիլ՝ թէ հիմայ ինքնութիւնս ալ կը ճանչ-  
նամ . որովհետեւ մեղրամոմոյ կամ ուրիշ որ եւ  
է մարմնոյ բնութիւնն իմացնող եւ ճանչցունող  
պատճառներն աւելի լաւ կ'ապացուցանեն մըտ-  
քիս բնութիւնը . նոյն իսկ մտացս մէջ շատ մը  
բաներ կան՝ որոցմով իւր բնութեան վրայ աւե-  
լի որոշ ծանօթութիւն կ'ստանամք : Մարմնէ  
կախումն ունեցող իրերն այնչափ դիտողութեան  
արժանի չեն :

Ահա անզգալապէս ուղած տեղս հասայ .  
որովհետեւ հիմայ հասկցայ՝ թէ նոյն իսկ մար-  
միններն ոչ թէ զգայարանաց կամ երեւակայե-  
լոյ կարողութեան միջոցաւ , այլ միայն խելքով  
աւելի լաւ կը ճանչցուին , եւ չէ թէ տեսանե-

Եւու շօշափելի ըլլալնուն համար ,՝ այլ մի միայն  
խորհրդածութեամբ կրնամք իրենց էութիւնն ի-  
մանալ . արդ գիտեմ՝ թէ չը կայ բան մը՝ որ  
այնչափ դիւրութեամբ ճանչցուի , որչափ մարդ-  
կային միտքը : Բայց որովհետեւ դժուարին է  
ունակացած եւ հնացեալ կարծիք մ ' իսկոյն  
ձգել , աղէկ պիտի ըլլայ , եթէ քիչ մը ժամանակ  
հոս զկայ առնում , որպէս զի ընդ երկար խոր-  
հրդածութիւններով՝ այս նոր ծանօթութիւնն  
աւելի խորապէս տպաւորեմ յիշողութեանս մէջ :



## ԽՈՐՀՈՒԱԾՈՒԹԻՒՆ Գ.

Ի ՎԵՐԱՅ ԳՈՅՈՒԹԵԱՆ ԱՍՏՈՒՇՈՑ

Այժմ աչքերս պիտի վակեմ, ականջներս  
խնում, բոլոր զգայարանքներէս հեռանամ, նիւ-  
թական իրաց պատկերները ջնջեմ հանեմ մըտ-  
քէս, կամ գէթ որովհետեւ ասիկա ընելը դըժ-  
ուարին է, իրրեւ սուտ եւ սնոտի պիտի նկա-  
տեմ. եւ այսպէս մի միայն ինքնութեանս հետ  
խօսակցելով եւ ներսս եղածներն եւ եթ դիտե-  
լով՝ առ փոքր փոքր պիտի ծանօթանամ եւ ըն-  
տանենամ էս ին կամ ինքնութեանս հետ։ Ես  
բան մ'եմ՝ որ կը խորհիմ, այսինքն կը տարակու-  
սիմ, կը հաստատեմ, կ'ուրանամ կամ կը ժըխ-  
տեմ, քիչ բան դիտեմ, շատեր կ'անգիտանամ,  
կը սիրեմ, կ'ատեմ, կը կամիմ, չեմ կամիր, կ'ե-  
րեւակայեմ եւ կ'զգամ. որովհետեւ ինչպէս ա-  
ռաջ ըսի, թէպէտ զգացած եւ երեւակայած բա-  
ներս գուցէ ինձմէ գուրս եւ յինքեանս գոյ շըլ-  
լան, սակայն հաւաստի եմ՝ թէ խորհելոյ այս կեր-  
պերը՝ զոր զգացումն եւ երեւակայութիւն կ'ա-  
նուանեմ, վասն զի խորհելոյ կերպեր են, ստուգիւ  
կան իմ ներսս։ Կարծեմ՝ թէ այս քիչ խօսքերով  
ամեն ճշմարտապէս զիտցած բաներս կամ գոնէ  
մինչեւ ցարդ դիտնալ համարածներս կրցայ մէջ  
բերել։ Արդ, ծանօթութեանս սահմանն աւելի  
եւս ընդարձակելու համար, պիտի հետազոտեմ  
եւ ուշադրութեամբ դիտեմ՝ թէ չեմ կընար  
դտնել յիս տակաւին ուրիշ այնպիսի բաներ՝ զոր  
ցարդ նշմարած չըլլամ գիտեմ՝ թէ խորհող բան

մ'եմ, բայց չը գիտեմ նաեւ թէ ինչ կը պահանաջուի որ եւ է բանի ստուգութիւնն իմանալու համար։ Արդարեւ այս առաջին ծանօթութեան մէջ, ճշմարտութիւնն ինձ ճանչունողն ըսածներուս պայծառ եւ որոշ ըմբռնումն է, որ ճիշդը խօսելով, պիտի չը կարենար ըսածներուս ճշմարիտ ըլլալուն վրայ զիս վստահացունել՝ եթէ այս աստիճան պայծառ եւ որոշակի ըմբռնած իրերուս սուտ ըլլալը կարելի լինէր. ուստի կրնամ իրերեւ ընդհանուր կանոն հաստատել՝ թէ ամեն պայծառապէս եւ որոշակի ըմբռնուած իր բոլորովին ճշմարիտ է։

Սակայն, շտո բաներ՝ զոր յառաջուց իրերեւ ստոյգ եւ յայտնի ընդունած էի, չվերջը ճանչցայ՝ որ տարակուսական եւ անստոյգ էին։ Ի՞նչ էին ուրեմն այս իրերը. երկիր, երկինք, աստեղք եւ զգայարանաց միջոցաւ ճանչուած ուրիշ ամեն բան։ Արդ, այս իրաց վրայ ինչ պայծառ եւ որոշ ըմբռնումն ունէի. ապաքէն ոչ այլ ինչ, բայց միայն անոնց գաղափարներն ու խորհուրդները մտացս կը ներկայանային։ նոյն իսկ հիմայ ալ չեմ ուրանար՝ թէ այս գաղափարներն իմ մէջ կը գտնուին։ Բայց տակաւին ուրիշ բան մ'ալ կար՝ որուն հաւատալու սովորած ըլլալով՝ այնպէս համոզուած էի՝ թէ վրան խիստ որոշ գաղափար ունէի, թէ պէտեւ ճշմարտապէտ ինչ ըլլալը չը գիտէի, այսինքն թէ ինձմէ դուրս իրեր կային՝ որոցմէ կը ծագէին այս գաղափարներն, եւ թէ բոլորովին իրենց առարկայներուն նման էին. յայսմ կը կայանար վրիպակս, կամ եթէ ճշմարիտ ալ կը գատէի, գատմանս ճշմարտութեան պատճառ եղող եւ ոչ մի ծանօթու-

թիւն ունէի :

Բայց երբ , համարողութեան եւ երկրաչափութեան վերաբերեալ ամենապարզ եւ ամենապիւրին բան մը դիտողութեան կ'առնուի , օրինակի համար , թէ երկու եւ երեք իրարու վրայ գումարուելով՝ հինգ թիւը կ'արտադրեն եւ այլ այսպիսիք , անոնց ճշմարտութեան վրայ բնաւչէի տարակուսեր : Եթէ ըսած եմ ալ՝ որ մարդ կրնայ այս իրաց վրայ տարակուսիլ , պատճառը սա էր՝ որ կը մտածէի՝ թէ գուցէ Աստուած այնպիսի բնութիւն մը տուած ըլլայ ինձ՝ որ ամենաստոյդ իրաց մէջ խակ խարուիմ : Արդ , ամեն անդամ որ Աստուածոյ մը բացարձակ կարողութեան վրայ յղացած սոյն կարծիքը մտացս առջեւ բերեմ , կ'ատիպուիմ խոստովանելու՝ թէ շատ դիւրին է Աստուածոյ համար , եթէ կամի , խիստ յայտնի եւ խիստ որոշ իմանալ կարծած իրացս մէջ անդամ խարել զիս . ընդ հակառակն , երբ ամենասպայծառ կերպով յղանալ կարծած իրացս վրայ մտածեմ , այնպէս կը համոզուիմ՝ որ ինքնաբերաբար բերնէս սա խօսքերը կ'ենեն . Կարելի է՝ որ խարուիմ , բայց անկարելի է՝ որ բան մը չըլլամ , մինչդեռ կը խորհիմ՝ թէ բան մ'եմ . կարելի ալ չէ ըսելը՝ թէ գոյութիւն ունեցած չեմ , քանի որ ճշմարիտ է՝ թէ հիմայ եմ . կամ երկու եւ երեք իրարու վրայ գումարուելով՝ հնդէն աւելի կամ պակաս կ'ընեն . կամ ասոնց նման բաներ՝ որք , ինչպէս յայտնի կ'երեւի , չեն կրնար իմացածնէս ուրիշ կերպ ըլլալ :

Եւ որովհետեւ խարեբայ Աստուած մը կենալուն ապացոյց չունիմ եւ տակաւին Աստու-

ծոյ մը գոյութեան ապացոյցներն անդամ հետազօտած չեմ, ուստի աարակուսելոյ պատճառը՝ որ այս կարծիքէն կախումն ունի, խիստ անզօր, կամ թէ ըսեմ, բնազանցական է : Սակայն որպէս զի այս կարծիքը բոլորովին անհետանայ, առիթն եկածին պէս պիտի փնտռեմ : Թէ արդեօք Աստուած մը կայ, եւ եթէ խմանամ որ կայ, պիտի քննեմ միանդամայն՝ թէ այն Աստուածը կրնայ խարելայ ըլլալ . որովհետեւ առանց այս երկու ճշմարտութեանց ծանօթութեան չեմ կըրնար որ եւ է բանի ստուգութեան համոզուիլ : Եւ որպէս զի, առանց խորհրդածութեանս կարգն ընդմիջելու, որ է մտացս մէջ գտնուած առաջին ծանօթութիւններէն աստիճանաբար վերջէն գտնուելիքներուն անցնիլ, կարենամ այս բանը քննել, հարկ է որ աստանօր իմ մտածմունքներս մի քանի սեռերու վերածեմ եւ ղիտեմ : Թէ որ կարգի սեռից մէջ ճշմարտապէս մոլորութիւն կամ ճշմարտութիւն կայ :

Իմ խորհուրդներէս ոմանք իրրեւ իրաց սպառկերներ են, որոց միայն կը պատշաճի բուն գաղափար անունը . ինչպէս երբ միտքս կը բերեմ կամ մարդ մը կամ եղջերուաքաղ կամ երկինք կամ հրեշտակ եւ կամ նոյն ինքն զԱստուած . ոմանք ալ ուրիշ ձեւեր ունին, ինչպէս երբ կը կամիմ, կ'երկնչիմ, կը հաստատեմ կամ կը ժիտեմ, այն ատեն մտացս գործողութեան ենթակայ եղող բան մը կ'իմանամ, քայց միանդամայն այս գործողութեամբ սոյն իրին նկատմամբ ունեցած դաղափարիս վրայ ուրիշ բան մը ալ կը յաւելում, եւ այս սեռի խորհրդոց ոմանք կ'ըսուին կամք կամ յօժարութիւն, ոմանք ալ

Եթէ գաղափարներն իրենց էութեանը մէջ նկատենք եւ բնաւ ուրիշ բանի մը չը պատշաճեցունենք, ճիշդը խօսելով, սուտ կամ սխալ չեն կրնար ըլլալ. որովհետեւ թէ այծ երեւակայեմ եւ թէ եղջերուաքաղ, ճշմարիտ է՝ թէ երկուքն ալ կ'երեւակայեմ։ Նոյնպէս յայտնի է՝ թէ յօժարութեանց կամ կամաց մէջ ալ ստութիւն չըկայ, վասն զի թէպէտ դէշ կամ գոյութիւն չունեցող բաներու կրնամ բաղձալ, այսուամենայնիւ սա ճշմարիտ է՝ թէ կը բաղձամ Միայն դատումները կը մնան, որոց մէջ չը խարուելու համար մեծ զգուշութիւն ընել հարկ է։ Դատմանց մէջ պատահած գլխաւոր եւ սովորական մոլորութիւնն յայնմ է՝ որ կը կարծեմ՝ թէ իմ ներսս եղած գաղափարներն ինձմէ դուրս գտնուած իրաց նման կամ համակերպ են, որովհետեւ ստուգիւ երբ գաղափարները մի միայն խորհրդոցս իրեւ մէկ քանի կերպերը կամ ձեւերը նկատեմ, առանց ուրիշ արտաքին առարկայի մը պատշաճեցունել ուղելու, հաղիւ թէ սխալելու առիթ կուտան։

Այս գաղափարներէն ոմանք բնածին են, ոմանք եկամուտ, կան ալ որ ես ստեղծած ու հնարած եմ։ Որովհետեւ, թէ եւ ընդհանրապէս իր, կամ ճշմարտութիւն եւ կամ խորհուրդ կոչուած բաներն յղանալոյ կարողութիւնն արդէն կայ բնութեանս մէջ, սակայն ձայն լսած, արեգակը տեսած եւ ջերմութիւն զգացած ատենը կը դատեմ՝ թէ այս զգացումներն ինձմէ դուրս գտնուած առարկայներէն կը ծագին. իսկ յուշկապարիկ, թեւաւոր ձի եւ ուրիշ ցնորա-

կան բաներ մտքիս կեղծիքն ու գործածն են : Բայց թերեւս այս ամեն գաղափարները կամ եւ կամուտ ըսուածներուն սեռէն են, կամ բնածին են եւ կամ ես հնարած եմ . վասն զի տակաւին բուն իրենց ճշմարիտ ծագումը լաւ մը գտած չեմ : Այս տեղ գլխաւորաբար պիտի քննեմ՝ թէ ինչ պատճառներ ունիմ հաւատալու՝ որ արտաքին առարկայներէ եկած գաղափարներն այն առարկայից նման են :

Այս պատճառներէն առաջինը սա է՝ թէ ասիկա բնութիւնն ուսուցած է ինձ . եւ երկրորդը , նոյն իսկ ես իմ մէջս կը փորձեմ՝ որ այս գաղափարները կամքէս կախումն չունին . որովհետեւ յաճախ հակառակ կամացս կը ներկայանան ինձ , ինչպէս հիմայ թէ կամիմ եւ թէ չը կամիմ՝ ջերմութիւն կ'զգամ , ուստի եւ կը հաւատամ՝ թէ այս զգացումը կամ ջերմութեան գաղափարն ինձմէ տարրեր առարկայէ մը ծագած է իմ մէջս , այսինքն , կրակին ջերմութեանէն՝ որոյ դէմնստած եմ . եւ յոյժ իրաւամբ կը դատեմ՝ թէ այս արտաքին առարկայն է՝ որ իւր ձեւը կամ նմանութիւնը կը դրկէ եւ կը դրոշմէ յիս , եւ ոչ այլ ինչ :

Տեսնենք՝ թէ այս պատճառները բաւական զօրաւոր եւ համոզիչ են : Ասիկայ բնութենէ ուսած եմ ըսած ատենս , բնութիւնբառով կ'իմանամ հակամիտութիւն մը՝ որ զիս այն բանին հաւատալու կ'ստիպէ եւ ոչ թէ բնական լոյս մը՝ որով նոյն բանին ճշմարտութիւնը ճանչցած լինիմ : Այս երկու ըսածներս իրարմէ յանհունս կը տարբերին . որովհետեւ բնական լուսոյ՝ իրեւ ճշմարիտ վկայած բանին վրայ չեմ կրնար

տարակուսպիլ, ինչպէս վկայած է ինձ երբեմն՝ թէ  
սոսկ տարակուսելէս կրնայի եղրակացունել՝ թէ  
դոյ էի. զի ճշմարիտը սուտէն որոշելու մէկ ու-  
րիշ կարողութիւն մ'ալ չունիմ, որ ուսուցա-  
նէ՝ թէ բնական լուսոյ իրրեւ ճշմարիտ ցցու-  
ցած բանն իրօք ճշմարիտ չէ, որով աւելի այս  
կարողութեան քան թէ բնական լուսոյ վստա-  
հիմ։ Գալով այն հակամիտութեանց՝ որք նոյն-  
պէս ինձ բնական ըլլալ կը թուին, առաքի-  
նութեանց եւ մոլութեանց լմէջ ընտրութիւն ը-  
նելու վրայ խօսած ատենս, չատ անդամ նշա-  
նակած եմ՝ որ այս հակամիտութիւնք որչափ 'ի  
բարին, նոյնչափ ալ 'ի չարն կը տանին զմեզ.  
ուստի պէտք չէ որ անոնց հետեւիմ՝ թէ ճրշ  
մարիաը ցցունեն ինձ եւ թէ սուտը Ռւրիշ-  
պատճառ մ'ալ կայ, այն է՝ թէ այս գաղափար-  
ներն այլուստեք կուգան, որովհետեւ կամքէս  
կախումն չունին, բայց այս պատճառն ալ հա-  
մողիչ չէ. Զի ինչպէս այն հակամիտութիւնք,  
որոց վրայ հիմայ խօսեցայ, կը գանուին յիս,  
թէ եւ կամացս հետ միշտ չեն համաձայնիր,  
նոյնպէս ալ թերեւս առանց որ եւ է արտաքին  
բաներու օգնականութեան՝ այս գաղափարներն  
արտադրելու բաւական կարողութիւն մը կայ իմ  
մէջս, թէպէտեւ տակաւին անծանօթ ըլլայ ինձ.  
զի յիրաւի մինչեւ ցարդ ինձ այնպէս կ'երեւի՝  
թէ երբ կը ննջեմ, այս գաղափարները կը կազ-  
մուին յիս, առանց իրենց ներկայացուցած ա-  
ռարկայից օգնութեան։ Եւ վերջապէս, ընդու-  
նիմ որ գաղափարներն առարկայներէն յառաջ  
կուգան. սակայն ասկէ հարկաւորապէս չը հե-  
տեւիր՝ թէ առարկայից նման են։ Ընդ հակա-

ուակն , յաճախ շատ օրինակներով ցցուցած եմ՝  
 թէ առարկային եւ իւր գաղափարին մէջ խոր  
 տարբերութիւն կայ . ինչպէս , օրինակի համար ,  
 արեգական վրայ բոլորովին իրարմէ տարբեր  
 երկու գաղափար կը գտնեմ յիս . միոյն ծագումն  
 զգայարանքներէն է , զոր եւ պարտ է եկամուտ  
 գաղափարաց կարգը գասել . այս գաղափարով  
 յանչափս փոքրիկ կ'երեւի արեգակը . միւսոյն  
 ծագումն ալ աստեղագիտութեան սկզբունքնե-  
 րէն է , այսինքն , մի քանի բնածին ծանօթու-  
 թիւններէ . կամ վերջապէս , որ եւ է կերպով  
 ևս կազմած եմ . ասով ալ արեգակն երկրէս քա-  
 նի մը պատիկ մեծ կ'երեւի : Ապաքէն արեգա-  
 կան վրայ յղացած այս կրկին գաղափարներս  
 չեն կրնար երկոքեան 'ի միասին մէկ արեգա-  
 կան նման ըլլալ . արդէն խելքս ալ կը համողէ՝  
 թէ անսմիջապէս արեւուն երեւութէն յառաջ ե-  
 կած գաղափարն ամենէն աւելի աննման է ի-  
 րեն : Այս ամենը բաւական գիտցուցին ինձ՝  
 թէ մինչեւ ցարդ ոչ թէ ստոյդ եւ նախախորհ-  
 եալ դատմամբ , այլ կոյր եւ յանդուգն թելա-  
 զրութեամբ հաւատացեր եմ՝ որ ինձմէ դուրս  
 եւ էութենէս տարբեր բաներ կան եղեր , որ  
 զգայարանացս գործարաններուն միջոցաւ եւ կամ  
 ուրիշ որ եւ է կերպիւ իրենց գաղափարներն ու  
 պատկերներն ինձ զրկելով՝ ձեւերնին կամ նը-  
 մանութիւննին յիս դրոշմած են :

Աւրիշ միջոց մ'ալ կայ իմանալու համար՝  
 թէ արդեօք այն իրաց մէջ , որոց գաղափարնե-  
 րն ունիմ , կան այնպիսիներ՝ որք ինձմէ դուրս  
 գոյ ըլլան , այսինքն , եթէ գաղափարներն՝ իրեւ-  
 խորհելոյ կերպեր նկատենք , մէջերնին տարբե-

բութիւն կամ անհաւասարութիւն չը կենար , եւ ամենքն ալ մի եւ նոյն կերպով ինձմէ յառաջ եկած կ'ըլլան . բայց զանոնք իբրեւ պատկերներ նկատելով , յորոց ոմանք այս , եւ ոմանք ալ այն ինչ իրը կը ներկայացնեն , յայտնի է՝ թէ իրարմէ խիստ շատ կը տարբերին . զի յիրաւի գոյացութիւն ներկայացունող գաղափարներն աւելի բան մ'ունին եւ մէջ ներնին աւելի առարկայական իրականութիւն կը պարունակեն , այսինքն , դոյ կամ կատարեալ ըլլալու աստիճանին աւելի մօտ են քան թէ այն գաղափարները՝ որ եղանակաւորութիւն կամ պարագայ կը ներկայացունեն : Այն գաղափարը , որով գերագոյն , յաւիտենական , անհուն , անփոփոխ , ամենիմաստ , ամենակարող եւ իրմէ դուրս դժնուած բոլոր իրաց արարիչ Աստուածը կ'իմանամ , այս գաղափարը , կ'ըսեմ , ստուգիւ իւր մէջ աւելի առարկայական իրականութիւն ունի քան այն գաղափարները՝ որ հունաւոր դոյացութիւններ կը ներկայացունեն :

Արդ , ընական լոյսը յայտնի կը ցուցանէ՝ թէ առաջին եւ ընդհանուր պատճառին մէջ գոնէ այնշափ իրականութիւն պիտի կենայ , որչափ որ իւր արդիւնքին մէջ կայ : Որովհետեւ արդիւնքն ուրեկէ կրնայ իրականութիւն ընդունիլ՝ թէ ոչ իւր պատճառէն . եւ ինչպէս պատճառը կրնայ իւր չունեցածն իր արդիւնքին տալ : Ասկէ կը հետեւի՝ թէ ոչինչը չը կրնար բան մ'արտադրել . կարելի ալ չէ՝ որ առաւել կատարեալը , այսինքն , աւելի իրականութիւն պարունակողը՝ նուազ կատարելոյն հետեւանքը կամ արդիւնքն ըլլայ : Այս ճշմարտութիւնն ոչ միայն այն սեոի արդեանց

իրականութեան յատուկ է , զոր փիլիսոփայք  
 ներկայ կամ հաւաստի կ'անուանեն , այլ եւ այն  
 գաղափարաց՝ որոց մէջ առարկայական իրակա-  
 նութիւն ըսուածը միայն կայ : Օրինակի համար,  
 քարը՝ որ գոյութիւն չունի , հիմայ ինքնիրմով  
 չը կրնար գոյանալ , մինչեւ չը գոյացունէ զին-  
 քը այն՝ որ իւր մէջ հաւաստեաւ եւ կատարե-  
 լապէս ունի ոչ միայն ինչ որ տարերք են քա-  
 րին բաղադրութեան , այլ եւ անկէ աւելի բան  
 մ'ալ . ջերմութիւնը չը կրնար գոյանալ այն են-  
 թակային վրայ՝ որ արդէն ինք իւրմէն չունէր,  
 մինչեւ որ ջերմութենէն աւելի կատարեալ կար-  
 գի , աստիճանի կամ սեռի մը ներգործութիւնը  
 չ'ըլլայ . այսպէս իմացիք ամենուն համար ալ :  
 Աւելի լաւ բացատրենք . ջերմութեան կամ քա-  
 րին գաղափարն ես չեմ կրնար ունենալ՝ եթէ  
 ինձ տրուած չ'ըլլայ այն պատճառին կողմէն , որ  
 հարկաւ ինք իւր մէջ ջերմութեան կամ քարին  
 վրայ տեսած իրականութեանս չափ իրականու-  
 թիւն պիտի ունենայ . որովհետեւ , թող այն պատ-  
 ճառն իւր հաւաստի կամ ներկայ իրականութիւ-  
 նը գաղափարիս մէջ դրած չ'ըլլայ . հոգ չէ , չը  
 հետեւիր՝ թէ անիկա իրականութիւն չունի . այլ  
 պէտք է գիտնալ՝ որ ամեն գաղափար մտքի ար-  
 դիւնք ըլլալով՝ միայն խորհրդածութենէ կամ  
 մտքէ ընդունած հաւաստի իրականութիւնն ու-  
 նի . վասն զի գաղափարն եղանակաւորութիւն  
 մ'է միայն , այսինքն , խորհրդածութենէ կամ ձե-  
 ւը : Արդ , որպէս զի գաղափար մ'ուրիշ գաղա-  
 փարէ աւելի առարկայական իրականութիւն ու-  
 նենայ , պէտք է ինքն ալ իրականութիւն ու-  
 նենայ ուրիշ այնպիսի պատճառէ , որ գոնէ այն-

չափ հաւաստի իրականութիւն պարունակէ, որ-  
չափ գաղափարը . որովհետեւ եթէ ենթադրենք՝  
թէ գաղափար մը կրնայ իւր պատճառին մէջ չը  
կեցած բանը պարունակել յինքեան, ալէտք է  
ուրեմն որ ասիկա ոչնչութենէ առնու : Բայց  
էութեան այս կերպը՝ որով իրի մը գաղափարն ա-  
ռարկայօրէն կամ ներկայացմամբ է իմացողու-  
թեան մէջ, մրչափ ալ անկատար ըլլայ, սակայն  
ստուգիւ ոչ ոք կրնայ զուրցել՝ թէ էութեան  
այս կերպն ոչինչ է, եւ ոչ հետեւապէս թէ  
այս գաղափարն ոչնչէն կ'առնու իւր ծագումը:  
Անտեղի է նոյնպէս երևակայել՝ թէ գաղափա-  
րաց առարկայական իրականութիւնը հարկաւոր  
չէ՝ որ սոյն գաղափարաց պատճառներուն մէջ  
կենայ հաւաստեաւ կամ իրապէս, այլ սոոկ ա-  
ռարկայօրէն որովհետեւ ինչպէս առարկայաբար  
ըլլալու կերպն ըստ ինքեան գաղափարաց կը  
վերաբերի, նոյնպէս ալ հաւաստեաւ ըլլալու  
կերպն 'ի բնէ գաղափարաց (գէթ առաջին եւ  
գլխաւոր գաղափարաց) պատճառներուն կը պատ-  
կանի, Կարելի է՝ որ գաղափար մ'ուրիշ գա-  
ղափար մը յառաջ բերէ, բայց ասիկա յանհու-  
նըս չըկրնար տարածուիլ . այլ հարկ է վերջապէս  
այնպիսի առաջին գաղափարի մը հասնիլ, որոյ  
պատճառն ըլլայ իբրեւ կաղապար կամ նախա-  
տիպ՝ յօրում ամեն իրականութիւն կամ կատա-  
րելութիւն հաւաստեաւ եւ ստուգիւ պարունա-  
կուած լինի, մինչդեռ այս իրականութիւնն ա-  
ռարկայօրէն կամ ներկայացմամբ է գաղափա-  
րաց մէջ : Այսպէս բնական լոյսը յայտ յանդի-  
ման կը ցցունէ՝ թէ գաղափարներն իմ մէջս են  
իբրեւ պատկերներ կամ նկարներ՝ որք ճշմար-

տիւ իրենց առարկայից կատարելութենէն դիւրաւ կրնան ինկնալ, բայց աւելի մեծ կամ աւելի կատարեալ բան չեն պարունակեր :

Այս բոլոր բաններն որչափ ընդ երկար եւ ուշի ուշով քննեմ, այնչափ ալ աւելի պայծառապէս եւ որոշակի կ'իմանամ իրենց ճշմարտութիւնը : Բայց, վերջապէս, ինչ պիտի եղբակացունեմ այս ամենէն, նմէ իմ գաղափարներէս մին այնպիսի առարկայական իրականութիւն կամ կատարելութիւն մ'ունի՝ որ սոյն այս իրականութիւնը կամ կատարելութիւնն յիս չէ ոչ հաւաստեաւ եւ ոչ կատարելապէս, եւ հետեւաբար այն գաղափարին պատճառն ես չեմ կրնար ըլլալ, ասկէ հարկաւորաբար կը հետեւի թէ աշխարհի մէջ միայն ես չեմ դոյութիւն ունեցող, այլ ուրիշ գոյ էակ մ'ալ կայ՝ որ պատճառն է սոյն գաղափարին, մինչդեռ եմէ այսպիսի գաղափար մը չը դանուի յիա, ինձմէ զատ ուրիշ որ եւ է բանի դոյութիւնն ստուգող եւ հաստատող ապացոյց պիտի չունենամ . որովհետեւ այն ապացոյցներն ուշի ուշով հետազօտած եւ ցարդ մէկ հատ մ'ալ դտած չեմ .

Սրդ, իմ ներսս դտնուած գաղափարաց մէջ այն գաղափարէն զատ՝ որ զիս ինձ կը ներկայացնէ եւ որոյ վրայ դժուարութիւն ծագել չէ կարելի, կայ գաղափար մը՝ որ կը ներկայացնէ Աստուած մը . կան ալ՝ որ անկենդան եւ մարմնական իրեր կը ներկայացնեն . ոմանք՝ հրեշտակներ, այլք՝ կենդանիներ, եւ վերջապէս կան գաղափարներ ալ՝ որ ինձ նման մարդիկ կը ներկայացնեն : Ասկայն դիւրաւ կը ճանչնամ՝ թէ ուրիշ մարդ կամ կենդանի եւ կամ հրեշտակ

ներկայացնող՝ գաղափարները՝ սոսկ Աստուծոյ  
եւ մարմնական իրաց վրայ ունեցած գաղափա-  
րացս բաղադրութեամբ կամ խառնուրդով կըր-  
նան կազմուիլ, թէեւ ինձմէ դուրս ոչ ուրիշ  
մարդ դժնուի աշխարհի վրայ, ոչ մի կենդանի  
եւ ոչ բնաւ հրեշտակ։ Խոկ մարմնական իրաց  
գաղափարներն ամենքն ալ առանց բացառու-  
թեան կրնան ինձմէ յառաջ գալ. որովհետեւ ե-  
թէ զանոնք քաջ դիտեմ եւ քննեմ ճիշդ այն  
կերպով, ինչպէս երկրորդ Խորհրդածութեամբ  
քննեցի մեղրամոմոյ գաղափարը, անոնցմէ խիստ  
քիչերը պիտի կարենամ պայծառապէս եւ որո-  
շակի իմանալ, որպիսիք են մեծութիւնը կամ  
յերկայնութիւն, 'ի լայնութիւն կամ 'ի խորու-  
թիւն տարածումը, այս տարածութեան ձեւը,  
զանազան կերպերով ձեւաւորեալ մարմնոց դիր-  
քըն եւ սոյն գրից շարժումը կամ փոփոխութիւ-  
նը, որոց վրայ կրնամք յաւելուլ նաև գոյա-  
ցութիւն, տեւողութիւն եւ թիւ։ Քայլ, լոյս,  
գոյն, ձայն, հոտ, համ, ջերմութիւն եւ շօշափելեաց  
տակ իյնող այլ որակութիւնք այնչափ մթին եւ  
շփոթ են մտքիս մէջ, որ չը դիտեմ, ճշմարիտ  
են թէ սուտ. այսինքն թէ սոյն որակութեանց  
վրայ ունեցած գաղափարներս իրական բանե-  
րու գաղափարներ են, թէ անդոյ եւ ցնորական  
էակներ կը ներկայացնեն։ Զի թէպէտեւ, ինչ-  
պէս յառաջ ըսկ, բուն եւ ճշմարիտ ստութիւ-  
նը դատմանց մէջ միայն տեղի կ'ունենայ, սա-  
կայն կարելի է՝ որ գաղափարաց մէջ ալ նիւթա-  
կան ստութիւն մտնէ, երբ ոչինչն իբրեւ ինչ  
ներկայացնեն։ Օրինակի համար, ջերմութեան  
եւ ցրտոյ վրայ ունեցած գաղափարներս այնչափ

աղօտ եւ շփոթեն՝ որ չեն կրնար գիտցունել՝ թէ ցուրտը ջերմութեան պակասութիւնն է, թէ ջերմութիւնը՝ ցրտոյ, կամ թէ ջերմութիւն եւ ցուրտ իրական հանգամանքներ են, թէ ոչ Գաղափարները պատկերներ ըլլալով՝ հարկաւ բան մը պիափ ներկայացնեն. եթէ ցուրտը ջերմութեան պակասութիւնն է ըսելը ճշմարիտ է, կըրնանք սուտ անուանել այն գաղափարը՝ որ ցուրտըն իրեւ իրական եւ դրական բան կը ներկայացնէ. այսպէս իմացիր ամեն ուրիշ իրաց համար ալ : Բայց, ճիշդը խօսելով, պէտք չէ ինձմէ դատ ուրիշ հեղինակ ճանչնամ անոնց. որովհետեւ եթէ այս գաղափարները սուտ են, ըսել կ'ուզեմ, անգոյ իրեր կը ներկայացնեն, ըլնական լոյսը կը ճանչցունէ՝ թէ յոչնչէ յառաջ կուգան, այսինքն թէ այս գաղափարները կարու եւ անկատար բնութիւն մը ունենալուս համար կան յիս. իսկ եթէ ճշմարիտ են, սակայն, որովհետեւ այնչափ քիչ իրականութիւն կը ցուցնեն՝ որ ներկայացեալ իրը յոչէութենէ չեմ կրնար զանազանել, ուստի ինչու անոնց հեղինակն ես սիրտի չըլլամ:

Իսկ մարմնական իրաց վրայ առած պայծառ եւ որոշ գաղափարներէս ոմանք՝ ինքնութեանս վրայ ունեցած գաղափարէս ծագումն կ'առնուն, ինչպէս են գոյացութեան, տեւողութեան, թըւոյ եւ այլ սոցին նման իրաց վրայ ունեցած գաղափարներս. Որովհետեւ երբ կը մտածեմ՝ թէ քարը գոյացութիւն մը կամ ըստ ինքեան գոյանալու կարող բան մ'է. եւ թէ ես ինքնին գոյացութիւն մ'եմ, թէեւ լաւ զիտեմ՝ որ ես խորհող բան մ'եմ եւ տարածութիւն չունիմ եւ

թէ ընդ հակառակն քարն ալ տարածական է եւ  
չը խորհիր , եւ այսպէս սոյն երկու ըմբռնում-  
ները ծայրէ 'ի ծայր կը տարբերին 'ի միմեանց, այ-  
սու ամենայնիւ սա կէտին մէջ կը համաձայնին՝  
թէ երկոքին իսկ գոյացութիւն կը ներկայացը-  
նեն : Նմանապէս , երբ կը մտածեմ՝ թէ հիմայ  
եմ, ասկէ զատ կը յիշեմ նաեւ որ առաջ ալ էի,  
եւ թէ շատ մ'իրարմէ տարբեր խորհուրդներ  
կը զղանամ՝ որոց թիւն իսկ գիտեմ, այն ատեն  
թուոյ եւ տեւողութեան գաղափարները կ'ստա-  
նամ՝ զորս կրնամյետոյ ամեն ուղած բաներուս  
ալ վոխանցել : Իսկ այն որակութիւնները՝ յորոց  
կը կազմուին մարմնական իրաց գաղափարները,  
որպիսիք են տարածութիւն , ձեւ , դիրք եւ  
շարժումն , այս գաղափարները , կ'ըսեմ, ստու-  
գիւ իրապէս չը կան յիս , զի ես խորհող բան  
մ'եմ . բայց որովհետեւ գոյացութեան կերպեր  
միայն են ասոնք եւ ես ինքնին գոյացութիւն  
մ'եմ , ուստի կ'երեւի՝ թէ այս գաղափարները  
կրնամ կատարելապէս պարունակիլ յիս :

Աստուծոյ գաղափարը միայն կը մնայ , որոյ  
մէջ դիտել պէտք է՝ թէ կայ արդեօք այնպիսի  
կէտ մը՝ որ չը կարենայ ինձմէ յառաջ գալ : Աս-  
տուած ըսելով՝ կ'իմանամ անհուն , յաւիտենա-  
կան , անփոփոխ , անկախ , ամենապէտ եւ ամե-  
նակարող էութիւն մը , յորմէ ես եւ այլ ամեն  
ինչ ( եթէ ստուգիւ գոյ են ) ստեղծուած եւ  
յառաջ եկած են : Արդ , այս մեծ ու գերազանց  
կատարելութեանց վրայ ո՞րչափ ուշի ուշով մտա-  
ծեմ, այնչափ աւելի կը համոզուիմ՝ թէ նորա վր-  
րայ ունեցած գաղափարս ինձմէ ծագած չէ : Եւ,  
հետեւապէս, հարկաւ սա եղբակացութիւնն առ-

ջեւնիս կ'ելնէ՝ թէ գոյ է Աստուած · որովհետեւ եթէ գոյացութիւն մ'ըլլալէս գոյացութեան դաղափար ունենալս հետեւի ալ , անհուն գոյացութեան դաղափարը պիտի չունենայի ես , ես , որ հունաւոր էակ եմ , եթէ անհունին դաղափարը ճշմարտապէս անհուն էակէն չըդրոշմուէր մտացս մէջ :

Պէտք չէ երեւակայեմ՝ թէ անհունին դաղափարն ոչ թէ ճշմարիտ դաղափարէ մը , այլ հունաւորին ժխտականէն ունիմ . ինչպէս դադարն ու խաւարը շարժման եւ լուսոյ պակասութենէն կ'իմանամ , որովհետեւ ընդ հակառակն աւելի իրականութիւն ունի անհուն գոյացութիւնը քան թէ հունաւորն եւ կերպով մը աւելի յառաջ ունիմ անհունին դաղափարը քան հունաւորինը . զի կարելի՞ էր որ դիտնայի՝ թէ կը տարակուսիմ , կը բաղձամ , այսինքն , բանի մը պէտք ունիմ , կատարեալ չեմ , եթէ ինձմէ աւելի կատարեալ էակի դաղափարը չունենայի . ոչ ապաքէն զիս անոր հետ բաղդատելով է՝ որ կը ճանչնամ իմ բնութեանս պակասութիւնները :

Նոյնպէս չենք կրնար ըսել՝ թէ Աստուծոյ այս դաղափարը նիւթապէս սուտ է , եւ , հետեւաբար , կարելի ալ չէ որ ոչնչութենէ առած ըլլանք , այսինքն թէ այս դաղափարը պակասութիւն ունենալուս համար կայ յիս , ինչպէս երբեմն ըսած եմ ցրտոյ , ջերմութեան եւ ուրիշ ասոնց նման իրաց վրայ ունեցած դաղափարներուս համար . որովհետեւ . ընդ հակառակն , այս դաղափարն ուրիշ ամեն դաղափարէ աւելի պայծառ , որոշ եւ առաւել առարկայական իրականութիւն պարունակելով՝ չը կայ բնաւ չ դաղա-

փար մը՝ որ ըստ ինքեան ասկէց աւելի ճշմարիտ ըլլայ եւ մէջը ստութիւն եւ մոլորութիւն չը դանուի :

Այս գերազոյն կատարեալ եւ անհուն կակին գաղափարը, կ'ըսեմ, խիստ ճշմարիտ է . որովհետեւ գուցէ կարենամք այնպէս երեւակայել՝ թէ այսպիսի էակ մը դոյութիւն չունի, աակայն սա անուրանալի է՝ թէ իւր գաղափարն իրական բան մը չը ներկայացնէր, ինչպէս երբեմբն ցրաոյ գաղափարին համար զուրցած եմ : Այս գաղափարը միանդամայն խիստ պայծառ եւ խիստ որոշ է. զի մեր մտաց իմացած ամեն իրական եւ ճշմարիտ բան, որ կատարելութիւն կը պարունակէ, կատարելապէս այս գաղափարին մէջ պարունակուած եւ ամփոփուած է : Եւ ասիկա ճըշմարիտ ըլլալէ չը դադրիր, թէ եւ անհունն եւ տակաւին իւր մէջ գտնուած անթիւ բաները չը կարենամ հասկնալ եւ ոչ իսկ մաօք ըմբռնել . որովհետեւ բնականաբար հունաւոր եւ սահմանափակ էակ մը չը կընար զանհունն հասկնալ. հերիք է որ ասիկա լաւ դիտնամ եւ դատեմ՝ թէ ամեն պայծառապէս իմացուած եւ կատարելութիւն պարունակող բան հաւաստեաւ եւ կատարելապէս կայ յԱստուած, որպէս զի Աստուծոյ վրայ ունեցած գաղափարս մտացս մէջ գտնուած միւս բոլոր գաղափարներէն աւելի ճշմարիտ, աւելի պայծառ եւ աւելի որոշ ըլլայ :

Բայց թերեւս երեւակայածէս աւելի բան մ'եմ, եւ Աստուծոյ մը ընութեան ստորոգած բոլոր կատարելութիւններս ալ ըստ մասնէ կան իմ մէջս զօրութեամբ, թէպէտեւ տակաւին չ'արտադրուին եւ իրենց գործերովն յերեւան չը

գան : Յիրաւի , վործով կը տեսնեմ՝ որ իմ ծա-  
նօթութիւնս առ վոքր վոքր կ'առաւելու եւ կը  
կատարելադործուի , եւ անարդել յանհունս  
կ'ընդարձակի . արդ , քանի որ այսպէս է , ին-  
չու այս միջոցաւ պիտի չը կարենամ աստուա-  
ծային բնութեան միւս ամեն կատարելութիւն-  
ներն ալ ձեռք բերել . եւ , վերջապէս , այս կա-  
տարելութիւններն ստանալու կարողութիւնս (ե-  
թէ ստուգիւ այս կարողութիւնը կայ այժմ յիս )  
ինչու այն կատարելութեանց դաղափարներն ար-  
տադրելու կարող պիտի չըլլայ : Սակայն 'ի մօսոց  
քննելով , ասոր ալ անկարելիութիւնը կը ճանչ-  
նամ . որովհետեւ , նախ՝ թէպէտ եւ ստուգիւ իմ  
ծանօթութիւնս ամեն օր կատարելութեան նոր  
նոր աստիճաններ ստանայ եւ շատ մը բաներ ըը-  
նութեանս մէջ կենան զօրութեամբ , առանց  
առակաւին իրապէս կենալու , այսու ամենայնիւ  
այս ամեն կատարելութիւնները բնաւ մէկ կեր-  
պով յարաբերութիւն չունին Աստուածութեան  
վրայ ունեցած դաղափարիս հետ , յորում ամեն  
բան իրապէս եւ արդեամբ է , եւ ոչ երբէք  
զօրութեամբ : Նոյն իսկ ծանօթութեանս առ  
տակաւ տակաւ եւ աստիճանաբար առաւելուն  
ոչ ապաքէն անկատարութեան ստոյդ եւ անսր-  
իսալ ապացոյց մ'է : Աւելին կայ . իրաւ է որ  
ծանօթութիւնս ուն ուն կ'աւելնայ , բայց սա  
ալ ճշմարիտ է որ մինչեւ յանհունս չը կրնար տա-  
րածուիլ . զի որչափ դէպ 'ի կատարելութիւն  
դիմէ , տակաւին շարունակ կատարելադործուե-  
լու պէտք ունի : Սակայն Աստուած անչափ եւ  
անսահման կատարեալ է եւ կարելի չէ իւր դե-  
րագոյն կատարելութեան վրայ բան մ'աւելցու-

նելլ : Վերջապէս , աղէկ կը հասկնամ՝ որ գաղափարի մ'առարկայական էութիւնն իրական կամ հաւաստի էակէ մը միայն կընայ յառաջ գալ եւ ոչ թէ լոկ զօրութեամբ գոյ եղող էակէ մը՝ որ , ճիշդը խօսելով , ոչինչ է :

Ուշի ուշով խորհրդածող մարդիկ բնական լուսոյ միջոցաւ կրնան դիւրաւ ճանչնալ այս ամենը . բայց երբ ուշադրութիւննիս քիչցունենք , զգալի իրաց պատկերները մտքերնիս կը մթագնին եւ կը կուրցնեն , որով դիւրաւ չենք յիշեր՝ թէ ինչ պատճառաւ . քան զիս կատարեալ էակի մը վրայ ունեցած գաղափարս պէտք է՝ որ հարկաւորաբար աւելի կատարեալ էակէ մը զրուած ըլլայ յիս : Վասն որոյ կուզեմ աւելի հեռին երթալ եւ դիտել՝ թէ ես՝ որ Աստուծոյ դաղափարն ունիմ , պիտի կրնամ գոյ ըլլալ , եթէ Աստուած չը կենայ : Բայց կը հարցունեմ , որմէ պիտի ունենամ գոյութիւնս . թերեւս ինձմ՞ կամ ծնողքէս եւ կամ Աստուծմէ նուազ կատարեալ ուրիշ պատճառներէ . որովհետեւ կարելի չէ իրմէ աւելի կատարեալ եւ ոչ իսկ հաւասարը . մտածել : Արդ , եթէ ուրիշ որ եւ է բանէ անկախ ըլլամ եւ ես իմ էութիւնս արտազրեմ , բնաւ բանի մը վրայ պիտի չը տատամսէի , բաղձանք պիտի չ'ունենայի , մէկ խօսքով , ամեն կատարելութիւն պիտի ունենայի . որովհետեւ ինչ բանի վրայ որ գաղափար ունիմ՝ ես ինձ տուած պիտի ըլլայի , որ ըսել է Աստուած պիտի լինէի : Մտքէս անգամ անցնելու չեմ՝ թէ ունեցածներէս դժուար են ունենալիքներս , որովհետեւ ինձ նման խորհող էակի մը յոչնչէ ելնելի աւելի գժուարին է , քան իւր լոյսերն եւ ծանօթութիւններն ստա-

նալը, որք նոյն գոյացութեան պատահական հանգամաննքներն են . եւ ստուգիւ եթէ ես իմ էութեանս պատճառ ըլլամ, շատ դիւրաւ պիտի ունենամ այն ամեն բաները՝ որք ծանօթութեանց անհունութիւն մ'են, բայց իմ բնութիւնս զուրկ մնացած է : Եթէ ես իմ էութեանս հեղինակն ըլլամ, Աստուած էակին վրայ ինչ գաղափար որ կրնամ ունենալ եւ ունիմ, բոլորն ալ պիտի ունենայի . վասն զի ալ ինձ համար բան մը պիտի չը մնար՝ զոր ընելու եւ ունենալու դժուարութիւն կրէի . եւ եթէ դժուարութիւն մը կենար, անմիջապէս իմ կարողութիւնս ծայր մը գտած պիտի ըլլար : Դիցուք թէ այնպէս էի արդէն ալ ինչպէս որ եմ հիմայ, սակայն գարձեալ պիտի չը կարենամ խոյս տալ սա խմաստասիրութեան առջեւէն՝ որ կը ճանչցունէ՝ թէ՛ի հարկաւորութենէ է՝ որ Աստուած իմ էութեանս հեղինակն ըլլայ . որովհետեւ կենացս բոլոր շարունակութիւնն անբաւ մասերու բաժնուած է, որոց մէկը միւսէն բնաւ կախումն չունի, այնպէս որ հիմայ ապրիլս քիչ մ'յառաջ ապրելէս կախումն չունի. պատճառ մ'ալ պէտք է՝ որ այժմ խակ նոր ըստեղծէ, ըսել կ'ուզեմ, պահպանէ : Ապաքէն ժամանակի բնութիւնը դիտող ամեն ուշադիր մարդ կրնայ լաւ խմանալ՝ թէ գոյացութիւն մը ժամանակի ամեն վայրկեաններէ ալ անցնելու համար նորէ նոր ստեղծելու կարող զօրութեան մը պէտք ունի . բնական խելքը կ'ուսուցանէ՝ թէ ստեղծել եւ պահպանել մի եւ նոյն բանն են, տարբերութիւնը միայն մեր խորհելու կերպին մէջ է : Հիմայ հոս հարցունել միայն կը մնայ՝ թէ ես ունիմ այնպիսի կարողութիւն, որով հիմակուան կետնքս

վայրկեան մը վերջն ալ ունենամ։ Որովհետեւ ես  
խորհող էակ մ'եմ (կամ գէթ որովհետեւ ցարդ  
խնդիրը բուն իմ էութեանս այս մասին վրայ է)՝  
եթէ այսալիսի կարողութիւն մը վրաս կենար, ես  
պիտի զգայի, բայց չեմ զգար բնաւ, ուրեմն  
ինձմէ տարբեր էակէ մը կախեալ եմ։

Բայց դուցէ այն էակը՝ որմէ կախումն ու-  
նիմ՝ Աստուած չէ, եւ թէ ծնողքէս կամ Աս-  
տուծմէ նուազ ուրիշ պատճառներէ յառաջ եւ-  
կած եմ։ Ամենեւին. կարելի բան չէ. որովհե-  
տեւ, ինչպէս առաջ ըսի, խիստ յայսնի է թէ  
ամեն ինչ որ ունի արդիւնքը, պիտի ունենայ  
պատճառն ալ։ Եւ սակայն, վասն զի ես բան  
մ'եմ՝ որ կը խորհիմ եւ Աստուծոյ դաղափար  
ունիմ, ինչ բան որ պատճառ է իմ էութեանս,  
հարկաւ նա ալ խորհող բան մ'է եւ պիտի ու-  
նենայ այն ամեն կատարելութեանց դաղափար-  
ները, զորս ես Աստուծոյ կ'ստորոգեմ։ Յետոյ  
կրնամ հետազօտել՝ թէ այս պատճառն իւր ծա-  
դումն եւ գոյութիւնն իրմէն թէ ուրիշէն ունի.  
Եթէ իրմէն ունի, յառաջուց մէջ բերած պատ-  
ճառներէս կամ ապացոյցներէս կը հետեւի՝ թէ  
այն է Աստուածը. որովհետեւ ինքնին էանալու-  
եւ. գոյանալու զօրութիւն ունենալուն համար,  
՚ի հարկէ պիտի ունենայ այն ամեն կատարելու-  
թիւններն ալ՝ որոց դաղափարն ունի, այսինքն,  
այն ամեն կատարելութիւնները՝ որք կան յԱստո-  
ւած։ Եթէ ասիկա ալ իւր էութիւնն ուրիշէն կ'ըն-  
դունի, դարձեալ պիտի փնտունք՝ թէ անիկա  
ալ իւրմէն թէ ուրիշէն ունեցաւ իւր էութիւնը,  
մինչեւ. որ աստիճանէ յաստիճան վերանալով,  
վերջապէս, վերջին պատճառը այսինքն է զԱս-

տուած՝ դտնեմ։ Այս ալ յայտնի է՝ որ յայսմ  
անհուն յառաջասութիւն չը կրնար ըլլալ, ո-  
րովհետեւ խնդիրը միայն զիս դոյացունող պատ-  
ճառը գտնելուն վրայ չէ, այլ եւ հիմայ ալ պահ-  
պանող պատճառը գտնելու վրայ։

Կարելի չէ նոյնպէս ենթադրել՝ թէ գուցէ  
շատ մը պատճառներ իրար գալով էութիւնս  
արտադրած են, եւ թէ Աստուծոյ ստորոգած  
կատարելութեանցս միոյն գաղափարն այս ինչ,  
եւ միւսոյն գաղափարն ալ այն ինչ պատճա-  
ռէն ընդունած եմ, այնպէս որ այս ամեն կա-  
տարելութիւններն ստուգիւ տիեղերաց մէկ մա-  
սին մէջ կան, բայց մէկ առարկայի, այսինքն,  
Աստուծոյ վրայ ամփոփուած չեն։ Որովհետեւ  
ընդ հակառակն, Աստուծոյ կատարելութեանց  
զլխաւորներէն մին է իւր միութիւնը, պարզու-  
թիւնն եւ անբաժանելիութիւնը։ եւ արդարեւ,  
Աստուծոյ բոլոր կատարելութեանց միութեան  
գաղափարը գրուած չէ զիս այնպիսի պատճառէ-  
մը՝ որմէն ընդունած չըլլամնաեւ միւս ամեն  
կատարելութեանց գաղափարներն ալ։ զիս այն  
գաղափարը՝ որ այս բոլոր կատարելութիւններն  
յիրար միացած եւ անբաժան ըմբռնել կուտայ  
ինձ, միայնգամայն անոնց ինչ ըլլալը կը դիտ-  
ցունէ եւ ըստ իմիք կը ճանցունէ իսկ։

Վերջապէս ծնողք՝ որ իմ ծննդեանս պատ-  
ճառ կը համարուին, թէպէտ եւ սառուգիւ զիս  
ծնած ըլլան, սակայն առկէ չը հետեւիր՝ թէ ի-  
րենք են զիս պահպանողը, կարելի ալ չէ՝ որ  
զիս ստեղծած եւ յառաջ բերած լինին, քանի  
որ խորհող բան մ'եմ։ սա միայն ճշմարիտ է՝  
որ ծնողք իմ ծննդեանս կը նպաստեն եւ մի քա-

նի տրամադրութիւններ կուտան այն նիւթոյն՝  
յորում պարունակուած է ինքնութիւնս, այսին-  
քըն միաքա՛ զոր միայն ինքնութեանս տեղ կ'առ-  
նում այժմ։ Բայց աստանօր ծնողացս նկատմամբ  
գժուարութիւն չը ծաղիր, եւ պէտք է հարկա-  
ւորաբար եղրակացունել՝ թէ միայն գոյութիւն  
ունենալէս եւ գերազոյն կատարեալ էակի մը,  
այսինքն, Աստուծոյ գաղափարն իմ մէջս կենա-  
լէն յայտնապէս կ'ապացուցուի Աստուծոյ գո-  
յութիւնը։

Հիմայ կը մնայ միայն քննել՝ թէ ինչ կեր-  
պով ստացեր եմ ես այս գաղափարը. որովհե-  
տեւ զգայութեանց ձեռօք ընդունած չեմ, եւ  
ոչ խակ առանց իմ ուզելուս ինձ ներկայացած է,  
ինչպէս սովորաբար զգալի իրաց գաղափարնե-  
րուն կը պատահի, երբ զգայարանաց արտաքին  
գործարաններուն կը ներկայանան կամ ներկա-  
յանալ կը թուին. նաեւ մտացս ծնունդը կամ  
կեզծիքն ալ չէ, որովհետեւ չեմ կրնար վրան  
բան մ'աւելցունել կամ պակսեցունել. հե-  
տեւապէս սա միայն պիտի ըսեմ՝ թէ այդ գա-  
ղափարն սաեղծուած ատենս՝ ընդ իս ծնած եւ  
արտադրուած է, ինչպէս է ինքնութեանս գա-  
ղափարը։ Ապաքէն տարօրինակ բան մ'ըսած  
չեմ ըլլար, երբ զուրցեմ՝ թէ Աստուծած զիս ըս-  
տեղծած ժամանակ այս գաղափարն իմ ներսս  
հաստատած է, որպէս զի իբրեւ դրոշմն ար-  
ուեստագործին իւր արարածոյն վրայ տպաւո-  
րուած ըլլայ, եւ հարկաւոր ալ չէ՝ որ այդ դը-  
րոշմը գործէն տարբերի. այլ որովհետեւ Աս-  
տուծած զիս ստեղծած է, ուստի կարի հաւա-  
տալի է՝ թէ ըստ իմիք զիս ըստ իւրում պատ-

կերի եւ նմանութեան ստեղծած է . եւ այս նը-  
 մանութիւնը՝ յորում Աստուծոյ գաղափարը պար-  
 փակեալ է , կը ճանչնամ այն կարողութեամբ՝  
 որով ինքզինքս կը ճանչնամ , այսինքն թէ երբ  
 ես իմ վրայ խորհրդածեմ , ոչ միայն կ'իմանամ՝  
 թէ անկատար , թերի եւ ուրիշէն կախումն ու-  
 նեցող բան մ'եմ , եւ անդադար քան զիս ա-  
 ռաւել լաւագոյն եւ մեծագոյն բանի մը կը ձըգ-  
 տիմ եւ կը բաղծամ , այլ միանգամայն կ'իմա-  
 նամալ՝ թէ այս ամեն մեծամեծ բաները՝ որոց կը  
 ցանկամ եւ գաղափարներնին ունիմ ես իմ մէ-  
 ջըս՝ կան յԱստուած՝ որմէ կախեալ եմ՝ ոչ ա-  
 նորիշ իմն եղանակաւ եւ միայն զօրութեամբ ,  
 այլ արդեամբք իսկ կը վայելէ զանոնք իսկապէս  
 եւ անչափապէս , ինչպէս որ աստուած էակի  
 մ'արժան է : Եւ Աստուծոյ գոյութիւնն ապա-  
 ցուցանելու համար աստանօր մէջ բերած ձեռ-  
 նարկութեանս բովանդակ ուժն եւ հաստատու-  
 թիւնը յայսմ է՝ որ կը ճանչնամ՝ թէ անկարելի  
 էր որ բնութիւնս ըլլար այնպէս , ինչպէս որ է ,  
 այսինքն թէ Աստուծոյ գաղափարը չէի կրնար  
 ունենալ , եթէ ճշմարտիւ Աստուած դոյ չ'ըլ-  
 լար . այն Աստուածը , կ'ըսեմ , որոյ գաղափարը  
 կայ յիս եւ ունի յինքեան այն ամեն բարձր եւ  
 գերագոյն կատարելութիւնները՝ որոց խուն ինչ  
 զաղափարը կայ մտքերնուս մէջ . սակայն չենք  
 կրնար հասկնալ զԱստուած՝ որ ո՛ եւ է թերու-  
 թեան ենթակայ չէ , եւ յորում չը գտնուիր ա-  
 մեն ինչ որ դոյզն ինչ անկատարութիւն կ'են-  
 թաղրէ . ասկէ բաւական յայտնի կ'երեւի՝ թէ  
 Աստուած չը կրնար խարել , զի բնական լոյսը  
 կ'ուսուցանէ՝ թէ խարէութիւնը հարկաւորաբար

թերութենէ կախումն ունի :

Բայց , ասիկա ուշի ուշով քննելէ եւ ասկէ ծագելիք ուրիշ ճշմարտութեանց դիտողութեան անցնելէ յառաջ , խիստ յարմար կը դատեմ առ ժամանակ մի հոս կանգ առնուլ եւ այս ամենա կատարեալ Աստուծոյն վրայ խորհրդածել , 'ի դէպ ժամու իւր սքանչելի ստորոգելիքները կըշուռել , այս անսահման լուսոյն անհամեմատ դեղեցկութիւնը դիտել , հիանալ եւ երկրազագել , զէթ յիշեալ գեղեցկութենէն շլացեալ մտացս կարողութեան զօրելուն չափով : Որովհետեւ ինչ պէս 'ի հաւատոյ կ'ուսանիմք՝ որ հանդերձեալ կենաց գերագոյն երջանկութիւնն այս աստուածային մեծվայելչութեան վրայ մտածելուն մէջնէ , այսպէս ալ այժմէն իսկ դիտեմք՝ որ նմանօրինակ խորհրդածութեամբ՝ թէպէտեւ խիստ անկատար , սոյն կենաց մէջ մեր բերկրութեանց ամենէն մեծագոյնը կը վայելենք :



## ԽՈՐՀՈՒԱԾՈՒԹԻՒՆ Դ.

Ի ՎԵՐԱՅ ՃՇՄԱՐՏԻ ԵՒ ՍՏՈՅ

Որովհետեւ նախընթաց Խորհրդածութեանց  
մէջ միտքս զգայարանքներէս հեռացուցի , և եւ  
կարի ճշդապէս դիտեցի՝ թէ մարմնական իրաց  
նկատմամբ որչափ քիչ բան դիտենք , այնչափ  
աւելի շատ դիտեմք մարդկային մտաց վրայ եւ  
ասկէ ալ աւելի շատ Աստուծոյ վրայ , ուսափ  
դիւրաւ պիտի կարենամ այժմ միտքս զգալի  
կամ երեւակայական իրաց նկատողութենէն հե-  
ռացունել եւ ամեն տեսակ նիւթերէ պարզու-  
ած լոկ իմացական իրաց վրայ դարձունել : Եւ,  
արդարեւ , մարդկային մտաց վրայ ունեցած գա-  
ղափարս՝ որ խորհող եւ երկայնութիւն , լայ-  
նութիւն , խորութիւն եւ տարածումն չունեցող  
բան մ'է եւ ամենեւին անմասն կը գտնուի՝ ի  
մարմնոյ որակութեանց , ամեն տեսակ մարմնա-  
կան իրաց գաղափարէն անհամեմատ որոշ է :  
Խակ երբ կը նայիմ՝ որ կը տարակուսիմ , այսին-  
քըն , թերի եւ ուրիշէն կախեալ եմ , կատարեալ  
եւ անկախ էակին , այն է Աստուծոյ գաղափա-  
րը վերջին աստիճան պայծառ եւ որոշակի յան-  
դիման կ'ըլլայ մտացս . եւ որովհետեւ այս գա-  
ղափարը կայ յիս , կամ ես եմ եւ կամ դոյ եմ ,  
ես՝ որ այն գաղափարն ունիմ , ճշդիւ կ'եզրա-  
կացունեմ՝ թէ դոյ է Աստուծած , եւ թէ կենա-  
ցըս բոլոր վայրկեաններուն մէջ իսպառ ՚ի նմա-  
նէ կախումն ունի գոյսեթիւնս , մինչ զի չեմ

կարծեր՝ որ մարդկային միտքը քան զայս՝ առաւել ստոյդ եւ որոշ բան մի կարհնայ ճանաչել : Արդէն իսկ կ'երեւի՝ թէ այնպիսի շաւիղ կամ մեթոտ մը ձեռք բերած եմ՝ որ գիտութեան եւ իմաստութեան բոլոր գանձերն իւր մէջ պարունակող ճշմարտին Աստուծոյ հայեցողութենէն՝ տիեզերաց մէջ գտնուած միւս իրաց ծանօթութեան պիտի առաջնորդէ մեղ :

Նախ, գիտեմ՝ թէ անկարելի է՝ որ Աստուած զիս խարէ, վասն զի չը կայ նենգութիւն կամ խարէութիւն՝ յորում տեսակ մ' անկատարութիւն չը գտնուի . եւ թէպէտ կարենալ խարել ճարտարութեան կամ կարողութեան նշան ըլլալ կը թուի, այսու ամենայնիւ խարել ուզել անշուշտ տկարութիւն կամ խորամանգութիւն կ'ենթադրէ . ուրեմն յԱստուած խարէութիւն կենալ չէ կարելի : Երկրորդ, անձնական փորձով գիտեմ՝ թէ դատելոյ կամ ճշմարիտը սուտէն զանազանելոյ կարօղութիւնն ունիմ՝ զոր անտարակոյս միւս բոլոր ունեցածներուս հետ յԱստուծոյ ընդունած եմ : Որդ, որովհետեւ կարելի բան չէ՝ որ Աստուած զիս խարել ուզէ, ուստի ստուզիւ ես ինքնին պիտի չը որխալիմ բնաւ, եթէ յիշեալ կարողութիւնս լաւ գործածեմ :

Այս ինդրոյն վրայ բնաւ տարակոյս պիտի չը մնայր մաքերնուս մէջ, եթէ կարելի ըլլար սա եզրակացնելը՝ թէ ուրեմն երբէք պիտի չը խաբուիմ : Որովհետեւ եթէ ամեն ինչ որ կայ յիս, Աստուծմէ կուզայ եւ եթէ սխալելու կարողութիւն տուած չէ ինձ, պէտք է որ ամենեւին չը խարուիմ : Ճշմարիտ է՝ որ եթէ սոսկ

Աստուծմէ եկած նկատեմ ինքզինքս , եւ բոլորովին իւր կողմը դառնամ , եւ ոչ մէկ ստութեան կամ մոլորութեան պատճառ կը դանեմ յիս . բայց երբ ինքզինքս քննեմ , փորձով կը ճանչնամ՝ թէ անհուն մոլորութեանց ենթակայ եմ՝ որոց պատճառն հետազօտած ատենս , կը դիտեմ՝ թէ ոչ միայն Աստուծոյ , կամ լաւ եւս , գերագոյն կատարեալ Եակին իրական եւ դրական դաղափարը կը ներկայանայ մտացս , այլ նաև , այսպէս ըսենք , ոչնչին , այսինքն , ամեն տեսակ կատարելութենէ խսպառ զրկելոյն ժըխտական դաղափարն ալ . եւ թէ ես Աստուծոյ եւ ոչնչին մէջ տեղն եմ , այսինքն , այնպիսի կերպով մը գերագոյն Եակին եւ ոչ—Եակին միշավայրը զրուած եմ՝ որ ստուգիւ ոչինչ չը կըրնար մոլորցնել զիս , քանի որ գերագոյն Եակէն ստեղծուած եմ : Եսկ եթէ իրրեւ ոչնչին կամ չեակին ըստ իմիք հաղորդ նկատեմ ինքզինքս , այսինքն , թէ ես գերագոյն Եակը չեմ եւ շատ իրեր ինձմէ կը պակասին , այն ատեն անհուն թերութեանց տրամադիր կը դանենմ ինքզինքս , որով եւ խաբուելուս վրայ բնաւ չեմ զարմանար : Այսպէս մոլորութիւնն իւր բուն էութեանը մէջ նկատելով , կը ճանչնամ՝ որ ոչ թէ Աստուծմէ կախումն ունեցող իրական բան մ'է , այլ սոսկ պակասութիւն կամ թերութիւն մը . եւ սակայն հարկ չը կայ՝ որ սխալելու յատուկ մամնաւոր կարողութիւն մը տուած ըլլայ Աստուծած մարդուս , զի խարուելնուս պատճառն այն է՝ որ ճշմարիտը սուտէն որոշելու համար յԱստուծոյ ընդունած կարողութիւննիս հունաւոր է :

Այսու ամենայնիւ ասիկա ըստ ամենայնի գոհ

չըներ զիս . որովհետեւ մոլորութիւն ըսածնիս  
պարզ ժխտում մը չէ , այսինքն , ինձ սեփական  
չեղած կատարելութեան մը թերութիւնը կամ  
պակասը չէ , այլ այնպիսի ծանօթութենէ զըր-  
կուիլ մ'է՝ զոր պէտք էր ունենայի : Արդ , Աս-  
տուծոյ բնութիւնը գիտած ատենա՝ անկարելի  
կը թուի՝ թէ Աստուած այնպիսի կարողութիւն  
մը դրած ըլլայ իմ մէջս՝ որ իւր սեռին մէջ կա-  
տարեալ չը լինի , այսինքն , իրեն յատուի կա-  
տարելութենէ մը զուրկ գտնուի . որովհետեւ  
եթէ որչափ հմուտ ըլլայ արուեստադէտն , այն-  
չափ ալ իւր ձեռագործները կատարեալ եւ ան-  
թերի կ'ըլլան ըսելը ճշշմարիտ է , ուրեմն տի-  
եղերաց այս գերագոյն Արարչէն ստեղծուած  
ինչ բան կայ՝ որ կատարեալ եւ իւր մասանց  
մէջ ամբողջապէս անթերի չ'ըլլայ : Ապաքէն  
տարակոյս չը կայ՝ թէ Աստուած կրնար բնաւ չը  
խաբուելու վիճակի մէջ ստեղծել զիս . ստոյդ  
ալ է՝ որ Աստուած միշտ լաւագոյնը կը կամի ,  
իսկ արդ խաբուիլը լաւագոյն է թէ չը խաբո-  
ւիլը :

Ասիկա ուշի ուշով քննած ատենա՝ նախ  
միտքս կուգայ՝ թէ Աստուծոյ գործոց պատճա-  
ռը չը կարենալ հասկնալուս վրայ պէտք չէ զար-  
մանամ , եւ ոչ իսկ այս առթիւ Նորա գոյու-  
թեան վրայ տարակուսիմ . զի 'ի փորձոյ կը  
տեսնեմ՝ որ գոյութիւն ունեցող ուրիշ շատ  
մ'իրեր ալ կան , որոց ինչպէս եւ ինչ պատճա-  
ռաւ ստեղծուիլը կարելի չէ հասկնալ : Որովհե-  
տեւ , իմ բնութեանս չափէն աւելի տկար եւ  
հունաւոր , ընդ հակառակն , Աստուծոյ բնութեան  
անբաւ , անհաս եւ անվախճան ըլլալն արդէն

գիտնալով՝ յոյժ դիւրաւ կը ճանչնամ՝ թէ Աստուծոյ իշխանութեան ներքեւ կը գտնուին անհուն բաներ՝ որոց պատճառները մտացս չափն եւ սահմանը կը գերազանցեն . ուստի կը համոզուիմ թէ այս սեռի պատճառները՝ զոր վախճանէն ձեռք կը բերեմք՝ բնագիտական կամ բնական իրաց մէջ չը կան . զի յանդգնութիւն է Աստուծոյ անթափանցելի խորհուրդները կամ վախճանները հետազօտելն եւ գտնելու ձեռնարկելը :

Աւելին կայ . Աստուծոյ գործոց կատարելութիւնն իմանալու համար , հարկ է ընդհանուրապէս ամենն արարած 'ի միասին նկատել եւ ոչ թէ անոնցմէ մին անջատաբար . որովհետեւ մի եւ նոյն բանը՝ որ աշխարհի մէջ առանձին մնալով պատճառաւ մ'անկատար պիտի երեւէր , Խիստ կատարեալ կ'ըլլայ , երբ ամբողջ տիեզերքը բաղկացունող մասանց մին համարուի : Եւ ինչպէս առ հասարակ ամենն բանի վրայ տարակուսելու ձեռնարկելով՝ իմ եւ Աստուծոյ գոյութիւնն ստուգիւ ճանչցայ , այսպէս ալ Աստուծոյ անսահման կարողութիւնը ճանչնալէս 'ի վեր կարելի չէ որ ուրանամ՝ թէ Աստուծուած ուրիշ շատ մ'իրեր ալ ստեղծած չէ , կամ գէթ չը կըրնար ստեղծել . ուստի գոյութիւն ունիմ եւ համայն էակաց տիեզերականութեան իրբեւ մի մասը կազմելու համար աշխարհի վրայ զրուած եմ :

Յետ այսորիկ , 'ի մօտոյ քննելով ինքոյինքս եւ գիտելով՝ թէ որո՞նք են իմ մոլորութիւնքս՝ որոցմով միայն կը հաստատուի յիս անկատարութիւն կենալը , տեսայ որ մոլորութիւնք երկու համընթաց պատճառէ կախումն ունին , այսինքն , ճանաչելոյ կարողութենէն՝ որ յիս , եւ ընտրո-

դութեան կամ լաւ եւս՝ ազատութեան կարողութենէն, այն է, իմացողութենէս եւ ընդ նմին կամեցողութենէս։ Որովհետեւ իմացողութեամբ բան մը չեմ հաստատեր կամ ժխտեր, այլ այնիւրաց գաղափարներն եւ եթ կը յղանամ՝ զոր կրնամ հաստատել կամ ժխտել։ Արդ, կրնամք ըսել՝ թէ ճիշդ այս պարագային մէջ որ եւ է մոլորութիւն չը գանուիր յիմացողութեան, միայն թէ մոլորութիւն բառն իւր յատուկ նշանակութեամբն առնուի։ Թերեւս աշխարհի մէջ անհուն բաներ կան՝ որոց վրայ բնաւ գաղափար չունի իմացողութիւնս, սակայն չենք կրնար ըսել՝ թէ իմացողութիւնս այս գաղափարներէն ղրկուած է իրեւ իւր բնութեան սեփական մէկ բանէն, այլ միայն թէ չունի դանոնք։ զի իրաւի պատճառ ո՞ր չը կայ՝ որ ապացուցանէ՝ թէ Աստուած տրւածէն աւելի մեծ եւ ընդարձակ ճանաչելոյ կարողութիւն մը տալու էր մարդուս։ Դարձեալ որչափ ալ յաջողակ եւ իմաստուն գործաւոր նրկատենք այս Աստուածը, պէտք չէ կարծել՝ թէ պարտաւոր էր իւր գործոց իւրաքանչյւրին ալ տալու այն ամեն կատարելութիւնները՝ զոր ու մանց կրնայ տալ։ Չեմ կրնար նոյնպէս տրտընջել՝ թէ Աստուած բաւական ընդարձակ եւ բաւական կատարեալ աղատութիւն կամ կամեցողութիւն չէ տուեր ինձ։ զի իրօք այնչափ ընդարձակ եւ ստուար կը տեսնեմ ես այս կարողութիւնը՝ որ չափ եւ սահման չունի։ Դիտողութեան արժանի կէտ մ 'ալ այս է՝ թէ յիշեալ կարողութենէն զատ չըկայ յիս այն աստիճան մեծ եւ կատարեալ բան մը՝ որ տակաւին առաւել մեծ եւ առաւել կատարեալ չը կարենայ ըլլալ։

Որովհետեւ, օրինակի համար, իմ մէջս եղած յղանալոյ կարողութիւնը կը դիտեմ եւ կը տեսնեմ՝ որ խիստ անձուկ եւ չափազանց սահմանափակ է, միանգամայն ալ ուրիշ աւելի ընդարձակ եւ անհուն իսկ կարողութեան մը դադափարն առջեւս կ'ելնէ՝ որմէն դիւրաւ կ'իմանամ՝ թէ այս կարողութիւնը Աստուծոյ բնութեան կը պատկանի: Նմանապէս եթէ կամ յիշողութիւն, կամ երեւակայութիւն եւ կամ ուրիշ որ եւ է կարողութիւն մը քննելու ձեռնարկեմ, յայտնի կը տեսնեմ որ ամենքն ալ առանց բացառութեան որչափ անձուկ եւ հունաւոր են յիս, այնչափ ալ անբաւ եւ անսահման են յԱստուած: Իսկ կամեցողութիւն կամ աղատութիւն այն աստիճան մեծ է յիս, որ ասկէ աւելի մեծ եւ ընդարձակ կարողութեան մը դադափարը չեմ կրնար յղանալ, եւ գլխաւորաբար այս կարողութիւնն է՝ որ կը ճանցունէ՝ թէ ըստ պատկերի եւ ըստ նմանութեան Աստուծոյ արարեալ էակ մ'եմ: Զի թէպէտեւ սոյն կարողութիւնն անհամեմատ մեծ ըլլայ յԱստուած քան յիս, թէ իւր հետ միանալով՝ զինքն հաստատուն եւ արդիւնագործ ընող ծանօթութեան եւ կարողութեան եւ թէ առարկային պատճառաւ, զի անհուն իրաց վրայ կը տարածուի, սակայն այնչափ մեծ չ'երեւիր, եթէ բուն եւ ճշմարիտ էութեանը մէջ նկատուի: Ուրովհետեւ կամեցողութեան գործն է մի եւ նոյն բանը կարենալ ընել կամ ոչ, այսինքն, նոյն եւ մի իրը հաստատել կամ ժխտել, հետեւիլ կամ խուսափել. կամ լաւ եւս, այս կարողութիւնն յայնմ է՝ որ իմացողութեան առջեւնիս բերած բաները հաստատելու կամ ժխտելու, հետեւեւ

լու կամ խուսափելու մասին այնպէս կը դոր-  
ծենք՝ որ չեմք զգար բնաւ՝ թէ որ եւ է արտա-  
քին զօրութիւն մ'զմեղ այս բանիս կ'սափէ :  
Վասն զի, ազատ ըլլալու համար, հարկաւոր  
չէ՝ որ երկու իրարու ներհակ իրաց մին կամ  
միւսն ընտրելու անտարբեր կենամ, այլ թէ որ-  
չափ աւելի միոյն կողմը հակիմ, թէ գիտնամ՝  
ստուգիւ որ այն է բարին եւ ճշմարիտը, եւ թէ  
այսպէս տրամադրած ըլլաց միտքս Աստուած,  
այնչափ աւելի ազատօրէն կ'ընտրեմ զայն եւ  
կ'ընդգրկեմ : Եւ, արդարեւ, աստուածային շը-  
նորհն եւ բնական խելքը ոչ միայն ազատու-  
թիւնս չեն պակսեցուներ, այլ եւ կ'առաւելուն  
եւ կը զօրացունեն իսկ, այնպէս որ այս անտար-  
բերութիւնը՝ որ աւելի այս քան այն կողմն հա-  
կելու զօրաւորագոյն պատճառ մը չ'ունենա-  
լէս յառաջ կուգայ, ազատութեան ամենէն ըս-  
տորին տատիճանն է, եւ աւելի ծանօթութեան  
թերութիւնը քան թէ կամեցողութեան կատա-  
րելութիւնը կը ցուցանէ . որովհետեւ եթէ հա-  
նապազ բարին եւ ճշմարիտը պայծառապէս դիտ-  
նայի, դատելու եւ ընտրողութիւն ընելու դը-  
ժուարութիւն պիտի չը կրէի, որով եւ բոլորո-  
վին ազատ պիտի ըլլայի, առանց երբէք անտար-  
բեր գտնուելու :

Այս ամենէն կ'իմանամ՝ թէ կամելոյ կարո-  
ղութիւնը՝ դոր Աստուածմէ ընդունած եմ, ինք-  
նին մոլորութեանցս պատճառը չէ, որովհետեւ  
իւր սեռին մէջ խիստ ընդարձակ եւ խիստ կա-  
տարեալ է . իմանալոյ կամ յղանալոյ կարողու-  
թիւնն ալ մոլորութեանց պատճառ չը կրնար ըլ-  
լալ, վասն զի ամեն բան Աստուածմէ ինձ տրո-

ւած այս յղանալոյ կարողութեան միջոցաւ մի-  
այն իմանալով , տարակոյս չըկայ՝ թէ ամեն ինչ  
պէտք եղածին պէս կ'իմանամ , եւ կարելի չէ՝  
որ խարուիմ :

Ուսկից կը ծագին ուրեմն մոլորութիւնքս .  
ասկէ , օրինակի համար , որ կամեցողութիւնն  
իմացողութենէ շատ աւելի ընդարձակ եւ ստո-  
ւար ըլլալով՝ մի եւ նոյն սահմանին մէջ չեմք  
բռներ զայն , այլ չ'իմացած բաներնուս վրայ  
ալ կը տարածեմք , առ որս ըստ ինքեան անտար-  
թեր գանուելով՝ յոյժ դիւրաւ կը մոլորի եւ  
սուտն՝ իբրեւ ճշմարիտ , չարն ալ՝ իբրեւ բարի  
կ'ընդունի : Ահա այս պատճառաւ է՝ որ կը խա-  
րուիմ եւ կը մեղանչեմ :

Զոր օրինակ . նախընթաց Խորհրդածութեանց  
մէջ քննեցի՝ թէ արդեօք աշխարհի վրայ ճշշ-  
մարտապէս գոյ բան մի կայ , եւ տեսնելով՝ որ  
սոսկ այս խնդիրը քննելէս ինքնին յայտնապէս  
կը հետեւէր գոյութիւնս , չէր կրնար չը դատել՝  
թէ այս աստիճան որոշակի իմացուած բան մը  
՚ի հարկէ ճշմարիտ էր . բայց արտաքին պատ-  
ճառէ մ'ստիպուելով չէր՝ որ այս դատումն ը-  
րի ես , այլ որովհետեւ իմացողութեանո մէջ ե-  
ղած մեծ պայծառութենէն կամեցողութեանս  
մէջ մեծ հակամիտութիւն մը տեղի ունեցած էր,  
եւ որչափ քիչ էր անտարբերութիւնս , այնչափ  
ալ աւելի աղատ էր նորա վրայ ունեցած հա-  
ւատքս : Ընդ հակառակն , հիմայ ոչ միայն կը  
ճանչնամ՝ թէ գոյութիւն ունիմ , վասն զի խոր-  
հող բան մ'եմ , այլ նաեւ մարմնական բնոււ-  
թեան գաղափար մ'ալ կը ներկայանայ մտացս ,  
որ տարակուսիլ կուտայ՝ թէ այս խորհող բնոււ-

թիւնը՝ որ յիս է, կամ աւելի ճիշգը, որ նոյն ինքըն ես եմ, սոյն մարմարական բնութենէն՝ տարբեր է, թէ երկուքն ալ մէկ բան են. եւ աստանօր կ'ենթադրեմ՝ թէ տակաւին գտած չեմ պատճառ մը կամ ապացոյց մը՝ որ աւելի միոյն քան միւսոյն վրայ համոզումն զոյացունէ յիս, որմէն կը հետեւի՝ թէ զայն հաստատելու կամ ժխտելու, եւ կամ վրան որ եւ է դատումն կատարելու մասին կատարելապէս անտարբեր կը գտնուիմ:

Այս անտարբերութիւնն ոչ միայն այն իրաց վրայ կը տարածուի՝ որոց վրայ իմացողութիւնը ընաւ ծանօթութիւն չ'ունի, այլ եւ ընդհանրապէս այն ամեն բաներու վրայ ալ՝ զորս կամեցողութեան որոշումն ընելէ յառաջ, կատարեալ պայծառութեամբ կամ ստուգութեամբ ճանչցած չէ իմացողութիւնը. որովհետեւ, զիս բանի մը վրայ դատումն ընելու յօժարեցունող կարծիքներն որչափ ալ հաւանական ըլլան, սոսկ զիտնալն՝ թէ ասոնք կարծիք միայն են եւ ոչ երբէք ստոյգ եւ աներկբայելի ապացոյցներ, ներհակը դատել կուտայ ինձ: Նախընթաց Խորհըրդածութեանց մէջ ասոր փորձն ըստ բաւականին առի, երբ յառաջուց ամենաճշմարիտ դատած բոլոր բաներս՝ մէջերնին դոյզն ինչ տարակոյս նշմարելուս համար իրբեւ սուտ համարեցի: Արդ, յայտնի է՝ թէ երբ բաւական՝ պայծառ եւ որոշ չ'իմացած բանիս վրայ դատումն ընելէ զդուշանամ, լաւ կ'ընեմ եւ ընաւ չեմ խարուիր. իսկ երբ առանց պայծառապէս իմանալու բան մը հաստատեմ կամ ժխտեմ, ըսել կ'ըլլայ՝ թէ ազատութիւնս լաւ չեմ գործածեր,

եւ եթէ ճշմարիտ չեղած բան մը հաստատեմ, սառողիւ կը խաբուիմ. եւ եթէ այս տեսակ դատումը ճշմարիտ ալ լինի, դիպուածի կամ բաղդի գործ է, եւ դարձեալ սխալած եւ ազատութիւնս չարաչար գործածած կ'ըլլամ, որովհետեւ բնական խելքը յայտ յանդիման կ'ուսուցանէ՝ թէ հարկ է որ իմացողութեան ծանօթութիւնը միշտ յառաջ ըլլայ քան դկամեցողութեան որոշումը :

Ազատութեան այս չարաչար կիրառութեանէն է՝ որ մոլորութիւն յառաջ կուզայ : Մոլորութեան պատճառները, կ'ըսեմ, մեր գործերն են, եւ ոչ թէ Աստուծոյ մեզ տուած կարողութիւնը եւ անկէ կախումն ունեցող գործողութիւնը. վասն զի յիրաւի առիթ չունիմ տրանջելու՝ թէ Աստուած աւելի ընդարձակ իմացականութիւն կամ աւելի կատարեալ բնական խելք տուած չէ ինձ . զի հունաւոր իմացողութիւն մը բնականարար շատ բաներ չ'իմանար, եւ սաեղծական իմացողութիւն մ'ալ 'ի հարկէ հունաւոր կ'ըլլայ . վասն որոյ փոխանակ ինձ չը տուած միւս կատարելութիւնները յանիրաւի ինձմէ մերկացաւ կամ իրեն վերապահեց ըսելով՝ Աստուծոյ դէմ ապերախա գանուելու, շնորհակալ պէտք է ըլլամ՝ որ բան մ'ալ չը պարտելով՝ գոնէ այս իմ մէջս գտնուած խուն ինչ կատարելութիւնը աբւած է :

Նմանապէս պատճառ չունիմ դանդատելու՝ թէ Աստուած այնպիսի կամեցողութիւն մը տըւած է ինձ՝ որ իմացողութենէս խիստ ընդարձակ է . որովհետեւ կամեցողութիւնը միայն մէկ բանի եւ իբր անբաժանելի մէկի մէջ կայանա-

լով՝ այնպիսի բնութիւն մ'ունենալ՝ կը թուի՝  
որ կարելի չէ իրմէն քան վերցունել առանց միւ-  
անգամայն իսպառ բնաջինջ ընելու. եւ, ար-  
դարեւ, ճշմարիտը խոստովանելով, որչափ ըն-  
դարձակ եւ մեծ է այս կարողութիւնը, նոյնչափ  
եւ աւելի զայն պարզեւողին բարութեան չնոր-  
հակալ ըլլալու եմ։

Վերջապէս, պէտք չէ նաեւ գանգատիմ՝  
թէ Աստուած այս կամեցողութեան գործոց, այ-  
սինքն, խարէական դատումներ կազմելու մա-  
սին գործակից է ինձ. վասն զի այս գործողու-  
թիւնները՝ եթէ Աստուծմէ կախումն ունին՝ բո-  
լորովին ճշմարիտ եւ բարի են, եւ կերպով մը  
աւելի կատարեալ կ'ըլլայ բնութիւնս, երբ այս  
դատումները կարենամ կազմել քան թէ ոչ։ Աս-  
տուծոյ գործակցութեան պէտք չունի բնաւ այն  
պակասութիւնը՝ յորում եւ եթ կը կայանայ մո-  
լորութեան եւ մեղաց հաւաստի պատճառը. քան-  
զի պակասութիւն ըսածնիս ոչ իր է, ոչ ալ է-  
ակ, եւ եթէ զայն Աստուծոյ ստորոգենք իրեւ-  
իւր պատճառին, սուկ ժխտումն պէտք է անո-  
ւանենք եւ ոչ երբէք պակասութիւն։ Զի յիրա-  
ւի, պայծառ եւ ստոյդ ծանօթութիւննին խմա-  
ցողութեանս մէջ չը դրած մէկ քանի իրաց վր-  
րայ դատումն ընելու կամ չընելու ազատութիւն  
տալ՝ Աստուծոյ համար անկատարաւթիւն չը կըր-  
նար համարուիլ, այլ անտարակոյս իմ է անկա-  
տարութիւնը՝ որ ազատութիւնս լաւ չեմ գոր-  
ծածեր, եւ յանդգնարար շփոթ եւ մթին կերպով  
իմացած իրացս վրայ դատաստան ընելու կ'ել-  
նեմ։

Աակայն, զիւրին էր եւ կրնար այնպիսի բր-

նութիւն մը տալ ինձ Աստուած՝ որ նոյն իսկ ազատ, եւ սահմանափակ ծանօթութիւն մ'ունենալով հանդերձ խարէութեան մէջ չ'իյնայի, օրինակի համար, եթէ այնպիսի կարողութիւն մը տար՝ որ մէջերնին ընտրութիւն ընելիք բաներս ամենքն ալ պայծառ եւ որոշ կերպով իմանայի, կամ սոսկ եթէ պայծառապէս եւ որոշակի չ'իմացած բանիս վրայ դատաստան չ'ընելոյ որոշումն այնչափ խոր գրոշմէր յիշողութեանըս մէջ՝ որ երբէք մտքէս չ'ենէր : Դիանել արժան է՝ որ երբ ինքզինքս բոլորովին միայնակ նկատեմ, իբրու այն թէ ինձմէ զատ մէկն ալ չը կենար աշխարհի վրայ, աւելի կատարեալ պիտի ըլլայի, եթէ Աստուած անսխալ ստեղծէր զիս բայց անհերքելի ճշմարտութիւն մ'ալ այս է՝ որ տիեզերք իւր մասանց ոմանց թերի եւ ոմանց անթերի ըլլալուն համար առաւել կատարեալ է, որչափ պիտի չ'ըլլար, եթէ իւրաքանչիւր մասունք միօրինակ լինէր :


Դարձեալ, ընաւ իրաւունք չունիմ տրտընջելու՝ թէ Աստուած զիս աշխարհի ամենէն աւելի ազնիւ եւ ամենէն աւելի կատարեալ իրաց կարգը դասել չէ ուզած . նա զի շնորհակալ ըլլալու եմ՝ որ եթէ արդէն ըսած կերպովս երբէք չը սխալելու կատարելութիւնը՝ որ մէջերնին որոշումն ընելիք բոլոր իրացս պայծառ եւ որոշ ծանօթութենէն կախումն ունի՝ տուած չէ, գէթ ուրիշ միջոց մը թողած է իշխանութեանս ներքեւ՝ որ է ճշմարտութիւննին պայծառապէս ծանօթ չեղող իրաց վրայ դատումն չ'ընելոյ որոշումը հաստատապէս պահել . զի թէպէտ եւ տկարութեանս պատճառաւ միտքս շարունակ մի-

եւ նոյն խորհուրդին վրայ չեմ կրնար կեդրունացնել, սակայն ուշադիր եւ յաճախ կրկնեալ խորհրդածութեամբ կրնամ յիշեալ կանոնն այնչափ խորապէս տպաւորել յիշողութեանս մէջ որ 'ի պահանջել հարկին իսկոյն յիշեմ եւ այսպէսով ամենեւին չը սխալելու վարժութիւն ստանամ :

Արդ, որովհետեւ մարդուս ամենէն աւելի մեծ եւ զլխաւոր կատարելութիւնն յայսմէ, ուստի կարծեմ ոչ նուազ բան շահեցայ սոյն Խորհրդածութեամբ՝ որոյ միջոցաւ մոլորութեան եւ ստութեան պատճառը դտայ:

Եւ յիրաւի, մեր վերը տուածէն ուրիշ պատճառ չը կրնար տրուիլ մոլորութեան . որովհետեւ եթէ կամեցողութիւնս շարունակ ծանօթութեանս սահմանին մէջ բռնեմեւ իմացողութեանս պայծառապէս եւ որոշակի ինձ ներկայացուցած իրաց վրայ միայն դատումն ընեմ, կարելի բան է՝ որ խարուիմ վասն զի ամեն պայծառ եւ որոշ ըմբռնումն անտարակոյս բան մը բլալով՝ չը կրնար յոչնչէ յառաջ գալ, այլ հարկաւորաբար զԱստուած կունենայ իւր հեղինակ . Աստուած, կ'ըսեմ, որ գերագոյն կատարեալ լինելով՝ ո՛ եւ է մոլորութեան պատճառ չը կրնար բլալ, եւ, հետեւապէս, պէտք է եղբակացունել թէ այսպիսի ըմբռնումն կամ դատում մը ճշմարիտ է : Արդ, սոյն չորրորդ Խորհրդածութեան միջոցաւ ոչ միայն ուսայ՝ թէ չը սխալելու համար ինչ բանէ խորշիլ հարկ է, այլ միանգամայն զիտցայ ալ՝ թէ ինչ պէտք է ընեմ, որպէս զի ճշմարտութեան ծանօթութեան համնիմ : Որովհետեւ ստուգիւ ճշմարտութիւնը

ձեռք պիտի բերեմ, եթէ ուշադրութիւնս մի  
միայն կատարելապէս իմացած բաներուս վրայ  
կեղրոնացնելով՝ մթին եւ շփոթ կերպով իմա-  
ցածներէս զատեմ. ահա այսուհետեւ այս պիտի  
ըլլայ նալատակս եւ ջանքս :



## ԽՈՐՀՈՂԻԱԾՈՒԹՅՈՒՆ Ե.

ՆԻՒԹԱԿԱՆ ԽԲԱՑ ԿՈՒԹԵԱՆ, ԵԽ ՎԵՐՍՏԻՆ ԱՇՏՈՒՇՈՅ

ԳՈՅՈՒԹԵԱՆ ՎՐԱՅ

Աստուծոյ ստորոգելեաց եւ իմ յատուկը բը-  
նութեանս , այսինքն , մտքիս նկատմամբ տա-  
կաւին շատ մը բաներ կը մնան քննելու , սա-  
կայն գուցէ ուրիշ անդամ պիտի ձեռնարկեմ  
նոցա հետազօտութեան : Այժմիկ , ճշմարտու-  
թեան ծանօթութիւնն ստանալու համար ինչ ը-  
նել եւ ինչ բանէ խորշիլ պէտք է՝ նշանակելէ  
յետոյ , առաջին եւ գլխաւոր գործս պիտի ըլ-  
լայ նախընթաց Խորհրդածութիւններէն մտացս  
մէջ ծագած ամեն տարակոյս փարատել եւ ըս-  
պառսպուռ ջնջել , եւ իմանալ՝ թէ կարելի չէ  
նիւթական իրաց մէջ սառւդութիւն ճանչնալը :  
Բայց , քննելէ յառաջ թէ արդեօք ինձմէ գուրս  
գոյութիւն ունեցող նիւթական իրեր կան , պարտ  
է իրենց գաղափարները դիտել , քանի որ մտա-  
ցըս մէջ կը գտնուին , եւ տեսնել՝ թէ այս գա-  
ղափարներէն որո՞նք պայծառ եւ որոշ են , եւ  
որո՞նք մթին եւ շփոթ :

Նախ , որոշակի մտացս առջեւ կը բերեմ այն  
քանակութիւնը՝ զոր վիլիսովիայք ուամկօրէն ա-  
նընդհատ քանակութիւն կ'անուանեն , այսինքն  
յերկայնութիւն՝ ի լայնութիւն եւ 'ի խորութիւն  
տարածումը՝ որ սոյն քանակութեան , կամ լաւ  
եւս , իւր ներկայացուցած իրին մէջն է : Աւելին  
կայ . այս քանակութեան մէջն է քաղմագիմի մա-

սունգներ կրնամ թուել եւ սոյն մասանց իւրաքանչիւրին ալ ամեն կերպ մեծութիւն, ձեւ, դիրք եւ շարժումն ստորոգել . եւ , վերջապէս, այս մէն մի շարժման ալ՝ ամեն տեսակ տեւողութիւն ընծայել : Եւ ոչ միայն այսպէս ընդհանուր կերպով դիտած ատենա որոշակի կը ճանչնամ այս բաները , այլ եւ միայն թէ քիչ մ'ուշադրութիւն ընեմ, թուոց՝, ձեւոց , շարժմանց եւ սուցին նման իրաց շատ մը մասնաւոր հանգամանքները կը ճանչնամ , որոց ճշմարտութիւնն այն աստիճան յայտնի կ'երեւի եւ այնչափ համաձայն կուգայ բնութեանս՝ որ երբ զանոնք յերեւան բերելու սկսիմ , նոր քան մ'ուսած չեմ ըլլար , այլ սոսկ յառաջուց դիտցած եւ ուսածս կը յիշեմ , այսինքն , այնպիսի բաներ կը նշմարեմ՝ որք արդէն մտացս մէջ կային , թէպէտ եւ ես վրայնին չէի մտածեր : Հոս դիտողութեան արժանի նշանաւոր կէտ մը կայ , այս է՝ թէ մի քանի իրաց վրայ անհուն գաղափարներ՝ կը գըտնեմ յիս , զոր պարզ ոչնչութիւն համարել կարելի չէ , թէ եւ գուցէ մտքէս դուրս գոյութիւն չ'ունենան եւ յինէն իսկ երեւակայուած չ'ըլլան . բայց ես վրայնին մտածելու կամ չը մտածելու ազատ եմ, եւ ասոնց բնութիւնն ալ ճշմարիտ է եւ անփոփոխ : Խնչպէս , օրինակի համար , երբ եռանկիւն մ'երեւակայեմ , թէպէտեւ գուցէ մտքէս դուրս աշխարհի եւ ոչ մէկ մասին վրայ այսպիսի ձեւ մը գտնուի եւ բնաւ նմանը կեցած չ'ըլլայ , այսու ամենայնիւ անպատճառ իրեն յատուկ բնութիւն մը կամ ձեւ մը եւ կամ էութիւն մը կ'ունենայ՝ որ անփոփոխ է եւ յաւիտենական , ես հնարած չեմ

եւ բնաւ մէկ կերպով մտքէս կախումն չունի .  
 զոր օրինակ յայտնի կ'երեւի անկէ՝ որ սոյն եռան-  
 կեան զանազան չափակցութիւնները կրնամք  
 ապացուցանել . այսինքն թէ իւր երեք կողման  
 անկիւններն երկու ուղիղ անկեանց հաւասար են,  
 թէ ամենէն մեծ անկիւնն ամենէն մեծ կողման  
 մէջ կը պարունակի, եւ այլ սոցին նման չափսկ-  
 ցութիւններ՝ որք , թէ կամիմ եւ թէ չը կամիմ,  
 պայծառապէս եւ որոշակի կը ճանչնամ՝ թէ կան  
 իւր մէջ . եւ թէպէտ առաջին անդամ եռանկիւն  
 մ'երեւակայած ատենա՝ յառաջուց բնաւ վրան  
 մտածած չըլլամ , սակայն չենք կրնար ըսել՝  
 թէ ես հնարած եմ : Կարելի ալ չէ առարկել՝  
 թէ գուցէ եռանկեան այս գաղափարն զգայա-  
 րանաց միջոցաւ ծագումն առած է մտացս մէջ,  
 յաճախ եռանկիւնի ձեւով մարմիններ տեսած  
 ըլլալուս համար . որովհետեւ կրնամ ուրիշ բազ-  
 մապատիկ ձեւեր կազմել մտօք , որոց՝ ինչպէս  
 նաեւ եռանկեան բնութեան զանազան յատկու-  
 թիւնները կրնամ ապացուցանել , թէպէտ եւ  
 տարակոյս չը կայ՝ թէ այս ձեւերն երբէք զգա-  
 յարանացս տակ ինկած չեն . այս յատկութիւն-  
 ները բոլորովին ճշմարիտ պէտք է ըլլան , վասն  
 զի խիստ պայծառ կ'իմանամ . սոյն յատկութիւն-  
 ները , կ'ըսեմ , բան մ'են եւ ոչ թէ լոկ ոշինչ .  
 զի ճշմարտութիւն եւ էութիւն մէկ բան ըլլա-  
 լով՝ ստուգիւ ամեն ինչ որ ճշմարիտ է , բան  
 մ'ալ է . եւ արգէն ընդարձակ կերպով ապա-  
 ցուցած եմ յառաջուց՝ թէ ամեն պայծառապէս  
 եւ որոշակի իմացուած բան ճշմարիտ է : Եթէ  
 ապացուցած ալ չըլլամ , այնպիսի բնութիւն  
 մ'ունի միտքս՝ որ պայծառ եւ որոշ իմացուած

բան մը չեմ կրնար ճշմարիտ չը համարել . եւս  
եւ կը յիշեմ՝ որ նոյն խոկ բոլորովին զգայարա-  
նաց առարկայներուն կապուած ատենս ալ՝ ձե-  
ւոց , թուոց եւ ուրիշ համարողութեան եւ եր-  
կրաչափութեան վերաբերեալ իրաց մէջ պայ-  
ծառ եւ որոշ իմացած ճշմարտութիւնքս՝ ամե-  
նին հաստատուն եւ ապահով ճշմարտութեանց  
կարգը դասած էի :

Արդ , այժմ , եթէ սոսկ մտացս մէջ բանի  
մը գաղափարը կենալէն կը հետեւի՝ թէ սոյն ի-  
րին վրայ ինչ պայծառ եւ որոշ բան որ կը  
ճանչնամ , ամենքն ալ իրօք իրեն կը վերաբերի,  
ասկէ չեմ կրնար Աստուծոյ գոյութեան ապա-  
ցուցական փաստ մ'եւ ձեռնարկութիւն մը հա-  
նել : Իրաւ է՝ որ գերադոյն կատարեալ Էտիին  
գաղափարը որ եւ է թուոյ կամ ձեւոյ գաղա-  
փարէն պակաս սպայծառ չէ յիս . եւ ինչպէս  
ձիւոյ կամ թուոյ մը վրայ ինչ որ կրնամ ապա-  
ցուցանել , այն ամենն ալ ճշմարիւնոյն ձեւոյն  
ընութեան կը վերաբերին , այսպէս ալ ոչ նը-  
ւաղ պայծառապէս եւ որոշակի կը ճանչնամ՝ թէ  
Աստուծոյ բնութեան իրական եւ յաւիտենական  
գոյութիւն՝ մ'անկ է : Եթէ նախընթաց Խորհրդա-  
ծութիւններէն հանած եղրակացութիւններս ա-  
մենքն ալ սուտ ըլլան , Աստուծոյ գոյութիւնը  
գոնէ չափաբանական ճշմարտութեանց չափ՝ ո-  
րոց առարկայն է թիւ եւ ձեւ՝ ստուգութեան աս-  
տիճան սիխի ունենայ , թէ պէտ եւ ճշմարտիւ  
՚ի սկզբան բոլորովին յայտնի չը տեսնուի ա-  
սիկա , այլ իմաստակութեան երեւոյթ մ'ունե-  
նալ թուի : Որովհեանեւ ուրիշ ամեն իրաց մէջ  
գոյութիւն եւ էութիւն իրարմէ զանազա-

նելու վարժուած ըլլալով՝ դիւրաւ կը համոզուիմ թէ դոյութիւնը կրնայ Աստուծոյ էութենէն անջատիլ . որով եւ կարող կ'ըլլամ զԱստուած իրապէս չ'եղեալ յղանալու : Բայց սակայն , երբ ուշադրութիւնս աւելցունեմ եւ այնուհետեւ մըտածեմ ասոր վրայ , կը տեսնեմ յայտնապէս՝ որ դոյութիւնը կարելի չէ Աստուծոյ էութենէն բաժանել , ինչպէս ուղիղ եռանկեան մ'էութենէն՝ իւր երեք անկեանց երկու ուղիղ անկիւններու հաւասար մեծութիւնն եւ լերան գաղափարէն ալ ձորակին գաղափարը չեն կրնար բաժանիլ . այնպէս որ որչափ հակասութիւն կայ առանց ձորակի լեռ մ'իմանալուն մէջ , նոյնչափ եւ աւելի հակասութիւն կայ գերագոյն կատարեալ Աստուած մ'իբրեւ անգոյ եւ անկատար իմանալուն մէջ :

Բայց թէպէտ եւ իրօք չը կարենամ անգոյ Աստուած մը յղանալ , ոչ ալ լեռ մ'առանց ձորակի , այսու ամենայնիւ , ինչպէս լերան հետ ձորակ մ'եւս իմանալէս չը հետեւիր՝ թէ աշխարհի վրայ որ եւ է լեռ մի կայ , այսպէս ալ զԱստուած իբրեւ գոյ իմանալէս , կարծեմ , չը հետեւիր՝ թէ Աստուած գոյ է . զի խորհուրդն իրաց հարկաւորութիւն մը բնաւ չը տար . եւ որովհետեւ կրնամ թեւաւոր ձի մ'երեւակայել , թէ եւ թեւ ունեցող ձի չը գանուի , ուստի գուցէ պիտի կարենամ դոյութիւնն՝ Աստուծոյ ստորոգել , թէպէտ եւ գոյութիւն ունեցող Աստուած մը չը կենայ : Ամենեւին . ահա հոս է որ սոյն առարկութեան երեւութիւն տակ ծածկեալ իմաստակութիւն մը կայ . վասն զի լեռ մը առանց ձորակի չը կարենալ յղանալէս չը հետեւիր՝ թէ աշխարհի մէջ լեռ կամ ձորակ կայ ,

այլ միայն թէ լեառն եւ՝ ձորակ, թէ կենան եւ  
թէ չը կենան, անքաժանելի են ՚ի միմեանց,  
կամ մին առանց միւսոյն կարելի չէ որ գոյութիւն  
ունենայ, մինչդեռ սոսկ զԱստուած իբրեւ գոյ  
միայն կարենալ ըմբռնելէս կը հետեւի՝ թէ գո-  
յութիւնն անքաժան է յԱստուծոյ, եւ միանդա-  
մայն Աստուած ճշմարտապէս գոյ է : Բայց, ոչ  
թէ խորհուրդն է՝ որ այս բանը կ'ընէ կամ ի-  
րաց հարկաւորութիւն կուտայ, այլ, ընդ հա-  
կառակն, նոյն իսկ իրին, այսինքն, Աստուծոյ  
գոյութեան հարկաւորութիւնն է՝ որ այս խոր-  
հուրդն ունենալ կուտայ . որովհետեւ ազատ  
չեմ, չեմ կրնար անգոյ Աստուած մը, այսինքն,  
առանց դերագոյն կատարելութեան՝ դերագու-  
նապէս կատարեալ իսկ մ'իմանալ, մինչդեռ  
բոլորովին ազատ եմ եւ կրնամ թեւաւոր եւ  
կամ անթեւ ձի մ'երեւակայել :

Նոյնպէս պէտք չէ զուրցեմ՝ թէ ստուգիւ  
հարկաւոր է Աստուծոյ գոյութիւնը խոստովա-  
նիլ, վասն զի ենթադրեցի՝ թէ Աստուած ամեն  
տեսակ կատարելութիւն կը ժառանգէ, ըստ ո-  
րում գոյութիւնն ալ կատարելութիւն մ'է . այլ  
սա միայն կրնամ ըսել՝ թէ առաջին ենթադրու-  
թիւնս հարկաւոր չէր, ինչպէս հարկաւոր չէ  
կարծել կամ մտածել՝ թէ ամեն չորեքկուսի ձեւ  
կրնայ շրջանակի մէջ պարունակիլ . բայց են-  
թադրելով՝ որ այս մտածմունքն ունիմ, ստի-  
պուած եմ խոստովանելու՝ թէ շեղանկիւնը կըր-  
նայ շրջանակին մէջ պարունակիլ . քանզի չորս  
կողմով ձեւ մ' է, եւ այսպէս սուտ բան մը խոս-  
տովանելու ստիպուած պիտի ըլլամ: Պէտք չէ,  
կ'ըսեմ, ասիկա մէջ բերել . որովհետեւ թէեւ

Աստուծոյ վրայ խօրհելս հարկաւոր չ'ըլլայ , սա-  
կայն ամեն անգամ որ առաջին եւ գերագոյն էա-  
կին վրայ մտածեմ , կամ այսպէս ըսեմ , մտա-  
ցըս գանձէն իւր դաղափարն հանեմ , կը պար-  
տիմ հարկաւորաբար ամեն կատարելութիւն ըս-  
տորոգել Նմա , թէպէտեւ այս ամեն կատարե-  
լութիւններն ալ մի մի չըթուեմ եւ մասնա-  
ւորապէս անոնց իւրաքանչիւրին ուշագրութիւն  
չ'ընծայեմ : Եւ այս հարկաւորութիւնը բաւական  
կ'ըլլայ ինձ յետոյ ( երբ ճանչնամ՝ որ դոյու-  
թիւնը կատարելութիւն մ'է ) սոյն առաջին եւ  
գերագոյն էակին դոյութիւնն եզրակացնելու :  
Նմանապէս հարկաւոր չէ եռանկիւն մ'երեւա-  
կայելը . սակայն ամեն անգամ որ միայն երեք  
անկիւնէ բաղկացեալ ձեւ մը դիտել ուզեմ , ի՞  
բացարձակ հարկաւորութիւնէ է՝ որ միանգամայն  
այս ձեւոյն ստորոգեմ այն ամեն բան՝ որոցմով  
կրնամ եզրակացունել թէ այս երեք անկիւննե-  
րըն երկու ուզիդ անկեանց հաւասար են , թէ-  
պէտեւ զուցէ այն ատեն 'ի մասնաւորի չը դի-  
տեմ զայս : Բայց երբ քննեմ՝ թէ ինչ ձեւեր  
կրնան բոլորակին կամ շրջանակին մէջ պարու-  
նակիլ , բնաւ երեք հարկաւոր չէ՝ որ մտածեմ  
թէ ամեն չորեքկուսի կամ չորս կողմով ձեւ առ  
հասարակ այս կարդէն է . ընդ հակառակն , քա-  
նի որ պայծառ եւ որոշ իմացուած բաններն եւ  
եթ մտացս մէջ ընդունիլ կուզեմ , չեմ կրնար  
եւ ոչ իսկ ենթադրել թէ ամեն չորս կողմ ու-  
նեցող ձեւ առանց բացառութեան կրնայ շրջա-  
նակի մէջ գծուիլ : Եւ հետեւաբար սխալ ենթա-  
զրութիւնք , ինչպէս է յիշեալ ևնթադրութիւ-  
նը , ծայրէ 'ի ծայր կը տարբերին այն ճշմարիտ

գաղափարներէն՝ որ ընդ իս ծնած են . այս սեռի , այսինքն , բնածին գաղափարաց առաջինն եւ գլխաւորն է Աստուծոյ գաղափարը : Որովհետեւ յիրաւի շատ կերպերով կը ճանչնամ՝ որ այս գաղափարը մի միայն մտքէս կախումն ունեցող ենթադրութիւն կամ հնարածոյ բան մը չէ , այլ ճշմարիտ եւ անփոփոխ բնութեան մը պատկերն է . նախ՝ անոր համար որ պիտի չը կարենամ Աստուծմէ զատ յղանալ բան մը՝ որոյ էութեան 'ի հարկէ վնարաբերի գոյութիւնը . երկրորդ՝ վասն զի կարելի չէ՝ որ ճիշդ իրեն պէս երկու կամ շատ աստուածներ յղանամ . եւ ենթադրելով՝ որ հիմայ գոյ Աստուած մը կայ , կը տեսնեմ պայծառապէս՝ թէ այս Աստուածը հարկու յառաջ քան զամենայն յաւիտեանս կար եւ յայսմետաէ իսկ յաւիտեան պիտի կենայ , եւ վերջապէս , որովհետեւ ուրիշ շատ բաներ ալ կ'իմանամ յԱստուած՝ որոց վրայ ոչ կրնամ բան մ'աւելցունել եւ ոչ իսկ պակսեցունել :

Սակայն , ինչ ասլացոյց եւ ինչ փաստ ալ որ գործածիմ , միշտ սա մտքէ հանելու չէ՝ թէ պայծառապէս եւ որոշակի իմացուած իրերը միայն կրնան կատարեալ համոզումն գոյացունել յիս : Եւ թէ եւ ճշմարիտ է՝ թէ որոշակի իմացուած իրաց մէջ կան մէկ քանիներ՝ որ ամենուն ալ իսպառ ծանօթ են , կան ալ՝ զոր խիստ մօտէն դիտող եւ կարի ճշդիւ քննող անձինք միայն կը ճանաչեն , սակայն միանգամ ճանչցուելէ յետոյ , այս երկու կարգի իրերն ալ հաւասարապէս ըստոյգ պէտք է համարուին : Ինչպէս , օրինակի համար , ամեն ուղղանկիւն եռանկեան մէջ , թէ պէտ եւ 'ի սկզբան այնչափ դիւրաւ չ'երեւիր՝

թէ խարսխին քառակուսին միւս երկու կողմանց  
քառակուսիներուն հաւասար է , մինչդեռ յայտ-  
նի կը տեսնուի՝ որ սոյն խարիսխին ամենէն մեծ  
անկեան հանդիպակաց է , սակայն , ասիկա մի-  
անդամ գիտնալնէս վերջն երկոցուն ճշմարտու-  
թեան ալ միապէս կը համոզուիմք : Խակ Աստու-  
ծոյ խնդրոյն գալով , ստուգիւ եթէ միտքս որ  
եւ է կանխակալ կարծիքներէ պաշարուած եւ  
զգալի իրաց պատկերներուն շարունակական ներ-  
կայութենէն գերուած չ'ըլլար , պիտի չը գտնո-  
ւէր բնաւ բան մը՝ զոր այնչափ արադ եւ զիւ-  
րաւ կարենայի ճանաչել , ինչպէս զԱստուած կը  
ճանաչեմ : Որովհետեւ կայ ըստ ինքեան այն աս-  
տիճան սղայծառ եւ յայտնի բան մը , քան մտածել՝  
թէ կայ Աստուած մի , այսինքն , գերագոյն եւ  
կատարեալ էակ մը՝ որոյ գաղափարին մէջ մի-  
այն հարկաւոր եւ յաւիտենական դոյութիւն կը  
պարունակի , եւ հետեւապէս Նա միայն գոյ է :  
Եւ թէպէտ այս ճշմարտութիւնը լաւ իմանալու  
համար ընդերկար խորհրդածութեան պէտք ու-  
նեցեր եմ , սակայն հիմոյ սոյն ճշմարտութեան  
վրայ ոչ միայն ամենաստոյգ երեւցած բաներէն  
աւելի համոզումն կը գոյանայ մտացս մէջ , այլ  
եւ , ասկէ զատ , կը դիտեմ ալ՝ որ միւս բոլոր  
իրաց ստուգութիւնը բացարձակապէս 'ի սմանէ  
կախումն ունի եւ առանց այս ծանօթութեան  
կարելի չէ կատարեալ բան մը գիտնալը :


Որովհետեւ , թէեւ 'ի բնութենէ չեմ կրնար  
չը հաւասար՝ թէ ամեն ինչ որ պայծառ եւ ո-  
րոշ կ'իմանամ , ճշմարիտ է , սակայն վասն զի  
այնպիսի բնութիւն մ'ալ ունիմ՝ որ անկարելի  
կ'ըլլայ միտքս շարունակաբար մի եւնոյն բանին

վրայ կեղրոնացունելը , եւ յաճախ կը յիշեմ՝ որ  
բան մը ճշմարիտ դատած եմ , նոյն իսկ երբ այն  
իրը ճշմարիտ դատելու ստիպող պատճառները  
դիտելէ դադրած եմ , ուստի կարելի է այս ա-  
տեն ուրիշ պատճառներ ալ առջեւս ելնեն , որք  
դիւրաւ կարծիքս փոխել պիտի տային , եթէ չը  
գիտնայի՝ թէ Աստուած մը կայ , որով բնաւ  
մէկ բանի վրայ ճշմարիտ եւ ստոյգ դիտութիւն  
պիտի չ'ունենայի , այլ միայն շփոթ եւ անստոյգ  
կարծիքներ : Խնչպէս , օրինակի համար , ուղղան-  
կիւն եռանկեան մը բնութիւնը դիտած ժամանա-  
կըս , ես՝ որ երկրաչափութեան քիչ մը տեղեակ  
եմ՝ յայտնապէս կը ճանչնամ՝ թէ իւր երեք ան-  
կիւններն երկու ուղիղ անկեանց հաւասար են ,  
եւ չեմ կրնար չը հաւատալ՝ երբ իւր ապացու-  
ցութեան վրայ մտածեմ . բայց վրան մտածելէ  
դադրելէ անմիջապէս զկնի , թէպէտեւ տակա-  
ւին իւր վրայ ունեցած պայծառ ըմբռնումս յի-  
շեմ , այսու ամենայնիւ յոյժ դիւրին է իւր ճըշ-  
մարտութեան վրայ տարակուսիլը , եթէ չը դիտ-  
նամ՝ թէ Աստուած մը կայ . որովհետեւ կրնամ  
հաւատալ՝ թէ բնութիւնն այնպէս ստեղծած է զիս՝  
որ խիստ յայտնի եւ խիստ ստոյգ իմանալ կար-  
ծած իրացս մէջ անդամ դիւրաւ խարուիմ . զի  
կը յիշեմ որ յաճախ իբրեւ ճշմարիտ եւ ստոյգ  
ընդունած բաներս , յետոյ ուրիշ պատճառնե-  
րով բացարձակապէս սուտ դատած եմ :

Բայց , ճանչնալէս վերջը թէ Աստուած մը  
կայ , որովհետեւ միանդամայն դիտեմալ՝ թէ ա-  
մեն բան այս Աստուծմէն կախումն ունի՝ որ չը  
խարեր , եւ թէ ինչ որ պայծառ եւ որոշ կ'ի-  
մանամ 'ի հարկէ ճշմարիտ է , ուստի թէպէտեւ

բնաւ չը մտածեկմ այն պատճառներուն կամ ապացոյցներուն վրայ՝ որոցմով ճշմարիտ դատած եմ զայս, սակայն ոչ ոք կրնայ հակառակ ապացոյց մը դէմս հանել՝ որ սոյն դատումս տարակուսելի ընէ, հերիք է՝ որ զայն պայծառ եւ որոշ հասկնալո կարենամ յիշել, այսպէսով անոր վրայ ճշմարիտ եւ ստոյգ գիտութիւն կ'ունենամ։ Այն այս գիտութիւնն ուրիշ անգամ ապացուցած բոլոր բաներուս վրայ ալ կը տարածուի, ինչպէս երկրաչափական եւ այլ նմանօրինակ ճշմարտութեանց վրայ։ Որովհետեւ ինչ բան կարելի է առարկել ինձ՝ որով ստիպուիմ այս ճշմարտութեանց վրայ տարակուսիլ։ Միթէ ընութիւնս շարունակ սխալելու ենթակայ է։ բայց գիտեմ արգէն՝ որ պատճառնին պայծառապէս ծանօթ դատմանց մէջ խարէութիւն չը կըրնար մտնել։ Արդեօք յառաջուց իրրեւ ճշմարիտ համարած շատ մը բաներս 'ի վերջոյ ճանչցեր եմ՝ որ սնւտ են, սակայն ասոնց մէկն ալ պայծառ եւ որոշ ճանչուած չէի, եւ այն ատեն տակաւին չը գիտնալով՝ թէ ինչ կանոն կայ ճշմարտութիւնը հաստատող, նոյն իրաց հաւատացեր էի այնպիսի պատճառներով՝ որոց որչափ անզօր ըլլալը վերջն իմացայ։ Աւրեմն ասկէ աւելի ինչ կրնայ առարկուիլ։ Թերեւս պիտի ըսես՝ թէ կը քնանամ ( ինչպէս որ յառաջուց ես ինձ առարկեցի ) կամ թէ հիմակուան բոլոր խորհուրդներս քնոյ մէջ երեւակայած դնորքներէս աւելի ճըմարտութիւն չունին։ բայց նոյն իսկ երբ քնանամ, դարձեալ ամեն ինչ որ յայտնապէս մտացըս կը ներկայանայ, բացարձակապէս ճշմարիտ է։ Վասն որոյ, խիստ պայծառապէս կը ճանչ-

նամ՝ որ բոլոր գիտութեանց ստուգութիւնն եւ  
ճշմարտութիւնը ճշմարտին Աստուծոյ ծանօթու-  
թենէն միայն կախեալ է, այնպէս որ առանց  
նախապէս զԱստուած ճանաչելոյ, ուրիշ եւ ոչ  
մէկ բանի վրայ կատարեալ գիտութիւն կրնամ  
ունենալ: Եւ հիմայ որ կը ճանչնամ զԱստուած,  
անհուն իրաց վրայ կատարեալ գիտութիւն ըս-  
տանալու միջոցն ունիմ, ոչ միայն Նորա մէջ ե-  
ղած բաներուն, այլ նաև մարմնական բնու-  
թեան վերաբերեալ բազում իրաց վրայ, քանի  
որ այս բնութիւնը կրնայ երկրաչափից ասլացու-  
ցութեանց առարկայ ըլլալ՝ որ իւր դոյութիւնը  
չեն նկատեր:



## ԽՈՐՀԻԴԱՇՈՒԻԹԻՒՆ Զ.

ՅԱՂԱԳԸ ԳՈՅՉՈՒԹԵԱՆ ՆԻՒԹԱԿԱՆ ԻՐԱՑ, ԵՒ ԻՐԱԿԱՆ ՏԱՐԲԵՐՈՒ-  
ԹԵՍՆ՝ ՈՐ ԸՆԴ ՀՈԳԻ ԵՒ ԸՆԴ ՄԱՐՄԻՆ ՄԱՐԴՈՑ

Հիմայ քննել միայն կը մնայ՝ թէ նիւթա-  
կան իրեր կան . ապաքէն , գոնէ գիտեմ՝ որ  
կրնան գտնուիլ , քանի որ երկրաչափական ա-  
պացուցութեանց իբրեւ առարկայ կը նկատուին .  
զի այս կերպով նիւթական բաներն աւելի պայ-  
ծառ եւ աւելի որոշ կ'իմանամ : Որովհետեւ տա-  
րակոյս չը կայ՝ թէ Աստուած կրնայ ստեղծել ա-  
մեն ինչ որ որոշակի յղանալու կարող եմ . թող  
որ լաւ չ'իմացած բաներս անգամ ստեղծելու  
կարողութիւնն ունի Աստուած : Աւելին կայ .  
իմ ներսս եղած երեւակայելոյ կարողութիւնը՝  
զոր , ինչպէս փորձը կ'ուսուցանէ , նիւթական  
իրերը քննած ատենս կը գործածեմ՝ սոյն իրաց  
գոյութեան կրնայ համոզել զիս . վասն զի երբ  
ուշի ուշով երեւակայութեան ինչ ըլլալը դի-  
տեմ , կը տեսնեմ որ ուրիշ բան չէ , բայց եթէ  
ճանաչող կարողութիւն՝ որ գոյ եւ անմիջապէս  
իրեն ներկայացեալ մարմնոյն ուշադրութիւն կ'ըն-  
ծայէ :

Ասիկա բոլորովին յայտնի լնելու համար ,  
նախ երեւակայութեան եւ սոսկ իմացման կամ  
ըմբռնման մէջ եղած տարբերութիւնը նշանա-  
կել հարկ կը համարիմ : Օրինակի համար , եռան-  
կիւն մ'երեւակայած ատենս , ոչ միայն կ'իմա-  
նամ՝ թէ երեք գծերէ բաղկացեալ ձեւ մ'է ,

այլ միանգամայն մտացս ներքին կարողութեամբ  
իրեւ ներկայ կը նկատեմ զանոնք . երեւա-  
կայութիւն ըսածնիս ալ ճիշդ այս է : իսկ ե-  
թէ հազարանկեան մը վրայ մտածել ուղեմ , ըս-  
տուգիւ լաւ կ'իմանամ՝ թէ հազար կողմերէ  
բաղկացեալ ձեւ մ՝ է այս , ինչպէս որ եռան-  
կեան սոսկ երեք կողմով ձեւ մ՝ ըլլալը դիւրաւ  
կ'իմանամ . բայց հազարանկեան բոլոր կողմերն  
'ի միասին չեմ կրնար երեւակայել , մինչդեռ  
կրնամ եռանկեան երեք կողմերն երեւակայել ,  
եւ ոչ իսկ իւր հազար կողմունքը մտաց աչօք կամ  
հայեցողութեամբ իրեւ ներկայ նկատել : Եւ  
թէեւ , երբ մարմնական իրաց վրայ մտածեմ ,  
միշտ երեւակայութիւնս դործածելոյ վարժու-  
թիւն ունենալով՝ կը պատահի որ հազարանկիւն  
մը յղացած ատենս՝ շփոթ կերպով ձեւ մը ներ-  
կայացունեմ ինձ , այսու ամենայնիւ խիստ յայտ-  
նի կը տեսնուի՝ թէ սոյն ձեւն հազարանկիւն չէ .  
վասն զի բիւրանկեան եւ կամ չատ կողմեր ու-  
նեցող մէկ ուրիշ ձեւոյ վրայ մտածելով՝ աչա-  
ցըս առջեւ բերած ձեւէս երբէք չը տարբերիր ,  
եւ հազարանկեան ուրիշ բաղմանկիւններէ ու-  
նեցած տարբերութիւնը կազմող չափակցութիւն-  
ներն յերեւան բերելու բնաւ չը նպաստեր : Եւ  
եթէ խնդիրը հնգանկիւն մը դիտելուն վրայ է ,  
ատուգիւ կրնամ իւր ձեւն , ինչպէս նաեւ հա-  
զարանկեան ձեւն իմանալ , առանց երեւակա-  
յութեան օգնելուն . կրնամ ալ զայն երեւակա-  
յել , ուշադրութիւնս իւր մէն մի կողմանց եւ  
միանգամայն այս կողմերուն պարունակած մի-  
ջոցին վրայ դարձունելով : Այսպէս կը ճանչնամ  
որոշակի՝ որ երեւակայելոյ համար մասնաւոր

մտադրութիւն մը հարկաւոր է , մինչդեռ յղա-  
նալոյ կամ իմանալոյ համար հարկաւոր չէ . այս  
մասնաւոր մտադրութիւնը յայտ յանդիման կը  
ցուցանէ երեւակայութեան եւ պարզ իմացման  
կամ ըմբռնման մէջ եղած տարբերութիւնը : Աս-  
կէ զատ, կը դիտեմ՝ թէ այս իմ ներսս գտնուած  
երեւակայելոյ կարողութիւնը՝ որ իմանալոյ կա-  
րողութենէն կը տարբերի՝ բնաւ հարկաւոր չէ  
իմ բնութեան կամ էութեան , այսինքն , մտացս  
էութեան . որովհետեւ թէ եւ այդ կարողու-  
թիւնը չ'ունենայի ալ , սակայն տարակոյս չը  
կայ՝ թէ միշտ այն պիտի ըլլայի , ինչ որ այժմ  
եմ, որմէ կրնամք եզրակացունել՝ թէ երեւակա-  
յութիւնը մտքէ տարբեր մէկ ուրիշ բանէ կա-  
խումն ունի : Դիւրին է իմանալը՝ որ եթէ միտքն  
այնչափ սերտիւ միացած ըլլայ մարմնոյ մը հետ՝  
որ կարենայ ուղած ատեն նորա զիտողութեան  
պարապիլ , կարելի է այս միջոցաւ մարմնական  
իրեր երեւակայէ , այնպէս որ խորհելոյ այս կեր-  
պին եւ պարզ իմացման մէջ եղած տարբերու-  
թիւնը յայնմ է՝ որ միտքը բան մը յղացած ա-  
տեն ըստ իմիք առ ինքն կը դառնայ , եւ իւր  
ներսը գտնուած գաղափարներէն մի քանին կը  
դիտէ , մինչդեռ երբ բան մ'երեւակայէ միտ-  
քը մարմնոյ կողմը կը դառնայ , եւ կամ իրմէ  
կազմուած եւ կամ զգայութեանց ձեռօք ըն-  
դունուած գաղափարին համակերպ՝ բան մը կը  
դիտէ 'ի նմա : Դիւրաւ կ'իմացուի , կ'ըսեմ , որ  
երեւակայութիւնն այս կերպով կրնայ ըլլալ , ե-  
թէ ճշմարիտ է որ մարմններ կան . եւ որով-  
հետեւ այս գործողութեան , այն է , երեւակա-  
յութեան կատարման եղանակը բացարելոյ ու-

րիշ միջոց մ'ալ չեմ զիտեր . ասկէ հաւանականաբար կը հետեւցունեմ՝ թէ մարմիններ կան . բայց , ինչպէս բսի , հաւանականաբար միայն և թէեւ մնծ խնամով ամեն բան քննեմ , սակայն , երեւակայութեանս մէջ ունեցած մարմինական բնութենէս տարբերող այս գաղափարէն չեմ կրնար բնաւ մէկ ձեռնարկութիւն հանել՝ որ հարկաւորաբար որ եւ է մարմնոյ մը գոյութիւնն եզրակացունէ :

Արդ , այս մարմնական բնութենէն զատ՝ որ երկրաչափութեան առարկայն է , սովոր եմ երեւակայել նաեւ ուրիշ շատ մ' իրեր ալ , ինչպէս , գոյն , ձայն , համ , քաղցրութիւնն եւ սոցին նմանիք , թէպէտեւ ոչ այնչափ որոշակի , եւ որովհետեւ զգայութեանց ձեռօք աւելի լակ'իմանամ այս բաները՝ որք զգայարանաց եւ յիշողութեան միջոցաւ մինչեւ երեւակայութեանը կուգան կը հասնին , ուստի կը կարծեմ՝ թէ այս իրերը հեշտեաւ քննելու համար , վայելուչ է՝ որ միանգամայն հետազօտեմ՝ թէ ըզգան ինչ է , եւ տեսնեմ՝ թէ խորհելոյ այս կերպով՝ զոր զգալ անուանեցինք՝ մտացս մէջ առած գաղափարներէս պիտի կարենամ մարմնական իրաց գոյութեան ստոյգ ապացոյց մը ձեռք բերել :

Եւ առաջ պիտի յիշեմ՝ թէ որոնք են ըզգայարանաց ձեռօք ընդունուած այն իրերը՝ զորյառաջուց իրրեւ ճշմարիտ համարած էի , եւ թէ որպիսի հիման վրայ հաստատուած էր կարծիքը . յետոյ զիս անոնց վրայ տարակուսելու ըստիսով պատճառները պիտի քննեմ , եւ գիտեմ՝ թէ այս իրաց վրայ հիմայ ինչ հաւատք պէտք

## Ե ունենամ :

Նախ ուրեմն , զգացի՝ թէ ունէի գլուխ , ձեռք , ոտք եւ այն ամեն անդամները՝ յորոց բաղկացեալ է սոյն մարմինը՝ զոր իրրեւ ինք-նութեանս մի մասը կամ դուցէ ամբողջը կը նը-կատէի . զգացի ալ՝ թէ այս մարմինն ուրիշ շատ մ' այնպիսի մարմնոց մէջ դրուած էր՝ որոցմէ-կրնար զանազան հաճոյք եւ տհաճութիւն ըն-դունիլ . հաճոյքներն անուանեցի զգացումն հեշ-տութեան կամ հեշտութիւն , տհաճութիւններն ալ՝ ցաւ կամ զգացումն ցաւոյ : Այս հեշտութե-նէն եւ ցաւէն զատ , կ' զգայի յիս քաղց , ծա-րաւ եւ ուրիշ նման ցանկութիւններ , ինչպէս նաև ուրախութեան , տրտմութեան , բարկու-թեան եւ նմանօրինակ կրից մարմնական հակա-միտութիւնք : Արտաքուստ ալ , մարմնոց մէջ՝ տարածմանէ , ձեւէ եւ շարժումէ զատ՝ նշմարե-ցի կարծրութիւն կամ պնդութիւն , ջերմութիւն եւ շօշափելեաց տակ իյնող այլ ամեն որակու-թիւն . աւելին կայ . այս մարմնոց մէջ դիտեցի նոյնպէս լոյս , գոյն , հոտ , համ եւ ձայն՝ որոց այլակերպութիւնը՝ երկինքը , երկիրս , ծովս եւ ընդհանրապէս միւս բոլոր մարմիններն իրարմէ զանազանելու միջոց մը կ'ըլլար ինձ : Եւ ար-դարեւ , մտացս ներկայացեալ այս ամեն հանդա-մանաց գաղափարները՝ զոր միայն ճշդիւ եւ ան-միջապէս կ'զգամ , դիտած ատենս , առանց պատ-ճառի չէր՝ որ մտքէս բոլորովին տարբեր իրեր , այսինքն , այս գաղափարներն յառաջ բերող մար-միններ , զգալ կը կարծէի . որովհետեւ՝ ի փոր-ձոյ դիտէի որ այս իրերը գաղափարացս կը ներ-կայանային առանց իմ ուզելուս , այնպէս որ որ-

չափ ալ կամք ընէի , չէի կրնար առարկայի մը  
զգացումն արթնցնել մտքիս մէջ , եթէ նոյն ա-  
ռարկայն զգայարանացս միոյն գործարանին ա-  
ռաջակայ չը գտնուէր . ասոր հակառակ , ինձ ներ-  
կայացեալ առարկայն ալ չէի կրնար չզգալ : Եւ  
որովհետեւ զգայութեանց ձեռօք ընդունած գա-  
ղափարներս չափազանց կենդանի , պայծառ եւ  
նոյն իսկ իրենց կերպին մէջ յիշողութեանս մէջ  
տպաւորուած եւ խորհրդածութեամբ կազմուած  
կամ ենթադրուած գաղափարներէն աւելի որոշ  
էին , ուստի ինձ կ'երեւէր՝ թէ ասոնք չէին կըր-  
նար մտքէս յառաջ գալ , որով եւ հարկաւորաբար  
այս գաղափարներն ուրիշ բաներէ պատճառեալ  
կ'ըլլային յիս : Այս իրաց վրայ նոյն իսկ իրենց  
գաղափարաց առւածէն ուրիշ ծանօթութիւն չ'ու-  
նենալով՝ սա միայն կրնայի մտածել՝ թէ այս ի-  
րերն իրենց պատճառած գաղափարներուն նը-  
ման են : Եւ յիշելով՝ թէ աւելի զգայարանք քան  
բանականութիւն գործածեր եմ եւ միանդամայն  
գիտնալով՝ որ ես ինձէն կազմած գաղափարնե-  
րըս զգայութեանց ձեռօք ընդունածներուս չափ  
պայծառ չեն , եւ գոգցես յաճախ այս վերջնոց  
մասունքներէն կը բաղկանան , դիւրաւ կը հա-  
մոզուէի՝ թէ մտացս մէջ չ'ունէի ընաւ գաղա-  
փար մը՝ որ նախ զգայարանքներէս անցած չ'ըլ-  
լար : Նոյնպէս ոչ առանց պատճառի կը հաւա-  
տայի՝ թէ այս մարմինը՝ զոր մասնաւոր իրա-  
ւամբ իմս կ'անուանէի՝ ուրիշ որ եւ է մարմնէ  
աւելի ճշդապէս եւ սերտիւ ինձ կը վերաբերէր .  
որովհետեւ , յիրաւի , այս մարմինէն երբէք չէի  
կրնար բաժանիլ , մինչդեռ ուրիշներէն կրնայի .  
իւր մէջ եւ իր համար կ'զգայի ամեն ցանկութիւն

եւ յօժարութիւն . եւ , վերջապէս , հեշտութեան եւ ցաւոյ զգացումներն իւր մասանց եւ ոչ թէ իրմէ բաժանեալ ուրիշ մարմնոց մասանց մէջ կունենայի : Բայց երբ կը քննէի՛ թէ ինչ պատճառաւ դաւոյ , չը կիտեմ , որ զգացմանէն՝ որոտմութիւն՝ եւ հեշտութեան զգացմանէն ալ ուրախութիւն յառաջ կուղայ մտաց մէջ : կամ թէ ինչու ստամոքսի , չը գիտեմ , որ յուզմունքը՝ դոր քաղց կ'անուանեմ՝ ուտելու ցանկանու՝ եւ կոկորդի ցումաքութիւնն ալ խմելու փափաքիլ կուտան , եւ այլ այսպիսիք . ասոնց պատճառ մը չէի կրնար տալ . սա միայն կ'ըսէի՛ թէ բնութիւնն այսպէս կ'ուսուցանէ . որովհետեւ , ստուգիւ , միայն թէ կարենամ խմանալ , ստամոքսի այս յուզմանն եւ ուտելոյ բաղձանքին մէջ , ինչպէս նաև վիշտ պատճառող իրին զգացման եւ որոտմութիւն յառաջ բերող մտածման մէջ ըրհաւ մէկ նմանութիւն կամ յարաբերութիւն չը կայ : Եւ , մի եւ նոյն կերպով , կ'երեւէր՝ թէ զգայարանացս առարկայն վերաբերեալ ուրիշ ամեն բան ալ 'ի բնութենէ ուսած եմ : զի կը դիտէի՛ որ այս առարկայից վրայ կատարած սովորական գատումներս կը կազմուէին իմ մէջն , նոյն դատումներն ընելու ստիպող պատճառներէն մէկն ալ դեռ եւս չը դիտած եւ չը կշռած :

Բայց , յետոյ , շատ փորձեր կատարելով՝ ըզգայութեանց վրայ ունեցած հստատքս բոլորովին վերցաւ . որովհետեւ յաճախս դիտեր եմ՝ որ հեռուանց բոլորչի երեւցող ոչտարակն 'ի մօտոյ քառակուսի կ'երեւի , եւ այս աշտարակին բարձրաբերձ դագաթան վրայ դրուած սկայա-

գործ արձանն ալ ցածէն փաքրիկ արձան մ'ըլ-  
լալ կը թուի . եւ այսպէս , ուրիշ անթիւ անհա-  
մար գէպքերաւ մէջ , թէ արտաքին եւ թէ ներ-  
քին զգայարանաց վրայ հիմնեալ դպտմանց մէջ  
մոլորութիւն գտած եւմ . զի ցաւէն աւելի ներքին  
բան կայ . եւ սակայն բազուկնին եւ սրունքնին  
կարուած մարդիկ կը տեսնեմ երբեմն՝ որք մերթ  
ընդ մերթ այլ եւս վրայնին չեղած մասին մէջ  
տակաւին ցաւ կ'զգան . ասիկա առիթ մ'եղաւ  
ինձ խորհելու՝ թէ մարմնոյս մէկ անդամին մէջ  
ցաւ զգալուս համար չեմ կրնար բոլորովին վրս-  
տահիլ՝ թէ նոյն անդամն իրօք հիւանդ է , ծա-  
րակուսելոյ այս պատճառներուն վրայ քիչ ատե-  
նէն ուրիշ երկու խիստ բնդհանուր պատճառ-  
ներ ալ աւելցուցի . Առաջին . արթուն եղած  
միջոցիս զգացած չեմ բնաւ բան մը՝ զոր երբե-  
մըն քնոյ մէջ ալ չը կարենամ հաւատալ թէ կըդ-  
դամ . եւ որովհետեւ չեմ կարծեր՝ որ քնոյ մէջ  
զգացած բաններս ինձմէ դուրս եղող առարկայ-  
ներէն յառաջ գան , ուսաի կը մտածէի՝ թէ ինչ  
պատճառաւ սրթուն եղած ատեն զգացած բա-  
ներուս պէտք է հաւատամ : Երկրօրդ . տակա-  
ւին իմ էութեանս հեղինակը չը զիտելով կամ  
չը զիտել ևնթադրելով , կրնայի զիւրաւ հաւա-  
տալ՝ թէ զուցէ բնութիւնն այնպէս ստեղծեր է  
զիս՝ որ բոլորովին ճշմարիտ երեւցած իրաց մէջ  
անդամ խաբութիմ : Զգալի իրաց ճշմարտութեան  
վրայ յիս համոզումն գոյացունող պատճառներն  
ստուգելու մասին դժուարութիւն չէի կրեր . ո-  
րովհետեւ տեսնելով՝ որ բնութիւնն այնպիսի  
բաներ առջեւս կը հանէ , որոց պատճառը կ'ան-  
դիտանամ , բնութեան ուսուցածներուն վրայ բո-

լորովին վասահիլ հարկ չէի համարեր : Եւ թէ-  
պէտ զգայարանաց ձեռօք ընդունած գաղափար-  
ներս կամքէս կախումն չունին բնաւ , սակայն  
ասկէ չեմ կրնար եղրակացունել՝ թէ սոյն գա-  
ղափարներն ինձմէ տարբեր բաներէ յառաջ կու-  
գան . զի գուցէ այնպիսի կարողութիւն մը կե-  
նայ ներսս՝ որ ցարդ ինձ անծանօթ մնալով հան-  
գերձ , պատճառն ըլլայ սոյն գաղափարաց և  
արտադրիչ :

Բայց , հիմայ , որ ինքզինքս լաւ ճանչնալու  
եւ էութեանս հեղինակը դանելու ձեռնարկած  
եմ , պէտք չէ՝ որ զգայարանաց ամեն ուսուցածնե-  
րըն ալյանդգնաբար ընդունիմ . բայց ընդհանրա-  
պէս ամեն բանի վրայ ալ տարակուսելու չեմ :

Եւ նախ , որովհետեւ գիտեմ՝ թէ ամենն  
պայծառ եւ որոշակի իմացուած բան կրնայ Աս-  
տուծմէ արտադրուիլ , ճիշդ այն կերպով , ինչ-  
պէս որ կ'իմանամք , ուստի գիտնալու համար՝ թէ  
բան մ'ուրիշ բանէ տարբեր է , բաւական է որ  
կարենամ մին առանց միւսոյն պայծառ եւ որոշ  
իմանալ . վասն զի այս իրերը կրնան իրարմէ  
անջատիլ , դոնէ Աստուծոյ ամենակարողու-  
թեամբ . ասոնց տարբերութիւնն իմանալու հա-  
մար հարկ չէ գիտնալ՝ թէ ինչ կարողութեամբ  
կ'ըլլայ այս բաժանումը : Սակայն սոսկ գոյու-  
թիւնս ստուգիւ ճանչնալէս եւ բնութեանս կամ  
էութեանս խորհող բան մը միայն ըլլալէն կ'եղ-  
րակացունեմ՝ թէ իմ՝ էութիւնն յայսմ կը կա-  
յանայ՝ որ խորհող բան մ'եմ կամ այնպիսի գո-  
յացութիւն մը՝ որոյ բովանդակ բնութիւնն ու-  
էութիւնը խորհել միայն է եւ ոչ այլ ինչ : Եւ  
թէպէտ թերեւս , կամ ստուգիւ , ինչպէս քիչ

մը՝ վերջը սլիախ ըսեմ, ունիմ մարմին մը՝ ընդ  
որ սերտիւ միացած եմ, սակայն, որովհետեւ  
մէկ կողմանէ ինքնութեանս կամ էս ին վրայ  
պայծառ եւ որոշ գաղափար ունիմ՝ որ խորհող  
եւ տարածումն չունեցող բան մ'է, միւս կող-  
մանէ ալ մարմնոյ վրայ որոշ գաղափար ունիմ՝  
որ միայն տարածութիւն ունի եւ բնաւ չը խոր-  
հիր, ուստի սասոյգ է՛ թէ ես, այսինքն, հոգիս՝  
որով եմ ինչ որ եմ, բոլորովին տարբեր է մար-  
մնէս եւ կրնայ առանց անոր գոյ ըլլալ :

Աւելին կայ . խորհելոյ զանագան կարողու-  
թիւններ կան յիս, որոց խւրաքանչիւրն իրենց  
մասնաւոր կերպերն ունին . զար օրինակ, երե-  
ւակայելոյ եւ զգալոյ կարողութիւններ ունիմ,  
առանց որոց կարող եմ պայծառ եւ որոշակի ճա-  
նաչել ինքնութիւնս իւր բովանդակ էութեամբը,  
բայց չեմ կրնար գոխաղարձարար այս կարո-  
ղութիւններն իմանալ առանց էս ին, այսինքն,  
առանց իմացական գոյացութեան մը՝ որոյ հետ  
միացած ըլլան եւ իրեն վերաբերին : Որովհե-  
անեւ, այս կարողութիւնները՝ մեր իրենց վրայ  
ունեցած ծանօթութեան, կամ ըստ գլրոցակա-  
նաց, իրենց իրական ըմբռնման մէջ, կերպ մը  
իմացումն կը պարունակեն, որմէն կ'իմանամ՝  
թէ այս կարողութիւններն ինքնութենէս կամ  
էս էն տարբեր են, ինչպէս որ եղանակներն ալ  
իրերէն կը տարբերին : Ուրիշ կարողութիւններ  
ալ ունիմ, ինչպէս տեղափոխութիւն ընել, զա-  
նաղան դիրքեր բռնել եւ այլ այսպիսիք, որք  
ծիշդ առաջնոց նման առանց գոյացութեան մը  
հետ միացած ըլլալու ոչ կրնան իմացուիլ եւ ոչ  
խոկ հետեւաբար գոյութիւն ունենալ : Բայց

խիստ յայտնի է՝ որ այս կարողութիւնները, եթէ ճշմարտապէս գոյ են, պէտք է մարմնական կամ տարածական մարմնոյ մը վերաբերին եւ ոչ թէ իմացական գոյացութեան . վասն զի իրենց պայծառեւ, որոշ լմբոնման մէջ տեսակ մը տարածութիւն կը պարունակի, իսկ իմացականութիւն՝ ընաւ երբէք : Եւ որ աւելին է, չեմ կրնար տարակուսիլ՝ թէ իմ մէջս զգալոյ, այսինքն, զգալի իրաց գաղափարներն ընդունելու եւ ճանաչելու կրաւոր կարողութիւնն անօգուտ եւ ոչինչ պիտի ըլլար, եթէ իմ մէջս, կամ ուրիշ բանի մը մէջ այս գաղափարները կազմելու եւ արտադրելու կարող ներդրծական կարողութիւն մ'եւս չը կենար : Արդ, այս ներդրծական կարողութիւնը՝ որ խորհուրդ չէ, իմ մէջս չը կրնար զըտնուիլ, զի ես խորհող բան մ'եմ. եւ թէ այս գաղափարները յաճախ առանց իմ ջանից եւ շատ անդամ ալ առանց ուզելուս ինձ ներկայացած են. ուրեմն հարկաւոր է՝ որ այս կարողութիւնն ինձմէ տարբեր այնպիսի գոյացութեան մը մէջ ըլլայ, յորում իրավէս կամ կատարելապէս պարունակուի ինչ առարկայական իրականութիւն որ կայ այս կարողութեան արտադրած դադափարաց մէջ, ինչպէս յառաջուց նշանակած եմ, եւ այս գոյացութիւնը կամ մարմին մ'է, այսինքն մարմնական ընութիւնն մը՝ յորում պարունակուած է ինչ բան որ այս գաղափարներն առարկայօրէն կամ ներկայացմամբ կը բովանդակեն, կամ նոյն ինքն Ասաւած է եւ կամ մարմնէն ազնուագոյն ուրիշ արարած մը՝ որ նոյն իսկ այս կարողութիւնն ունի կատարելապէս : Իսկ արդ,

Արտվնեառեւ Աստուած խաբերայ չէ , ուստի յայտնի է թէ սոյն գաղափարներն անմիջապէս իրմէն չը զրկեր ինձ , ոչ ալ այնպիսի արարածի մը միջոցաւ կը զրկէ , յորում այս գաղափարաց իրականութիւնն ոչ թէ հաւաստեաւ , այլ սոսկ կատարելապէս ճանչցուած ըլլայ : Որովհետեւ ոչ միայն այնպիսի կարողութիւն առւած չէ ինձ Աստուած՝ որով ճանչնամ՝ թէ այս այսպէս չէ , այլ եւ , ընդ հակառակն , մեծ հակամիտութիւն մը առւած է հաւաստալու՝ թէ ասոնք մարմնական իրերէ յառաջ կուգան . խաբերայ պիսի ըլլար Աստուած , եթէ իրօք սոյն գաղափարներն այլ ուսաხք ծաղքունն առնուին կամ ուրիշ պատճառներէ արտադրուած լինէին եւ ոչ մարմնական իրերէ . ուրեմն հարկ է եղբակացունել՝ թէ մարմնական բաներ կան եւ գոյութիւն ունին : Սակայն գուցէ այս գաղափարները ճիշդ այնպէս չեն , ինչպէս որ կ'իմանամք զգայարանաց ձեռօք , որովհետեւ շատ բաներ կան՝ որ զգայութեանց այս ըմբռնու՞րը խիստ միժին եւ խիստ չփոփ կ'ընեն , այսու ամենայնիւ սա խոստովանել պարտ է՝ թէ ամեն պայծառ եւ որոշ իմացուած բան , այսինքն , ընդհանրապէս խօսելով , տեսական երկրաչափութեան առարկային մէջ պարունակեալ ամեն ինչ ճշմարտապէս գոյ է :

Խոկ , այն իրերը՝ որք կամ մանաւոր միայն են , օրինակի համար , թէ արեգակն այս ինչ մեծութիւնն եւ ձեւն ունի , եւ այն . եւ կամ այնչափ պայծառ եւ որոշ չեն խմացուիր , ինչպէս , լոյս , ձայն , ցաւ , եւ այլ այսպիսիք , այս բաները , կ'ըսեմ , թէպէտեւ ճշմարտիւ խիստ տարակումելի եւ խիստ անստոյգ ըլլան , սակայն որով-

հետեւ Աստուած խաքերայ չէ եւ հետեւապէս  
այնպիսի կարողութիւն մը տուած է՝ որով կար-  
ծեացս մէջ սպրդած ստութիւնը կ'ուղղեմ,  
կարծեմ կրնամ եղբակացունել հաւաստեաւ՝ թէ  
զանոնք ստուգիւ ճանաչելոյ միջոցներն ունիմ  
ես : Եւ նախ, տարակոյս չը կայ՝ թէ բնութեան  
ինձ սովորեցուցած բաներն ամենքն ալ ճշմարիտ  
են . որովհետեւ ընդհանրապէս բնութիւն լսե-  
լով՝ դԱստուած միայն կ'իմանամ եւ ոչ այլ ինչ.  
կամ այն կարզն եւ տրամադրութիւնը՝ զոր զը-  
րած է Աստուած համայն ստեղծական իրաց մէջ,  
եւ 'ի մասնաւորի իմ բնութեամբս Աստուծոյ ինձ  
առած բովանդակ իրաց խառնուրզը կամ կու-  
տակումը կ'իմանամ :

Արդ, սոյն բնութենէն ուսած ամենէն ա-  
ւելի մեկին եւ յայտնի բանս այս է՝ թէ մարմին  
մ'ունիմ՝ որ գէշ տրամադրութեան մէջ կը զըտ-  
նուի, երբ ցաւ կ'զգամ . ուսելոյ եւ խմելոյ  
սկէտք կ'ունենայ, երբ քաղցի եւ ծարաւոյ ըզ-  
դացումներն արթննանյիս, որոյ ճշմարտութեան  
վերայ երբէք տարակուսելու չէ :

Ինութիւնը ցաւոյ, նօթութեան եւ ծարա-  
ւոյ այս զգացումներով կ'ուսուցանէ նաեւ՝ թէ  
սոսկ մարմնոյս մէջ բնակած չեմ այն կերպով,  
ինչպէս նաւապեսն իւր նաւուն մէջ կը բնակի,  
այլ, ասկէ կատ, այնքան սերտիւ միացած եմ  
այս մարմնոյ հետ՝ որ երկուքս մէկ ամբողջ մը  
կը կազմեմք : Որովհետեւ, եթէ այսպէս չ'ըլլար,  
մարմինս վիրաւորուած ատեն ցաւ պիտի չ'զգա-  
յի ես, ես՝ որ խորհուր բան մ'եմ . այլ այս վէր-  
քըն իմացողութեան միջոցաւ չ'միայն պիտի ի-  
մանայի, ինչպէս որ նաւապեսն ալ իւր նաւուն

մասերէն միոյն խորաւակութիւն աչօք կը տեսնէ . Եւ երբ մարմինս ուտելոյ եւ խմելոյ պէտք ունի, պարզապէս պիտի ճանչնամ դայս, նոյն իսկ եթէ քաղցի եւ ծարաւոյ շփոթ զգացումներէն չ'աղդուիմ ալ . զի յիրաւի, նօթութեան, ծարաւոյ եւ ցաւոյ այս ամեն զգացումներն ուրիշ բան չեն, բայց միայն խորհելու զանազան կերպեր, որք հոգւոյ եւ մարմնոյ միութենէն յառաջ կուդան եւ անկէ իսկ կախումն ունին :

Ասկէ զատ, բնութիւնը կ'ուսուցանէ՝ թէ ուրիշ շատ մարմններ ալ կան խմոյս բոլորտիքը, որոց ոմանց մերձենալ եւ յայլոց խուսափել պարա է : Եւ արդարեւ, գոյն, հուր, համ, ձայն, ջերմութիւն, կարծրութիւն կամ պնդութիւն եւ այլն զգալէս ստուգիւ կ'եղրակացունեմ՝ թէ զգայարանաց այս ամեն զանազան ըմբռնումներն յառաջ բերող մարմնոց մէջ իրենց համապատասխանող այլակերպութիւններ կան, թէպէտեւ գուցէ իրական նմանութիւն չ'ունենան . Եւ որովհետեւ զգայութեանց այս այլասեռ ըմբռնումներէն ոմանք հաճոյական եւ ոմանք անհաճոյ են, ուստի տարակոյս չը կայ՝ թէ մարմինս, կամ նոյն իսկ ես բոլորովին, քանի որ 'ի հոգւոյ եւ 'ի մարմնոյ բաղկացեալ էակ մ'եմ, շրջապատս գտնուած միւս մարմիններէն կրնամ զանազան հաճոյք կամ տհաճութիւն ընդունիլ :

Տակաւին ուրիշ շատ բաներ ուսած կ'երեւիմ 'ի բնութենէ, սակայն այս իրերն ստուգիւ յինքեանց ուսած չեմ, այլ իրաց վրայ յախուռնդատումն ընելոյ վարժութեամբ մաացս մէջ առեր եմ զանոնք . ուստի կարելի է որ սուտ

ըլլան . ինչպէս , օրինակի համար , սխալ են սան  
հետեւեսով կարծիքները . այն ամեն միջոց՝ յո-  
րում շարժուն եւ զգայարանացս ազդող բան չը-  
գանուիր՝ դատարկ է . ջերմ մարմնոյ մէջ ջեր-  
մութեան վրայ ունեցած դաղափարիս համա-  
կերպ բան մը կայ . սպիտակ կամ սեաւ մարմնայ  
մէջ մի եւ նոյն սպիտակութիւնը կամ սեւու-  
թիւնը կայ՝ զոր ես կ'զգամ . դառն կամ քաղցր  
մարմնոյ մէջ նոյն եւ մի ճաշակը կամ համը կայ,  
եւ այլ այսպիսիք . աստեղք , աշտարակք եւ այլ  
ամեն հեռաւոր մարմին ճիշդ այն ձեւն ու մեծու-  
թիւնն ունին , ինչպէս որ հեռուանց կ'երեւին  
մեր աչաց եւ այլն : Բայց որպէս զի ըսածս ա-  
ւելի լաւ հասկցուի , պէտք է ցուցնեմ՝ թէ բր-  
նութիւնն ինձ բան մը կ'ուսուցանէ ըսելով՝ ինչ  
ըսել կ'աւզեմ : Բնութիւն բառն աւելի յանձուկ  
միտս առնուած է հոգ , ուստի այս բառով Աս-  
տուծոյ ինձ տուած բոլոր իրաց խառնուրդը կամ  
կուտակումը չեմ իմանար . զի այս կուտակումը  
շատ մ'այնպիսի բաներ կը պարունակէ յինքեան ,  
որք մտաց միայն կը պատկանին , եւ աստանօր  
բնութեան վրայ խօսելով՝ ասոնց վրայ խօսիլ  
չեմ հասկնար . զոր օրինակ սա ճշմարտութեան  
վրայ ունեցած ծանօթութիւնս՝ թէ այն որ մի-  
սնդամ եզած է , չը կրնար եզած չըլլալ . եւ ա-  
սոր նման ուրիշ շատ ճշմարտութիւններ , զորս  
բնական լուսով կը ճանչնամ առանց երբէք մար-  
մնոյ օդնելուն , այս կուտակումն ուրիշ շատ  
բաներ ալ կը պարունակէ իւր մէջ , որք սոսկ  
մարմնոյ կը վերաբերին , եւ յանձուկ միտս ա-  
ռած բնութեանս տակ չեն երթար . ինչպէս ծան-  
րութիւն եւ այլ նախորինակ յատկութիւններ՝

որոց վրայ չեմ խօսիր այժմ, այլ այն իրաց վրայ  
 միայն կը խօսիմ՝ զոր տուած է ինձ Աստուած  
 իրեւ ՚ի հոգւոյ եւ ՚ի մարմնոյ բաղկացեալ է-  
 ակի : Արդ, այս բնութիւնը կ'ուսուցանէ ցա-  
 ւոյ զգացումն պատճառով իրերէ խոյս տալ եւ  
 հեշտութեան զգացումն առթող իրաց յարիլ, բայց  
 չը սովորեցուներ՝ թէ զգայարանաց այս զանա-  
 զան բժրոնումներէն կրնամ մեզնէ դուրս եղած  
 իրաց վերաբերեալ եզրակացութիւն մը հանել՝  
 սուանց զանոնք ուշի ուշով եւ հասուն խորհր-  
 դով քննելու . որովհետեւ կ'երեւի՞ թէ այս ի-  
 րաց ճշմարտութիւնը ճանաչել, մի միայն մտքի  
 եւ ոչ թէ ՚ի հոգւոյ եւ ՚ի մարմնոյ բաղադրելոյն  
 գործ է : Վասն որոյ, թէպէտեւ աստղ մը կան-  
 թեղի լոյսէ աւելի չ'աղղէ աչացս, սակայն չ'ու-  
 նիմ իրական կամ բնական կարողութիւն մը՝ որ  
 համոզէ թէ աստղը ճրապին լուսէն մեծ չէ .  
 բայց ես առանց բանաւոր պատճառի կենացս  
 առաջին տարիներէն սկսեալ այսպէս զատած հմ-  
 եւ թէպէտ կրակին մնրձենալով՝ ջերմութիւն  
 կ'զգամ, եւ եթէ քիչ մ'ալ աւելի մերձենամ՝  
 ցաւ կ'զգամ, սակայն չը կայ պատճառ կամ ա-  
 պացոյց մը՝ որ կարենայ համոզել՝ թէ կրակին  
 մէջ այս ջերմութեան կամ ցաւոյ նման բան մը  
 կը գտնուի. սա միայն կրնա՞րսել՝ թէ կրակին մէջ  
 կայ, չը գիտեմ, ինչ տեսակ բան մը՝ որ ցաւոյ  
 եւ ջերմութեան զգացումները կ'արթնցունէ յիս-  
 կամանապէս, միջոցի մը մէջ զգայարանքներս  
 յուղող եւ շարժող բան չը գտնելէս չեմ կրնար  
 եզրակացունել՝ թէ այս միջոցն իրօք որ եւ է  
 մարմին չը պարունակեր, բայց կը տեսնեմ՝ որ  
 այս եւ ուրիշ ասոր նման չատ բաներու մէջ

սովոր եմ բնութեան կարդը թիւրել եւ շփոթել  
վասն զի թէ եւ զգայարանաց այս զգացումները  
կամ ըմբռնումներն անոր համար միայն դրուած  
են յիս՝ որ ծանուցանեն մտացս՝ թէ ինչ բան վը-  
նասակար է եւ ինչ օգտակար այն բաղադրելոյն՝  
որոյ մասն կը կազմէ, եւ բաւական պայծառ եւ  
որոշ են, սակայն զանոնք կը դործածեմ իբրեւ  
այնալիսի սաոյգ կանոններ՝ որոցմով կարենամ  
ինձմէ դուրս գտնուող մարմնոց էութիւնն եւ  
բնութիւնն անմիջապէս ճանչնալ, որոյ վրայ նոյն  
զգացմանց ինձ սովորեցուցածը խիստ մթին եւ  
շփոթ է :

Արդէն յառաջուց բաւական քննած եմ՝ թէ  
ինչպէս, առանց Աստուծոյ դերագոյն բարու-  
թեան հակառակ գալու, այսպիսի գասմանց մէջ  
ստութիւն կը մտնէ : Հոս գժուարութիւն մը մի-  
այն կը ներկայանայ այն իրաց վրայ՝ զոր բնու-  
թիւնը կ'ուսուցանէ կամ վնտոել եւ կամ խոյս  
տալ, եւ այն ներքին զգացմանց վրայ՝ զոր նոյն-  
պէս բնութիւնը դրած է իմ մէջս . որովհետեւ  
ինձ կ'երեւի՝ թէ ասոնց մէջ մոլորութիւն դի-  
տած եմ երբեմն եւ այսպէսով ուղղակի բնու-  
թիւնս եղած է խարուելուս պատճառ . ինչպէս,  
օրինակի համար, թունալից կերակրոյ հաճոյա-  
րար ճաշակը կրնայ սոյն թոյնն առնլոյ հրա-  
պուրել, որով եւ խաբել զիս : Սակայն ստուգի-  
այս դէպքին մէջ ալ կրնայ բնութիւնն արդա-  
րանալ . որովհետեւ ախորժահամ կերակուրը մի-  
այն առնլոյ բաղձալ կուտայ եւ ոչ թէ թոյնը՝  
որ անծանօթ է իրեն . այնպէս որ ասկէ սա մի-  
այն կրնամ եղբակացունիլ՝ թէ կարելի չէ՝ որ  
բնութիւնս առ հասարակ ամեն բան անթերի

հանաչե՞ւ . եւ արդարեւ ասոր վրայ զարմանաք լու հարկ չըկայ . վասն զի մարդուս բնութիւնն հունաւոր ըլլալով՝ սահմանափակ կատարելութեան մը ծանօթութիւնը միայն ունի :

Բայց , մարդիկ երթեմն այնպիսի իրաց մէջ ալ կը խարուին՝ առ որ ուղղակի բնութիւնը կ'առաջնորդէ զիրենք , ինչպէս կը պատահի հիւանդաց , երբ վնասակար բաներ ուտելու եւ խմելու կը բաղձան : Յերեւու պիտի ըսես՝ թէ այսպիսեաց խարուելուն պատճառ իրենց բնութեան ապականութիւնն է , բայց ասիկա գժուարութիւնը չը վերցունէր . որովհետեւ թէ հիւանդ եւ թէ կատարեալ առողջ մարդն երկուքն ալ հաւասարապէս Աստուծոյ արարածն ըլլալով՝ աստուածային բարութեան հակառակ կուգայ , եթէ հիւանդն առողջէն աւելի խարէական եւ սխալական բնութիւն մ'ունենայ . եւ ինչպէս հաւ ասարակչիո կշիռներէ եւ զապանակներէ բաղկացեալ ժամացոյցը բնութեան ամեն օրէնքներն ալ ճշդիւ կը պահէ , նոյն իսկ երբ լաւ շինուած չըլլայ , եւ այն ատեն միայն ճիշդ կը ցուցանէ ժամերը , երբ գործաւորին բաղձանաց կատարելապէս կը համապատասխանէ , սոյնպէս ալ , եթէ մարդկային մարմինը սոսկ ուկորներէ , ջղերէ , դնդերքներէ , երակներէ . արիւնէ եւ մորթէ բաղկացեալ եւ յօրինեալ իրեւ այնպիսի մեքենայ մի նկատեմ՝ որ մտքէ բոլորովին զուրկ մնալով ալ տակաւին մի եւ նոյն կերպերով պիտի շարժի , ինչպէս հիմայ կը շարժի լոկ իւր գործարանաց տրամադրութեամբ եւ ոչ թէ կամեցողաւթենէ ուղղուելով եւ , հետեւապէս , մտաց իրեն օգնելով , դիւրաւ . կ'ի-

մանամ՝ որ այս մարմինը ջրդող եղած առեն  
բնականաբար կոկորդի ցամաքութիւն կ'զգայ,  
որ սովոր է ծարաւոյ զգացումը մտքին տանելու-  
եւ այս կոկորդի չորութեամբ տրամադիր կ'ըւ-  
լայ իր ջղաց եւ միւս մասանց այնպիսի շար-  
ժում մը տալու, ինչպէս որ կը պահանջուի խը-  
մելու համար, որով իւր հիւանդութիւնը հետ-  
զհետէ կը սասականայ եւ մինչեւ իսկ ինքն ալ  
կը վիասուի. սոյն այս մարմինը դարձեալ առողջ  
վիճակի մէջ կոկորդի նման ցամաքութեամբ իր  
օգտին համար խմելու կը բերուի: Եւ թէ-  
պէտ ժամացուցին իւր գործաւորէն սահմանեալ  
պաշտաման նայելով՝ կարենամ բաել՝ թէ իւր  
բնութինէն կը խստորի, երբ ճշդապէս ցոյց չը  
տար ժամնորը, եւ մի եւ նոյն կերպով՝ մարդ-  
կային մարմնոյ մեքենայն իրեն սովորական տ-  
մեն տեսակ շարժումն ունենալու պայմանին մէջ  
ստեղծուած նկատելով յԱստուծոյ՝ ասիթ ունե-  
նամ մտածելու՝ թէ իւր բնութեան կարդէն կը  
շեղի, երբ կոկորդը չոր կամ ցամաք է եւ խը-  
մելն իւր առողջութեան կը վիասէ, սակայն կը  
ճանչնամ՝ որ բնութիւնը բացատրելոյ այս վեր-  
ջին կերպն առ աջինէն շատ կը տարբերի, զի բա-  
ցատրութեան այս վերջին եղանակն ուրիշ բան  
չէ, բայց եթէ արտաքին յորջորջում մը՝ որ բո-  
լորովին մտքէս կախումն ունի՝ որ հիւանդ մար-  
դըն եւ գէշ կերպով շինուած ժամացոյցն ա-  
ռողջ մարդուն եւ գեղեցկաշէն ժամացուցին վր-  
րայ ունեցած զազափարիս հետ կը բաղդատէ.  
այս յորջորջումը չը ցուցներ բան մը՝ որ իրօք  
վրան խօսուած իրին մէջ գանուի, մինչդեռ բը-  
նութիւնը բացատրելոյ միւս եղանակաւ այնպի-

սի բան մը կ'իմանամ՝ որ սառւգիւ կայ իրաց  
մէջ եւ նշմարիտ է :

Բայց ստուգիւ, թէպէտեւ ջրգողեալ մար-  
մնոյ համար՝ որոյ կոկորդը միշտ չոր եւ ցամաք  
է առանց երբէք խմելոյ պէտք կենալու՝ աղա-  
կանեալ բնութիւն մ'ունի ըսելնիս արտաքին  
յորջորջում մ'ըլլայ, այսու ամենայնիւ, ամբողջ  
բաղադրութեան, այսինքն, ընդ մարմնոյ միա-  
ցեալ մտաց կամ հոգւոյ նկատմամբ պարզ յոր-  
ջորջում մը չէ, այլ նշմարիտ մոլորութիւնն մը  
բնութեան՝ որ ծարաւ կ'զգայ երբ խմելն իրեն  
կը վնասէ : Սակայն կը մնայ տակաւին քննել՝  
թէ ինչպէս Աստուծոյ բարութիւնը կը ներէ՝ որ  
այսպիսի մարդոց բնութիւնը սխալական եւ խա-  
րէական ըլլայ :

Արդ, այս քննութիւնն սկսելու համար, կը  
դիտեմ նախ՝ թէ հոգւոյ եւ մարմնոյ մէջ մեծ  
տարրերութիւն կայ եւ յայնմ է՝ որ մարմնն,  
իւր բնութեամբ, միշտ բաժանական է. իսկ հո-  
գին իսպառ անբաժանելի. որովհետեւ, յիրաւի,  
միտքս, այսինքն, ինքնութիւնս դիտած ատենս,  
ես՝ որ խորհող բան մ'եմ, մաս մը բնաւ չեմ  
կրնար նշմարել յիս, այլ պայծառապէս կը ճանչ-  
նամ եւ կ'իմանամ՝ որ բացարձակապէս մի եւ  
ամբողջ բան մ'եմ. եւ թէպէտ միտքն իր ամ-  
բովածութեամբը բովանդակ մարմնոյ հետ միա-  
ցեալ կը թուի, սակայն երբ ոտիցս կամ բազ-  
կացս մին եւ կամ ուրիշ մէկ մասն այս մար-  
մնէն բաժանի, գիտեմ քաջ՝ որ ասով մտքէս  
բան մը չը պակսիր բնաւ. կամելոյ, դգալոյ եւ  
յղանալոյ եւայլն կարողութեանց համար ալ բուն  
մտաց մասունքները կը կաղմեն չենք կրնար ը-

սել . զի նոյն եւ մի միտքն է՝ որ ամբողջն վեն կառ  
մելոյ , զգալոյ եւ յղանալոյ եւայլն միանդամայն  
կը ծառայէ : Մարմին կամ տարածումն ունեցող  
իրաց մէջ բոլորովին ասոր հակառակը կը տես-  
նուի . վասն զի չեմ կրնար երեւակայել մարմին  
մը , որչափ ալ փոքր ըլլայ , զոր մտօք անհուն  
մասերու չը բաժանեմ , եւ հետեւապէս չը ճանչ-  
նամ իւր բաժանելիութիւնը : Ասիկա պիտի կա-  
րենար սովորեցնել՝ թէ մարդկային միտքը կամ  
հոգին բոլորովին տարբեր է՝ ի մարմնոյ , եթէ  
այլուր ըստ բաւականին ուսած չ'ըլլայի . արդէն :

Կը դիտեմ նոյնպէս՝ որ միտքը մարմնոյն բո-  
վանդակ մասունքներէն ալ անմիջապէս աղդն-  
ցու թիւն չ'ընդունիր , այլ միայն ուղեղէն կամ  
թերեւս նոյն խսկ իւր ամենափոքրիկ մասանց  
մէկէն , օրինակի համար , անկէ՝ ուր հասարակ  
զգայութիւն ըսուած կարողութիւնը կը կատա-  
րուի , որ եթէ միշտ մի եւ նոյն տրամադրու-  
թիւնն ունենայ , նոյն եւ մի բանն զգալ կուտայ  
մտաց , թէ եւ մարմնոյ միւս մասունքը կարե-  
նան զանազան տրամադրութիւններ ունենալ ,  
ինչպէս կը վկայեն բազմապատիկ փորձեր՝ որոց  
վրայ խօսելու հարկ չը կայ :

Ասկէ զատ , կը դիտեմ՝ թէ մարմինն այնպի-  
սի բնութիւն մ'ունի , որոյ մասանց մին կրնայ  
իրմէն քիչ մը հեռուն գտնուող մէկ ուրիշ մա-  
սէն շարժիլ , ինչպէս կրնայ շարժիլ նաեւ եր-  
կուքին մէջ եղած իւրաքանչիւր մասերէ , թէ-  
պէտ եւ խիստ հեռին գտնուած մասը բնաւ չը  
գործէ . ինչպէս , օրինակի համար . Ա. Բ. Գ. Դ.  
լարին մէջ՝ որ պնդագոյնս պրկուած է , եթէ Դ.  
վերջին մասը շարժելու ըլլանք , առաջին Ա. ալ

կը շարժի ճիշդ այն կերպով , ինչպէս պիտի շարժէր երբ Բ կամ Գ միջին մասերէն մին քաշէ-ինք եւ վերջին Դ անշարժ մնայր : Նմանապէս , երբ ոտից մէջ ցաւ զգամ , բնագիտութիւնը կ'ուսուցանէ՝ թէ այս զգացումն ուղեղին կը հա-ղորդուի ոտից մէջ յրուած ջղերուն միջոցաւ , որք լարի նման յոտից ցուղեղը պրկուած ըլլա-լով՝ ոտից մէջ քարշուած ատեն՝ մի եւ նոյն ժա-մանակ կը քարշեն նաեւ ուղեղին այն մասը՝ որ-մէ այս ջղերը կը մեկնին եւ ուր կը յանգին . ա-սով այն շարժումը կը յարուցանեն ուղեղին մէջ՝ զոր բնութիւնը հաստատած է ցաւոյ զգացումը մտքին հաղորդելու համար , որպէս թէ այս ցա-ւըն ոտից մէջ եղած ըլլար : Բայց որովհետեւ այս ջղերն յոտից մինչ ցգլուխ երկայնելու կամ տարածուելու համար , սրունից , աղդեր , ողնա-յարի , կռնակի եւ վղին մէջէն պիտի անցնին : Կրնայ ըլլալ որ թէպէտ ոտից մէջ գտնուած ջր-զաց վերջին ծայրերն անշարժ մնան , եւ ողնա-յարի եւ վղին մէջէն անցնող մասերէն մի քա-նին միայն շարժին , սակայն ասիկա մի եւ նոյն շարժումները կը պատճառէ ուղեղին մէջ , ինչ շարժումներ որ պիտի ծագէին ոտից վրայ ընդու-նուած վէրքով մը . հետեւապէս միտքն ալ 'ի հար-կէ նոյն ցաւը պիտի զգար ոտից մէջ , իրը թէ սոյն մասին մէջ վէրք մ'առած ըլլար . մի եւ նոյն դատումը պէտք է ըլլայ մեր զգայարանաց միւս բոլոր ըմբռնմանց վրայ ալ :

Վերջապէս , կը դիտեմ՝ թէ որովհետեւ ուղ-դոյ այն մասին մէջ՝ ուրկից հոգին անմիջապէս աղդեցութիւն կ'ընդունի՝ կատարուած մէն մի շարժումն մի զգացումն միայն կուտայ մոաց ,

ուստի այս մասին եթէ լաւագոյն բանի մը բաղձալ եւ երեւակայել կարելի է, այն ալ սա միւայն կրնայ ըլլալ՝ որ սոյն շարժումն իւր պատճառած բոլոր զգացումներէն զատ մտաց մէջ արթնցունէ նաեւ այն զգացումն ալ՝ որ մարդկային մարմնոյ առողջապահութեան ամենէն յատուկն եւ ամենէն օգտակարն է : Արդ փորձը կ'ուստուցանէ՝ թէ բնութեան մեզ տուած ամեն զգացումներն ալ ըսած կերպովմիս կ'ըլլան, եւ ասոնց մէջ չը կայ բան մը՝ որ Աստուծոյ բարութիւնն եւ կարողութիւնը չը ցուցնէ : Այսպէս, օրինակի համար, երբ ոտից մէջ գտնուած ջիւք սաստկապէս եւ արտաքոյ կարդի ցնցուին, իրենց շարժումը, ողնայարէն մինչեւ ուղեղը փխանցելով՝ հոն մտաց վրայ աղղեցութիւն կ'ընէ եւ ցաւ զգալ կուտայ, որպէս թէ ոտից մէջ եղած ըլլար այս ցաւը . որով միտքն ալ զըրդուելով եւ յուզուելով՝ ամեն կարելի եղածը կ'ընէ նոյն ցաւոյն պատճառն իրբեւ ոտից խիստ վտանգաւոր եւ վասակար բան անկէ հեռացունելու համար : Ապաքէն կրնար Աստուծած այնպիսի բնութիւն մը տալ մարդուս՝ որ ուղեղին մէջ կատարուած սոյն այս շարժումը բոլորովին տարրեր ուրիշ զգացում մը տար մտաց, օրինակի համար, այս շարժումն ինքնին զգացուէր, կամ ուղեղին մէջ, կամ ոտից, կամ ոտից եւ ուղեղին մէջ տեղն եղած ատեն եւ կամ վերջապէս ուրիշ որ եւ է կարելի բան մը . բայց ասոնցմէ եւ ոչ մին մեր մարմնոյ պահպանութեան այնչափ չը կրնար նպաստել : Նոյնպէս, երբ խմելու պէտք ունենամք, մեր կոկորդին մէջ ցամաքութիւն մ'յառաջ կուգայ, որ նորա


Հղերն եւ անոնց միջոցաւ ուղեղին ներքին մասերը կը ցնցէ կամ կը շարժէ . այս շարժումն ալ ծարաւոյ զգացումը կ'արթնցունէ մտաց մէջ . զի այս դէպքին մէջ չը կայ այնչափ օգտակար բան մը քան գիտնալ՝ թէ մեր առողջութեան սլահպանութեան համար խմելոյ պէտք ունիմք . այսպէս իմացիր ուրիշներուն համար ալ :

Յայտնի է՝ թէ մարդ քանի որ 'ի հոգւոյ եւ 'ի մարմնոյ կը բաղկանայ , բնականաբար մերթ ընդ մերթ կը խաբուի եւ կը սխալի , եւ ասկա բնաւ Աստուծոյ գերագոյն բարութեան հակառակ չը դար : Զի եթէ կայ պատճառ մը՝ որ ոչ թէ ոտքին , այլ յոտից մինչեւ ցգլուխ տարածեալ զլայ մասերէն միոյն կամ նոյն իսկ ուղեղին մէջ այն շարժումը կը յարուցանէ , ինչ շարժումն որ սովորաբար տեղի կ'ունենայ ոտից մէջ՝ երբ անկանոն վիճակի մէջ է , այնպէս սիհտի զգամք ցաւը , որպէս թէ ոտից մէջ եղած ըլլար , որով եւ զգայութիւնք բնականաբար պիտի խաբուին : Եւ որովհետեւ ուղեղին մէջ կատարուած մի եւ նոյն շարժումը՝ նոյն եւ մի զգացումն միայն կրնայ պատճառել հոգւոյն , եւ այս զգացումն ալ յաճախ ոտքը վիրաւորող քան ուրիշ պատճառաւ մը կ'արթննայ , ուստի խիստ իրաւացի է՝ որ միշտ ոտից քան մարմնոյ մէկ ուրիշ մասին ցաւն առ հոգին փոխադրէ : Իսկ եթէ երբեմն կոկորդի ցամաքութիւն յառաջ կուգայ , ոչ թէ խմելը սովորաբար մարմնոյ առողջութեան հարկաւոր ըլլալուն համար , այլ բոլորովին ներհակ պատճառաւ . սակայն աւելի աղէկ է այս պարագային մէջ միայն խաբուիլ , քան շարունակաբար , եւ այն մարմնոյ առողջ

Կղած ատեն . սոյնը հասկցիր ուրիշ բաներու համար ալ :

Ապաքէն այս դիտողութիւնը մեծապէս կը նպաստէ ինձ , ոչ միայն ճանաչելու այն ամեն մոլորութիւնները՝ որոց ենթակայ է բնութիւնս, այլ նաեւ անոնցմէ դիւրաւ խուսափելու կամ ուղղելու համար ալ : Եւ որովհետեւ դիտեմ՝ թէ համայն զգայութիւնք մարմնոյ հաճոյք կամ տհաճութիւն պատճառող իրաց մէջ սովորաբար ճշմարիտը քան սուտը կը ցուցանեն , եւ գոգցես միշտ շատ զգայարանք 'ի միասին մի եւ նոյն բանը քննելու կ'օգնեն , եւ , ասկէ զատ , ներկայ ծանօթութիւններն անցելոց կապելու եւ միացնելու համար կրնամ յիշողութիւն գործածել , եւ իմացողութիւն՝ որ արդէն մոլորութեանցս բոլոր պատճառներն երեւան բերած է , ուստի յայսմհետէ երկիւղ բնաւ չ'ունիմ՝ թէ ըգդայութեանցս սովորաբար ինձ ներկայացուցած իրաց մէջ կրնայ երբէք ստութիւն մտնել : Պէտք է մէկ կողմ նետեմ նախընթաց Խորհրդածութեանց մէջ ունեցած տարակոյաներս իբրեւ աւելորդ եւ ծաղրելի իրեր , եւ 'ի մասնաւորի այն անստուգութիւնը՝ որով չէի կրնար քունն արթնութենէ զանազանել . որովհետեւ հիմայ քնոյ եւ արթնութեան մէջ նշանաւոր տարբերութիւն կը նշարեմ . զի կը տեսանեմ՝ որ յիշողութիւնը չը կրնար մեր երազներն իրարու եւ մեր կենաց շարունակութեան հետ կապել եւ միացունել . մինչդեռ արթուն եղած ատեն մեզ պատահած բաները սովորաբար իրար կը կապէ : Եւ , յիրաւի , եթէ արթուն եղած միջոցիս յանկարծ մէկն աչքիս երեւնայ եւ անդէն լաներեւոյթ ըլլայ , ինչպէս

կ'ընեն քնոյ մէջ տեսնուած պատկերները , այն-  
պէս որ չը կարենամ դիտել՝ թէ ուստի կուգայ  
եւ ուր կ'երթայ , իրաւունք կ'ունենամ աւելի  
քնացած ատեն ուղեղնուս մէջ կազմուած ցնու-  
րից նման ցնորք կամ ճիւաղ համարելու զայն  
քան թէ ճշմարիտ մարդ : Բայց , երբ այնպիսի  
իրեր նշմարեմ՝ որոց թէ ուսկից դալը , թէ ուր  
երթալն եւ թէ ինձ երեւցած ժամանակն որոշա-  
կի ճանաչեմ , եւ անոնց վրայ ունեցած զգա-  
ցումս կամ դաղափարս , առանց ընաւ ընդ մի-  
ջելոյ , կարենամ կենացս մնացորդին կապել ,  
բոլորովին վստահ կ'ըլլամ՝ թէ յարթնութեան  
եւ ոչ քնոյ մէջ կը տեսնեմ զանոնք : Այս իրաց  
ճշմարտութեան վրայ երբէք տարակուսելու չեմ ,  
երբ բոլոր զգայարանացս , յիշողութեանս եւ  
իմացականութեանս միջոցաւ զանոնք քննելով՝  
միւս իրաց ինձ յայտնածին հակառակ քան մը  
չը գտնեմ : Վասն զի Աստուծոյ խաբեբայ չ'ըլլա-  
լէն կը հետեւի հարկաւորաբար՝ թէ այս քանիս  
մէջ երբէք խաբուած չեմ : Բայց որովհետեւ  
շատ անգամ գործոց հարկաւորութենէն ստի-  
պեալ՝ ուշի ուշով քննելէ առաջ մէջերնին որո-  
շումն կ'ընենք , ուստի խոստավանիլ սլարտ է՝ թէ  
մարդուս կեանքը մասնաւոր իրաց մէջ յաճախ  
խաբուելու հնթակայ է , եւ .վերջապէս , հարկ  
է մարդկային ընութեան յողգողդութիւնն եւ  
տկարութիւնը ճանաչել :



# ՀԱՄՍՈՒՏՈՒԹԻՒՆ

## ԱՌԱՐԿՈՒԹԵԱՆՑ

ԵՂԵԼՈՅ

## ԸՆԴԳԵՄ ԽՈՐՀՐԴԱՇՈՒԹԵԱՆՑ

ԵՒ ՊԱՏԱՍԽԱՆԻՔ ՀԵՂԻՆԱԿԻՆ

## ԱՌԱՐԿՈՒԹԵԱՆՑ

Ի ԿՐԱՏԵՐՈՍէ

Ա . Իմացողութեան մէջ նոյն իսկ մտաց գործողութենէն զատ ուրիշ առարկայական իրականութիւն չը կայ . այս գործողութիւնն օտար արտադրիչ պատճառի պէտք չ'ունի : Հստ այսմ Աստուծոյ գաղափարը մտքէ գուրս պատճառ չը պահանջէր : Գաղափարք ճշմարտութեան հարկաւորութենէն յառաջ կուգտն . Եւ ամեն գաղափարաց ալ իրարու նման չը լինելուն պատճառք՝ ճշմարտութեան առ փոքր փոքր երեւիլն է , իրաւունք ունիմք զաւրցելու թէ գաղափարն ոչինչ է , եթէ այս բառով իրականութիւն չ'ունեցող բան մ'իմանամք . անիրաւ ենք , եթէ ե-

րեւակայական էակ մը համարիմք զայն : Գաղափարը յղացման գործ է՝ որ արտաքոյ քան զմիտըս արտադրիչ պատճառի չը կարօտիր :

Բ. Արարչական պատճառի ձեռնարկութեամբ Ասսուծոյ գոյութիւնն ապացուցանելոյ համար, ոչ թէ մեր դադավարաց, այլ նոյն ինքն մեր էութեան պատճառը հարկ էր հետազօտել : Ըստ ինւեան բառն երկու խմաստ ունի . մին դրական. լինել ըստ ինւեան իբրեւ 'է պարհաւածէ . միւսն աշխատական, լինել ինւն յինւենէ, և 'Նյոյլէ ուժէ : Առաջին նշանակութիւնն անհեթեթ է . երկրորդին մէջ, որ ինչ ինւն յինւենէն՝ հունաւոր բնութիւն կ'ունենայ եւ ամեն կատարելութիւն չը կրնար տալ իբրեն :

Դ. Խիստ պայծառ եւ խիստ որոշ խմացուած իրերը բոլորովին ծշմարիտ են . բայց միթէ պայծառապէս եւ որոշակի կը ճանչնամք զանհունը : Անհնին պայծառ գաղափարն ունենալնէս նորա գոյութիւնը կ'եղրակացնես, զի գոյութիւնը կատարելութիւն է, որմէ գերազոյն կատարեալ էակը չը կրնար զուրկ մնալ . բայց այս խմաստասիրութենէն կը հետեւի՝ թէ Աստուած անուան տակ պարունակուած ամեն ինչ խմացողութեան եւ ոչ թէ բնութեան մէջ են : Աստուած յամենայն յաւիտեանց կրնար հայ առեւծ բաղադրելոյն գաղափարն ունենալ, առանց սոյն բաղադրելոյն մի կամ միւս մասն իրօք բնութեան մէջ կենալու :

Ե. Հոդւոյ եւ մարմնոյ տարբերութիւնն ըստ ձեւոյն է, որմէն չենք կրնար եղրակացունել՝ թէ իրական տարբերութիւն ունին :

ՊԱՏԱՄԽԱՆԻՔ Ա. ԱՌԱՐԿՈՒԹԵԱՆՑ

Ա. Արտաքին առարկայն իմացողութեան մէջ  
միայն է . բայց իմացողութեան մէջ արտաքին  
առարկայն ներկայացնող է ութիւն մի կայ , եւ  
այս է գաղափարի առարկայական էլականունիւնը ը-  
սածնիս : Զեզ հետ կը համաձայնիմ ըսելու՝ թէ  
այս առարկայական իրականութիւնն իրական է-  
ակ չէ , սա իմաստով որ արտաքոյ քան զիմա-  
ցողութիւն չէ . կը խոստովանիմ՝ թէ բանական  
էակ ալ չէ , այլ յղացեալ իրական բան մը . արդ  
այս յղացումը պատճառի կարօտ է : Միայն պէտք  
չէ զուրցել՝ թէ ասիկա իմացողութեան մէկ գոր-  
ծողութիւնն է . սոյն յղացման առարկայական էլա-  
կանունիւնը աղբիւրն ալ ցուցանելու է : Աստուծոյ  
գաղափարին առարկայական իրականութիւնն ի-  
րաց առ փոքր փոքր մեզ երեւելէն չը կրնար յա-  
ռաջ գալ , ինչպէս որ կատարեալ մեքենային գա-  
ղափարն ալ մեքենականութիւն չը գիտնալնէս  
յառաջ չը կրնար դալ :

Բ. Աստուծոյ գոյութիւնն զգալի առարկա-  
յից պատճառներուն վրայ հիմնած չեմ . վասն  
զի նախ՝ Աստուծոյ գոյութիւնն առաւել յայտ-  
նի է քան զայս առարկայները , եւ երկրորդ՝  
պատճառաց անհուն շարք մ'ընդունելոյ անկա-  
րելիութիւնը մեր մտաց անկատարութիւնը կ'ա-  
պացուցանէ , այլ այն պատճառին վրայ հաս-  
տատած եմ՝ որ զիս կը պահպանէ , ես՝ որ անհր-  
նին գաղափարն ունիմ : Անկարելի չէ՝ որ էակ  
մ'ինք իւր արարչական պատճառն ըլլայ . որովհե-  
տեւ արարչական պատճառն իր արդիւնքին ժա-

մանակակից է : Աստուած ինքզինք կը պահպառէ . եւ զի այս պահպանութիւնը մշտնջենաւոր արարչութիւն է , ուստի կրնանք ըսել՝ թէ իւր բուն պատճառն ինք է : Մեր մտաց անկատարութենէն է՝ որ յաճախ կ'ընդունիմք՝ թէ ըստ ինչեան պատճառը ժխտական իմաստ կուտայ , այսինքն , առանց պատճառի է : Բայց երբ հարցնենք՝ թէ այս պատճառն ինչպէս ինքզինք կը պահպանէ , կ'ստիպուինք խոստովանելու՝ թէ ըստ ինչեան կը պահպանէ ինքզինք դրապէս , այսինքն իբրեւ 'ի պատճառէ . կամ այնպիսի էակէ մը կը պահպանուի՝ որ ինքնին ըստ ինչեան է դրապէս , կամ իբրեւ իր գոյութեան բուն պատճառը : Արդ , ես՝ որ խորհող բան մ'եմ՝ ինքզինքս պահպանելու կարողութիւն չը գտնելէս յիս կ'եղրակացունեմ՝ թէ ուրիշէ ընդունած եմ գոյութիւնս՝ որ զիս պահպանելու կարողութիւնն ունենալով աւելի իրաւամբ կը պարտի ինքզինք պահպանել , եւ որ հետեւաբար ըստ ինքեան է :

Գ. Զանհունն եթէ ոչ կատարելապէս , գէթ մտօք կրնանք իմանալ . որովհետեւ բանի մ'անչափ եւ անսահման ըլլալը պայծառապէս իմանալ , անհուն ին գաղափար ունենալ ըսելէ , զոր պարտ է զանազանել անորէլէն կամ այն իրերէն՝ որոց վախճանը չեմ նշմարեր , թէ եւ ունենան : Գոյութիւն եւ էութիւն իրարմէ զանազանելու չէ յԱստուած , ինչպէս կ'ընեմք ուրիշ առարկայից մէջ . որովհետեւ նա միայն հտրկաւոր դոյութիւն ունի : Եթնէ մէկմէկէ անջատ եւ սոսկ երեւակայութեամբ միացեալ իրերը կրնան մի եւ նոյն կերպով բաժանիլ , ինչպէս Քոյ ասիւն , ևասնիշեան չժիշել 'ի Աքջ + առահուսուց . բայց Քոյ Աս-

պատճեց համար այսպէս չէ :

Դ. Հոգւոյ եւ մարմնոյ մէջ եղած տարբերութիւնն իրական է եւ ոչ բնաւ ըստ ձեւոյն :

## Բ. Ա. Ա. Ա. Կ. Ո. Խ. Թ. Ի. Ի. Բ.

ԺՈՂՈՎ. ԵԱԼ. Ք Ի Հ. ՄԵՐՍԵՆԱՅ

Ա. Մարմնոյ երեւոյթները մէկ կողքնետելդ երեւակայական ցնորք մ'է , որմէ չես կրնար եղակացունել՝ թէ խորհուրդն իրօք մարմնոյ շարժում չէ :

Բ. Գերադոյն էակի գաղափարը կրնայ 'ի քեզ եւ յայլս տեսնուած կատարելութիւններէն յառաջ գալ : Արդիւնքին բոլոր կատարելութիւններն ալ պատճառին մէջ կենալու հարկ չը կայ . ճանձներն եւ տունկերն արեգական , անձրեւոյ եւ երկրի գործողութիւններէն արտադրուած են՝ որք կենսականութիւն չ'ունին : Գերադոյն կատարելութեան դաղափարը՝ դաստիարակութենէ , մարմնական իրաց դաղափարէն ( որովհետեւ անմարմին իրի գաղափարը կաղմելու միջոց ցոյց տուած չեա ) եւ վերջապէս հանրացուամէ կ'ունենանք :

Գ. Վասն զի Աստուծոյ գոյութիւնն ստոյդ ըլլալու թէութեամբ եւ եթ ճշմարտութեան վրայ կը վստահիս , ուստի սոյն սկզբան վրայ յենալովդ դեռ ճշմարտիւ չես գիտեր՝ թէ խորհող բան մ'ես : Անաստուած մ' երկրաշափական նա-

խաղասութիւնները խիստ լաւ կը հասկնայ , թէ-  
պէտեւ զԱստուած կ'ուրանայ : Զարին դոյու-  
թիւնն եւ էակաց բաղմաւորութիւնը հակառակ  
կուգան անսահման եւ կատարեալ էակի վար-  
կածին՝ որ 'ի բաց կը մերժէ ոչ միայն չարն՝ այլ  
նաև իրմէ զատ այլ համօրէն դոյակ . որովհե-  
տեւ եթէ իւր հետ ուրիշ բան մ' ալ դոյ ըլլայ ,  
կը հետեւի՝ թէ անհուն չէ :

Դ. Դպրոցականներէն ոմանք , կարծեացդ  
հակառակ , կ'ընդունին՝ թէ Աստուած կրնայ խա-  
րել , ինչպէս երբ Ա. Գրոց մէջ այնպիսի գէպ-  
քեր կ'իմացունէ , որք տեղի չեն ունենար , երբ  
ֆարաւոնի սիրտը կը խստացունէ եւ մարդարէ-  
ից մէջ հոգի ստախօսութեան կը դնէ : Աստուած  
չը կրնար խարել զմարդիկ իրենց բարւոյն հա-  
մար , ինչպէս հայրն՝ իւր որդիքը եւ բժիշկն՝  
իւր հիւանդները կը խարեն : Դարձեալ կարելի  
չէ որ մոլորութիւնը մարդուս բնութենէն յա-  
ռաջ դայ : Պայծառութիւնը ճշմարտութեան ա-  
պացոյց չէ , վասն զի յաճախ արեգակէն աւելի  
պայծառ երեւցած իրաց մէջ անգամ կը խա-  
քուիմք :

Ե. Եթէ կամքն իմացականութեան մթին եւ  
շփոթ յղացման միայն կապուելով կը մեղանչէ,  
անհաւատք չեն մեղանչեր , երբ ուղղափառ կը-  
րօնքը կ'ընդգրկեն , որոյ ճշմարտութիւնը պայ-  
ծառապէս չեն ճանաչեր .

Զ. Խնդիրը սա զիտնալուն վրայ է՝ թէ Աս-  
տուծոյ դոյութիւնն իր էութեան հետ հակա-  
սական չէ : Աւելին կայ . Աստուծոյ բնութեան  
վրայ չ'ունիմք այնչափ որոշ ծանօթութիւն մը՝  
որմէն կարենամք բան մ' եզրակացունել . դու

ինքնին կը խոստովանիս՝ թէ անկատար կերպով  
միայն կ'իմանամք ղանհունը :

Է. Խորհրդածութեանց մէջ ոչ հոգւոյ ան-  
մահութեան, եւ ոչ ալ հոգւոյ եւ մարմնոյ  
տարբերութեան ապացոյց չը կայ : Խիստ օգտա-  
կար պիտի ըլլար, եթէ հեղինակն առարկու-  
թեանց սկատասխաններուն վերջն երկրաչափա-  
կան մեթոդով սահմաններու, խնդիրներու, ա-  
ռածներու եւ ապացուցութեանց շարք մը դնէր :

### ՊԱՏԱՍԽԱՆԻՔ Բ. ԱՌԱՐԿՈՒԹԵԱՆՑ

Ա. Երկրորդ Խորհրդածութեան մէջ չը հետա-  
զոտեցի՞թէ միտքը տարբեր է՝ ի մարմնոյ. մարմնոյ  
չը կարենալ խորհելուն ապացուցութիւնն ալ վե-  
ցերորդին մէջ դրի . եւ այս պայծառութենէն հա-  
նեցի այս ապացոյցը՝ ՚ի ձեռն որոյ կ'իմանամք՝ թէ  
միտք եւ մարմին մին առանց միւսոյն կրնան  
գոյ ըլլալ : Արդ, եթէ մարմին եւ միտք իրապէս  
որիշ են 'ի միմեանց, ոչ մէկ մարմին միտք չէ,  
ուրիմն ոչ մէկ մարմին չը կրնար խորհիլ :

Բ. Կարծեմ՝ թէ Աստուծոյ դաղափարին հիմն  
ըստ բաւականին մեր մէջ կայ . որովհետեւ  
բնածին է : Ճանճերն ու տունկերն երկրէս  
եւ արեգակն աւելի բան մը չ'ունին, կամ թէ  
ըսեմ, այս պատճառներէն իրրեւ իրենց վախ-  
ճանական պատճառներէն յառաջ եկած չեն :  
Ըստ ինքեան յայտնի սկզբունքներ են՝ թէ ինչ  
որ կայ արդիւնքին մէջ, նոյնը առաւելագոյն  
իմն եղանակաւ կայ նաև իւր պատճառին մէջ.  
թէ յոշնչէ ինչ չը գոյանար . թէ գաղափարաց  
մէջ միայն առարկայօրէն կեցած ամեն իրակա-

նութիւն ,՝ պէտք է հաւաստեաւ եւ կատարել  
լապէս գտնուի իրենց պատճառաց մէջ ալ : Եթէ  
Աստուծոյ գաղափարն ուրիշներէն առած եմ ,  
անո՞նք ուսկից առած են : Մարմնական իրաց  
ծանօթութենէն Աստուծոյ գաղափար ստանալ  
ուղել՝ տեսանելեաց միջոցաւ ձայնի գաղափար  
ստանալ ուղել է : Երկրորդ Խորհրդածութեան  
մէջ , անմարմին իրի մ'ըմբռնման վերանալու  
միջոցները ցցուցած եմ . որովհետեւ ինչ որ ըսի  
մարդկային մտաց համար , նոյնն աստուածային  
իմացականութեան ալ կրնայ պատշաճիլ : Այսու-  
ամենայնիւ , դիտել արժան է՝ որ մեր մէջ գըտ-  
նուած հանդամանքները յԱստուած մի եւ ան-  
րաւ են՝ որոյ օրինակն ուրիշ տեղ չեմք տեսներ :  
Աստուծոյ գաղափարը մարդկային մտաց հնարքը  
կամ մտացածին չ'ըլլալուն ապացոյցն այս է որ  
1° անսահման գիտութիւն եւ կարողութիւն կ'ի-  
մանամք 'ի նմա , իսկ թիւ եւ անհուն երկայնու-  
թիւն չենք կրնար իմանալ . 2° թէ համօրէն մար-  
դիկ միօրինակ կ'իմանան զԱստուած , եւ հա-  
մայն աստուածաբանք Նորա ստորոգելեաց վրայ  
կը միաբանին : Մարդ Աստուծոյ իւր հոգւոյն մէջ  
դրոշմած գաղափարին ուշադրութիւն չ'ընծա-  
յելով միայն ծշմարտին Աստուծոյ ծանօթութենէն  
կը վրիսի : Աստուծոյ գաղափարին հետ ուրիշ  
գաղափարներ կը խառնեմք եւ այնպիսի ցնորա-  
կան Աստուած մը կ'ստեղծեմք՝ որոյ գոյութիւ-  
նը զարմանք չէ՝ որ յետոյ ուրանամք : Մեծա-  
գումար թուոց վրայ անգամ յաւելլոյ կարողու-  
թիւնս քան զիս կատարեալ էակէ մը միայն կըր-  
նայ տրուիլ ինձ :

Գ. Աստուծոյ գոյութեան ասուդութիւնն ոչ

թէ զայն պայծառապէս իմանալով սկզբունքներ ընդունելու համար հարկաւոր է մեզ , այլ այն սկզբանց հետեւութիւնները միայն ձեռք բերելու համար՝ զոր մոռցած ենք եւ կը յիշեմք՝ թէ ուրիշ անգամ որոշակի իմացած եմք : Կը խորհիմ, արեմ Եմ ճշմարտութիւնն ոչ թէ եղրակացութիւն , այլ , ընդ հակառակն , սա մեծագոյն նախադասութեան հիմք նկատելու է՝ թէ ամեն խորհուրդն էան գոյ է : Անաստուածը չափական գիտութեանց ճշմարիտ գիտութիւնն զուրկ է . որովհետեւ պատճառ չ'ունի կարծելու՝ թէ իրեն խիստ յայտնի երեւցած իրաց մէջ խարուած չէ : Խորհուրդոյ կարողութիւնը կրնայ անհուն ըլլալ յԱստուած , առանց երբէք մերինը նուազեցնելու . սոյն բանն իմացիր Աստուծոյ միւս ստորոգելեաց համար ալ . ուրեմն կրնայ անհունն իմացուիլ առանց ստեղծական իրերը մերժելու :

Դ . Պարտ է անմտադիր սուտը նպատակաւոր սուտին զանազանել . եւ այս վերջինը զործուած պիտի ըլլար՝ եթէ Աստուած յայտնապէս իմացած բաներնուս մէջ զմեզ խարեր : Աստուած կրնայ յօդուտ մարդկան ժամանակաւոր սուտ խօսիլ . բայց մեր յստուկ եւ որոշ դատումները յայլոց ուղղուելոյ պէտք չ'ունին եւ եթէ Աստուած զմեզ պատրեր , մոլորութիւննիս յաւիտենական պիտի լինէր : Անոնք՝ որ արեգակէն աւելի պայծառ եղող իրաց մէջ կը խարուին , ոչ թէ որոշ ըմբռնման մ' այլ զգայութեանց եւ կանխակալ կարծեաց վրայ յեցեալ են :

Ե . Հաւատոյ առարկայն մթին իրեր են . բայց ասոնց հաւատալ սուող բանականութիւնը պայծառ եւ որոշ է . եւ այս բանականութիւնն

Աստուծոյ իրբեւ չնորհք մեզ պարգեւած ներքին եւ գերբնական լոյսն է : Անհաւատք այս չնորհաց հակառակելով կամ անարժան գտնուելով է՝ որ կը մեղանչեն . եւ եթէ , զրկեալ ‘ի չնորհաց , սխալ իմաստասիրութեամբ կրօնից յարին՝ դարձեալ կը մեղանչեն . որովհետեւ բանականութիւննին լաւ չեն գործածեր : Պայծառ ըմբռումանց միայն հետեւելու համար կամաց վրայ դրած կանոնս ոչ թէ գործնական , այլ տեսական իրաց կը պատշաճի :

Զ. Աստուծոյ էութիւնը կարելի է . որովհետեւ մարդկային իմացականութեան չը հակառակիր : Թէպէտ եւ խիստ անկատար կերպով իմանամք զԱստուծած , սակայն իւր էութեան կարելիութիւնն եւ հակասական չըլլալը գիտելու չափ պայծառ դաղափար ունիմք վրան :

Է. Հոգւոյ անմահութեան վրայ չը խօսելու պատճառն այլուր զուրցած եմ . եւ կարծեմ՝ թէ ըստ բաւականին ապացուցած եմ հոգւոյ եւ մարմնոյ զանազանութիւնը : Երկրաչափից մեթոտին մէջ դիտելու արժանի երկու կէտ կայ . Ա թէ նախաղրեալք պէտք է առանց հետեւորդաց օգնականութեան ճանչցուին , չետեւորդք ալ նախաղրելոց միջոցաւ ապացուցուին . Զ եղանակ ապացուցանելոյ՝ որ երկուքի կը բաժանի , վերլուծութիւն եւ բաղադրութիւն : Առաջինն այն ճամբան է՝ որով ճշմարտութիւնն յերեւան կուգայ . Խորհրդածութեանց մէջ այս շաւիղը բռնեցի : Երկրորդն առաւել երկրաչափական սկզբանց կը պատկանի՝ որք զգայարանաց հետ ՚ի յարաբերութեան են՝ քան թէ բնազանցական ճշմարտութեանց : Սակայն այս շաւիղն

ալ կրնանք բռնել :

## Գ. ԱՌԱՐԿՈՒԹԻՒՆՔ

Ի Պ. ՀՈՊՊԵՍԵ

ՀԱՆԴԵՐՁ ՊԱՏԱՍԽԱՆԵՕԲ ՀԵՂԻՆԱԿԻՆ

Ա. Շատ ժամանակէ 'ի վեր ճանչցուած է ըզգալի իրաց անսառուգութիւնը : Հեղինակն այս շափ հին դիտողութիւններ հրատարակելէ պիտի զգուշանար :

Պատասխանէ . Ո'չ թէ վառք ստանալու համար հրատարակուած են անոնք , այլ այն հիւանդութեան նկարագիրն ընելու նպատակաւ՝ որոյ դարմանն ուսուցանել կ'ուզեմ :

Բ. Խորհելէս կրնայ հետեւիլ՝ թէ եմ . բայց չը հետեւիր՝ թէ միտք մ'եմ : Կարելի չէ յղանալ գործ մ'առանց ենթակայի , խորհուրդն՝ առանց խորհող , եւ հետեւապէս , առանց մարմնական իրի . որովհետեւ ամեն ենթակայ իբրեւ մարմնական կը նկատուի :

Պատասխանէ . Անագան ուրեմն ցցուցած եմ՝ թէ ամեն խորհող բան մարմնական է : Չը գիտող չը կայ խմացական եւ մարմնական դոյացութեանց մէջ եղած տարբերութիւնը :

Գ. Խմացողութիւն եւ խմացող ենթակայ երկու իրարմէ տարբեր բաներ են :

Պատասխանէ . Չեմ ուրանար՝ թէ ես՝ որ կը խորհիմ , խորհուրդէս տարբեր չեմ . բայց խոր-

հելոյ զանազան կերպերը միայն որոշած եմ :

Դ. Հեղինակն երևակացութեան եւ իմացողաւանեան մէջ եղած տարբերութիւնը լաւ հաստատած չէ : Երեւակացելը գաղափար ունենալ է . իսկ իմաստասիրութեամբ որ եւ է բանի գոյութիւնն եղրակացունել է : Բայց եթէ իմաստասիրութիւնն անուանց կուտակ մ'ըլլար , երառով ոչ թէ իրաց բնութիւնն , այլ մեր նոյն իրաց ընծայած անուանց համաձայնութիւնը պիտի կարենայինք եղրակացունել : Այնպէս որ պէտք պիտի ըլլար իմաստասիրութիւնը՝ անուանց , անունները՝ երեւակացութեան , երեւակացութիւնն այ՝ մարմնական գործարանաց շարժման տալ :

Պատասխանի . Իմաստասիրութիւնն ոչ թէ անուանց , այլ անոնց նշանակած իրաց գումարումն է . որ եւ է իրի անուն տալու համար , նոյնը ճանաչել հարկ է : Միտքը շարժումն է ըսողը , կրնայ ըսել նաեւ՝ թէ երկիրս երկինք է :

Ե. Գաղափարը պատկեր ըլլալով՝ Աստուծոյ գաղափար չ'ունիմք :

Պատասխանի . Գաղափար ըսելով երբեմն անմիջապէս մտքին յղացած իրերը կ'իմանամ :

Զ. Կամաց կամ երկիւզի մէջ առարկային գաղափարն եւ զայն վնասություն կամ խուսափելու համար մարմնոյ մէկ շարժումը միայն կան : Այս շարժումը խորհուրդ չէ . ուրեմն երկիւզը կամ կամքը գաղափարէն աւելի բան չը պարունակէր իւր մէջ : Գատումն է անուն մը գաղափարի մը կցել , եւ հետեւաբար գաղափարին վրայ ոչ ինչ չը յաւելոյր :

Պատասխանի . Այլ է առիւծ մը տեսնել եւ

այլ՝ անկէ երկնչիլ . եւ վազելու միջոցին մարդ տեսնել՝ հաւաստեաւ տեսնել չէ :

Ե. Որովհետեւ Աստուծոյ գաղափար չը կայ , աւելորդ է նորա ծագումը փնտոել : Հոգւոյ դաղափարն ալ չ'ունիմք . սակայն ըանականութիւնը կ'իմացունէ՝ թէ կենդանւոյն մէջ բան մը կայ՝ որով կ'զդայ եւ կը շարժի :

Պատուիտանի . Որովհետեւ Աստուծոյ գաղափար կայ , առարկութիւնդ ինքնին հերքուած է . դու ալ կ'ընդունիս՝ թէ բանականութեան ձեռօք կ'իմանամք դհոգին . հոգւոյ վրայ գաղափար ունիմ ըսելով՝ զայս կը հասկնամ :

Ը. Աստեղադիտութեան՝ արեղական վրայ ապացուցածն արեւուն գաղափարը չէ . արեգական վրայ տեսանելեաց միջոցաւ միայն կրնամք գաղափար ստանալ :

Պատուիտանի . Ով որ բառից իմաստն ինձ պէս չըմբռնէր , անշուշտ չնշին առարկութիւններ պիտի ընէ :

Թ. Գոյացութեան վրայ ալ դաղափար չ'ունիմք , ինչպէս ուրեմն գաղափար մ'ուրիշ գաղափարէ աւելի առարկայական իրականութիւն կրնայ ունենալ : Կարելի՞ է՝ որ բան մ'առաւել կամ նուազ իրական ըլլայ :

Պատուիտանի . Գաղափար ըսելով ոչ թէ միայն զդայարանաց ցցուցածներն , այլ նաև բանականութեան ճանչցուցածներն ալ կ'իմանամ : Իան մ'առաւել կամ նուազ իրական չէ , բայց իւր իրականութիւնն աւելի կամ նուազ ընդարձակութիւն կ'ունենայ :

Ժ. Աստուծոյ վրայ ունեցած գաղափարնիս իմաստասիրութեան միջոցաւ արտաքին առար-

կայներէ կ'ստանամք . բնածին չէ այս դաղա-  
փարը , որովհետեւ խոր քնոյ մէջ վրան չեմք  
խորհիր :

Պատասխանէ . Արտաքին առարկայք Աստու-  
ծոյ վրայ ունեցած գաղափարնուս շինիչ պատ-  
ճառները չեն կրնար ըլլալ . որովհետեւ այս ա-  
ռարկայից նման բան չը կայ յԱստուած : Գաղա-  
փարի մը համար բնածին է ըսելով՝ ըսել չեմ  
ուզեր՝ թէ այս գաղափարը միշտ ներկայ է մեր  
մտաց , այլ սա միայն կը հասկնամ՝ թէ զայն ար-  
տադրելոյ կարողութիւնն ինքնին ունիմք :

ԺԱ. Աստուծոյ գոյութիւնն իմ գոյութեամ-  
բըս չ'ապացուցուիր , ես՝ որ Աստուծոյ գաղա-  
փար ունիմ . վասն զի անհաս եւ անիմանալի է  
Աստուած :

Պատասխանէ . Աստուած անհաս եւ անիմա-  
նալի է ըսած ատենդ՝ այնպիսի ըմբռնման մը  
վրայ խօսած կ'ըլլաս՝ որ զայն լիովին եւ կա-  
տարելապէս կը հասկնայ :

ԺԲ. Տարակոյս չը կայ՝ թէ տղիառութիւնը  
կարողութեան մը պակասութենին յառաջ կու-  
գայ . բայց մոլորժութեան համար ալ այսպէս չէ .  
քարը չը կրնար մոլորիլ . վասն զի իմացակա-  
նութիւն չունի . ուրեմն կ'երեւի՝ թէ մոլորու-  
թիւնը դրական կարողութենէ կը ծագի :

Պատասխանէ . Սխալելու համար՝ դատելոյ  
կարողութիւն պէտք է . բայց ասկէ չը հետե-  
ւիր՝ թէ մոլորութիւնը դատելոյ կարողութեան  
մէջ դրական կամ իրական բան մ'է . սոսկ կա-  
տարելութեան մը պակասութիւնն է :

ԺԳ. Իրաց վրայ ունեցած գիտութիւննիս  
կամ հաւատքնիս կամքէ չկախումն չունի , ու-

զենք չուղենք կը հաւատանք՝ եթէ ապացուցուին :

Պատասխանի . Երբ որ եւ է բանի հաւատամք, չեմք կրնար չը հաւատալ ուղել :

ԺԴ. Եթէ աշխարհի եւ ոչ մէկ անկեան մէջ եռանկիւն չը գտնուի, չեմ կրնար հասկնալ իւր բնութիւնը : Եռութիւնն առանց դոյութեան ոչինչ է :

Պատասխանի . Ամնն մարդ էռութիւն եւ գոյութիւն իրարմէ կը զանազանէ :

ԺԵ. Աստուած մեր բարւոյն համար կրնայ երբեմն զմեղ խարել . սակայն որպէս զի նիւթեան աշխարհի դոյութիւնն անստոյդ է :

Պատասխանի . Անտարակոյս Աստուած կրնայ երբեմն զմեղ խարել . սակայն որպէս զի նիւթեան աշխարհի դոյութեան հաւատալու հակամիտութիւննիւս վատահութեան արժանանայ, հերիք է՝ որ չատ պարագայներու մէջ ճշմարիտ ըլլայ :

ԺԶ. Չեմք կրնար ենթագրել՝ թէ երազնիս մեր անցեալ կենաց հետ կը կազուի, եւ այս ցնորդն երազոյ եւ արթնութեան մէջ դրած տարբերութիւնդ չ'ո՞չնչացուներ : Անաստուածն իւր անցեալ գործերն յիշելով չը կրնար իւր արթնութիւնը ճանաչել : Ուրեմն այս ծանօթութիւնն ունենալու համար Աստուածոյ ծանօթութեան պէտք չըկայ :

Պատասխանի . Երազոյ մէջ, անկատար կերպով միայն կարելի է անուրջը՝ անցեալ կենաց հետ կապել . Անաստուածն իւր անցեալ գործոց յիշատակաւ կրնայ գիտնալ՝ թէ արթուն է . բայց ոչ ստուգիւ, եթէ իւր Աստուածմէ ստեղծուեւ-

լուն եւ Աստուծոյ խաթեբայ չըլլալուն վրայ  
գիտութիւն չ'ունի :

## Դ. Ա. Ա. Բ Կ Ո Ւ Թ Ի Ւ Ն Ք

### ՅԱՌՆՈԼԴՈՍԵ

Ա. Մարդկային ճառաց բնուածնեան վրայ . Թուղ  
խորհելէս գոյութիւնս ապացուցուած ըլլայ , սա-  
կայն ասկէ չը հետեւիր՝ թէ մարդուս հոդին իր  
մարմնէն որիշ է : Խնքզինքս ճանչնալէս եւ մի-  
անգամայն աշխարհի մէջ մարմին կենալը չը  
գիտնալէս չը հետեւիր երբէք՝ թէ եւ ոչ մէկ  
մարմին գոյութիւն չ'ունի , եւ թէ լոկ կը խոր-  
հիմ : Պայծառապէս իրբեւ կատարեալ իմա-  
ցուած երկու բան կրնան բաժանիլ 'ի միւնեանց  
Աստուծոյ ամենակարողութեամբ . բայց ճշմար-  
տիւ գիտենք՝ թէ խորհուրդն առանց տարա-  
ծութեան եւ մարմինն առանց խորհրդոյ կատա-  
րեալ են : Դարձեալ այս ձեռնարկութեամբ մին-  
չեւ անգամ չ'ապացուցուիր թէ մարմնական իր  
չը կայ յիս եւ թէ մարդ զուտ հոդի է : Առանց  
տարածման խորհրդոյ , ինչպէս նաեւ առանց  
լայնութեան գծի դադափարները վերացական  
չեն . ոչ ապաքէն մանկանց եւ յիմարաց օրի-  
նակն ալ յայտ յանդիման կ'ապացուցանէ՝ թէ  
խորհուրդը մարմնական գործարաններէ կախումն  
ունի : Կարելի՞ է հաւատալ՝ թէ կենդանիք չեն  
խորհիր , եւ թէ ոչխարին գայլը տեսնելով փախ-

Հիւը կրնամք պարզ մեքենական շարժումն համարիլ :

Բ. Աստուծոյ վրայ . Գաղափարն ինքնին սըսմալ չէ , այլ զայն արտաքին առարկայի մը պատշաճեցնող գատման մէջն է սխալը : Ցրտոյ գաղափարը ճշմարիտ է , եթէ պակասութիւն կամ ժխտումն ներկայացնէ . իսկ եթէ դրական էակ ներկայացնէ , այլ եւս ցրտոյ գաղափարը չէ . աւելին կայ . դրական գաղափարը յոչնչէ յառաջ չը գար : Աստուած ինք իւր համար այնպէս չէ , ինչպէս որ է արարչական պատճառն իւր արդիւնքին համար : Պատճառն առաջ ըլլալովքան զարդիւնքը , առարկայն իբրեւ արդիւնք գոյութիւն չ'ընդունած՝ իբրեւ պատճառ գոյ պիտի ըլլար , որ անհեթեթ է . եւ դարձեալ , եթէ առարկայն արդէն գոյութիւն ունի , ինչու ինքզինք պիտի գոյացնէ : Ինքզինք չը կրցող ստեղծողը՝ չը կրնար ալ պահապանել , որովհետեւ պահապանել՝ շարունակաբար ստեղծել ըսել է : Եռանկեան ընութեան արարչական պատճառը չը վնտութիր . Աստուծոյ ընութեան արարչական պատճառն ալ վնտոելու չէ . Աստուծոյ ընութիւնը գոյութիւն կը պարունակէ յինքեանո իրաց ստուգութիւնն Աստուծոյ գոյութեան վրայ հաստատել , յոոի շրջան ընել է . որովհետեւ Աստուծոյ գոյութիւնն ինքնին սառուցութեան վրայ հիմնեալ է : Ճշգրիտ չէ զուրցելը՝ թէ մտաց մէջ չը կրնար գոյանալրան մը՝ որոյ վրայ ծանօթութիւն չ'ունենայ :

Գ. Աստուծանից ուէմ իսուլնդունն հանող իւրաց վրայ . Հեղինակը պէտք էր աղղարարել յառաջագոյն՝ թէ իր առաջարկած տարակոյան ենթադրութիւնն է . թէ մօլորութեան պատճառը

բացատրած ատեն՝ ճշմարիտը սուտէն որոշելու  
եւ ոչ թէ բարին եւ չարը փնտելու մէջ գոր-  
ծուած մոլորութիւնը կ'իմանայ . թէ պայծա-  
ռապէս եւ որոշակի խմացուած ճշմարտութեանց  
միայն հաւատք ընծայելու կանոնը՝ սոսկ դիտու-  
թեանց կը յարմարի եւ ոչ թէ հաւատոյ խըն-  
դրոց եւ կենաց գործողութեանց : Ո՞չ թէ հեղի-  
նակութեան հաւատալն , այլ չարձէն է՝ որ պար-  
սաւելի կ'ըլլայ : Վերջապէս , հեղինակին սկըզ-  
բունքներէն հետեւիլ կը թուի՝ թէ գոյացու-  
թիւնը հաղորդութեան հացէն վերցուած ատեն՝  
հացին արտաքին հանդամանքներն ալ կ'երթան,  
վասն զի հեղինակն արտաքին հանդամանք ըսե-  
լով գոյացութեան շարժումները կ'իմանայ եւ ոչ  
այլ ինչ :

### ՊԱՏԱՍԽԱՆԻՔ Դ. ԱՌԱՐԿՈՒԹԵԱՆՑ

Ա . Դոյ ըլլալու համար՝ ներսս եղածներուն  
վրայ ունեցած ծանօթութիւնս բաւական է .  
հաւաստի եմ ուրեմն՝ թէ Աստուած կրնար զիս  
ստեղծել առանց ուրիշ այնպիսի իրաց՝ զոր կ'ան-  
դիտանամ եւ որք . հետեւապէս , էութեանս չեն  
վերաբերիր : Երկու իրաց մէջ իրական տարրե-  
րութիւնն մը հաստատելու համար , Աստուծոյ  
պէս կատարեալ ծանօթութիւն ունենալու հարկ  
չը կայ , հերիք է՝ որ զանոնք ճանչնամք իրեւ-  
յինքեանց եւ 'ի միմեանց անկախաբար գոյանա-  
լու կարող իրեր . կամ որ նոյն է , իրեւ գոյա-  
ցութիւններ . կառարեւալըսելով զայս կ'իմանամ :  
Հոգւոյ եւ մարմնոյ զանազանութեանէն չը հե-

տեւիր՝ թէ մարդ զուտ հողի է . եւ հաստատեցի՝ թէ հողի եւ մարմին դոյացապէս յիրար միացած են : Գործարանք խորհրդոյ խանգարման պատճառ կրնան ըլլալ , բայց չեն արտադրեր : Անասնոց հողւոյ խնդրոյն դալով , այնպէս կը կարծեմ՝ թէ շարժումն 'ի կենդանիս միշտ այնպէս կը կատարուի , ինչպէս երբեմն 'ի մեզ , այսինքն , առանց բանականութեան միջամտելուն եւ միայն անոր համար որ զգայարանք , արտաքին առարկայներէն ազդուելով , կենսական ուղւոց վրայ կը ներգործեն :

Բ . Սխալ դաղափարաց վրայ խօսելով՝ ըսելուզեցի՝ թէ մեր գաղափարներէն ոմանք կրնան դատումնիս մոլորութեան ենթարկել . Աստուած ինքն յինքենէ է իրեւ 'ի պատճառէ ըսելով ալ կ'իմանամ՝ թէ Աստուծոյ՝ պատճառի պէտք չ'ունենալու պատճառը զրական պատճառ է . եւ այս պատճառն է իւր անբաւութիւնը : Աստուծոյ դոյութեան ծանօթութիւնը հարկաւոր է մեզ , ոչ թէ անով գաղափարի մը պայծառութիւնը դիտնալու համար , նոյն իսկ այս գաղափարը մտքերնուս մէջ եղած վայրկենին , այլ միայն սկզբունքի մը հետեւանքներն ընդունելու համար՝ զոր մոռցած եմք եւ ուրիշ անգամ խիստ լաւ իմացած ըլլալնիս կը յիշեմք : Վերջապէս , հաստատեցի՝ թէ մտաց մէջ չը կայ բան մը՝ որոյ վրայ ծանօթութիւն չ'ունենանք , սա իմաստով որ նորա ամեն գործողութիւնները կը ճանշնամք , բայց ոչ նաեւ ամեն կարողութիւններն ալ :

Գ . Գիտեմ՝ թէ տարակոյսը վտանգաւոր է , եւ թէ գիտնական տեսութիւնները պէտք է հա-

ւատոյ խնդիրներէն եւ կենաց գործնականէն զանազանել : Արտաքին առարկայք մեր մարմնոյ մակերեւութին վրայ միայն կը ներդործեն, եւ այս մակերեւոյթը մարմնոյ մասնկանց շարժման սահմանն է . գոյացութիւն մ' ուրիշ գոյացութեան աեղը դրուած ատեն , եթէ իւր մասունքն առաջնոյն մասնկանց պէս շարժին , մի եւ նոյն ձեւին տակ պիտի երեւի մեզ , եւ ահաւասիկ թէ ինչպէս գոյացութիւն մը փոխուելով՝ անոր արտաքին հանգամանքները նոյն կը մնան , թէ եւ այս հանգամանքները մասնաւոր գոյացութիւն չ'ունենան :

## Ե. ՍՈՒՐԿԱՐԻԹԻՒԽԵ

Ի ԳԱՍԵՆԴՈՍԵ

ԸՆԴԻԻԷՄ Ա. ԽՈՅՀՅՈՎԱՆՈՒԹԵՍՆ

ՏԱՐԱԿՈՎԱՆԵԼԻ ԵՐԱՅ Վ.Բ.Ց.

Փոխանակ ամեն ծանօթութիւն իր սոսանկատելու (որ նախապաշտմունք մ' է ) եւ խաբերայ Աստուծոյ եւ յաւեմական քնոյ ենթադրութեան դիմելու , եւ այն փիլիսոփայի անվայել ենթադրութեան , պէտք էր մի միայն ստերն անսույշտ համարել եւ ճշմարիա ճանչցուածներն ալ առանձին նշանակել :

## ԸՆԴԳԵՄ Բ. ԽՈՐՀԻՄԱՆՈՒԹԵԱՆ

ՄԱՐԴԿԱՑԻՆ ՄՏՍՑ ԲՆՈՒԹԵԱՆ Վ.Բ.Յ. :  
ՈՐ ՄԱՐՄՆԵՆ ԱԼԵԼԻ ԴԻՒՐՈՒ ԿԲ ՃԱՆՉՑՈՒԻ

Ա. Եռթիւն ունենալդ ապացուցանելու համար այնքան երկար իմաստասիրութեանց հարկ չըկար, ամեն գործողութենէ կարելի էր զայս եղարակացունելը . որովհետեւ գժուարութիւնն ոչ թէ գոյութիւն ունենալիս, այլ ինչ ըլլալիս զիտնալուն վրայ է : Պէտք չէ ըսենք՝ որ ինքնակամ շարժում չ'ունի մարմինը :

Բ. Պէտք չէ ձեւ, տարածութիւն, ընդդիմահարութիւն եւ շարժականութիւն սոսկ մարմնոյ ստորոգել . որովհետեւ զիտակցութիւնն իս երբէք ցոյց չը տար՝ թէ այս հանդամանքները խորհող էակին չեն վերաբերիր :

Գ. Խորհող էակին ընդ մարմնոյ կ'աճի եւ կը տկարանայ . անդամները կը շարժէ եւ հետեւաբար սէտէտք է՝ որ ինքն ալ շարժի . կրնայ նուրբ եւ անօսր մարմին մ' ըլլալ : Պարտ է ապացուցանել՝ թէ ոչ մի մարմին չը խորհիր . թէ անսամնոց հոգին աննիւթէ, եւ թէ մարդկային մարմինն երբէք խորհելու չը նպաստեր :

Դ. Հոգին միշտ չը խորհիր . անդայութեան, մօրն արգ անդին մէջ եւ անկէ ելնելէն քանի մը ժամանակ ետքն ալ մարդ կը մտածէ :

Ե. Երեւակայութենէ տարբեր խորհրդով մը չէ՝ որ կը ճանաչես հոգիդ . նոյն իսկ ինքզինքդ հետազտելով՝ կ'իմանաս՝ որ հոգիդ բովանդակ մարմնոյն կամ գէթ ուղեղին մէջ տարա-

ծուած պարզ , պայծառ եւ նուրբ գոյացութիւն մ'է : Երեւակայութեան միջոցաւ իմացած իրեւըս ինքնութիւնանս վրայ ունեցած ծանօթնութիւնանս չեն պատկանիր , կ'ըսես . մինչդեռ զուրցած ես՝ որ տակաւին չեմ գիտեր՝ թէ անոնք եռանիւնս կը վերաբերին թէ ոչ :

Զ. Ամենն իմացողութիւնն երեսակայութիւնն է եւ դարձաբար , ամենն երեսակայութիւնն իմացողութիւնն է :

Է. Եթէ զգալոյ կարողութիւնը խորհելոյ կերպ կը համարիս , անասնոց զգացումն ալ խորհուրդ է . արդ , որովհետեւ անասնոց հոգին նիւթական է , մարդուս հոգին ալ կրնայ նիւթական ըլլալ :

Ը. Մեղրամոմոյ գոյացութեան վրայ ունեցած իմացողութիւնդ երեւակայութիւնն է . ուրովհետեւ կարելի չէ սոյն գոյացութենէն իսպառ վերցունել տարածումն , ձեւ եւ դոյն . եւ եթէ կը դատեմք՝ թէ զլխարկներու եւ ըզգեսառոց տակ մարդիկ կան , ստկայն ոչինչ չ'ապացուցանէր՝ թէ իմացողութիւնն է՝ որ այս դասումն ընել կուտայ եւ ոչ թէ երեւակայութիւնը . դարձեալ , շունը մի եւ նոյն նշաններով իւր տէրը կը ճանաչէ :

Թ. Խնդիրն ոչ թէ գոյութիւնդ այլ զինչութիւնդ ապացուցանելուն վրայ է : Խ զուր միտք միայն կ'ընդունիս ՚ի քեզ . զի մնղրամոմոյ եւ խւր հանդամանաց վրայ կը խօսիա՝ զոր առանց ձեռագ եւ աչաց կարելի չէ ճանչնալը : Միտքը խորհող բան մ'է ըսել՝ անոր գոյացութիւնը ճանչցունել չէ :

ԸՆԴԻՒԿԻՄ Գ. ԽՈՐՀՈՂԱԾՈՒԹԵԱՆ

Ի ՎԵՐԱՅ ԳՈՅՈՒԹԵԱՆ ԱՍՏՈՒՆՈՑ

Ա. Գաղափարին պայծառութենէն սա միայն կը հետեւի՝ թէ գաղափարը կ'երեւի քեզ ինչպէս որ կ'երեւի։ Մարդիկ զանազան կարծիքներ ունին. եւ իւրաքանչիւր ոք իր պաշտպանած կարծիքը պայծառապէս կ'իմանայ։ Պէտք էր գտնել այնպիսի մեթուս մը՝ որով, յստակ կերպով իւմացուած իրաց մէջ, կարենայինք ճշմարիտը սուտէն որոշել։

Բ. Երեւակայական գաղափարներն արտաքին գաղափարներէ բաղադրեալ են։ Ընդհանուրապէս իրաց, ճշմարտութեան եւ խորհրդոյ գաղափարք համրացումն են։

Գ. Եթէ եկամուտ գաղափարաց վրայ տարակուսէիր, երկրի վրայ պիտի չըքայլէիր։ Ի ծնէ կուրին լուսոյ վրայ գաղափար չ'ունենալուն պատճառն՝ արտաքին առարկայից ազգեցութիւնները կամ պատկերն անոր չ'հասնին է։ Արեգական վրայ ունեցած երկու գաղափարնիս ալ հաւասարապէս ճշմարիտ են. կամ լաւ եւս, աստեղագիտութենէ առած գաղափարնիս ճշմարիտ չէ. որովհետեւ անկարելի է աստղ մը ճիշդ այնպէս համարել, ինչպէս որ աստեղագիտութիւնը կ'ապացուցանէ։

Դ. Գոյացութեան վրայ հակառակ եւ շփոթ գաղափար միայն ունիմք, եւ ոչ թէ առարկայական իրականութիւն պարունակող ճշմարիտ գաղափար։ Եւ եթէ այս գաղափարն առարկա-

յական իրականութիւն պարունակէ ալ , դիս  
պուածոյ իրերէն աւելի պիտի չը պարունակէ .  
որովհետեւ գոյացութեան դաղափարն իր քոլոր  
ստուգութիւնը դիպուածներէ կ'առնու . վասն  
զի գոյացութիւնն իրերեւ տարածական , ձեւաւոր  
եւ գունաւոր բան մը միայն կրնամք բմբոնել : Աս-  
տուծոյ դաղափարը դաստիարակութեամբ կ'առ-  
նուս , որ հունաւոր իրի գաղափարէն աւելի ա-  
ռարկայական իրականութիւն չ'ունի . զի անհունն  
խմանալու կարող չեմք . եւ Աստուծոյ ստորոգե-  
լեաց դաղափարն ուրիշ բան չէ , եթէ ոչ մեր յա-  
տուկ հանգամանաց ընդարձակութիւնը :

Ա. Արարչական պատճառը շատ անգամ իւր  
արդիւնքէն կը տարբերի : Ճարաարապեան իւր  
իրականութենէն բան մը չը տար տան : Իմ վրայ  
ունեցած գաղափարիդ պատճառն ես եմ : Արդ  
այս իրականութիւնը գոյացութեանս բղխումն  
ըլլալով՝ բան զիս առաւել նուազ հաւաստի ի-  
րականութիւն ունի . տուրկայական իրականու-  
թիւնն ալ իւր հաւաստի իրականութեան մա-  
սանց կարգաւորութիւնն է , եւ հետեւապէս ի-  
րական բան մը չէ :

Զ. Թէ աշխարհի վրայ մարդ էակէն զատ  
ուրիշ գոյութիւն ունեցող բան կայ , ապացու-  
ցանելու համար պատճառ պէտք չէ : Ինքնու-  
թեանդ դաղափարը չունիս . ինչպէս աչքն ինք-  
ղինք չը տեսներ , այսպէս ալ իմացողութիւնը  
չը կրնար ինքզինք իմանալ . եւ եթէ այս գա-  
ղափարն ունենայիր ալ , ինչպէս պիտի կարե-  
նայիր անկէ մարմնական գոյացութեան դաղա-  
փարն եղրակացունել :

Է. Նախնի գիլիսովիայից՝ անսահման տա-

բածումն ունեցող աշխարհի , բազմաթիւ սկըզ-  
բանց եւ աշխարհաց վրայ ունեցած գաղափարն  
այս առարկայից հաւաստի իրականութիւնը չէր  
ապացուցաներ : Ըսել՝ թէ անհնին վրայ պայծառ  
գաղափար ունենալու համար , անոր վրայ քիչ  
մը բան գիտնալ հերիք է , այն ըսել կ'ըլլայ՝ թէ  
մազիս մէկ ծայրը միայն գծելով՝ իբր թէ ամ-  
բողջ պատկերս քաշած ես :

Ը. Բաղձացած բանդ միշտ քան զքեզ կա-  
տարեալ չէ . հացը մարմնէն աւելի կատարեալ  
չէ . յղացած բաներնիս իրապէս կան գաղափա-  
րին մէջ , բայց ոչ թէ բնութեան մէջ ալ :

Թ. Հարկ չէ որ քեզնէ աւելի կատարեալ  
արտաքին պատճառ մը զքեզ պահպանէ կերպ  
մը շարունակական արարչագործութեամբ . ար-  
դիւնքներ կան՝ որք կը շարունակեն գոյութիւննին՝  
երբ պատճառն այլ եւս գոյութիւն չ'ունենայ : Զը  
կայ բան մը՝ որ այնչափ անլոյծ կապանօք կապուած  
ըլլայ՝ որչափ ժամանակի մասունքներն իրարու-  
հետ , եւ դարձեալ ժամանակն արտաքոյ է քան  
զքոյդ կեանոք եւ բնաւ կենացդ չը նպաստեր ,  
ինչպէս որ հեղեղներն ալ իրենց ոտոգած ապա-  
ռաժին չեն նպաստեր : Զքեզ պահպանող զօրու-  
թիւն մը կայ մէջդ , թէ եւ դու վրան գիտակ-  
ցութիւն չ'ունենաս : Անչու ծնողքէդ յառաջ պի-  
տի չը դառ , եւ ինչու ծնողքէդ ալ անհուն պատ-  
ճառաց պիտի չը վերանաս : Անհուն յառաջատու-  
թիւնն անհեթեթ է այն պատճառաց մէջ՝ յորոց  
սին առանց միւսոյն չը կրնար գործել , ինչ-  
պէս շղթային օգակները , իսկ անհեթեթ չէ այն  
պատճառաց մէջ՝ որոց երկրորդը կրնայ մնալ եւ  
իւր գործողութիւնը շարունակել , նոյն իսկ ա-

ուաջնոյն չքամնալէն ետքն ալ : Այսարհի կատարելութիւններն ընդարձակելով է՝ որ կատարեալ էակին դաղափարը կըցած ես ունենալ :

Ժ. Ճշմարիտ չէ զուբցելը՝ թէ Աստուծոյ գաղափարին վրայ ոչ կրնամք բան աւելցունել եւ ոչ պակսեցունել : Այս գաղափարը միշտ այնպէս եղած չէ մեր մտաց մէջ, ինչպէս որ է հիմայ եւ չես կրնար հաստատել՝ թէ կատարելագործելի չէ : Եթէ Աստուծոյ գաղափարն 'ի մեզ է իբրեւ նշան գործաւորին իւր պատկերին վրայ նկարեալ, այս նշանին ձեւն որն է : Եթէ գաղափարը գործէն չը տարբերիր, ուրեմն Աստուծոյ գաղափարին նման ես, եւ հետեւաբար, թէ նշան եւ թէ նշանակեալ առարկայ միանդամայն ես : Որպէս զի իւր պատկերին համեմատ ըստեղծեր Աստուած զմարդ, պէտք էր որ մարդկային կերպարանք ունենար . զործն երբէք գործաւորին չը նմանիր : Այս նմանութիւնը կ'իմանամ, կ'ըսես, բայց միանդամայն անկատար եւ ուրիշէ կախեալ ըլլալդ ալ կը ճանաչես . սակայն ասիկա աւելի տարբերութիւն մը չէ : Վերջապէս, եթէ Աստուած իւր գաղափարը դրոշմած է 'ի մեզ, ինչու ամեն մարդ ալ տարբեր գաղափար ունի իւր վրայ :

### ԸՆԴԴԻՄ Դ. ԽՈՐՀՈԴԱԾՈՒԹԵԱՆ

Ի ՎԵՐԱՅ ՀԵՄԱՐՏԻ ԵՒ ՍՏՈՅ

Ա. Ի՞նչպէս կարելի է մոլորութիւնն յոչնչէ ընդունիլ եւ ինչու Աստուած, վասն զի կրնար, մոլորութենէ խուսափելու, կարողութիւն մը տը-

ւած չէ մեղ : Անտարակոյս քնական գիտութեանց մէջ վախճանական պատճառներով զբաղելու պէտք չը կայ . բայց ասիկա քնական աստուածաբանութեան մէջ ներելի է : Աստուծոյ դաղափարն ինչ պիտի ըլլար 'ի քեղ , եթէ արտաքին զգայարանք գործածելու սովորած չ'ըլլայիր :

Բ. Տիեզերքն աւելի կատարեալ պիտի չ'ըլլար , եթէ իւր մասանց մէջ թերութիւն չը գըտնուէր , այսինքն , եթէ մարդ մոլորութեան ենթակայ չ'ըլլար , Մի քանի անկատար մասանց ներկայութիւնը տիեզերաց մէջ մեծ կատարելութիւն մ'է ըսել՝ հաստատել է՝ թէ բարի եւ չար մարդոցմէ բաղկացեալ հասարակապետութիւնն աւելի կատարեալ է քան զայն հասարակապետութիւն՝ որ բարի մարդոցմէ միայն կը բաղկանայ : Եթէ մոլորութիւնն այնպիսի ժըխտումն մ'է՝ որ ոչ բանէ մ'եւ ոչ ալ հետեւաբար Աստուծմէ յառաջ կուգայ , Աստուած , զմարդ ստեղծած ատեն՝ չէր կրնար այս ժիտումն անհետացնել :

Գ. Կամքն իմացականութենէ աւելի ընդարձակ չէ . կամքը վրան գաղափար չունեցած բաներնուա վրայ գործ չ'ընէր : Երբ իմացողութեան մէջ կամքն այս կամ այն կողմը հակամիտող պատճառ չը կենայ , եւ ոչ մէկ դատումն յառաջ կուգայ : Եթէ իմացողութիւնը պայծառապէս իմանայ , ազատութիւնն իւր դատումը վրայ կը բերէ առանց տատամսելոյ . բայց վախնալով կ'արտասանէ դատումը , երբ իմացողութեան յղացումը մթին է :

Դ. Դարձեալ կ'ըսեմ՝ թէ դժուարութիւնը

դիտնապուն վրայ է՝ թէ պայծառ յզացումն ինչ  
գէպքի մէջ կը մոլորցունէ եւ ինչ գէպքի մէջ  
բարւոք կ'առաջնորդէ :

### ԲՆԴԻԴԵՄ Ե. ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹԵԱՆ

ՆՌԻԹԱԿԱՆ ԽՐԱՅ ԷՌԻԹԵԱՆ :

ԵԱ ՎԵՐԱՏԻՆ ԱՍՏՈՒՆՈՅ ԳԱՅՈՒԹԵԱՆ Ա.ՅԱՅ

Ա. Յանի մ'էութիւն ըսուածն այն է՝ որ  
ընդհանրապէս ամեն անհատի կը վերաբերի եւ  
անհամաններով միայն կրնայ գոյ ԸԼԼաԼ : Մորդու է -  
ահաւասիկ, կ'ըսեն, ժայռնիւնը . ճարդու կենդանի  
է, ահա էութիւնը . բայց ով որ կ'ըսէ՝ թէ մարդ  
գոյ է, կ'իմանայ նաեւ՝ թէ կենդանի ալ է, եւ  
ով որ կ'ըսէ թէ կենդանի է մարդ, կ'իմանայ  
նոյնապէս թէ գոյ ալ է : Աւրեմն գոյութիւն եւ  
էութիւն չեն կրնար բաժանիլ 'ի միմեանց : Ե-  
թէ մարմին տեսած կամ շօշափած չ'ըլլայիր, ըս-  
տուգիւ եռանկեան դաղափար պիտի չ'ունենա-  
յիր :

Բ. Կ'ենթագրես թէ գոյութիւնն Աստուծոյ  
էութեան մասն կը կազմէ, ինչպէս որ ուղղան-  
կիւն եռանկեան էութիւնը կը պահանջէ՝ որ իւր  
երեք անկիւններն երկու ուղիղ անկեանց հա-  
ւասար ԸԼԼան : Արդ, այս հաւասարութիւնն ե-  
ղանակ մ'է՝ որ անտարակոյս եռանկեան էու-  
թեան մասը կը կազմէ, ինչպէս որ ամենակարո-  
ղութիւնն ալ եղանակ մ'է՝ որ Աստուծոյ էու-  
թեան մասը կը կազմէ : Բայց եթէ գոյութիւնն  
աստուածային էութեան կը վերաբերի, մի եւ  
նոյն իրաւամբ կրնամբ ենթագրել՝ թէ գոյու-

թիւնն եռանկեան էութեան ալ կը պատկանի : Խոչպէս եռանկեան երեք անկեանց՝ երկու ու զիղ անկեանց հետ ունեցած յարաբերութիւնն ապացուցութեամբ միայն կը ճանցուի , այսպէս ալ գոյութեան՝ Աստուծոյ գաղափարին հետ ունեցած յարաբերութիւնն ապացուցուելու պէտք ունի :

Գ. Պայծառութեան ստուգութիւնն Աստուծոյ գոյութեան վրայ կը հիմնեա . սակայն երկրաշարիական ճշմարտութեանց բոլորովին համոզուած եւ է իս խորհիմ , առքեն էմ նախադասութիւնն ընդունած էիր , Աստուծոյ գոյութիւնն ճամնչնալէ յառաջ : Նատեր Աստուծոյ վրայ կը տարակուամին , եւ ոչ ոք տարակուամելի կը համարի երկրաշարիական ապացուցութիւնները :

## ԸՆԴՀԱՄ Զ. ԽՈՅՀՐԴԱՇՈՒԹԵԱՆ

ՅԱՂԱԿՍ ԳՈՅՈՒԹԵԱՆ ՆԻՒԹԱԿԱՆ ԻՐԱՅ : ԵՒ ԻՐԱԿԱՆ  
ՏԱՐԲԵՐՈՒԹԵԱՆ՝ ՈՐ ԸՆԴՀԱՇՈՒԹԵԱՆ ԾՈՐՄԻՑ ՄՈՐՄԻՑ

Ա. Հաղարանկիւնն ինչպէս լաւ չես երեւակայեր , այսպէս ալ լաւ չես իմանար . զիտես՝ որ այս բառը հազար անկիւն ունեցող ձեւ մը կը նշանակէ . ահան աստամնօր յայսմ կը կայանայ համայն իմացական գործողութիւն . անուն մ'է այս Պածառութեան գալով՝ իմացումն եւ երեւակայութիւն յիրար միացած են . աստիճանաւ միայն կը տարբերին 'ի միմնանց :

Բ. Եթէ երբեմն զկայարանք կը խաբեն , երբեմն ալ ճշմարտութիւնը կը յայտնեն :

Գ. Առանց մարմնոյ զհողիդ իմանալէդ կը

հետեւցունես՝ թէ մարմնէդ որիշ է : Խնդիրը գիտնալուն վրայ չէ՝ թէ հոգիդ անդամներէ բաղկացեալ այս խոչոր մարմինն է, այլ թէ միւսոյն մէջ տարածուած նուրբ մարմին մը :

Դ. Տարածական, կազմեալ եւայլն մարմնոյ ներկայացուցիչ գաղափարն ինչպէս կրնայիր ունենալ, եթէ հոգիդ տարածական չ'ըլլար : Հոգւոյ տարածումն չ'ունենալը գիտնալ ենթադրած առենդ անդամ չես գիտեր՝ թէ ինչ է : Կրնայ տարածումն չունենալ հոգիդ՝ որ մարմնոյ իւրաքանչիւր մասանց մէջ կայ : Եթէ բոլորովին անմարմին է հոգիդ, ինչպէս կրնայ մարմինը շարժել :

Ե. Մարմնաւոր եւ անմարմին էակներ ինչպէս կրնան յիրար միանալ : Ցաւը մասանց բաժանմանէն յառաջ կուգայ . ինչպէս պիտի վըշտանար հոգիդ, եթէ պարզ եւ անբաժանելի ըլլար :

Զ. Գդայարանաց յաճախ մեզ ցցուցած բանին հաւատալու, քնոյ եւ արթնութեան տարբերութեան եւ վերջապէս մարդկային քնութեան տկարութեան եւ յողզողդութեան վրայ ըրած եղբակացութիւնդ կ'ընդունիմ :

### ՊԱՏԱՍԽԱՆԻՔ Ե. ԱՌԱԲԿՈՒԹԵԱՆՑ

ԱՌԱՋԻՆ ԽՈՐՀԴԱՇՈԽԹԵԱՆ ԴԻՄ ԱՌԱԲԿՈՒԱՆ ԽՐԱՅ ՎՐԱՅ

Առաջին Խորհրդածութեան դէմ հանուած առարկութեանց մէկն ալ ապացուցից վրայ հիմնուած չէ :

ԵՐԿՐՈՐԴ ԽՈՐՀՄԻԱԾՈՒԹԵԱՆ ԴԵՄ ԱՌԱՐԿՈՒԱԾ ԽՐԱՅ ՎՐԱՅ

Ա. Գոյ ըլլալս ապացուցանելու համար այնքան ընդերկար իմաստասիրած չեմ. վասն զիտակաւին զքեղ համոզած չեմ: Խորհելէս միայն գոյութիւնս կրնայի եզրակացունել, եւ ոչ ուրիշ գործողութենէ. որովհետեւ ուրիշ գործողութիւնք կրնան տարակուսելի ըլլալ:

Բ. Առանց ինքնութեանս վրայ ունեցած ծանօթութիւնս այլայլելու, չեմ կրնար ենթադրել՝ թէ աշխարհի մէջ հողմն չը կայ ըսած ատենս ցցուցի՝ թէ հողմն չեմ ես:

Գ. Եթէ հոգին ընդ մարմնոյ տկարանալ կը թուի, յայսմ կը նմանի այն լաւ գործաւորին՝ որ գէշ գործիքով բան մ'ալ չը կրնար ընել: Քեզ կ'իյնայ ապացուցանել՝ թէ մարմին մ'եմ, անասնոց հոգին մարմնական է եւ թէ մարմինը խորհելու կը նպաստէ:

Դ. Խնչու հոգին միշտ պիտի չը խորհի, քանի որ խորհող գոյացութիւն է: Թմրրութեան եւ կամ մարց արդանդին մէջ եղած ասեն ունեցած խորհուրդներնիս մոռնալնուս վրայ երբէք դարմանալու չէ, վասն զի նոյն իսկ արթնութեան եւ դարդացեալ հասակի մէջ ունեցած խորհուրդներնիս մեծ մասամբ չեմք յիշեր:

Ե. Երեւակայութեան վրայ բաւական պայծառ խօսած եմ: Այլ է ինտնունեանս վրայ ունեցած ծանօթնութեանս վերաբերիլն եւ այլ էնթեանս վերաբերիլը:

Զ. Երեւակայութեան եւ իմացողութեան վրայ զուրցածդ բարբաջանք կը համարիմ եւ

ոչ բնաւ ապացոյց :

Ե. Անասնոց վրայ ըստածնիդ անհեթեթ է . որովհետեւ ինքն իւր վրայ խորհող հոգին կը բնայ փորձել՝ թէ կը խորհի , բայց չը կրնար փորձել՝ թէ անասունք ալ խորհուրդ ունին :

Ը. Մեղրամոմոյ ըմբռնումն իւր որակութեանց ըմբռնումն չը բաժանեցի , սա միայն ցըցուցի՝ թէ գոյացութիւնն ինչպէս իւր որակութիւններով ՚ի յայտ կուդայ . չը գիտեմ՝ թէ ինչ ապացուցի վրայ կը յենուս հաստատելու համար թէ շունը ճիշդ քեզ նման կը դատէ :

Թ. Էութիւնս գիտնալով՝ բնութիւնս ալ գիտեմ . որովհետեւ գոյացութիւնն մը յայտնի ընելու համար , միայն նորա ղանազան ստորովելիքները ճանչցունել պէտք է եւ ոչ այլ ինչ : Մեղրամոմոյ եւ իւր որակութեանց վրայ խօսած ատենս , չեմ ըսեր՝ թէ աեսանելիք եւ շօշափելիք դործածեր եմ՝ որք գործարանաց միջոցաւ կը կատարուին , այլ սոսկ տեսնելու եւ շօշափելու խորհուրդ՝ որ մեր երազոց նման է :

ԵՐԻՌՈՒԴԻ ԽՈՐՀԾԻՎԱԼԻԹԵԱՆ ԴԵՄ ԱՅԱՐԿՈՒԱԾ ԻՐԱՅ ՎՐԱՅ

Ա. Կարելի չէ ապացուցանել՝ թէ սխալ կարծեաց տէր անձինք իրենց կարծեաց վրայ պայծառ եւ որոշ ըմբռնումն ունին : Կարծեմ որ եւ է ծանօթութեան պայծառութեան ճշմարիս կամ երեւութական բլլալը ճանչնալու մեթոս մը ցցուցած եմ :

Բ. Ենթադրել՝ թէ երեւակայական գաղտփարն արտաքուսա կուդայ , հաստատել է՝ թէ Պրաքսիսեղէս չէ իւր անդրիները շինողը : Խոր-

հող բան մ'ըլլալս գիտնալու համար կենդանւոյ,  
տնկոյ եւայլն գաղափարներն ունենալու հարկ  
չը կայ :

Գ. Խնդիր է գիտնալը՝ թէ երկրի վրայ կը  
քայլեմ : Նիւթական աշխարհի գոյութիւնն ու-  
րացողը չը կրնար ըսել՝ թէ մեք եմք որ գունոյ  
գաղափար կը կազմեմք եւ թէ 'ի ծնէ կոյրն ա-  
նոր համար չ'ունի այս գաղափարը՝ որ թափուր  
է 'ի հնարագիտութենէ : Աստեղագիտութեան՝  
արեգական վրայ մեզ առւած գաղափարին՝ գա-  
ղափար անունը չը տալ , սոյն բառը սոսկ պատ-  
կերներու մէջ ամփոփել է , հակառակ յայտ յան-  
դիման հաստատածիա :

Գ. Մի եւ նոյն բանը կ'ընես , երբ կ'ըսես  
թէ մարդ գոյացութեան վրայ բնաւ ճշմարիտ  
գաղափար չ'ունի : Գոյացութեան գաղափարն  
իւր բոլոր իրականութիւնը հանգամանքներէ  
չ'առնոց . որովհետեւ գոյացութիւնն որակու-  
թեանց կերպէն չենք իմանալու եթէ Աստուծոյ վրայ  
գիտցածնիս յայլոց ուսած եմ , այլք որմէ ու-  
սած են : Ո՛չ անհնին եւ ոչ իսկ ամենափոքրիկ  
իրի վրայ կատարեալ ըմբռնումն չ'ունիմք , այլ  
մեր մտաց կարողութեան գօրելուն չափով միայն  
կ'իմանամք այս առարկայները : Անհունը հունա-  
ւորին պարզ ժխտականը չէ . որովհետեւ , ընդ  
հակառակն , ամեն նմանութիւն անհնին ժխտա-  
կանը կը պարունակէ : Աստուծոյ գաղափարն  
հունաւոր իրաց գաղափարէն աւելի իրակա-  
նութիւն կը պարունակէ . քանզի գու ինքնին կը  
վկայես՝ թէ հունաւոր իրաց հանգամանքները  
կ'ընդարձակենք Աստուծոյ ստորոգելու համար :  
Արդ , որմէ կուգայ մեզ ընդարձակելոյ այս կա-

բողութիւնը՝ եթէ ոչ ամենամեծ բանի մը գաղափարէն , այսինքն , նոյն ինքն Աստուծմէ :

Ե. Արդիւնքին մէջ չը կայ բան մը՝ որ նախապէս իւր պատճառին մէջ եղած չ'ըլլայ : Գաղափարին հաւաստի իրականութիւնը գոյացութիւն չէ :

Զ. Աւելի կը սիրես նիւթական աշխարհի գոյութեան վրայ ունեցած հին նախապաշարմանցըդ յարիլ քան թէ անոր պատճառները հետազօտել : Միտքը նոյն իսկ իւր գործողութեան առարկայ կրնայ ըլլալ . պտուտակը՝ որ կը դառնայ՝ ինք իւր վրայ չը գործեր : Ըսած չեմ թէ նիւթական իրաց գաղափարը դրապէս մտքէն յառաջ կուգայ , այլ միայն թէ կրնայ անկէ յառաջ գալ :

Է. Անհնին գաղափարն ունենալու համար հարկ չէ գայն հասկնալ . որովհետեւ անհուն եւ հասկնալ՝ հակասական են միմեանց . եւ սակայն անոր վրայ ունեցած գաղափարս ոչ թէ անհնին մէկ մասը միայն կը ներկայացունէ , այլ ամբողջ անհունը , ինչպէս որ մարդկային գաղափարի մը կրնայ ներկայանալ :

Ծ. Հացի փափաքելէս չեմ հետեւցուներ՝ թէ հացը քան զիս կատարեալ է , այլ թէ հացի պէտք ունեցած ատենս աւելի նուազ կատարեալ եմ քան երբ պէտք չ'ունիմ : Գաղափարի մը մէջ պարունակուած իրերը բնութեան մէջ կան , երբ այս գաղափարը նոյն առարկայներէն դատուրիչ պատճառ չը կրնար ունենալ :

Թ. Պահպանուելու համար առաջին պատճառին շարունակական ազդեցութեան կարօտելնիս ուրանալ՝ համօրէն բնազանց փիլիսոփայից

հակառակիլ է : Ժամանակին մասանց անկախութեան վրայ խօսած ատենս՝ վերացական ժամանակն իմացած չեմ , այլ առարկային տեւողութիւնը՝ որ կրնայ ամեն վայրկեան գոյութենէ դադրիլ : Մարդ իւր մէջ ինքղինք պահպանելու կարողութիւն ունի ըսած ատենդ՝ Արարչին կատարելութիւնն արարածոյն եւ արարածոյն անկատարութիւնն ալ արարչին կ'ստորոշես . վասն զի Աստուած ոչնչացնելու համար գործելու պէտք պիտի ունենար : Պատճառաց անհուն յառաջատութիւն մ'ենթաղրելով՝ դու քեզ կը հակառակիս . քանզի սոյն յառաջատութիւնն անհեթեթ կը ճանչնաս այն պատճառաց համար՝ որոց ստորինը չը կրնար գործել առանց վերնոյն՝ որ զինքը կը շարժէ : Վերջապէս չեմ կրնար մարդկային կատարելութիւններն այն աստիճան ընդարձակել , մինչեւ որ այլ եւս մարդկային չ'ըլլան , եթէ էութեանս հեղինակ Աստուած մը չ'ունենամ :

Ճ. Աստուծոյ գաղափարը կրնամք լուսաբանել , բայց վրան բան չենք կրնար յաւելուլ : Պիտի պահանջէիր ինձմէ այն նշանին ձեւը՝ որով Ապեղէսի պատկերը կը ճանչցուի : Այս նշանը նոյն իսկ պատկերը չէ : Աղեքսանդր պէտք չէ վայտ կամ գոյն ըլլայ , որպէս զի պատկերն իրեն նմանի : Դործը գործաւորին կը նմանի՝ երբ նկարիչը բուն իւր նկարագիրը գծէ : Անկատարութիւնս եւ ուրիշէն կախումն ունենալս ճանչնալուս հետ մէկտեղ՝ կ'իմաննամ ալ՝ թէ Աստուծոյ նման եմ ըսի , որպէս զի չը կարծուի՝ թէ արարածն Արարչին հաւասարցնել կ'ուղեմ : Եթէ բոլոր մարդիկ ալ Աստուծոյ վրայ մի եւ նոյն

դաղափարը չ'ունին , նոյն այն պատճառէն յառաջ կուգայ՝ որով եռանկեան լրայ ծանօթութիւն ունեցող ամեն ոք նորա բովանդակ չափակցութիւնները չը դիտեր , եւ թերեւս ունանք ալ սխալ չափակցութիւններ կ'օստրովեն եռանկեան :

ՏՈՐԵՈՐԴ ԽՈՐՀԴԱՇՈՒԹԵԱՆ ԴԵՄ ԱՌԱՐԿՈՒՅՑ ԻՐՍՑ Վ.ՌԱԶ

Ա. Շատ իրեր մեզնէ պակսելուն համար է որ ոչնչութեան հաղորդ եմք : Վախճանական պատճառին տեղ՝ արարչական պատճառը պէտք է փնտուել : Արդիւնքէ կրնամք առ Աստուած վիրանալ . բայց երբէք հարցնելու չէ թէ ինչ աեսութեամբ Աստուած կ'ստեղծադործէ : Եթէ ինաւ արտաքին զդայարանքներս գործածած չ'ըլլայի , Աստուածոյ վրայնոյն դաղափարը պիտի ունենայի , ինչ որ ունիմ այսօր , միայն թէ աւելի պայծառ պիտի ըլլար :

Բ. Մոլորութեան ենթակայ ըլլալ դրական անկատարութիւն չէ , այլ ժիտումն , մինչդեռ բաղդատութեանդ մէջ քաղաքացեաց չարութիւնը կամ անօրէնութիւնը դրական բանմէ : Աստուած յոտի գործոց չը վիճակեցուներ զմարդ . դատելոյ կարողութիւն մի առածէ մեղ՝ որիւր մեր դատողութեան ներքեւ դրած այս քիչ բանին կը բաւէ :

Գ. Կամքն իմացմանէն աւելի ընդարձակ է եւ յայսմ կը կայանայ մոլորութիւնը : Միտքը մարմին է , կ'ըսես , ոչ թէ անոր համար որ զայն կ'իմանաս , այլ զի՞ կտէքդ ունակութեամբ այսպէս դատել կուտայ քեզ : Մարմնոյ վրայ

ունեցած առաւելագոյն սէրդ տեսնելով՝ չեմ զար-  
մանար աղատութիւնն առ ոչ ինչ զրելուդ վրայ :

Դ. կարծեմ բաւական ճշմարտութեամբ ու-  
սուցի այն մեթուր՝ որ պայծառապէս իմացած  
բաներնիս՝ պայծառ իմանալ կարծածներնէս զա-  
նազանել կուտայ :

ՀԻՆԳԵՐՈՐԴ ԽՈՐՃՐԴԱՆՈՒԹՆԱՆ ԴԷՄ ԱՌԱՐԿՈՒԱՆ ԻՐԱՅ Վ.Բ.Յ

Ա. Երաց էութիւնն ՚ի նոյն ինքն յԱստուծոյ  
հաստատեալ է իբրեւ անվովով եւ յաւիտենա-  
կան : Եռանկեան էութիւնն եղական իրերէ հա-  
նուած չէ . սակայն իրականութեան համակերպ  
է , ոչ թէ անոր համար որ առանց լայնութեան  
երկայնութիւն ունեցող գոյացութիւններ կան ,  
այլ օրովհետեւ երկրաչափական ձեւերը գոյա-  
ցութեանց սահման են . եւ ասիկա ըսել չէ թէ  
այս ձեւոց գաղափարներն զդայարանքներէ կու-  
գան . զի բնութեան մէջ զգալի կանոնաւոր ձեւ  
չը կայ :

Բ. Ինչու չես ուզեր՝ որ գոյութիւնն ամե-  
նակարողութեան պէս յատկութիւն մ' ըլլայ:  
Էութիւն եւ գոյութիւն յեռանկեան եւ յԱստո-  
ւած մի եւ նոյն յարաբերութիւնը չ'ունին . Աս-  
տուծոյ գոյութիւնը չ'ապացուցանելոյ համար  
մեղադրանաց արժանի չեմ :

Գ. Ճիշդ չէ զուրցելը՝ թէ Աստուծոյ վրայ  
եղած տարակոյսն երկրաչափական ապացուցու-  
թեանց առջեւ կանգ կ'առնու . Սկեպտիկեանք  
այս մերջնոց վրայ տարակուած են , զոր պիտի  
չ'ընէին , եթէ Աստուծոյ վրայ բաւական ծանօ-  
թութիւն ունեցած ըլլային : Երկու ճշմարտու-

թեանց մէջ եղած ստուգութեան տարբերութիւնը՝ սոյն ճշմարտութեանց մին կամ միւսը ճանչցողներուն թուէն կախումն չ'ունի, այլ զանոնք երկուքն ալ ճանչցողներուն միոյն կամ միւսոյն տուած առաւելութենէն :

Վ. ԵՅԵՐՈՐԴ ԽՈՐՀԻԿԱՆՈՒԹԵԱՆ ԴԵՄ ԱՌԱՐԿՈՒԱՆ ԽԲԱՅ Վ.ԲԱՅ

Ա. Հազարանկիւնն որոշակի կ'իմանամք, թէ եւ չը կարենանք երեւակայել . իւր շատ մը չափակցութիւններն ալ կրնան ապացուցուիլ, որ կարելի պիտի չըլլար, ևթէ սոսկ հազարանկեան անունը գիտնայինք: Ուրեմն իմանալոյ եւ երեւակայելոյ կարողութիւնք բնութեամք եւ ոչ թէ աստիճանաւ կը տարբերին ՚ի միմեանց :

Բ. Ստութիւն չը նշմարած իրերնուս մէջ երբէք ստութիւն չը կայ ըսել նախապաշարմունք է:

Գ. Մարմինն էութենէս արտաքսած ատենս, մի միայն արտաքին մարմնոյս վրայ խօսիլ չ'ուզեցի, այլ ամեն աեսակ մարմնոյ վրայ, որչափ ալ վտքը ենթադրուի :

Դ. Մարմնական իրեր կամ տեսակներ չը կան հոգւոյ մէջ . իմացումն ասոնց պէտք չ'ունի . երեւակայութիւնն ալ վրայնին գործ կ'ընէ, բայց չ'ընդունիր: Հոգին տարածումն չ'ունի ըսելով՝ բացատրել ուզեցի ինչ որ չէ եւ ոչ թէ ինչ որ է: Հոգւոյն ընդ մարմնոյ միանալէն չը հետեւիր՝ թէ բովանդակ մարմնոյ մէջ տարածուած է . եւ մարմինը շարժելու համար ալ հարկ չէ՝ որ մարմնական բնութիւն ունենայ:

Ե. Հոգւոյ եւ մարմնոյ միութիւնը պէտք չէ երկու մարմնոց խառնուրդին հետ բաղդատել

եւ ոչ իսկ երեւակայել՝ թէ հոգին մասունքներ ունի, ըստ որում մարմնոյ վրայ մասունք կ'իւ մանայ + որովհետեւ եթէ այսպէս ըլլար, հոգին տիեզերքն իմանալու համար նորա մեծութիւնն ունենալ պէտք էր :

Զ. Բաւական երկայն ճառով մ'առարկութիւններդ կը վերջացնես, բայց ըսածներուս դէմ օրինաւոր առարկութիւն չեն. որմէ կրնամք հետեւցունել՝ թէ ապացոյցներուդ զօրութիւնը խօսքերուդ շատութենէն չափելու չէ :

ԹՈՒՂ. Պ. ՏԵՐԱՐԴԱՅ Ա.Ռ. Պ. ԳԼԵՐՍԵԼԻՒ

Ա. Մեծագոյն մասին միաձայն հաւանութիւնըն առ ոչինչ համարել պէտք է : Կասանդրեայ առարկութիւնք մեծ մասամբ թիւրիմաց են :

Բ. Անկարելի չէ ամեն կանխակալ կարծիք 'ի բաց մերժելը : Ծանօթութիւնները պէտք է զանազաննել 'ի դադանոց . ծանօթութիւնք իրօք անքաժան են 'ի մէջ . դատումներն ալ մեր կամքէն կախումն ունին : Մարդ իւր դատումն առ կախ թողլով՝ նոր նախապաշարման մէջ ինկած չը համարուիր, տարակոյսը ճշմարտութիւնը չը հաստատեր, բայց միտքն առ այն կը պատրաստէ :

Գ. Կը խորհիմ, ուրեմն եւ յետ քննութեան արտասանուած դատումը նախապաշարմունք չէ. առեն խորհուդոյ է, մեծագոյնը չ'ենթադրէր . ընդ հակառակն տիեզերական նախադասութիւնք են՝ որ մասնական նախադասութիւններէ յառաջ կուգան :

Դ. Խորհրդոյ ժանօթութիւնը կանխակալ կար-

ծեաց հետ մէկ կողմ նետուած չէ . նախապատշարմունք դատմանց մէջ միայն կը կայանան :

Ե. Խորհուրդն , իբրեւ խորհող քան , իւր գործողութիւնը կատարելու համար մարմնոյ պէտք չ'ունի :

Զ. Ինքզինք իբրեւ իմացական եւ ոչ տարածական ճանաչող գոյացութեան հարցունել թէ ինչ միջոցաւ գիտէ իրեն մարմին չ'ըլլալը , հարցունել է մարդուն՝ թէ ինչպէս գիտէ թէ ինք փիղ չէ :

Ե. Մթին եւ շփոթ խորհրդոց նկատմամբ , ոչ այլոց եւ ոչ ալ ինձ համար խորհուրդն էրաց ծշմբութեան կանոն չէ . քայլ պայծառ խորհրդոց կամ ըմբոնմանց համար այսպէս չէ : Նոյն իսկ հաւատոյ ծշմարտութիւններն ընդունելու համար պէտք է՝ որ նոցա յայտնեալ ըլլալն հաստատող ապացոյց ունենամք եւ այս մասին այլոց գատմանց հաւատալու համար ալ , մեր տրգիտութիւնն եւ այլոց քան զմեզ դեր՝ ի վերոյ ըլլալուն կարելիութիւնը տեսնելու եմք :

Ծ. Ամեն մարդ Աստուծոյ կամ ամնակատարեալ իրին խուն ինչ դադախարը կամ իմացունետնի իւր մէջ . ապա թէ ոչ 'ի զուր Աստուծոյ գոյութեան կը հաւատամ պիտի ըսէինք . «Հայոց գոյութեան կը հաւատամ ըսել պիտի ըլլար այս Հունասր միտքը չը կրնար հասկնալ զԱստուծած , որ անհուն է , քայլ կրնայ իմանալ , ինչպէս լեռը կը չօշափեմք առանց ընդդրկելու :

Թ. Ապացոյցներս կաժ պատճառներս հասկող մէկ մարդուն վկայութիւնը հաւգար չը գիտցողին վկայութենէն մնա է . վասն զի մէկ տեսնողն հագար չը տեսնողէն աւելի լաւ . կ'ապա-

ցուցանէ :

Ժ. Զավաբանական տարածութիւնը մեր ժողովն գուրս գոյութիւն ունի . կամ լաւ եւս , ամեն ինչ որ կրնամք յղանալ , հնարածոյ եւ եարեւակայական է . եւ կը մնայ մեղ մեր բանականութեան չ'անսալ եւ կապկաց կամ պապկաց նման այլոց կարծիքն ընդունիլ :

ԺԱ. Եթէ իրական դէպքերը կրնան գոյացութեանց վրայ գործել , աւելի իրաւամք գոյացութիւնք միմեանց վրայ կրնան գործել :

ԺԲ. Ուժը և եւ կը աշահանել բառերը պիտի լուսաբանեմ :

## Զ. Ա. Ռ Կ Ո Ւ Թ Ի Ւ Ն Ք

ՅԱՅԻ. ԵՒ ԱՅԻ ԱՍՏՈՒՑԱԲՈՒՅԹ ԵՒ ՓԻԼԻՍՈՓԱՅԻՑ

Ա. Մեր խորհին եւ գոյութիւն ունենալը գիտնալու համար , պէտք է գիտնալ՝ թէ կը խորհիմք եւ գոյ եմք , եւ գիտնալ՝ թէ գիտեմք գիտնալիս եւ այսպէս յանհունս , որ անհեթեթ է . ուրեմն խորհելնիս եւ գոյութիւն ունենալնիս չը գիտեմք :

Բ. Աը խորհին , աւը էն էս ըսած ատենդ , կարելի չէ առարկել՝ թէ կը սխալիս եւ թէ 'չ շարժան եմ պէտք էր ըսել :

Գ. Եկեղեցւոյ հարց ումանք համայն Պղատոնականաց հետ այնպէս կը կարծէին՝ թէ հրեշտակք՝ որք կը խորհին , մարմական էին , ինչ-

պէս է բանական հոգին՝ որ 'ի հօրէ առ որդին  
կը փոխանցի : Կենդանիք ալ կը խորհին, թէ-  
պէտ եւ 'ի մարմնայ որոշ բան մը չը կայ 'ի նո-  
սա :

Դ. Անաստուածն այլոց պէս չափաբանական  
ճշմարտութեանց վրայ ստոյգ է :

Ե. Աստուած կրնայ խաբել զմարդիկ . Ա.  
Գրոց մէջ ասիկա ապացուցանող տեղեր կան :

Զ. Անտարբերութիւնը մարդկային ազատու-  
թեան մէջ իրրեւ անկատար վիճակ կը նկատես  
եւ կ'ըսես՝ թէ որչափ քիչ անտարբեր ըլլամք,  
այնչափ առաւել ազատ կը լինիմք : Ասկէ կը հե-  
տեւի՝ թէ Աստուած երբէք անտարբեր չէ . ո-  
րովհետեւ ազատութեան էութիւնը նոյն է եւ  
յԱստուած եւ 'ի մարդիկ :

Է. Մարմնոյ մակերեւոյթը միայն կ'զգայ կ'ը-  
սես . բայց ինչպէս սոյն մակերեւոյթը մարմնոյ  
կամ օդոյ եւ կամ շոգւոյ մասն չը կազմեր : Ի՞նչ-  
պէս կրնամք ըսել՝ թէ չը կայ բնաւ իրական հան-  
դամանք մը՝ որ կարենայ Աստուծոյ ամենակա-  
րողութեամբն իւր ենթակայէն բաժանիլ եւ ա-  
ռանց անոր գոյ ըլլալ :

Ծ. Ի՞նչպէս կարելի է՝ որ երկրաչափական  
կամ չափաբանական ճշմարտութիւնք անփոխոխ  
եւ յաւիտենական ըլլան եւ միանդամայն Աս-  
տուծմէ կախումն ունենան :

Թ. Իմացողութիւնն զգայարանքներէ առա-  
ւել ստոյգ չէ, որովհետեւ անոնցմէ կ'առնու-  
թիւր ստուգութիւնը . զգայարանաց միոյն մոլո-  
րութիւնը միւսով կրնայ ուղղել . տեսանելեաց  
մոլորութիւնը կ'ուղղէ չօշափելեաց ձեռօք, ինչ-  
պէս յայտնի կը ցուցնէ կիսով չափ ջրոյ մէջ մը-

խրճեալ գաւազանին օրինակը :

Ճ. Ստոյգ կանոն մը պէտք էր, որպէս զի զիտնայինք՝ թէ իրաց մէջ մեր հաստատած տարբերութիւնն որ դէպքին մէջ այս իրերէն եւ ոչ թէ մտքէն յառաջ կուգայ : Յառելուած : “Նոյն առարկութիւնք արարեալք յայլոց հեղինակաց . Փէլսոնէայ+ Եւ Երկրաշնչ+ ... Պ. Տէտրով . Զը գիտեմք մինչեւ ուր կը տարածուի մարմնոց զօրութիւնն եւ շարժումը . որովհետեւ Աստուած միայն կրնայ ճանաչել իւր առարկայի մը մէջ բոլոր դրածները : Քանի որ քեզի չափ զիտենք՝ թէ երկու եւ երեք միմեանց վրայ դումարուելով հինգ թիւը կ'արտադրեն , եւ այլ ամեն նման բիւրաւոր ճշմարտութիւնք , ինչու ուրեմն մեք իսկ քու կամ մեր գաղափարներով համոզուած չեմք այն իրական տարբերութեան՝ որ ընդ հոգի եւ ընդ մարմին մարդոյ , եւ Աստուծոյ գոյութեան :

#### Պ.Ս.Տ.Ս.Ս.Խ.Ա.Խ.Բ. Զ. Ա.Ռ.Ա.Բ.Կ.ՈՒ.Թ.Ե.Ա.Զ

Ա. Մեր խորհին եւ գոյութիւն ունենալը զիտնալու համար ոչ թէ անսահման զիտութիւն մը պէտք է , այլ այն տեսակ ներքին եւ բնական ծանօթութիւն մը՝ որոյ համար չենք կըրնար ըսել՝ թէ չը գտնուիր ’ի մեզ :

Բ. Որովհետեւ խորհրդոյ վրայ ունեցած ծանօթութիւննիս շարժման վրայ ունեցածնէս բոլորովին տարբեր է , ուստի չեմք կրնար զանոնք յիրար շփոթել : Խորհուրդ եւ տարածութիւն բազագրութեամբ կրնան միանալ ’ի մարդում եւ ոչ թէ բնութեամբ :

Գ. Մարմնաւոր հրեշտակներք կրնան իրենց

մարմնեն որոշ հօդի մ'ունենալ : Հոգին կրնայ  
ի հօրէ առ որդին փոխանցիլ՝ առանց նիւթա-  
կան ըլլալու : Եթէ կենդանիք կը խորհին , մար-  
մնէ որոշ հօդի մ'ունին . բայց արդէն չը խոր-  
հելինին ապացուցի :

Դ. Եթէ անսատուածը ճշմարիտ Աստուծոյ  
չը հաւատար , ամենաստոյգ երեւցած իրաց ըս-  
տուգութեան վրայ անդամ չը կրնար վստահիլ :

Ե. Կարելի չէ՝ որ Աստուծած խարերայ ըլ-  
լայ , վասն զի խարէութեան ձեւն ոչ - էակ մ'է՝  
որ գերագոյն էակին չը պատշաճիր : Ա. գրքէն  
բերած վկայութիւննիդ դիւրաւ կրնամ հերքել :

Զ. Աստուծային եւ մարդկային ազատու-  
թիւն նոյն եւ մի էութիւնը չ'ունին . որովհետեւ  
հակասական է զուրցել՝ թէ Աստուծոյ կամքը  
յամենայն յաւիտեանց անտարբեր չէր : Աստուծած  
կամենցաւ ստեղծել զաշխարհ , ոչ զի տեսաւ որ  
բարի է զայն ստեղծել , այլ որովհետեւ ուզեց  
որ բարի ըլլայ . եւ անոր համար եռանկեան ան-  
կեանց երկու ուղիղ անկեանց հաւասար ըլլալը  
ճշմարիտ է , զի այսակէս ուզեց Աստուծած :

Լ. Խորութիւն չ'ունեցող մակերեւութիւն վր-  
րայ խօսած եմ՝ որ , մարմնոյ եղանակ միայն  
ըլլալով , չը կրնար դոյացութիւնն կամ մարմին  
ըլլալ : Եթէ իրական յատկութիւններ կենային ,  
դոյացութիւններ պիտի ըլլային . վասն զի պի-  
տի կրնային իրենց ենթակայէն բաժանիլ , նոյն  
իսկ երբ այս բաժանումն Աստուծոյ ամենակա-  
րողութեամբն եղած լինէր :

Ը. Զը կայ դոյութիւն ունեցող բան մը , ոչ  
կարգ , ոչ օրէնք եւ ոչ ճշմարտութիւն՝ որ Աս-  
տուծմէ կախումն չունենայ իրեւ յարարչական

պատճառէ : Անշուշտ չեմ հասկնար՝ թէ ինչպէս  
կրնար ընել Աստուած՝ որ երկու անգամ չորսն ութ  
թիւր չ'արտադրէր . բայց որովհետեւ լաւ կ'ի-  
մանամ՝ թէ ամեն բան Աստուածէ կախումն ու-  
նի , ուստի խելքի հակառակ է մէկ քանի չը  
հասկցած բաներնուս համար խիստ որոշակի  
հասկցած իրերնուս վրայ ալ տարակուսիլ :

Թ. Զգայարանաց մէջ երեք աստիճան կայ .  
1° ազգեցութիւն 'ի վերայ գործարանի . 2° ըզ-  
դացումն ցաւոյ , քաղց , ծարաւ , գոյն , ձայն  
եւ այլն . 3° դատումն՝ որ կը հաստատէ՝ թէ  
ինձմէ դուրս եղող առարկայն գունաւոր է , ինչ  
մեծութիւն ունի եւ որչափ հեռին կը գտնուի  
եւ այլն : Առաջին երկու տարերքներն երբէք  
խարէական չեն . երրորդը որ , ճիշդը խօսե-  
լով , ոչ թէ զգայարանաց , այլ իմացողութեան  
կը վերաբերի , կրնայ մոլորիլ : Ա. յսպէս , վերը  
տրուած օրինակին մէջ , իմացողութիւնն է՝ որ  
դատել կուտայ՝ թէ պարտ է առաւել շօշափե-  
լեաց քանի տեսանելեաց հաւատալ :

Ժ. Կրնամք Աստուածոյ ամբաւութեան եւ  
արդարութեան վրայ առանձինն մտածել . սա-  
կայն երբ այս կրկին դաղափարք միանդամայն  
են մտաց մէջ , անբաժանելի կը թուին . մընչ-  
դեռ նոյն խակ հոգւոյ եւ մարմնոյ վերայ միան-  
դամայն խորհած առեննիս , դարձեալ այս եր-  
կու իրերը բոլորովին որոշ եւ անհամաձայն են :  
Չը խորհող մարմիններ տեսնելէս տոկիթ առնվով՝  
դատեցի՝ թէ խորհուրդը կրնայ 'ի մարմնոյ բա-  
ժանիլ . եւ թէ խորհուրդը մարդկային մարմնոյ  
հետ միացած է , բայց ընդ նմին մէկ ամբողջ  
չը կաղմեր : Եթէ առանց հոգւոյ եւ մարմնոյ

տարբերութիւնը ճանաչելոյ , կը հասկնամք՝ թէ  
երկու եւ երեք միմեանց վրայ գումարուելով՝  
հինգ թիւը կ'արտադրեն , սլատճառն այն է՝ որ  
տղայն թուոյ վերացական դատման կիրառու-  
թիւնը չ'ունի եւ չը սխալիր յայնմ . մինչդեռ  
անդստին յառաջին մանկութենէ շփոթ կերպով  
կ'իմանամք դհոգի եւ զմարմին՝ յորոց կը բաղ-  
կանամք . եւ համայն անկատար ծանօթութիւնք  
անկէ յառաջ կուդան՝ որ տարերքները կը շը-  
փոթենք եւ յետոյ դժուարին կ'ըլլայ զանոնք  
լաժանելը :

## Ե. ԱՌԱՐԿՈՒԹԻՒՆՔ

ԿԱՄ ՆԱԽՆԱԿԱՆ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹԵԱՆ  
ՎԵՐԱԲԵՐԵՍԼ ՎԵՃ

ԽՆԴԻՐ ԱՌԱՋԻՆ . Թէ ո՞ւ ո՞ւ է առաջնորդելէ  
իբեր իբեր սիալ համարել եւ ի՞նչպէս : Տէքարդայ  
դրութենէն կը հետեւի 1° թէ ամեն բանի , նոյն  
իսկ բոլորովին պայծառ իրաց վրայ անդամ կը ը-  
նամք տարակուսիլ , մինչեւ որ Աստուծոյ դո-  
յութեան վրայ վստահ ըլլամք . 2° բան մը տա-  
րակուսելի համարել՝ սխալ համարել եւ կամ  
նոյնին ներհակն հաստատել է . 3° եթէ տա-  
րակուսելի իրին ներհակն ալ նոյնպէս անստոյդ  
է , կընամք այս հակառակին հակառակը հաս-  
տատել , այսինքն , ճիշդ վրան տարակուսած ի-  
րերնիս :

Պատոսիանի . Եթէ ամեն դոյզն ինչ տարա-

կոյս ենթադրող իր իբրեւ սուտ համարելու կանոնով՝ անստոյդ իրաց չը հաւասալ իմանամք , կանոնը ճիշդ եւ օրինաւոր է . իսկ եթէ ըսել ուզեմք՝ թէ սոյն իրաց ներհակն իբրեւ իրապէս գոյ պէտք է ընդունիլ եւ ստուգութեան հասնելու համար ալ անոնց յենուլ , ապօրինաւոր է :

ԽՆԴԻՐ ԵՐԿՐՈՐԴ · Թէ ընդհանրապէս ամեն պարագանելն էր մէկ կողմէն ներեւ իմաստակէրեւ լու մենագործ է : Այս մեթուսը գնահատելու համար , գործադրել պէտք է :

Ա. Սոյն մէնուդն առաջնորդող ժամբայն բանալ . կը պահանջես՝ որ բոլոր հաւասացած բաներս մէկ կողմ նետեմ , մտքերն ինչպէս նաև մարմինները . եւ յայսմ քու օրինակիդ հետեւիմ . բայց որո՞նք են այն ապացոյցները՝ որոցմով այս տարակոյսն ունեցեր ես : Եթէ ապացոյցներըդ ճշմարիտ են , յաւիտեան սլիտի չը կարենաս նախկին դատումներդ ընել . իսկ եթէ սուտ են , ինչպէս կրնան հիմայ մտացդ ազդել : Շարժառիթներդ են մոլորութիւնք զգացարանաց , երաղք եւ յիմարութիւն : Սակայն կը պարտիս ամեն դոյզն ինչ տարակոյս ենթադրող իր մէկ կողմ թողուլ . զիտես հաւասաւեւթէ զգայարանքներէ յառաջ եկած մոլորութիւնք տարակուսելի չեն , երազ եւ յիմարութիւն կենալուն վրայ վստահ ես : Եթէ ըսես՝ թէ այս , ուրեմն ամեն բան տարակուսելի չէ . եթէ ըսես՝ թէ ոչ , ինչպէս կարելի է այս կարծիքներն ընդունիլ եւ միւսներն 'ի բաց մերժել : Ապա , առ հասարակ ամեն բան մէկ կողմնետելի չառաջ , պարտէր ստոյդ կանոն մը հաստատել ճանչնալու համար թէ ինչ բան ընդունիլ պէտք է եւ ինչ ոչ :

Բ. Առյ. Ձենսոն առաջնորդող շատիզը պատրաս-  
տել. «Գոյ Եմ նախագասութիւնը հարկաւորա-  
բար ճշմարիտ է, կ'ըսես, ամեն անգամ որ զայն  
մտացս մէջ յղանամ» : Խնչու մտաց վրայ կը  
խօսիս, քանի որ արդէն 'ի բայ մերժած ես  
միտքը : Խնչ ըլլալդ գիտնալու համար, ինչու  
նախկին կարծիքներդ կը հետազօտես՝ զորս իր-  
եւ անստոյդ բաներ մէկ դի թողած ես :

Գ. Թէ Է՞նչ է ճոշմնը . Եթէ մարմնոյ վրայ  
ուրիշ անգամ ունեցած կարծիքս կը հարցու-  
նես, կը պատասխանեմ՝ թէ քու կարծեացդ հա-  
մաձայն էք : Եթէ մարմնոյ վրայ եղած ամեն կա-  
րելի կարծիք գիտնալ կ'ուզես, արդի փիլիսոփայից  
կարծիքն առջեւդ կը դնեմ՝ որք կ'ուսուցանեն՝  
թէ մարմինը կամ իրական ապրածութիւն ունի,  
կամ զօրութեամբ է եւ անբաժանելի, օգոյ մէջ  
նետուած քարին նման կը շարժի, գետին ին-  
կած քարին նման ինքզինք կը շարժէ, շան պէս  
կ'զգայ, կապէի պէս կը խորհի եւ ջորտոյ նման  
կ'երեւակայէ :

Դ. Թէ Է՞նչ է հոգին . Հոգւոյ վրայ ոչ միայն  
քու կարծիքդ, այլ եւ ուրիշներուն կատարած  
դատումներն ալ իմանալ կ'ուզես : Արդ, ոմանք  
հոգին երեք տարածութիւն ( երկայնութիւն,  
լայնութիւն եւ խորութիւն եւ այլն ) ունեցաղ  
մարմին մ'է կ'ըսեն : Որովհետեւ հոգւոյ աննիւ-  
թականութիւնն հաստատել կ'ուզես, ոչ թէ  
զայս ենթագրել . այլ ապացուցանել եւ քոյ դէմ  
եղած առարկութեանց պատասխանել պէտք է :

Ե. Առյ. Ձենսորը հորժադրելու հորժ հորժել.  
Երբեմն ըլլալ կարծած բաներէդ մին ես . կը  
կարծէիր՝ որ խորհիլը մտաց կը պատկանի . արդէ

կը խորհիս, ուրեմն խորհող բան մ'ես, մտաւոր, ի-  
մացական եւ բանական : Բայց ես կարծեր էի՞ թէ  
խորհուրդը մարմնոյ կը վերաբերի . արդ, կը խոր-  
հիմ, ուրեմն խորհող բան մ'եմ, տարածական  
եւ բաժանելի: Եթէ խորհուրդը քեզ սեպհականե-  
լով՝ մարդկային հոգւոյ աննիւթականութիւնն ա-  
պացուցած կը համարիս, ոչ ապաքէն կը կնումն  
սկզբան ըսուած իմաստականութիւնը կ'ընես :

Զ. Վերսովին այս մենուուը հործոտրելը՝ ի՞նչ  
կ'ընել. կութեանդ վրայ ուրիշ անդամ ունեցած  
կարծիքդ կը քննես . բայց ուրիշ անդամն գոյա-  
թիւն ունեցած է : Բոլոր հաւատացած բաներո  
առ հասարակ 'ի բաց մերժեցի . այլ եւս ուրիշ ան-  
դամը չեմ դիտեր : Զինչութիւնդ ինչ ըլլալուդ  
մէջ վնասուել, սա առածն ընդունել է՝ թէ ըլ-  
լալ կարծած բաներէս մին եմ : Մարմնոյ մէջ  
եղած ամեն բան ճանչնալուդ վրայ հաւասար  
չես . եւ ուրիշ անդամ մարմնոյ մէջ տեսած բա-  
ներէդ մէկն ալ չ'ըլլալուդ համար, հաստատել  
թէ մարմին չես, նմանիլ է այն գեղջկան՝ որ ա-  
ռաջին անդամ գայլ մը տեսնելով՝ աղաղակեց՝  
թէ կենդանի չէ այն, որովհետեւ իւր ճանչցած  
կենդանեաց մէկուն ալ չէր նմաներ :

Է. Երբոր անդամ այս մենուուը հործոտրելը-  
կ'ընչ կ'ընել. Որպէսետեւ ամեն ինչ մէկ՝ կողմ  
նետեցիր, եւ դու գոյութիւն ունիս, հետեւա-  
բար ոչինչ ես : Բայց ամեն ինչ 'ի բաց մերժելդ  
կը հերքեմ . որովհետեւ կամ բան ճը ոչ ի՞ոյ առա-  
ծէդ բացառութիւն կը համարուիս եւ հարկաւ-  
բան մ'ես, կամ յիշեալ առածին մէջ կը պարու-  
նակիս եւ դու քեզ հետ կը հակառակիս : Գի-  
աես՝ թէ բան մ'ես, սակայն ինչ ըլլալդ չը դիտես:

Ա. Զորբագութ անդամ նոյն մելոպը էսրծադրելու է ի քանի ի քանի եւ յուստահատութել. Զօրութեան վրայ ունեցած յղացումս պայծառ է, կ'ըսես, վասն զի ստուգիւ գիտես զայն. որոշ ալ է, զի ասկէ զատ ուրիշ բան չես գիտեր, եւ եթէ գոյ ես ճիշդ այնպէս, ինչպէս որ ինքզինքդ կը ճանչնաս, խորհող բան մ'ես եւ ոչինչ աւելի քան զայս : Արդ, 1° 'ի ճանաչմանէ յէութիւն հետեւութիւնն ուղիղ չէ. խորհող գոյացութիւնը կամ անբաժանելի է, ինչպէս Պղատոնի մէջ. կամ բաժանական, ինչպէս ձիոյ մէջ. 2° որոշ, անորոշ, յստակ եւ շփոթ բառերը լաւ ճշդելու է. 3° շատ բան եղրակացունողը բան մ'ալ չ'եղրակացուներ: Ինքզինքդ սոսկ խորհող գոյացութիւն մը կարծած ատենդ, ոչ միտյն մարմինն այլ եւ միտքն իսկ 'ի բաց կը մերժես:

Յ. Վերսագին առաջն կարծիքն ընդունել. «Այն ամեն բան՝ որոյ գոյութեան վրայ կարելի է տարակուսելը, իրական գոյութիւն չ'ունի» սկզբունքէն կանոնաւոր հաւաքարանութեամբ կրնամ հետեւցունել. թէ մարմին չեմ եւ ոչ ալ միտք: Ուրեմն այս սկզբունքն անհիմն է, եւ պարտ է 'ի բաց մերժել:

ՊԱՏԱԽԱԿԱՆԻ ԵՐԿՐՈՒԹ ինդրոյն. Թէ ամեն պարականութելի է մէկ կողմէ նետել իմաստականիւան լաւ մելոպ է: Այս մեթոար օխալ է 1° ըստ սկրդբանց, անստոյգէն ստոյգը հետեւցունել ուղելով. 2° ըստ ձեւոյն, հաւաքարանութեան տեղ ուրիշ հնարք չը ցցնելով. եւ ինչ հաւաքարանութիւն կրնար հանել երազոյ, յիմարութեան եւ խաբերայ ոգւոյն դէմ՝ յորոց անդադար կը սոսկայ. 3° ըստ եղրակացութեան, որովհետեւ

ամեն ճանապարհ իւր դէմ վակելով՝ չը կրնար  
որ եւ է նպատակի հասնիլ . 4° ըստ չափաղան-  
ցութեան , ապացուցանել ուզելով՝ թէ երկու  
եւ երեք՝ հինգ թիւը կ'արտադրեն եւ թէ մար-  
մինք գոյութիւն ունին . իրեր՝ որք ապացու-  
ցութեան պէտք չ'ունին . 5° ըստ թերութեան ,  
վասն զի շատ բան ձեռք բերել ուզելով՝ սա  
միայն ձեռք բերած է . Կը խորհիմ , ուշեմն էմ , որ  
այնչափ մեծ բան մը չէ . 6° ըստ ընդհանուր թե-  
րութեան , որովհետեւ առանց սլատճառի մարմ-  
նոց ոչ - էութիւնը կ'ընդունի , մինչդեռ այլք  
մարմնոց գոյութիւնը կ'ընդունին , 7° ըստ մաս-  
նաւոր թերութեան , ուրիշներուն հաստատածն  
ինք ուրանալով . 8° ըստ տգիտութեան , սա ըս-  
կզբան վրայ յենլով՝ թէ մարմին չը կայ բնաւ .  
9° ըստ գիտութեան , որովհետեւ կամաւ կը կու-  
րանայ . 10° ըստ մոռացութեան , երբ մէկ կողմ  
նետած բոլոր հին կարծիքները վերստին կ'ըն-  
դունի . 11° ըստ անհողութեան , իրեւ ճշմա-  
րիտ ընդունած իրերը չ'ապացուցանելով , ինչ-  
պէս են մոլորութիւնք զդայարանաց , յաւեմա-  
կան երազ եւ այլն . 12° վերջապէս յիշեալ մե-  
թոտին սխալն յայնի է՝ որ լաւ կամ նոր բան  
մը չ'ունի եւ աւելորդ իրերով լի է . որովհետեւ  
ևթէ ընդհանուր տարակոյս ըսելով բնազանցա-  
կան վերացումն կ'իմանայ . եթէ կ'ենթադրէ՝  
թէ առանց հոգին , միաքն եւ մարմինն իմանալու  
կարելի է խորհուրդ յղանալ , ինչպէս որ կ'ի-  
մանամք կենդանին առանց վրնջողն եւ մոըն-  
չողն իմանալու . եթէ վերջապէս ըսել կ'ուզէ՝  
թէ մեր խորհրդոյ գիտակցութիւնը հոգեւոր բա-  
նի միայն կը պատկանի , այս ամենը բարի է ,

բայց ոչ նոր . եթէ ընդ հակառակն , քնդհանուր տարակուսով բացարձակ ժխտումն կ'իմանայ , եթէ առանց հոգւոյ , մտաց եւ մարմնոյ գոյութեան կարելի է խորհիլն եւ թէ անխորհուրդ խորհուրդն եւ ոչ մէկ կենդանւոյ յատուկ չէ , կ'ըսէ , նոր է , բայց ոչ լաւ :

## ԳԻՏՈՂՈՒԹԻՒՆՔ ՀԵՂԻՆԱԿԻՆ

Խ ՎԵՐԱՅ Է. ԱՌԱՐԿՈՒԹԵԱՆՑ

ԽՆԴԻՐ Ա. Խմ պահանջած ընդհանրական տարակոյաց տեսական իրաց միայն կը պատկանի եւ ոչ կենաց գործնականին : Այն պատճառութերը կամ ապացոյցները՝ որք բաւական չեն մեզ միշտ տարակուսիլ տալու՝ ժամանակաւոր տարակոյաց կ'արդարացունեն : Տարակուսելի իրերն իրեւ սուտ նկատել պարտ է ըսելով՝ ըսել ուղեցի՝ թէ ճշմարտութեան հետազօտութեան մէջ անստուդութիւնն իրեւ սուտ կրնամ համարիլ , բայց վրան տարակուսած իրերնուս հակառակն ալ հաստատելու չէ :

ԽՆԴԻՐ Բ. Միտքն ՚ի սկզբան ինձ անծանօթ իրաց կարգը դասելուս եւ ապա նորա գոյցութիւնը ճանաչելուս պատճառն այն է՝ որ անստուդութիւննին տեսմնելով առժամանակ մի ուրացած բաներս կրնան յետոյ ինձ համար ստոյդ ըլլալ : Տարակոյս եւ ստուգութիւն մեր մտաց՝ տռարկայից հետ ունեցած յարաբերութիւնք են , եւ ոչ թէ նոյն իոկ առարկայից վերաբերող եւ անոնց կապաւող յատկութիւններ : Զիս տարակուսելու ստիպող պատճառները կամ ասլացոյցները բաւական զօրաւոր են , վասն զի ասոնց

հակառակը դտած չեմ :

Բ. Ի սկզբան միտքն իրրեւ տարակուսելի մէկ կողմ թողուլս արդելք չ'ըլլար դայն վերըսաւ տին ընդունելու , եթէ կարենամ պայծառապէս խմանալ : Նախկին կարծիքներն 'ի բաց մերժելէ յետոյ վերսափն հետաքննել՝ կողովը դատարկացունել եւ յետ քննութեան դարձեալ պատղովք լեցունել ըսել է :

Գ. Մտաց եւ մարմնոյ զանազանութիւնը՝ զոր առաջնոյն խորհող եւ երկրորդին չը խորհող եւ տարածումն ունեցող գոյացութիւն մ' ըլլալուն վրայ հիմնած եմ՝ ջնջելու համար ամեն զգացող , երեւակայող եւ խորհող բան մարմին կ'անուանես . բայց ես բառերու վրայ վիճել չեմ ուզեր :

Դ. Հոգւոյ վրայ յզացուած ամեն կարծիք խմանալ չեմ ուզեր : Առանց ապացուցի հոգւոյ աննիւթականութիւնն ենթադրելու սուտ է . ոչ թէ Տարմին եւ հոգէ բառերուն , այլ երկու իրարմէ ծայրէ 'ի ծայր տարբերող իրաց վրայ կը վիճաբանիմ :

Ե. Աւրիշ անդամ՝ ըլլալ կարծած բաներէս մին եմ չ'ըսի , ընդ հակառակին , ինձ անծանօթ իրաց մին ըլլալու կարելիութիւնն ընդունեցի : Խորհուրդն ինձ սեփականելով՝ միտ անունը տուի անոր : Եւ այս բառով խորհող բան մը միւայն կ'իմանայի . ուրեմն չ'ենթադրեցի՝ թէ միտքն աննիւթէ . վեցերորդ Խորհրդածութեան մէջ ապացուցի զայս , եւ , հետեւապէս , կրկնումն սկզբան ըսուած խմաստակութիւնն ըրած չեմ :

Զ. Աւրիշ անդամ ինչ ըլլալ մտածելու վնասուե-

լով՝ կը վնասուեմ ինչ որ կ'երեւի հիմայ թէ էի : Կրբեւ սկզբունք չը հաստատեցի՝ թէ մարմնոյ վերաբերող ամեն ինչ ստուդիւ գիտեմ, հետեւաբար, չես կրնար գեղջկին առակն ինձ յարամարցունել :

Ե. Լաւ իմաստասիրելու համար՝ մարդ կը պարտի իւր կենաց մէջ միանգամ ամեն կարծիք՝ ի բաց թողուլ, թէ եւ մէջերնին ձշմարիտներ ալ գտնուին, որպէս զի զանոնք յետոյ մի առ մի քննելով աներկբայելիները միայն ընդունի : Արդ արժանապատիւ հայրը փոխանակ այս խորհրդացյն վրայ մնալու, ստուերիս դէմ կը մաքառի եւ որոշ, անորոշ բառերով կը կարծէ՝ թէ ինձ յաղթեց :

Ը. Իմացումն ստուդիւ ճանչցուելուն համար չէ՝ որ պայծառ է . որովհետեւ կրնամք ստուդիւ բան մը գիտնալ (օրինակի համար, յայտնեալ բան մը) առանց պայծառապէս իմանալու, եւ որպէս զի այս իմացումն որոշ ըլլայ, հարկաւոր չէ ուրիշ բան չը ճանաչելը : Ի ճանաչմանէ յէտութիւն հետեւութիւնն ուղիղ է . վասն զի չեմք կրնար որ եւ է բան ճանչնալ, եթէ իրօք սոյն իրը ճանչցածնուս պէս չըլլայ : Ո՛ր եւ է խորհող գոյացութեան բաժանելիութիւնն ապացուցուած չէ : Որոշ եւ անորոշ բառերն, առանձին առնուելով, ինչպէս են աստանօր, բնաւնշանակութիւն չ'ունին : Շատ բան չ'եզրակացուցի, եթէ այս խօսքով սխալ եզրակացուցի կ'իմանաս :

Թ. Քու մէջ բերած հաւաքարանութիւնն ես շինած չեմ, իմ գրուածներս ոչ այդ հաւաքարանութեան մեծագոյնը կ'արդարացունեն եւ ոչ ալ փոքրագոյնը : Կը նմանիս նիշդ այն որմիա-

դրին՝ որ տեսնելով՝ թէ ճարտարապետը կարծր հողը դանելու եւ մատուռ մը կառուցանելու համար, վտու կը բանայ, աւազն եւ խիճերը մէկ կողմ կը նետէ, այնպէս կը կարծէ՝ թէ չէնքին գործածուելիք խոչոր քարերն ալ կը նետէ։ Մեթոտս սխալ չէ, ոչ ըստ սկզբանց, որովհետեւ նետուելու արժանի իրերը միայն նետեցի. ոչ ըստ ձեւոյն, զի այլոց պէս անկիւնաւոր գործի եւ կարկին գործածեր եմ. ոչ ըստ վախճանին, քանզի ամեն նիւթական իրի գործածութիւն հերքած չեմ. ոչ ըստ չափազանցութեան, վասն զի փիլիսոփայական խնդրոց շատ խորը թափանցելն անկարելի է. ոչ ըստ թերութեան, որովհետեւ քարին վրայի աւազները մաքրելէ վերջը վրան մատուռ շինած եմ. ոչ վերջապէս ուրիշ որ եւ է եղանակաւ, որովհետեւ, հին ատաղձները բոլորովին նետած չեմ, այլ սոսկ մէկ կողմ զետեղած։ Ըսել՝ թէ առանց միտք խմանալու կարելի է խորհող քան իմանալ, առանց ճարտարապետը ճանչնալու։ ճարտարապետութեան հմուտ մարդ մը ճանչնալ կարծել է։ Հոդեկանութիւնը խորհեալ խորհրդոյն միայն սեփականել՝ ճարտարապետութեան տաղանդն այն մարդուն միայն սեփականել է՝ որ իրօք նոյն տաղանդն ունի։ Եթէ մարմնոց վրայ գործ ընող խորհուրդը նիւթական է, նոյն իսկ խորհեալ խորհուրդն ալ այսպէս պիտի ըլլայ. վերջապէս անասնոց խորհուրդ տալ՝ ճարտարապետին տաղանդը որմնադրին տալէ աւելի գէշ է։

# ՑԱՆԿ ՆԻՒԹՈՑ

Յառաջաբան Թարգմանչին . . . . .	Եթես
Ճառ յաղակս ոճոյ ուղիղ բանավարութեան	1
Ման առաջին . . . . .	1
» Երկրորդ . . . . .	42
» Երրորդ . . . . .	26
» Հորրորդ . . . . .	36
» Հինգերորդ . . . . .	48
» Վեցերորդ . . . . .	73
Բ. Թուղթ Տեքարդայ առ գլխաւորս կրօ-	
նական Ժողովոյ . . . . .	95
Գ. Յառաջաբան հեղինակին . . . . .	103
Դ. Համառօտութիւն խորհածութեանց . .	108
Ե. Բնաղանցական խորհածութիւնք . .	113
Ա. Տարակուսելի իրաց վրայ . . . . .	113
Բ. Մարդկային մտաց բնութեան վրայ, որ	
մարմնէն աւելի դիւրաւ կըճանչցուի .	123
Գ. Խ վերայ դոյութեան Աստուծոյ . . .	138
Դ. Խ վերայ ճշմարտի եւ ստոյ . . . .	163
Ե. Նիւթական իրաց էութեան, եւ վե-	
րստին Աստուծոյ դոյութեան վրայ .	178
Զ. Յաղակս դոյութեան նիւթական իրաց	
եւ իրական տարբերութեան՝ որ ընդ	
հոգի եւ ընդ մարմին մարգոյ . . .	190
Զ. Առարկութիւնք եւ պատասխանիք . .	217







